
ԲԱԲԳԷՆ ՔՀՆՅ· ԱՐՍԼԱՆԵԱՆ

*

ԲԱԲԵՐԴ

ԵՒ ԻՐ ՇՐՋԱՆՆԵՐԸ



ԲԱԲԵՐԴ· Խորհին բերդը՝ կառուցուած հաւանաբար 6րդ դարուն:

ՓԱՐԻԶ
1955

ՄԱՂԱԽԻԱ ԱՐՍԱՆԵԱՆ

ԲԱԲԵՐԴ

ԵՒ

ՇՐՋԱԿԱՑՔԸ

ՓԱՐԻԶ

1954

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Ներկայ համեստ աշխատութիւնս հրատարակել տալէ առաջ անհրաժեշտ կը համարէի Բաբերդցի բոլոր հայրենակիցներուս յայտնել որ՝ գրոյկիս բուն նիւթն էր՝ 1915 թուին Բաբերդի խումբ մը կտրիճներու մարտնչումները մեր լեռներուն մէջ:

Մտադիր չէի մտայիս համեստ կարողութեանս վստահելով, յուշերուս կցել նաեւ անհրաժեշտ տեղեկութիւններ Բաբերդի պատմական, աշխարհագրական, տնտեսական եւ այլ խնդիրներու մասին, որոնց համար մասնագիտութիւն եւ ծանր աշխատանք կը պահանջուի:

Դժուար էր ճոյնպէս՝ գրել մեր ժողովրդական բարքերու, աւանդութեանց, մշակոյթի եւ հայ ազատագրական շարժումի ծնունդին եւ այնման բեղմնաւոր աշխատանքներու մասին:

Սակայն, խումբ մը Բաբերդցիներու բուռն փափաքին գոհացում տալու համար, հարկադրուեցայ հայրենակիցներուս եւ ընթերցողներուս ներողամտութեանն ապաւինիլ:

Լաւատեղեակ եմ բոլոր թերութիւններուն, բայց ապագայ պատմագէտը պէտք ունի հում նիւթերու եւ այս աշխատանքս կաթիլ մը ջուր է մեծ պահանջի ծովուն մէջ:

Բաբերդի հերոսուր ու մօտաւոր անցեալի պատմութիւնը ունի ցեղին հպարտանքը կազմող դրուագներ, յեղափոխական ընդվզումներ եւ գերմարդկային նիգեր, ինչպէս հայոց աշխարհի բոլոր հայաբնակ գաւառները:

Բաբերդի 18,000 ազգակիցներուս խուժդուժօրէն խողխողումը բանաւոր մարդկային առթիւ խղճի պարտք մըն է որ կը կատարեմ, երկիւղածօրէն եւ պաշտամունքով խոնարհելով մեր բոլոր նահատակներու անթաղ ոսկորներուն առջեւ:

Մ. ԱՐՍԱՆԵԱՆ

ՉՕՆ

Մեր հարազատ հայրենիքէն տարաբախտօրէն գրկուած, ասպետական եւ հիւրընկալ Ֆրանսայի մէջ, Միջերկրականի գեղածիծաղ ափերուն վրայ, հայրենիքին ու ծննդավայրիս՝ Բաբերդի կարօտը սրտիս, երախտագիտօրէն ու պաշտամունքով Չեզի կը ձօնեմ այս գրքոյկը:

Չեզի՛, նահատակ ծնողքս, պաշտելի հայրս Տէր Գրիգոր Քհնյ. Արսլանեան, անզուգական մայրս եւ համայն Բաբերդի ու մէկ միլիոն նահատակներ Ապրիլեան Եղեռնի, որ խուժդուժօրէն խողխողուեցան անապատներու մէջ, լեռնալանջերու վրայ եւ անդնդախոր ձորերու մէջ, Պոլսէն, Սեւ Ծով եւ Միջերկրականի ափերէն մինչեւ Տէր Զօր ու հեռուները:

Չեզի, որ Իթթիհատական բռնեցիներու եւ իրենց արիւնարբու հորդաներու կողմէ յօշոտուեցաք, տառապանօք ցեղիս անման գաւակներ:

Հայրենիքի ազատութեան կարօտակէզ ձեր հոգիները, սրբազան ներշնչարանը հանդիսացան մեզի, ականատեսներուս եւ վրէժխնդրութեան հուրը բոցավառեցին մեր սրտերուն մէջ:

Չեզի՝ որ ձեր տառապանքին երկունքէն կեանք տուիք, արեւ եւ արիութիւն պատգամեցիք:

Թող ապագայ պատմագիրը բեղմնաւորէ ու սրբացնէ յիշատակը ձեր եւ բոլոր անոնց, որ ձեր գաղափարախօսն ու դրօշակիրը դարձան:

Հերոսներու փառքը կայ ու կը մնայ:

Դուք սերմանեցիք յեղափոխութիւնը, դուք դարբնեցիք ազատագրական պայքարը:

Դուք փոթորիկը եղած մեր մթամած երկնակամարին վրայ, դուք մրրիկը մեր հոգիները ալեկոծող, արդար ցասումով:

Փա՛ռք ձեզ, Բաբերդի Հայութիւն:

Փա՛ռք ձո հողին ու ջուրին, ձո գաւակներուն, կղերական թէ մտաւորական, արիեստաւոր թէ շինական, որ ձեր արիւնէն ծնած Սեպուհներով, Կայծակ Առաքելներով եւ ևմանևներով մեր յաղթանակի մատեանը ոսկեգրեցիք:

Բարձրացուխ եւ անյողդողդ մեր գլուխները միա՛յն ձեր անթաղ անհնձներուն առջեւ կը խոնարհեցիք, համբուրելով հողը զոր դուք կոխեցիք եւ կրկնելով մարտագոռ երգերը ձեր ա՛ստուածեան ի խնդիր:


Փա՛ռք ձեզ, փա՛ռք ձեր գաղափարին, ձեր դրօշին, ձեր սերունդին, ձեր յաջորդներուն եւ մեր ևոր սերունդին, որուն հաւատամքն է Միացեալ եւ Անկախ Հայաստանը, ցեղին վերջնական յաղթանակը:

Մինչ այդ, այս համեստ հատորս ձեր դափնեպսակը, խունկն ու պատարագը եւ անթառամ ծաղկեփունջը թող ըլլայ:

Ու փառք ևաեւ Հայոց աշխարհի բոլոր ևահատակներուն:

Մ. ԱՐՍԱՆԵԱՆ

1935 Մայիս 27
Մարսէյլ



ԳԼՈՒԽ Ա.

ԲԱԲԵՐԴ ԵՒ ԳԻՒՂԵՐԸ

Պոնտական լեռնաշղթայէն դէպի հարաւ երկարող ձորերուն մէջէն կ'անցնի պատմական ճորտը որ Սպերի հարուածային լեռներէն բխելով ու պտոյտ կատարելով, կը հասնի Բաբերդ, ապա Սպեր Բերդապրակ եւ Արտուէն եւ անկէ ետք ալ կը թափի Սեւ Ծովը:

Բաբերդի սահմաններն են՝ արեւելքէն Սպեր եւ Կարին, արեւմուտքէն Կիւմիւշխանէ ու Գէլքիտ, հարաւէն Դերջան եւ Երիզայ, հիւսիսէն՝ Սիւրմէնէ եւ Օֆ:

Բաբերդէ չորս–հինգ վերստ հեռաւորութեամբ դաշտը կը չրջապատէ քաղաքը, իրարայաջորդ եւ յաջորդող դեղեցկութեամբ եւ ամենուրեք երեւան կը բերէ զմրուխտագեղ դալարութիւններ: Շատ տեղ ճորտին ալ կանաչ կ'երեւի, ծառերու եւ արօտաւետներու դունագեղութենէն:

Տարուան բոլոր եղանակներուն Բաբերդը առատօրէն օժտուած է բնութեան բարիքներով, որոնք կ'աւելցնեն չէնութիւնը անոր զմայլելի տեսարաններուն:

Պարտէզներ, այգիներ եւ բանջարանոցներ բոլորուած քաղաքին չուրջը, համայիչ տեսք մը կուտան այս հայկական հին բերդաքաղաքին:

Բաբերդը կը գտնուի լերան լանջին եւ երեք կողմէ չրջապատուած է լեռներով, որոնցմէ մէկուն վրայ կը գտնուի բերդը — մինչնաբերդը, կարմիր, տաշուած քարերով եւ կրաչաղախով չինուած բարձր պարիսպներով:

Քաղաքին մէջ երեք չորս կամուրջներ ունեցող ճորտ կ'ելլէ, քաղաքը հարաւէն հիւսիս կը կիսէ: Գետին երկու եզերքները ծառեր կը գտնուին: Ճորտի առատ եւ արագընթաց չուրերով կը գործեն չրջանի բոլոր ջաղացները:

Ճորտը կը հանդիսանայ այն հաղորդակցութեան միջոցը, որ կը կապէ Բաբերդը Գաթուռին, որմէ հեռու է 126 քիլոմէթր: Վերջին յիսնամեակին, մերթ ընդ մերթ, բա-

բերդը դադրած է ծաղկած ըլլալէ: Թէեւ ան ցամաքի ճամբով կապուած էր Պարսկաստանին, Կարնոյ եւ Տրապիզոնի, սակայն յաճախ այդ ճամբաները օգտագործուած չեն վաճառականութեան համար:

Սակայն, Բաբերդը իբրեւ երկրագործական շրջան, մինչ ամէնէ նշանաւոր եղած է առատ արմտիքով, ընտիր բնդեղէններով եւ պտուղներով, նշանաւոր էր նաեւ իր արջառներով, ոչխարներով, ճիւերով եւ այլն:

Պտուղներէն նշանաւոր էին տանձը, կեռասը, խաղողը, ժուռթը եւ այլն: Բաբերդի եւ Սպերի շրջանը կը հաշուէին 27,000 վեթակներ, բան մը՝ որ կ'ապացուցանէ թէ մեղուաբուծութեամբ զբաղողները բաւական թիւ կազմած են:

Ատեն մը Բաբերդի եւ շրջաններու մէջ, կը գործէին մեռաքսէ ոսկեթել գործուածքներ եւ գորգեր: Բաւական առաջ գացած էր պղնձագործութիւնը, զինագործութիւնը, դանակագործութիւնը, ոսկերչութիւնը, երկաթագործութիւնը եւ կօշկակարութիւնը:

Բաբերդի բնակչութիւնը, ըստ Վ. Քիէնի, կը համարուէր 58,313 չունչ, որոնցմէ 46,812 մահմետականներ, 10,679 Հայեր, 589 Յոյներ եւ 333 զանազաններ:

Տարբեր թիւեր երեւան կուգան սակայն Ա-դօի մէկ ուսումնասիրութեան մէջ, որուն բուն աղբիւրը կը հանդիսանայ Կարնոյ առաջնորդարանի դիւանը: Կարնոյ կուսակալութեան պատկանող Բաբերդի գաւառակը ունէր 186 գիւղեր, որոնցմէ 30ը զուտ հայաբնակ էին եւ չատերը թրքական կառավարութեան օրերուն քանդուեցան: (Ինաչխ. Բառարան, էջ 353):

Բաբերդի հայաբնակ գիւղերը.—

Լուսհանք՝ 130 ընտանիք 2 եկեղեցի, Վարզուհան՝ 115 ընտ. եւ 2 եկ., Էրկի՝ 56 ընտ. եւ 2 եկ., Բլրակ՝ 65 ընտ. եւ 1 եկ., Քարաւերակ՝ 150 ընտ. եւ 2 եկ., Առիւծկայ՝ 30 ընտ. եւ 1 եկ., Խոբուզ կամ Խուբա՝ 80 ընտ. եւ 1 եկ., Կիւ՝ 43 ընտ. եւ 1 եկ., Քանթայ՝ 200 ընտ. եւ 2 եկ., Ալմչկայ՝ 20 ընտ. եւ 1 եկ., Ռումկլի կամ Ուռումկլի՝ 30 ընտ. եւ 1 եկ., Մալասայ՝ 60 ընտ. եւ 1 եկ., Խայէք կամ Հայէք՝ 50

ընտ. եւ 2 եկ., Դամնան՝ (Թամնան) 37 ընտ. եւ 1 եկ., Ինջրկայ՝ 15 ընտ. եւ 1 եկ., Օձաեղ՝ 30 ընտ. եւ 1 եկ., Պախատ 90 ընտ. եւ 2 եկ., Ս. Թորոս՝ 62 ընտ. եւ 1 եկ., Բլուր՝ 112 ընտ. եւ 1 եկ., Յինակ՝ 63 ընտ. եւ 2 եկ., Աւետրակ կամ Էվէրէկ՝ 82 ընտ. եւ 2 եկ., Սղրճի՝ 30 ընտ. եւ 1 եկ., Զահմանց կամ Զահմանս՝ 55 ընտ. եւ 1 եկ., Նիւ՝ 50 ընտ. եւ 1 եկ., Վերի Քրպի կամ Կոզի՝ 30 ընտ. եւ 1 եկ., Վարի Քրպի՝ 20 ընտ., Սարաճըգ՝ 10 ընտ. եւ 1 եկ., Խընձաւեթակ՝ 12 ընտ., Թուչոի՝ 28 ընտ. եւ 1 եկ., Քէսաէսի՝ 5 ընտանիք: Ընդամէնը՝ 1760 ընտանիք եւ 36 եկեղեցի (Ցնաշխարհիկ Բառարան, էջ 353):

Բաբերդի միջնաբերդը եղած է հինաւուրց ամենամուր բերդերէն մէկը, ուր՝ յաճախ ապաստանած են հայ թագաւորազն փախստականները:

Պնդողներ կան որ Բարձր Հայքի Սպեր գաւառին մէջ բնակող Բագրատունիները տիրած են Խաղտեաց չրջաններուն եւ այս բերդաքաղաքին, ու թերեւս այդ է պատճառը որ Բաբերդը Սմբատաւան ալ կոչուած է:

Բերդաքաղաքը Զ. դարուն ամրացուած է նաեւ Յուստինիանոս կայսեր կողմէ եւ միշտ ենթարկուած է դրաւումներու եւ ապստամբութեանց:

Բաբերդը համեմատաբար աւելի երկար ատեն վայելած է Քրիստոնէից վարչութիւնները, քան հայկական ուրիշ նահանգներ կամ գաւառները, բայց ձեռքէ ձեռք անցնելով քանդուած եւ նորոգուած է:

Գէորգ Կիպրենոս վարդ Բոյլի դրդած ապստամբութեան մասին խօսելով քաղաքը կը կոչէ Բաբերդ:

Համաձայն այդ պատմութեան, Ազրիանոս Խաղդեայ եւ հայ Տաճատ իշխանները ապստամբելով կը տիրեն բերդին, բայց ժամանակակից Յովհաննէս հայ զօրավարը (Կուրկուաս, ըստ Բիւզանդացոց) կը ձախողեցնէ ապստամբութիւնը եւ կ'ընկճէ ապստամբները:

Տուղրիլ Սելճուքեան մեծ զրահներու առեն կը հանի մինչեւ Ձորոխ (Ծորոխ), կ'իջնէ Խաղտեաց երկիրը, կը հանի Բաբերդի մօտերը, կուռի կը բռնուի հոն գտնուող Հռոմայեցւոց զօրքերուն հետ (որոնք «Փրանկ» կը կոչ-

ուշ ա) եւ Սելճուքները կը պարտուին:

Սելճուքեան կործանարար հեղեղը, ի վերջոյ, ոտնատակ կուտայ նաեւ այս չրջանը: Ասեն մը, Բաբերդ կը նըստին Սելճուք Ամիրաները:

Բերդը կը նորոգէ Աբուլ-Հարիս-Տուղրիլ (Գանիոյ առնէն) հազարապետ Լուլուի միջոցով (1213ին), համաձայն արաբական արձանագրութեանց:

Բաբերդը ամեռնային ապաստան հանդիսացած է (1301–1307) մօտ 60,000 վաչկատուն թուրքերու, որոնք ամառները կ'անցնէին Պարխաբեան լեռները, ասպատակելով, հարստահարելով այդ չրջանները:

Բաբերդը ժե. դարուն թատերաբեմ դարձած է Պարսից եւ Օսմանցոց պատերազմին եւ ենթարկուելով մահմետական բռնութեանց եւ ամէն տեսակ անիրաւութեանց, չափազանց տուժած է: 1694 թուին գրուած Մաշտոց-յիշատակարանի մը մէջ գրուած կայ՝ «Իբրեւ զնաւ մրրկեալ եւ ալեկոծեալ, կայաք ի ձեռն անօրինացն եւ զազանաբարոյ բռնաւորացն, որք անխիղճ թալանէին եւ կողոպտէին» եւն.:

Ժէ. դարուն, կարնոյ Օսմանեան փաշայութեան մասին տեղագրող Յակոբ Կարնեցին Բաբերդի գաւառը կ'անուանէ «Քաղցր եւ համեղ երկիր եւ Հայոց բնակարան», եւ կ'աւելցնէ. «Եւ բնակիչները մարդասէրք, հիւրընկալք քրիստոնեայք»:

Օսմանցիները Բաբերդը գրաւած են 1473ին:

Բաբերդի մահմետական տարրին մէկ մասը հին Հայերէ սերած է, սելճուքեան, պարսկական եւ օսմանեան տիրապետութեանց օրով խլամացած:

1828ին Բաբերդն ալ Սպերի նման գաղթելու դառապարտուած է եղեր:

1878ին, Ռուս-տաճկական պատերազմէն ետք, թուրք կառավարութիւնը Կովկասէն եկած մահմետական գաղթականները տեղաւորած է Բաբերդի մէջ, անոնց մեծ մասը կարսէն եւ չրջաններէն են:

Հայ ձեռագիրներու հաւաքածոներու մէջ համեմատաբար շատ են այն ձեռագրները որոնք Բաբերդի վանքերուն

եւ եկեղեցիներուն մէջ գրուած են:

Ժբ. դարուն վերջերը Ալաշտին Ամիրայէն կըսպաննուի Բաբերդի հայերէն՝ Աստուածատուր Ռէխը, որ նշանաւոր էր տեղն մը Մշոյ Առաքելոց վանքին մէջ պահուած «Մտուար Տօնական կամ Ճառընտիրը» գրել տուած ըլլալուն համար:

Նշանաւոր եղած է նաեւ Սուլ Ժողովին մասնակցող Բաբերդի Սահակ եպիսկոպոսը:

Բաբերդ քաղաքն ունէր մօտաւորապէս 500 խանութներ եւ կրպակներ, 15 աղբիւրներ, 40ի չափ իջեւաններ (խաներ), 3 բաղնիք, 3 կտաւատի ձիթհան, 19 փուռ, 1 կաշիի գործարան, 3 օճառի փոքրիկ գործարաններ եւ 1 մոմի գործարան:

Քաղաքի տուները մեծամասնութեամբ միայարկ էին, տուներէն շատերը մէկ կամ երկու կողմէն խրած էին բլուրի հողին մէջ: Նշանաւոր էր Ուլուճամիի մզկիթը, որ ըստ մեր նախնեաց պատմածին՝ Հայոց Մայր եկեղեցին եղած է՝ «Պօղոս-Պետրոս» անունով:

Քաղաքի արեւելակողմը, բարձր դիրքի վրայ տարածուած է հայոց ընդարձակ գերեզմաննոցը, ուր կան մինչեւ ՊԶԶ թուականաւ խաչքարեր: Իսկ արեւմտեան կողմը կան Թրքաց երկու ուխտատեղիները (չիրիմ) մէկը կամարաձեւ պատուհանով, կործանուած գմբէթով, միւսը բազմանկիւն, որուն մէջ կայ դագաղաձեւ երկայն գերեզման մը:

ՏՕՆԱՎԱՃԱՌԸ.— Տարին անգամ մը, Բաբերդը կ'ունենար իր տօնավաճառը (Մայիս-Յունիս), որ վերջին տարիներուն հազիւ երկու շաբաթ կը տեւէր: Այդ օրերուն Բաբերդը շարժուն կեանք մը կ'առնէր: Գիւղերէն քաղաք կը թափուէին գիւղացիները եւ տօնավաճառի առեն կը յայտնաբերուէին գաւառին բոլոր աստուածատուր բարիքները եւ Բաբերդցիին ձեռքի չնորհները: (Բնաշխ. Բառարան):

Առեն մը Բաբերդը ունէր 2000 տուն է աւելի բնակչութիւն: Իսկ ըստ Ա-դօի 2500 տուն (Տես՝ էջ 194 Երեք Վիլայէթները) որոնց կը պարտէր ան իր զարդարանքն, աճումն ու իր երբեմնակի դրախտի վերածումը: Հայերը Բաբերդի մէջ կը համրուէին 400 տուն:

Իսլամական իշխանութեանց չրջաններէն զատ, բերդի պարիսպները, իշխանաց ապարանքները եւ զօրանոցները վերանորոգուած են եւ բարձրացուած, նորոգութեան ենթարկուած են նաեւ Պարթեւ Արշակունիներու, Բիւզանդիոնի եւ Բագրատունիներու կողմէ:

Դարէ դար վոխուող, իրարու յաջորդող վարպետներու աշխատանքները, ճարտարապետական ոճերու զանազանումէն ալ կըստուգուէր:

Բաբերդը կառուցուած է Սեւ Ծովէն 5040 ոտնաչափ բարձրութեան վրայ:

Քաղաքին հարաւային կողմը հարթ է եւ ճամբան անկէ կ'երկարի մինչեւ կարին:

Բաբերդը Հայոց հնագոյն քաղաքներէն մէկն ըլլալ կը կարծուի եւ թերեւս չինուած ըլլայ Տիգրան Երուանդեանի բաբ որդիէն: կը կարծուի նաեւ որ չինուած ըլլայ Բայ անունով անձէ մը, որովհետեւ չատ հին աւեններէ ի վեր Բայբերդ ալ կոչուած է:

Աւանդութեան մը համաձայն, իբր թէ Բաբերդը չինուած է Մեծն Աղեքսանդրի ժամանակ, Սկիւթացիներու կողմէ:

Բաբերդի իսլամացած հայ պիւղերու կարդին կային թրքական պիւղեր որոնք մինչեւ մեր օրերը կը պահէին իրենց հայկական անուննները եւ աւանդութիւնները: Օրինակ՝ Վանչէն, Մամ, Բաղնիք, Դրախտ, Հայկեղ, Վանք, Մահաջուր, Գլխոնց, Վարդենիկ եւ այլն:

1828 թուին, ռուսներ պերապանց ուժերով կը հասնին Բաբերդ, Թուրքերը բոլոր ճակատներու վրայ պարտուելով կը նահանջեն Բաբերդ եւ կ'ամրանան բերդին մէջ: Ռուսները անխնայ կը ռմբակոծեն բերդը եւ մեծ կորուստ կը պատճառեն թշնամիին: Այդ օրերուն թէ բերդը եւ թէ քաղաքը բաւական կը վնասուին:

Թուրքերը կը լքեն քաղաքը եւ կը նահանջեն դէպի Պարխաթեան լեռները եւ կը տեղաւորուին Խարթի ամրոցներուն մէջ:

Ռուսները կ'ուզեն իրենց յարձակումը աստիճանել եւ ընդարձակել, բայց Թամնայ գիւղացի Ռէս Ցակոբի յաջած

թակարդին չնորհիւ, անոնք ետ կը մղուին:

Ճորոխի մէկ ճիւղը Պալախօռի, Օձ գիւղի եւ Քրգիի մօտերէն անցնելով կուգայ կը միանայ քուն Ճորոխին: Այդ ջուրի հոսանքը Ռէս Յակոբը կը կտրէ եւ ջուրերով կ'ողողէ ամբողջ Խարտի դաշտը, ճահիճի կը վերածէ եւ վրան յարդ կը ցանէ: Ռուսական կարեւոր ուժեր այդ ճահիճին մէջ իյնալով դժուարութեանց կը հանդիպին եւ կը կոտորուին:

Մինչ այդ կանգուն եղած վարդհանի երեք մեծ եկեղեցիները կը քանդուին Ռուսներու կողմէ:

Ռէս Յակոբի այդ վատութեան համար ուուս հրամանատարը կ'ուզէ հայերէն վրէժը լուծել, սակայն Բաբերդի «Մէրճիմէկ Օղլիները» պաշտպան կը կանգնին Հայերուն:

Կը կարծուի թէ այս միջադէպին վրայ հազար հայ ընտանիքներ կը հարկադրուին գաղթելու Բաբերդէն:

1878 թուի ռուս-տաճկական պատերազմէն եաք թուրք կառավարութիւնը Կովկասէն (Կարսի շրջանէն) դարձեալ գաղթականներ բերած եւ տեղաւորած է Բաբերդի մէջ:

ԺԴ. եւ ԺԵ. դարերուն Բաբերդէն անցած են վեհափիկցի վաճառականներ, որոնք զովաբանած են քաղաքին տեսարանները եւ ամրութիւնները: Իսկ անոնցմէ մէկը՝ Յովսէփ Պարսպարոյ, քաղաքին բնակչութեան թիւը 1500 տուն հաշուած է 1474ին:

Հարիւր ութսուն տարիներ առաջ ալ, Պարխարեան լեռներու վրայով լապեր յարձակած են Բաբերդի վրայ, բոլոր գիւղերը թալանած, աւերած են, իսկ ողջ մնացողներէն մաս մը կրօնափոխ դարձուցած են:

Տարիներու ընթացքին, Բաբերդի գլխէն շատ փոթորիկներ անցած են, որոնց մասին մանրամասն գրելը հնարաւոր չէ եւ մեր նիւթին ալ անմիջական մաս չի կազմեր:

Մեծ եղեռնէն առաջ, Բաբերդը իր 29 հայ գիւղերով միասին, 18,000 բնակիչ ունէր:

ԳԼՈՒԽ Բ.

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Համառօտ նկարագրութիւն Բաբերդ քաղաքին.— Բերդը հանդուած 1828ին.— Դամբարանները.— Հանճերը, անտառները, կենդանիները, արմտիք, մրգեղէն, եւն.— Կրթական եւ ազգային ուրիշ հիմնարկութիւնները.— Բաբերդի Առաջնորդները.— Եկեղեցական գոյքերը եւ սպասները.— Կրթական մշակները.— Արհեստներ եւ վաճառականութիւն.— Բաբերդի 28 հայ գիւղերը.— Երկրագործ հայ մշակը.— Ժողովրդական բարբեր եւ սովորութիւններ (Համառօտ.).— Լեզու եւ բարբառ.— Անէծք եւ օրհնէք:

Բաբերդը կը դոնուի կարնոյ եւ Տրապիզոնի ճամբուն մէջեւ եւ կը բաղկանայ վեց գլխաւոր թաղերէ՝ Ճիկրաչէն, Թաշ, Ղազիպաաէ, Շինկեահ, կալեր եւ Հէմիսիէ:

Քաղաքը չրջապատուած է հիւսիսէն՝ լեռներով, արեւելքէն՝ Տուտուզար, արեւմուտքէն՝ Շէհիթ Օսման Տաղի եւ հարաւէն՝ Ալան Տաղի, մինչ հիւսիսային կողմէն համանուն բերդը կը բարձրանայ խրոխտաբար, հայ թագաւորներու կերտած հրաշալիք մը՝ որ. կարծես արիւնն պահակն է որ կը հսկէ:

Ինչպէս պատմական բաժնին մէջ յիշած եմ, հոս ալ աւելորդ չեմ սեպեր քանի մը տող նուիրել հայուն ստեղծագործ այն հանճարին, ստեղծագործութեան որ տարիներ չարունակ եւ մինչեւ մեր օրերը եւրոպացի ուղեւորներու ուշադրութիւնը գրաւած է:

Արեւելեան կողմէն բերդին հիմերը դրուած են ձորոխի ընթացքէն քիչ մը վեր, ապառաժուտ վիհերուն լանջքին, մէկ

մէթր հաստութեամբ եւ մօտաւորապէս 35 մէթր բարձրութեամբ պատերով:

Տեղեր կան, որոնք ցարդ կը պահեն այժմէական դրութեամբ չքեղութիւններ: Բերդին բարձունքներուն վրայ, տեղ տեղ կը տեսնուին յախճապակիէ գունագեղ հնութիւններ, որոնք գեղարուեստական մեծ արժէք կը ներկայացնեն:

Քարերու վրայ քանդակուած են խաչեր եւ արաբական արձանագրութիւնները:

Իսկ ջիչ վարը կ'երեւին մասնաւոր լուսամուտներ, պատերազմի պահուն նետեր արձակելու համար յարմարցուած: Տակաւին վերչին օրերը, բերդին մէջ կը տեսնուէին եկեղեցին ու բաղնիքը:

Բաց ի արտաքին պարիսպէն ու ներքին պարիսպին քանի մը մասերէն, տուները աւերակի կոյտ մը վերածուած էին:

Երբ Թշնամին բերդը պաշարէր, իր մէջ գտնուող բնակիչները հնարաւորութիւն ունէին, ստորերկրեայ ճանապարհներով (Սըլըխ) Ճորոխի ջուրէն օգտուելու: Անոնցմէ երկուքը քանդուած ու փակուած էին, սակայն մէկը կանդուն կը մնար, բնական քարերէ փորուած, սահուն եւ լպրծուն սանդուխով մը որ ունէր հարիւր աստիճաններ:

Իսկ անկէ վար, ստորերկրեայ անձաւային խաւար է, ուրկէ քիչեր կրնային իջնել, լամբարներու լոյսերուն օգնութեամբ: Բերդին մէջ բնակչութիւն գոյութիւն ունէր:

Այդ Թուականին, երբ Ռուսերը նահանջեցին, իրենց վրէժը լուծեցին բերդէն, շքայլ քարուքանդ ընելով, անվթար մնացած մասերն ալ հետերնին տարին, ինչպէս երկաթեայ վանդակներով Մայր դուռը:

Ռուս-Թրքական պատերազմի ընթացքին նահատակուած քանի մը հայ զինուորականներու տապանաքարերը կը հանդիպին բերդին ստորոտը, հայ տուներէն քիչ մը վեր, որոնցմէ մէկուն վրայ կը կարդանք հետեւեալ փորագիր արձանագրութիւնը.

Ես Ռուստամ Շամախեցի,
Մէլիք Սէֆէր առն որդի
Որ խոյեցայ ի մեծ մարտի
Մերձ ի գիւղն որ Խարտ կոչի:

Թուականը՝ 1828:

Տապանաքարերուն տակ հանգչող հայ պինուորականները զոհ դարձած են հայ ազաներու լարած դաւերուն, Պարտի դաշտին մէջ, իրր վարձատրութիւն բանակի ի նպաստ իրենց մատուցած «արդար» ծառայութեան:

Հայը ամէն առեն եւ ամէն տեղ ունեցած է նման դաւադիրներ:

ՀԱՆՔԵՐ ԵՒ ԱՆՏԱՌՆԵՐ

Բաբերդը իր շրջաններուն մէջ ունէր հարուստ հանքեր, բայց Թուրք կառավարութիւնը միշտ անփոյթ եւ տգէտ մընացած է այս հում նիւթերը շահագործելու օգտաշատ ձեռնարկին մէջ: Հանքեր՝ որոնք երկրի մը տնտեսական, ազգային, ճարտարարուեստական ու մշակութային արդիւնաբերութեան ուղն ու ծուծը կը կազմեն:

Բայց Թուրքը յաճախ վախի եւ սարսափի ազդեցութեան տակ, խորհրդաւոր լուութիւն պահած է որեւէ արդիւնաբերական ձեռնարկի հանդէպ, Թաղելով անոր չօչափելի գոյութիւնը իր երկրի խորը:

Մեր գիւղէն երեք ժամ հեռու կը գտնուի Զիմաղիլ Թրք. գիւղը, որուն սահմանին մէջ ինքնաբերաբար գետնէն գուրս կը ժայթքէր գորշ-մուխ ջուր մը, քարիւղը: Գիւղացիք քանի մը փորձերով հաստատեցին՝ որ այդ ջուրը քարիւղի նման կը վառի, առանց նոյնիսկ գիտական գաումի: Լուրը կառավարութեան հասնելուն պէս, ոստիկաններ եւ պաշտօնեաները կուգան ջուրին հասած տեղը, գիւղացիները խիստ ծեծի կ'ենթարկեն եւ բացարձակապէս կ'արգիլեն հում նիւթին գործածութիւնը:

Մատէնի մէջ կը գտնուէր պղնձի հանք մը, որ կը շահագործուէր վերջերս, անհատի մը կողմէ, կառավարութիւնը կրատանար մենաշնորհի բաժին գումար մը:

Քատաքէն երկու եւ կէս ժամ հեռու գտնուող այս պղնձահանքէն գեղին ջուր մը կը վազէր գիշեր ցերեկ, որ շրջափակած էին չինքի մը մէջ եւ կը բաշխուէր փայտեայ

տաչտերուն, իրարմէ տասնական սանթիմեթր ցած: Անոնց թիւը կը հասնէր հարիւրի, այդ բոլոր տաչտերուն մէջ կը լեցնէին երկաթի կտորներ: Ջուրը կը լեցնէր տաչտերը եւ կը թաղէր երկաթի ձողերը: Աշխատաւորները կը խառնէին երկաթները եւ 24 ժամուան մէջ երկաթի կտորները կը վերածուէին դեղին աւազի: Իսկ այդ աւազները տակառներու մէջ լեցուելով կը ղրկուէին եւրոպական ձուլարանները: Երկաթի կտորներէն պոյացած աւազը մաքուր պղինձ էր:

Բաքերդ քաղաքին չատ մօտ կը գտնուէր քարածուխի հանք մը, որ վերջերս սկսած էին շահագործել (Խարբերդ): Քաղաքին մէջ կար առատ քար, կակուղ, դեղնաւուն, բայց տոկուն, որ կը լրացնէր Բաքերդի նոր շէնքերու կառուցման կարիքները: Այդ քարէն գործածեցին թուրքերը, քաղաքին նորակառոյց մզկիթին շինութեան համար:

Անուանի էր էրկի հայաբնակ գիւղի ջաղացքար արտադրող քարահանքը:

Բաքերդը հարուստ էր նաեւ անտառներով, ապացոյց այն՝ որ բնակչութիւնը ձմրան բուք ու բորանին, հինգ ամիս շարունակ առատ վայտ կ'ունենար, թէեւ վայտերէն գուրկ էին գիւղացիները (գաչտի մէջ գտնուածներ) որոնց գլխաւոր վառելանիւթը կենդանիներու չորցած աղբն էր (թրիքը):

Մատթի ձորին, Լառնք, Մատէն եւ ուրիշ տեղեր ունէին հանքային ջուրեր:

Քաղաքի թէ գիւղերու մէջ կը գործէին բաւական լաւ ջրաղացներ, ձորոխի պատմական փեւռնքի յորդառատ ջուրով: Ամէնէն նշանաւորն էր, վերջերս Ղալաբդիի մէջ, նոր մեթոտով շինուած հակայ ջրաղացը:

Բազնիքներէն գլխաւորները երեք հատ էին:

Առատ էին եւ համեղ Բաքերդի բանջարեղէնները, Բաքերդ քաղաքի եւ ձորոխի երկու կողերուն փռուած պարտէզներու կաղամբը, գեանախնձորը, շողգամը, հապարը եւ այլն գովական էին:

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ

Երկրագործական տնտեսութեան մէջ նուագ տեղ չէին ըրաւեր կենդանիները, մանաւանդ գոմէշը, եզը, ձին, կովը, ջորին եւ այլն: Այծերու եւ ոչխարներու թիֆթիֆն ու բուրդը նշանաւոր էին արտածումի համար:

Գազաններէն գայլը, արջը, աղուէսը եւ այլն մեր օրերուն սակաւադէպ պատմաններու մէջ կ'երեւային:

Թռչուններէն՝ կաքաւ, աղաւնի, բադ, սագ, ծիտն ու ծիծառը, հապա արագի՞լը որ գարնանամուտին կառչին ճիւղ մը բռնած տաք երկիրներէն կը վերադառնար, գալ հանգչելու համար, գոհունակ կափկափիւնով մը, բարձրալայց բարութիներու պագաթը հաստատուած իր բոյնին մէջ:

Բաբերդցին անպայման կը հետաքրքրուէր նոր ժամանած արագիլին կտուցին մէջ գտնուած նիւթովը: Համաձայն այդ նիւթին ան կը դուշակէր թէ եկող տարին աւա՞տ պիտի ըլլայ բերքը թէ պակաս, տարին բաղդաւո՞ր պիտի ըլլայ թէ դժբախտ: Եթէ արագիլը ցօրենի հասկով զիմաւորած էր Բաբերդը, անպայման այդ տարին ցօրենը առատ կ'ըլլար:

ԱՐՄՏԻՔԸ

Բաբերդի գլխաւոր արմտիքը կը կազմեն ցօրենը, գարին, հաճարը եւ այլն: Նշանաւոր էր Էրկի հայ գիւղի արտադրած ցօրենը:

ՄՐԳԵՂԷՆԸ

Պէտք է ըսել որ քաղաքն ու շրջակայ գիւղերը ոչ մէկ նշանաւոր մրգեղէն կ'արտադրեն, բացի Խաբերդի նշանաւոր սալորէն: Պտուղ արտադրող շրջաններն ալ նուազ են: Սահմանակից Կիւմիւշխանէն է որ Բաբերդին կը հայթայթէ նշանաւոր եւ աժան դիներով պտուղները:

Բաբերդի մէջ շատ աժան կը ծախուին Երզնկայի եւ Թօրթումի մրգեղէնները:

ԿՐԹԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Քաղաքին մէջ հայերը ունէին չորս պէսպէս եկեղեցիներ, հետեւեալ թաղերուն մէջ.— Շինկեահի Ս. Յովհաննէս, Ճիկրաչէնի Ս. Աստուածածին, Կալէրի Ս. Նշան, իսկ Թաչ Թաղը՝ Հրեշտակապետ եւ Մայր Եկեղեցին, նաեւ պզտիկ մատուռ մը՝ Ս. Ստեփաննոս անուամբ:

Առաջնորդարանը կը գտնուէր վերջին զոյգ եկեղեցիներուն մօտ, փառաւոր եւ չքեղ կահաւորուած, գեղեցիկ, զարդարուած սրահով, պատերէն կախ՝ բարձրաստիճան հոգեւորականներու նկարներ: Առաջնորդական պաշտօն վարած են եպիսկոպոսները, վարդապետները, դժբախտաբար առաջիններուն անունները չեմ յիշեր, իսկ վերջիններէն՝ Ամբրոսիոս վարդապետ Ռուսինեանը (երկու անգամ):

Խուբսի Ս. Քրիստափոր վանքին քով կար կործանուած տաճար մը, յիշեալ վարդապետը կ'ուզէր տաճարի հիմերուն վրայ կառուցել դպրոց եւ զայն մկրտել «Մկրտիչ Ռուբինեան» անունով:

Բայց գիւղացիք դպրոցի անուան շուրջ տարակարծութիւններ ունեցան եւ կասեցուցին շէնքին աշխատանքները, որոնք հազիւ մէկ մէթր բարձրացած էին:

Յովհաննէս Նեւրուզեան, Տիրայր վարդապետ, Յովհաննէս, Խորէն Կիւրոյեան վարդապետները (վերջինը նահատակուած է Բաբերդի չուկային մէջ, 1895 թուին):

Կիւրոյեանը հմուտ թրքագէտ էր եւ բաւեկամ Երզնկայի միւտիր Զէքի փաշային: Թէեւ վարդապետին կեանքը ապահովուած էր Զէքիի կողմէ, սակայն, մինչեւ վերջին հեւապրին ատացուիլը, նահատակուած էր ան արդէն թուրք խուժանին կողմէ:

Յիշատակենք նաեւ Պարզեւ Ծ. Վ. Դանիէլեանը, Գէորգ Ծ. Վ. Իթանոսեանը, Հմայեակ Վ. Պախթիարեանը եւ վերջին տարաբախտ առաջնորդը՝ Անանիա Ծ. Վ. Հազարապետեանը, որմով վերջ գտաւ Բաբերդի Հայոց Առաջնորդութիւնը եւ հայերու դարաւոր օճախներուն վրայ կրկին նստեցաւ թրքական բռնակալութիւնը իր բովանդակ խաւուխեամբ:

Բաբերդը ունէր հարուստ, եկեղեցապատկան հողեր ու կալուածներ, ի չարս որոց՝ Պէյ Օղլիի հայոց ընդարձակ ջերեմպանատունը, որ ձեռք ձգուած էր «Քիւչիւք Սէֆէր» անունով բարեպաշտ հայու մը ազնիւ աշխատանքներով:

Այս եւ նման մենաշնորհները ձեռք ձգուած էին Սուլթանական յատուկ «իրատէ»ներով:

Շրջակայ հայ գիւղերն ալ քաղաքին պէս հարուստ էին դարերէ ի վեր մնացած թանկարժէք դոյքերով, սպասներով, արծաթեղէններով, ադամանդակուռ խաչերով եւ ձեռագիր աւետարաններով: Կային նաեւ մագաղաթի վրայ գրուած հնադարեան գործեր: Նշանաւոր էր Լսոնք գիւղի ձեռագիր աւետարանը, արծաթեայ կողքերով եւ թանկագին քարերով զարդարուած: Վերոյիշեալ աւետարանը գըրչագրուած էր 918 թուին: Պահուած էին նաեւ մասունքներ, փաթթուած քառանուագեան մը շղարշներով, որոնք չորս տարին անգամ մը կը բացուէին:

Բաբերդցիք ունէին երկու ծխական վարժարաններ, Ձիկրաշէնի մէջ՝ «Արամեան» իսկ Նորաշէնի մէջ «Մեսրոպեան» անուններով, օժտուած ազգային-կրթական բարձր մակարդակով, որոնք տուած են իրենց արժանաւոր պտուղները, հասցնելով կրթական, հասարակական գործունէութեան անուանի մշակներ:

Տարիներ շարունակ, կրթական գործին լծուած էին՝ Մկրտչէլ Սանոսեաններ, Գարեգին Էֆէնտիներ, Պարէտ Գույումճեաններ, Արիստակէս Քիւրքճեաններ, Ուսէփ վարժապետներ, Յովհաննէս Պալեաններ, Սիմոն Մկրտչէլեաններ, Յ. Գարբինեաններ, եւ այլն:

Մեր զաւրացներուն աշակերտները քննութեան կ'ենթարկուէին պետական եւ ազգային բարձրաստիճան եւ ձեռնհաս անձերու ներկայութեամբ եւ ապա անոնց կը տրուէր համապատասխան վկայականը:

Թուր՝ րը, որ քաղաքին մէջ աւելի մեծ թիւ մը կը կազմէին, ունէին միայն երկու պետական վարժարանները, Ռիւտիէ եւ Սէնայի: Մէտրէսէներ գոյութիւն ունէին միայն մկրտիչներու կողքին:

ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Բաբերդը իր բնական դիրքով ինկած էր Պարսկաստանի եւ կարնոյ, Տրապիզոնի ճամբուն վրայ: Սեւ Ծովէն կարին եւ Պարսկաստան փոխադրուելիք ապրանքներու կարաւանները Բաբերդէն կ'անցնէին, ուղտերու, ջորիներու եւ ձիերու վրայ բեռցուած:

Զանգակներու խլացուցիչ ժխորով կարաւանները պրէթէ անպակաս էին տարուան բոլոր եղանակներուն:

Քաղաքին Գոց Շուկայի առեւտրականները, իբր խելացի, ճարպիկ եւ հմուտ, մրցումի կ'ելլէին կարնոյ եւ Տրապիզոնի մեծահարուստ վաճառականներու հետ:

Նշանաւոր էին՝ Մուքթաֆեան, Լուսիկեան, Սալըբեան, Սիմոնեան, Էհրամճեան, Էրանոսեան, Աղապապեան, Էկինեան, Պօյաճեան, Սերոբեան, Սէյիսեան, Պօլաւուրտեան, Փիլիպոսեան, Սարաֆեան, Պալեան, եւ այլն:

Բաւական աշքառու թիւ կը կազմէին նաեւ մանր առեւտրականները: 1895ին կար մէյն մէկ թուրք վաճառական, Լազ Իսմայիլը, որ կըզբաղէր նաեւ պետական դրոշմաթուղթերը ծախելով:

Այն թուրք վաճառականները, որոնք վերջերը մէջտեղ եկած էին, հայերէն յափշտակած հարստութիւններով կազմած էին իրենց դրամապլուխները:

ԱՐՀԵՍՏՆԵՐԸ

Գլխաւոր արհեստներն էին երկաթագործութիւն, աուազձագործութիւն, դարբնութիւն, թիթեղագործութիւն, ոսկերչութիւն, ժամագործութիւն, պղնձագործութիւն, կօշկակարութիւն, դերձակութիւն, զրահահիւսութիւն եւ այլն:

Ցիշեալ արհեստներուն մէջ հայերը մեծամասնութիւն կը կազմէին եւ մատերու վրայ կարելի էր համրել թուրք արհեստաւորները:

Կօշկակարները նաեւած իրենց ցածլիկ աթոռներուն վրայ, առջեւնին խարխուլ սեղաններ, որոնց մակերեսի բաժանմունքներուն մէջ տեղաւորուած կ'ըլլային գամեր եւ դանակ իրեր:



ԿԱՅԾԱԿ ԱՌԱՓԵԼ

Կաչիէ փայլուն գոգնոցները կապած, մինչեւ ուշ երեկոյ կ'աշխատէին, պատրաստելով տեղական «եէմէնի»ները, գալօշ-փօթինները եւ ամենանուրբ կօշիկները:

Ոսկերիչները ծալլապատիկ նստած իրենց «տէզկեահ»նեբուն առջեւ, արծաթին ու ոսկին կը հալէին, կը ձուլէին, կը տաշէին, կը յղկէին, կ'ոսկեջրէին, սեւ կիտուածներով արծաթեայ անօթներ ու զարդեղէններ (սաւառով) կը չինէին, որոնց գործերը գերազանցելի էին Կարնոյ եւ Տրապիզոնի ոսկերիչներու գործերէն, այլ խօսքով՝ համաշխարհային արհեստաւորներ էին: Շատ յաջող կերպով տնային զանազան առարկաներ կը պատրաստէին թիթեղագործները:

Երկաթագործները, այդ խոնարհ տարրերը, կանգնած հնոցին ու սալին առջեւ, կը կռանէին, կը դարբնէին տնային եւ երկրագործական գոյքեր, գործիքներ եւ երեկոները տուն կը դառնային իրենց ընտանիքին մխանալու, մօտակայ չուկայէն գնած պարէնը ձեռքերնուն: Վաստակը քրտնաջան աշխատանքներու:

Այդ դասակարգը հաւատարմօրէն կը պահէր նախնիքներէն ժառանգ մնացած աւանդութիւնները:

«Աւագ Ուրբաթ» օրը սուգ կը պահէին, ի նշան Քրիստոսի խաչելութեան: Այդ օրը, երկաթը չէին ծեծեր, որովհետեւ, իրենց արհեստակիցներու չինած դամերով հրէաները դամեցին Քրիստոսի ձեռքերն ու ոտքերը:

Պղնձագործները իրարմէ որոշ աստիճան մը հեռու կանգնած հսկայ պղինձներուն առջեւ, իրենց վարպետներու ղեկավարութեամբ, համաչափ զարկերով, անվերջ կը հարուածէին սալին վրայ դրուած մետաղը: Եւ այս խլացուցիչ աղմուկին մէջ, Բաբերդցին կը կոփէր վայելուչ եւ դեղեցիկ պղնձեայ անօթներ, (կաթսայ, չերեփ, տաշտ, ափսէ, պըռնակ եւ այլն):

Այսօրուան Բաբերդը զուրկ է այն կենդանի եռուզեռէն, զուարթութենէն եւ չնորհներէն, որ գոյութիւն ունէին, երբ հոն էին երկրին հարազատ զաւակները:

Շատ երկար կ'ըլլայ Բաբերդի աշխատաւոնակ, չարքաշ եւ առաքինի ժողովուրդի բոլոր խաւերը ներկայացնել եւ ա-

նոյն գովքը հիւսել գրքոյկով մը եւ կը բաւականանամ յայտնելով, որ՝ հայ արհեստաւորները բոլորն ալ կ՝արդարացնէին իրենց կոչումը, համօրէն գործադրելով իրենց արհեստները եւ տակալով իրենց կրած ամէն տեսակ թշնամիներու հարուածներուն։



ԽՈՒՄԲ ՄԸ ԲԱԲԵՐԴ ՓԱՂԱՓԷՆ

Տէր Յովհաննիէսեան գերդաստանի բեկորները, վարի կարգ՝ Հայկ ազ, Սարգիս եւ Երուանդ. Բ. կարգ՝ Ճախէն ազ, Գառնիկ եւ Բիւզանդ. վերը՝ Համազասպ։

ԲԱԲԵՐԴԻ ՀԱՅ ԳԻՒՂԵՐԸ

1· Աւերակ կամ էվէրէկը կը գտնուի Բաբերդի արեւելեան հարաւային կողմը, գաւառային միակ հայ գիւղն է, որ կը տարբերի իր բարբառով միւս բոլոր հայերէն: Հարիւրաւոր Բաբերդցիներու մէջ անմիջապէս կը ղանապանուէր էվէրէկցին, իր խօսակցութեամբը:

Գիւղը բաղկացած էր 300 ընտանիքներէ, որոնց 130ը հայեր էին: Ունէին եկեղեցի մը՝ Ս. Աստուածածին անուանով եւ դպրոց մը: Ուխտավայր էր Ս. Յովհաննէս հինաւուրց մատուռը, ուր՝ մեծ բազմութեամբ հայեր կը հաւաքուէին՝ Զատկի եւ Նոր Կիրակիի տօներուն, հաւկթախաղի եւ ուխտի համար:

Մատուռին մօտերը զարդարուած էին գեղատեսիլ ծառերով, կանաչութեամբ որ կը ներկայացնէր գեղեցիկ տեսարան մը: Ախորժելի եւ առողջարար էր իր աղբիւրին ջուրը: Մօտերը կար ուրիշ մատուռ մըն ալ, Քամխըրաւոր անունով, քովը քանի մը գերեզմաններ, որոնցմէ մէկուն վրայ քանդակուած էր աստղ եւ սուր:

Գիւղացիք կըզբաղին երկրագործութեամբ, իսկ քանի մը ընտանիքներ՝ պայտարութեամբ եւ երկաթագործութեամբ: Աւերակի հողը մեծ քանակութեամբ ցորեն կ'արտադրէ: Հայերը հիւրասէր էին, առաքինի, հայրենասէր ալ ճարտարախօս:

1895 Թուի դէպքին՝ բաւական թիւով գոհեր տուած են: Գիւղը ունեցած է յեղափոխական դէմքեր, ինչպէս Ուզունեննց Թէոսը, որ դէպքին օրը Լսանք գտնուած է եւ մեծ գեր ունեցած յեղափոխական ասպարէզին մէջ: Տարիներ չարունակ անբաժան ընկեր եղած է մեր գիւղի քաջերուն: Յանուն հայ ժողովուրդի փրկութեան, գէնքը ձեռքին ճակատած է թշնամիին հետ, Լսանքի ժողովուրդը փրկելով վերահաս վտանգէն: Թէոսի յեղափոխական հանգամանքը քաջ գիտէին իր գիւղացի թուրքերը եւ կ'ուզէին ծուղակը ձգել գինքը:

Օր մը, 1895ի դէպքէն հինգ ամիս վերջ, գաղտագողի՝ տան մէջ եղած առեն, Թէոսի եղբօր կնոջ միամտութենէն

օգտուելով, թուրքերը կուգան կը ձերբակալեն գինքը եւ սոսկալի տանջանքներու կ'ենթարկեն: Յետոյ, գիւղէն քիչ մը հեռու գտնուած ժայռին վրայ բարձրացնելով, ձեռքն ու ոտքը կապած բարձունքէն վար անդունդը կը գլորեն, անդբաթօրէն ջախջախելով իր հէք մարմինը:

Բլուր.— Բաբերդէն եօթ ժամուան հեռաւորութեամբ, դէպի արեւմուտք: Երեք հարիւր տուն բնակիչներէն միայն հարիւր ընտանիքներ հայ էին եւ կը բնակէին առանձին թաղի մը մէջ: Ունէին Ս. Գէորգ անունով եկեղեցի մը, չինուած՝ 1840 թուին:

Կար նաեւ մատուռի ձեւով զմբէթաւոր պերեզման մը, ուր կը հանգչի Սահակ եպիսկոպոսը, երկար ժամանակ, մահմէտականներու ձեռքն անցած: Բայց 1885 թուին Նեւշրուեան Յովհաննէս վարդապետի չնորհիւ բացուեցաւ ահագին խաչքարը եւ արձանագրութիւն մը փարատեց ամէն տարակուսանք: Յայտնի չէ սակայն թէ ո՞վ է այս Սահակ եպիսկոպոսը: Այս գիւղին հայերը Աշտիշատի պարծանքն առնել կ'ուզեն՝ «Յայսմաւուրք»ի մէջ կարդացած ըլլալով Պարթեւ հայրապետի վարքը, որուն մէջ Բլուր գիւղ մը կայ յիշատակուած:

Բլուրի հարաւային կողմը, բարձր լեռներու ապրիւրատուներու մօտ չինուած է Ս. Մարտիրոսը: Կայ նաեւ ուխտատեղի մը Ս. Եղիա անուամբ, բարձունքի մը վրայ, որուն տօրոսը կը գտնուի Ս. Վասիլաւ անունով ուրիշ ուխտավայր մը: Գիւղին բնակիչները շատ հին ժամանակներէ ի վեր կ'այցելեն այս ուխտավայրերը:

Բլուրի լեռներուն մէջ կը գտնուին քարանձաւներ, որոնց վրայ առասպելական պատմութիւններ կը պատմուին: Գիւղին մէջ կը բնակէր Միւսիւրը:

Տեղացիները գլխաւորաբար կըզբաղին երկրագործութեամբ, հայերը բարեկեցիկ էին եւ հիւրասէր:

Բլրակ.— Կ'իյնայ քաղաքին արեւմտեան կողմը, չորս ժամ հեռաւորութեամբ, լեռնաշղթայի մը տօրոսը, դաշտային դիրքով: Օդն առողջարար է: Ամառը զով կ'ընէ եւ նպաստաւոր կ'ըլլայ գիւղական աշխատանքներուն, ձմեռն ալ սաստիկ ցուրտ կ'ընէ:



ԳԱՌՆԻԿ ԱՇՃԵԱՆ
Բաբերդ քաղաքի վերապրողներէն

Լեռնային արդիւնաբերութիւնը նպաստաւոր է, այդ պատճառաւ ալ բնակիչները նիւթապէս բարւոք վիճակ ունին: Գիւղին Ս. Աստուածածին եկեղեցին հիմնուած է 1864 թուին. ունէին վարժարան մը «Ներսէսեան» անունով: Գիւղէն ոչ հեռու կը գտնուէր հրաշագործ աղբիւր մը, Ս. Կիրակէ անունով, որ իբր ուխտատեղի կը ծառայէր եւ ջերմ ունեցողները հոն կ'երթային բժշկուելու:

Հիւսիսակողմը՝ բլուրի գառիվայրին վրայ՝ «Կապոյտ Աչ» խաչքարը համբուրելու կ'երթային Ս. Համբարձման տօնին: Կ'ըսուի թէ հոն է եղեր հին Բլրակ գիւղը: Մօտերը կը գտնուէին նաեւ քանի մը գերեզմանները: Գիւղը հին ատեն ունեցած է 700 տուն բնակիչ: Ցոյները առանձին թաղ մը ունեցած են: Տեղ մը եկեղեցիի հետքեր կային, որուն հայերը «Հոռոմի ժամատուն» անունը կուտային:

Հետաքրքրական էր «Հարանքարը» որուն համար աւանդութիւնը կ'ըսէ՝ «Աղջիկ մը նորհարս եղած՝ կը բերեն բլրակը: Հարսը կը հպարտանայ եւ արեւուն կ'ըսէ՝ դուն մայր չի մտած եւ քեզմէ առաջ պիտի մտնեմ գիւղը»:

Արեւին դէմ յոխորտացող հարսը եւ իր հարսնեւորները քար կը դառնան լերան վրայ:

Բլրակը գուտ հայաբնակ էր, 180 ընտանիքէ բաղկացած էր, ընդհանուր զբաղումն էր երկրագործութիւնը:

Երկի կամ Էրկի ։— Երեք ժամ հեռու էր քաղաքէն, արեւմտեան հիւսիսային կողմը, գուտ հայաբնակ էր, 90 ընտանիքներ կը բնակէին հոն։ Բնիկները հողագործ էին, ընդհանրապէս թիկնեղ, չարքաշ եւ տոկուն։ Դիրքը բարձր էր եւ բնաւ ջրարբի հող չունէին. ընդհակառակն՝ ցորենն ընտիր էր եւ ծանր կը կշռէր, միւս գիւղերու ցորեններուն համեմատութեամբ եւ աւելի սուղ էր եւ յարմարագոյն՝ հացագործութեան համար։ Կը տարուէին կարնոյ եւ մերձակայ գաւառներու բոլոր ջրաղացներուն քարերը։

Եկեղեցին Ս. Լուսաւորչի անունով կը կոչուէր, կար նաեւ վարժարան մը։ 1895ին, Սահակ Մեքէսեանի, Ոսկիհան Գրիգորեանի եւ Առիս Սահակեանի առաջնորդութեամբ, գիւղացիք բուռն դիմադրութիւն ցոյց տուին թուրք եւ քիւրտ հորդաններուն եւ 14 օր պայքար մղելով պաշտպանեցին ինքզինքին ատոյգ կոտորածէն։ Մինչեւ Վարդհան գիւղացիները էրկիցիներուն հասնիլը ո՛չ մէկ չունչ վնասուած էր։

Կիւ կամ Կիվ ։— Երեք ժամ դէպի արեւելեան հարաւ՝ լերան լանջին վրայ հաստատուած փոքրիկ գիւղ մըն էր, 42 տուն հայ բնակչութեամբ եւ 18 տուն ալ թուրքերով։

Դպրոց մը ունէին հայերը եւ եկեղեցի մը՝ Ս. Աստուածածին։ Բնակիչները երկրագործ էին եւ խաչնարած։ Բարձր լերան կատարին կը գտնուէր «Կարմիր Փայտ» կամ Ղըզըլ Քիւթիւկ ուխտավայրը։ Տօնակատարութեան օրը՝ կարմիր կ'երակին։

Սըղրճի ։— Քաղաքէն չորս ժամ հեռաւորութեամբ՝ հարաւային կողմը, 40 տուն հայ բնակչութեամբ, ունէր ղըպրոց եւ Ս. Աստուածածին եկեղեցի մը։ Նշանաւոր էր գործագործութեամբ։ Դիրքը լեռնային, ժողովուրդը երկրագործ եւ խաչնարած էր, միաժամանակ խիստ ժրաջան։

Թոմճաև կամ Դոմճայ ։— Բաբերդէն երկու ժամ հեռու, հիւսիսային կողմը։ Գիւղին յենարան ծառացող լերան վրայ էր Ս. Աստուածածին եկեղեցին, իսկ ստորոտը կը գտնուէր Ս. Թէոդորոս։ Երկուքն ալ աւերակ էին, կը կարծուէր թէ հին տաճարները Արտաճան կոչուած վանքը այս վերջինը եղած է։ Ուրիշ վկայութիւն մը կը պնդէր թէ՝ Դոմնայ գիւ-





ԱՌԻՒԾԿԱՅԻ ԱՍԼԱՆԵԱՆ ԳԵՐԴԱՍՏԱՆԻ ԲԵԿՈՐՆԵՐԷՆ
վերը՝ Գարեգին, վարը՝ ձախէն աջ Եփրեմ եւ որդին Գառնիկ

պին մօտն է եղեր Ս. Թորոսի Խրախճանեաց կամ Խաղճանեաց վանքը, որ թէեւ հին աւեն չէն էր, բայց մեր օրերուն՝ փլփլած էր եւ ամայի:

Աւտւածաշունչի մը յիշատակարանէն կը տեղեկացուէր թէ 1382ին վանքին մխարանութենէն Տէր Յովհաննէսը, որ աւաչնորդն էր Բաբերդի, ուր պիրքը իր հալալ արդեամբ նուիրեր է վանքին: Երկրորդ յիշատակարան մը, որ պատմական էր, աւելի հետաքրքրական եղած է «ի թուականութեան Պհդ., ի հայրապետութեան Տեառն Թէոդորոսի եւ յաւագնորդութեան մերոյ նահանգի Խաղտեաց Բաբերդոյ

Տէր Յովհաննէսի արքեպիսկոպոսի, եղեւ հրաման ի տեառնէ Աստուծոյ մերոյ վերափոխել ի Տէր Յիսուս Սրբասընունդ եւ երանաչնորհ եպիսկոպոսին մերոյ Տէր Յովհաննու, եղեւ պակասութիւն ամենայնի մեզ ամենեցուն, եւս առաւել հրեշտակաբնակ մենաստանիս Խաղճանեաց, զոր եւ ի սաղրելոյ չարին, յարեանի ի մէնջ ի մեր ազգականաց եւ հակառակեցան վանիցն եւ ցրուեցին զուխտ եւ զամենայն որ ինչ կայր ի նմա, զոր Տէր Յովհաննէս հանդէպ զպատիժ պատուհասին ի գլուխ հակառակորդողին ամէն»:

Գիւղին եկեղեցիին անունն էր «Ս. Համբարձումն», գիւղը Թրքահան էր, հազիւ 50 տուն հայ բնակչութեամբ եւ վարժարանով մը:

Խուբս կամ Ղորուզ.— Բաբերդէն հարաւ, երեք ժամ հեռաւորութեան վրայ կը գտնուէր 100 տուն զուտ հայ բնակչութիւնով Խուբս գիւղը, Դեջանի ? ճամբուն վրայ: Հայկական բարձր լեռներէն խոխոջիւնով մը կը վազէր գետակ մը, որ մաս մը դաշտային արտերը ոռոգելով, կ'երթար կը խառնուէր Ճորոխին: Շրջանի լեռները խոտաւէտ էին եւ ջրառատ. բնակիչներու զբաղումներն էին՝ երկրագործութիւն եւ խաչնարածութիւն, կենսունակ, ժրաջան, հիւրասէր էին եւ համակրելի:

Ըստ աւանդութեան՝ Տէլի կոչուած բռնաւորներու ժամանակ, 1600 հեծեալներ կ'արշաւեն հին գիւղը, կ'երթան ուզղակի Ղազար անուն երեւելի անձին բնակարանը: Ղազարը այդ ձիաւորներու ձիերուն զարի տալու համար, անմիջապէս կ'ինկնէ գետնափոր ամբարը, իւրաքանչիւր ձիու համար մէկ քոռ գարի կը հանէ եւ միայն մէկուն կը պակսի: Ղազար կը խնդրէ միւս ամբարը իջնել, բռնաւորը կը բարկանայ եւ ծանր քար մը նետել կուտայ դէպի վար եւ խեղճը կը ջախջախուի: Զոհին ընտանիքը; ցեղապետին հրամանաւ, ողբացեալին մարմինը վրանէն կը հանէ, որը գետ կը ընէր, եւ հազիւ կրնայ արտասանել՝ «Անունս է Ղազար, կախեցի հաւը, գացէք Զիպուխլի, խորուած հաւկիթ ուտէք»: Նոյն պահուն կըսկսին քանդել իրենց տուները եւ վրխաղրուիլ Զպուխլի, անտառախիտ վայրը եւ բնակուիլ հաստատելով հին գիւղի անունով՝ Խուբս կը կոչեն (200 տարի առաջ).

Գեղեցիկ էր Ս. Փրկիչ անունով նորաշէն եկեղեցին, շինուած 1851ին, նոյն գիւղացի Գալուստ Պապիկեանի նուիրած հողին վրայ, նոյն բարեյիշատակ անձին մեծագումար ձախքով, որ յետոյ Պոլիս կէտիկ Փաշա թաղը հաստատուեր է, 1885 թուին ամուսնանալով: Մահէն առաջ իր կալուածներու եկամուտէն մասնաւոր թոշակ կտակած է գիւղի եկեղեցիին: Եկեղեցիին հաստոյթով ալ շինուած է վարժարանը, ուր կ'ուսանէին նաեւ շրջակայ գիւղերու տղաքը:

Ներքա ունէր առանորակ աղբիւր մը, անոր շուրջ գըտնուած ծառաստանները, արտերը եւ այգիները աւելի գեղեցիկ զարձուցած էին տեսարանը:

«Ս. Եղիշէ»ի ուխտատեղին կը դիմէին կոյսեր, հարսներ եւ պատանները, զանազան ակնկալութիւններով:

Արեւմտեան կողմը, ըլրակի մը վրայ կար նաեւ «Ս. Վասիլոս» ուխտատեղին, որուն հոգիւ հիմերը կը նըշմարուէին: Ներքի հիւսիսային սահմանին վրայ աւերակ գիւղատեղի մը կար եւ կիսակործան տաճար մը՝ երեք խորաններով:

Գերեզմաններուն խաչքարերը եւ վէմտակներու խիտ տարածութիւնը կը հաստատէին թէ առենօք հոն բազմամարդ աւան մը եղած է: «Բնաշխ. Բառարան»ի մէջ յիշատակուած յիշեալ Ս. Եղիշէի ուխտատեղիէն զատ, մեր օրերուն գոյութիւն ունեցած Ս. Քրիստափորի վանքին մասին ոչինչ կայ յիշատակուած, որուն օրն էր Վարդավառի տօնը: Այդ օրը Բաբերդի բոլոր գիւղերէն եւ քաղաքէն մեծ բազմութեամբ հայ ուխտաւորներ կուգային իրենց ուխտը ընելու եւ զուարճանալու:

Բաբերդի առաջին ուխտատեղին կը համարուէր Ղոբուզի վանքը: Ուխտի օրը արտակարգ կերուխում, զուարճութիւն, երգ, պար ու նուագ տեղի կ'ունենային:

Վանքը հարուստ էր եւ ունէր արջառներ, ոչխարներ եւ այլն:

Խայէկ.— Դէպի արեւմտեան հիւսիս, երկու ժամ հեռու քաղաքէն: Օդը առողջարար է, ծաղկազարդ եւ ընդարձակ դաշտավայր մըն է ճորոխի ափին, բնակիչներէն՝ 52 տունը

հայ են, կան նաեւ քանի մը թուրք ընտանիքներ: 1848 թուին չինուած է Այէկի եկեղեցին, որուն շուրջն է նաեւ գերեզմանոցը: Կար նաեւ կիսակործան հին տաճար մը: Հայերը հոս ալ ունէին իրենց վարժարանը: Գիւղին շուրջը, իրարմէ փոքրիկ հեռաւորութեան վրայ կային քանի մը թրքաբնակ գիւղեր, որոնց հետ հայերը սերտ յարաբերութիւն ունէին, թէեւ այդ պատճառաւ էր որ Այէկցիք իրենց մայրենի լեզուն գիտնալով հանդերձ թուրքերէն կը խօսէին:

Այս գիւղին մէջ կային աւերակ տեղեր, որոնցմէ մէկը «Այէի Լոյս» կը կոչուէր, ուր կը դիմէին ուխտաւորները Ս. Յարութեան տօնին:

Այէկցիք իրենց բնաւորութեամբ խիստ բարի էին, ազնիւ, ժրաջան եւ համակրելի:

Անուանի էր, այս գիւղի Տիգրան Քէհեէն, ազգային, եկեղեցական գործի մէջ եռանդուն եւ զոհաբերող: Իր հայրենասիրութեան համար տարապրութենէն մէկ ամիս առաջ նահատակուեցաւ Սպերի մօտերը:

Իր գիւղացիներու քանի մը կենդանիները չէթէներու կողմէ բռնագրաւուած ըլլալով, հետապնդեց աւազակները մինչեւ Սպեր, կենդանիները առնելու համար, բայց փոխարէն իր կեանքը վրայ տուաւ:

Այէկցին, յանձինս իր հայրենասէր, գործունեայ գիւղապետներու, ինչպէս Տիգրան Իփիկրանեանի եւ Աղապատ Անտոնեանի, ազատ կը մնար ամէն տեսակ ոտնձգութիւններէ:

Տարիներ շարունակ Այէկցին զերծ մնացած է պետական պարտադիր տուրքերը վճարելէ, ինչպէս նաեւ զինուոր տալու պարտաւորէն:

Զինուոր պահանջելու պարտաւորին մէկ պատրուակ ու պատասխան ունէր. «Պանդխտութեան մէջ են, ի՞նչ ընենք»: Եւ ճիշդ է որ Այէկցին տարիներ շարունակ պանդխտութեան մէջ է եղեր եւ երկիր չէ վերադարձած:

Տարուան ընթացքին քիչ կը պատահէին խաստպահանջ ոստիկաններու, անոնց ալ բերանները գոցելու կերպը գիտէին գիւղացիները:

Տիգրան Քէհեէն իր ճարտասան լեզուով հրաշքներ կը

գործէր գիւղական խնդիրներու մէջ։

Գիւղին երկար տարիներու հոգեւոր հովիւը եղած է Տ. Տաճատ քահանայ Եսայեանը։ Ունէին դպրոց մը՝ ուր կը յաճախէին հարիւրի չափ երկսեռ աշակերտներ։

Այէկցիք համերաշխ էին, ուժեղ կամքի տէր, անոր համար կառավարութիւնն ու շրջակայ թուրք գիւղացիները անոնց տուած էին «Ասը Այէկ կեավուրի» տիտղոսը (քրոստա Այէկցիներ)։

Րումէլ կամ Ռումէլ։— Այս գիւղը Բաբերդի արեւելեան կողմը՝ երկուք ու կէս ժամ հեռաւորութեան վրայ կը գտնուի. թրքախառն էր եւ միայն 30 հայ ընտանիքներ կը բնակէին հոն։

Ս. Աստուածածին անունով եկեղեցի մը, ուխտատեղի մը եւ դպրոց մը ունէին։ Ուխտատեղին Քամխըրաւոր կը կոչուէր։ Գիւղը չինուած էր երկու լեռներու մէջտեղը։ Անձրեւի եւ հեղեղներու պարագային գիւղին տուները կիսով չափ կը լեցուէին ջուրերով, գիւղացիք բարեսէր էին, մեղուաջան եւ աշխատասէր։

Նշանաւոր էր Կիւրեղեան զերդաստանը իր հայրենասիրութեամբ։ Այս զերդաստանը հերոսներ տուած է Պանք Օթօմանի դրօհին, հայ-թաթարական ընդհարումներուն եւ հայ կամաւորական բանակներուն։ Գիւղապետութեան պաշտօնը գրեթէ այս զերդաստանին վիճակուած էր։

Զերդաստանին դռները միշտ բաց էին ամէն տեսակ հիւրերու առջեւ։ Հակառակ զերդաստանի անդամներուն անխիղճ եւ բարեացակամ վերաբերմունքին, նոյն գիւղացի քանի մը թուրքեր, տարապրութենէն մէկ ամիս առաջ, Սէֆէրի եւ Հաճի Տայիի մարդիկ գարհուրելի տանջանքներու ենթարկեցին Սեդրակ Կիւրեղեանը, ամբաստանելով թէ Լառնքի լեռներուն մէջ բնակող Ֆէտայիներուն գործօն մասնակցութիւն կը բերէ թէ՛ նիւթապէս եւ թէ բարոյապէս։

Կանքայի հերոսներէն էր Զաքէոս Կիւրեղեանը, որ տակէ քանի մը տարի առաջ Դուլգարիա (Պուլկարիա) առուչներու վրայ աշխատած պահուն, առուչը կտաքեցաւ եւ հէք Զաքէոսը ալիքներուն գոհ գարձաւ։ Զորս օր վերջ գտնուեցաւ իր դիակը։

Ալմշկա ·— Արեւելեան կողմը՝ դաշտավայրի մը մէջ, (Թրքախառն) 15 տնուոր միայն հայ, եկեղեցի մը եւ պըզտիկ դպրոց մը ունէին, հայերը երկրագործ էին, ինքնապահ եւ աղնիւ:

Զախմանց կամ Զահմանս ·— Քաղաքի հիւսիս–արեւելքը (Թրքախառն), ունէր 50 ընտանիք հայ բնակչութիւն, երկրագործ էին, մեղուաբոյծ, խաչնարած եւ պարտիզպան: Գովաբանուած էին սերն ու մածունը: Աշխատասէր էին եւ հիւրասէր:

Մալասայ ·— Բաբերդէն երկու ժամ հեռաւորութեան վրայ, արեւելեան հիւսիս՝ (Թրքախառն) գուտ հայերը 65 տուն էին: Գիւղը չրջապատուած էր բարտիներով: Ունէին Ս. Աստուածածին անունով եկեղեցի մը եւ դպրոց մը:

Գլխաւոր զբաղումներն էին երկրագործութիւն եւ պարտիզպանութիւն: Մալասան կ'արտադրէր ամենաընտիր դեղնախնձորը: Տօնին օրն էր վարդավառը: Շրջակայ գիւղերէն ալ մեծ բազմութեամբ ուխտաւորներ կուգային: Արտասովոր ուրախութիւն եւ ոգեւորութիւն կըստեղծուէր: Երբեմն նաեւ հրացանաձգութիւն:

Քար Աւերակ կամ Քարեւրակ ·— Դէպի հարաւ–արեւմուտք՝ 300 տուն հայ բնակչութեամբ: Կային երկու եկեղեցիներ՝ Ս. Աստուածածին եւ Ս. Գէորգ, նաեւ դպրոց մը՝ 250 աշակերտներով:

Ցիշեալ դպրոցը աշակերտներու առողջապահական եւ դաստիարակչական պահանջները գոհացնելու անբաւարար ըլլալով, թէ՛ իր մաքրութեամբ եւ թէ ուրիշ թերութիւններով, Քարաւրեկցիները ձեռնարկեցին մեծ դպրոցի մը շինութեան եւ հազիւ շինութիւնը վերջացած տարաբախտաբար վրայ հասաւ սեւ տարապրութիւն–տեղահանութիւնը եւ բոլոր լաւ ձեռնարկներու նման այս ձեռնարկն ալ իր բաղդին ձգուեցաւ:

Գիւղէն մէկ ժամ հեռաւորութեան վրայ կը գտնուէր հինաւուրց կիսաւեր վանք մը: 1906–1907 թուականներուն Քարաւրեկցին ժողովրդական ջանքերով ուզեց վերաշինել զայն, սակայն չէնքը հազիւ վերջացած հարեւան Ղըշլաղ ու Աշեայ Թուրք գիւղացիները բողոքեցին կառավարութեան

եւ հնամեայ տաճարին վերաշինութիւնը կատածելի եւ վըտանգաւոր համարեցին: Թուրք կառավարութիւնն ալ որ այդ տեսակ առիթներու կըսպասէր, յիշեալ գիւղերու «արդար» բողոքը նկատի առնելով, «Ֆէտայիներու բոյն կը չինէք» յայտարարեց եւ այսպէսով չինութեան կատարեալ աւարտումը յետաձգուեցաւ, աւելի ճիշդը՝ արգիլուեցաւ:

Պէտք է յայտարարել որ Ֆարաւրեկցին գիւղացիական բոլոր գործերու մէջ կատարելապէս մխաքան էր, կարծես իրենք իրենց մէջ գաչինք ունէին կնքած, հետեւեալ իմաստով. «Մէկը ամէնքին եւ ամէնքը մէկի համար»: Հնտեցի հայրենակիցներու հետ իրենց ունեցած սահմանային վէճին առթիւ գառնացած սրտով արտայայտուած էին. «Տուն գլուխ մոզիկ մը»: (Մոզիկը հազիւ երկու տարեկան եղն է): 300 տունէ գուրս պիտի գար նոյնքան մոզի եւ Ֆարաւրակցին իրեն այդ պատկառելի ուժով ապարէզ կը կարդար իր հարեւանին: Համագիւղացիական այդ չեշտը անքակտելի եւ օրինակելի հիմունքը կը կազմէր Ֆարաւրակցիին:

Կար մէկ ուրիշ բան ալ, «Քէթնի նուֆուս»ի պարագան:

Սահմանադրութենէն առաջ, ամէն մէկ հայ տղամարդ, կինուորական ծառայութեան վոխարէն մասնաւոր տուրք պէտք է տար կառավարութեան, եթէ այդ տղամարդը կ'ուզէր իր գոյութիւնը պահել պետական մարդահամարի տոմարին մէջ:

Նկատելով որ նման արձանագրութիւններ գաղտնի կը մնան պետական մարդահամարին մէջ արձանագրուելէ, զըզուելի արարածին մէկը մատնութեան կը դիմէ:

Այդ մատնութեան հետեւանքով թուրք կառավարութիւնը հակայական յաւելեալ գումար մը պարտադրեց Ֆարաւրակցիին, չուտով վճարումը պահանջելով:

Ֆարաւրակցին յանձինս իր արժանաւոր առաջնորդներուն՝ Գարեգին Սանոսեանի, Տէր Մինասեանի, Քէհեաեանի, Վարխպեանի եւ ուրիշներու, բողոքեց թուրք կառավարութեան այդ անարդար հրամանին դէմ եւ համագիւղացիական համերաշխութեամբ ծառացաւ անոր դէմ, յայտարարելով՝ «Թուրք կ'ըլլանք, այդ գումարը չենք տար»: Գումար մը, որ ոչ թէ Ֆարաւրակցին այլ ամբողջ հայ գեղջուկը չխաս-

նաբար չէին կարող վճարել: Եւ Քարաւերակցին հաստատելով իր խօսքը, փակեց հայ եկեղեցիները, դադրեցուց եկեղեցական արարողութիւնները եւ ծօնակատարութիւնները, եկեղեցիներու տանիքներէն կախեց թուրք պետական դրօշները: Կառավարական քննիչները դիւղ երթալով բոլոր Քարաւերակցիները քննութեան կ'ենթարկեն:

Բոլոր գիւղացիները մէկ մարդու պէս կ'ընդդիմանան թուրք պաշտօնեաներուն եւ համարձակ կերպով կը գոչեն. «Թուրք կ'ըլլանք եւ այդ գումարը չենք տար», օրուան նշանախօսքը կրկնելով:

Գիւղին մէջ կը գտնուի անձ մը, կատակարան Աւաքել Պօտոսեանը, որ մտածելով թէ Հայ Աւաքելական եկեղեցւոյ դէմ մեղանչած կ'ըլլայ, խիզախօրէն կը պոռայ թուրք պաշտօնեային ներկայութեամբ. «Ես հայ եմ եւ չեմ կարող ուրանալ իմ կրօնքը»: Թէեւ պատժելու համար դինքը կը զատեն միւսներէն, բայց վերջը նորէն ազատ կը ձգեն:

Քարաւերակցին հաստատակամօրէն կը դիմադրէ, մինչեւ Սուլթանական յատուկ հրամանով մը ներում կը շնորհուի եւ այդ ուղանքը չեն վճարեր Քարաւերակցիները:

Կար նաեւ ծխախոտի մաքսանենգներու պարագան: Շատ հին ժամանակներէ ի վեր, լազ մաքսանենգները, հայ գիւղացիներու քով, հարկադրանքով՝ ծխախոտ կը ձգէին, որոշ ժամանակ անցնելէ վերջ, կուպային եւ ծխախոտի համար դրամ կը պահանջէին, այն ալ իրենց ուզած գիներով եւ կամայականօրէն:

Նման դէպք մը տեղի ունեցած է գիւղին գլխին հետ: Անգամ մը երբ լազերը եկած են դրամ պահանջելու, խումբ մը երիտասարդներ յարձակած են լազերուն վրայ, լաւ մը ծեծած, զինաթափ ըրած եւ ճամբած են:

Այս յանդուգն գործին իրենց մասնակցութիւնը բերած են՝ Զօրիկ Տէր Մինասեանը, Մկրտիչ Ղարիպեանը, Մարգար Մնայեան եւ ուրիշները: Այս պարագան պատճառ հանդիսացած է որ լազ վաչխառուները իրենց համար օրէնք դարձուցած մինչեւ Քարաւերակցի իրենց ատոր արարքին վերջ տան:

Յանդուգն, խիզախ Քարաւերակցիք, տոգորուած յեղափոխական գաղափարներով, անգամ էին Հ. Յ. Դաշնակցու-

թեան, Բաբերդի շրջանին մէջ, այդ գուտ հայաբնակ գիւղին մէջ, յաճախ տեղի կ'ունենային Հ. Յ. Դաշնակցութեան ներկայացուցչական ժողովները, զերծ ներքին դաւաճաններէ:

Դաւաճան զգուելի բառը ինծի յիշեցնել կուտայ Սեդրակ Մանանեանի յարուցած զազրելի պարագան: Սահմանադրութենէն վերջ, Քարաւրակը երբ ազատ, յեղափոխական խմբումներու խանդավառ օրեր կը բոլորէր, գիւղական ներքին խնդիրներու շուրջ տարակարծութիւն մը կը ծագի Սեդրակի եւ ուրիշներու մէջ, որ կը յանդգնի գիւղին մէջ գոյութիւն ունեցած գաղտնիքը թուրք կառավարութեան յայտնել:

Բայց, անպատիժ չի մնար: Գիշեր մը, արտը ջրած ատեն, յեղափոխականի վրիժառու դաշոյնը վերջ կուտայ դաւաճանի կեանքին:

Ափսո՛ս որ դաւաճանի կողքին իննկաւ նաեւ գիւղի հաւատարիմ պահապանը՝ հէք Մեսրոպ Տօնէրեանը, որ դաւաճանին խնդրանքով ընկերացած էր այդ ստորինին, անոր կեանքը պաշտպանելու նպատակով:

Որպէսզի դաւաճանին սատակման պարագան գաղտնի մնայ թուրք կառավարութենէն, հետապնդումներ տեղի չունենան, Քարաւրակցին՝ դաւաճանի կողքին, հարկադրուած զոհեց նաեւ իր գիւղի սիրելի պահապանն ալ:

Հակառակ թուրք գիւղերով շրջապատուած ըլլալուն, Քարաւրակցիները հպարտ էին եւ անընկճելի: Իրենց սահմանակից թուրքերու հետ ունեցած սահմանային, առեւտրական եւ դատական բոլոր խնդիրները իսկոյն կը կարգադրէին Մանոսեանի ջանքերով:

Միաժամանակ, ուժումնատենչ էին Քարաւրակցիները, հիւրասէր եւ քաջ:

Հնտէ.— Բաբերդի հարաւ-արեւմտեան կողմը, երկու ժամ հեռաւորութեան վրայ, Թրքախառն էր: Կը բաղկանար 80 տուն հայերէ, ունէր երկու եկեղեցի, Ս. Աստուածածինը՝ իր ճարտարապետական կառուցուածքով նշանաւոր Բաբերդի շրջանին մէջ:

Ունէր եկեղեցական թանկագին սպասներ եւ անօթներ, հինէն մնացած աւետարաններ, խաչեր եւ այլն:



ԽՈՒՄԲ ՄԸ ՄԱՐՍԷԼԱԲՆԱԿ ՔԱՐԱՒԵՐԱԿՑԻՆԵՐ

Ա. կարգ՝ ձախէն աջ, Մուշեղ Տէր Միհրասեան, Աղաւնի Քէհեէեան (հին հայդուկ), Յարէթ Տէր Միհրասեան (կամաւոր), Յովհաննէս Տէր Միհրասեան

Բ. կարգ՝ Սեդրակ (կամաւոր), Խաչիկ, Մելքեսէթ եւ Արթաճի Քէպէեաններ (կամաւոր)

Ուսումնասիրենք ըլլալով, գիւղը ունէր իր հայկական դպրոցը, համապատասխան թիւով աշակերտներով: Այս գիւղը տուած է ազգային գործիչներ, ազգասէր եւ հայրենասէր գիւղապետներ, ինչպէս՝ Բարթողն ու Թովմասը:

Կրթական, դաստիարակչական գործը առաջ տարուած է միշտ, հմուտ եւ ձեռնհաս ուսուցիչներու կողմէ եւ անոնց չունչին տակ, Հայկ Տէր Աբէլեանի, Գարեգին Վարժապետի, Թովմաս Մարապեանի եւ նմաններու...

Քէատէսի.— Բաբերդի ամենապզտիկ եւ հայաբնակ գիւղն է, 5 տուն հայերով, ազգային հիմնարկութիւն, դպրոց եւ եկեղեցի գոյութիւն չունէին:

Օձտեղ կամ Օձ գիւղ.— Քաղաքին հիւսիսային արեւմտեան կողմը՝ չորս ու կէս ժամ հեռաւորութեան վրայ կը գտնուէր, Գովիկ լերան ստորոտը, 52 տուն հայ բնակչութեամբ: Թրքահառն էր:

Անուանի մեծահարուստ Գէորգ Քէհեէի ծննդավայրն է, որուն ունեցած մեծ հարստութեանը տիրացան թուրքերը:

Գիւղին հայերը կոտորելէ ութ ամիս վերջ, թուրքերը հազիւ գտան այս մեծահարուստ հայուն գանձը եւ հարըստութիւնը, որ թաղուած էր տան մը մէջ, այն ալ բռնութեամբ թրքացած Սարգիս Արթէնեանի ցուցմունքներով:

Օձ գիւղացի Յովհաննէս Քէհեէն, որ եղած է Գէորգին յաջորդող գիւղապետը: Յիշեալը կը պատկանէր գերդաստանի մը որ չափէն աւելի նիւթական օժանդակութիւն ցոյց տուաւ թուրք կառավարութեան ու բանակին:

Բայց, հակառակ այդ բոլորին, դժբախտ Յովհաննէսը 1915 թուի Բարեկենդանի կիրակին, Յարտի փոքրոդի եւ անզութ մխիթրէն անխնայ ծեծուելով, քառասուներորդ օրը չունչը փչեց:

Աւանդական պատմութիւն մը ունի այս գիւղը: Օձ գիւղը իր անունը կ'առնէ օձէն:

Հին առեններէ աւանդ մնացած պատմութիւն մը կ'ըսէ. «Բարեպաշտ հայ ժողովուրդը իր քահանային հետ մխասին, աղօթքի մը պահուն, Սովիկ լերան կատարէն հսկայ օձի մը դէպի գիւղ սողալը կը տեսնէ, որ կ'ուզէր կլլել եկեղեցիին մէջ գտնուած ժողովուրդը:

Պատարագող քահանան երբ օձը կը տեսնէ, որ գլուխը եկեղեցիին պատուհանէն ներս խօթած էր, աւետարանը օձին գլխուն գարնելով կ'ըսէ. «Հող ես, հո՛ղ դարձիր, քար ես, քա՛ր դարձիր»: Եւ վիթխարի օձը իսկոյն քար կը դառնայ:

Մինչեւ այսօր, այդ քարացած, զարհուրելի օձը, իբրեւ յուշարձան մը կը մնայ Սովիկ լերան վրայ, գլուխը վէմքարին տակը, պոչը լերան գլուխը:

Օձաձեւ այս քարը վառ կը պահէր աւանդութիւնը:

Օձ գիւղի հայ բնակիչները համակրելի, հիւրասէր եւ ազնիւ անձեր էին:

Պալախօռ·— *Բաբերդէն հինգ ժամ հեռաւորութեան վրայ, հիւսիսային արեւմուտքը, Թրքահառն պիւղ մըն էր, որուն հարիւր տուն բնակիչները հայ էին, մնացեալը Թուրք։*

Գիւղը ունէր երկու եկեղեցի, մէկը՝ Նորաշէն եւ դըպրոց մը։ Բաբերդի ամէնէն արդասաբեր վայրն էր, հարուստ՝ ցորենի չեմարաններով եւ բազմապիսի հարստութիւններով։ Յանդուգն, համակրելի եւ ձեռներէց երիտասարդներ հասունցած էին այս գիւղին մէջ։

Առանցմէ աչքի կը զարնէին՝ Շահինեան ազնիւ գերդաստանը, որ տուած է հերոսներ, Բաբերդցիներու հերոսներու փաղանգէն։ Առանց կարգին կը դասուէին նաեւ Ըղիկեանները, Այվազեանները, Ֆաչիլեանները, որոնք տարիներ շարունակ եղած են ազգային, հասարակական գործիչներ։

Գիւղին Թուրքերը թէեւ պատկառելի թիւ մը կազմեր են, բայց հայերը միշտ ալ գերազանցելի եղած են իրենց մտային կարողութեամբ, գործերով եւ յառաջդիմութեամբ։

Գիւղը ունէր նշանաւոր արօտավայրեր, գիւղին առջեւ տարածուած ընդարձակ դաշտը ջրառատ էր եւ եզակի իր տեսակին մէջ։

Յանդգնութիւն եւ քաջութիւն ցոյց տուած է վարդան Մարկոսեանը տեղահանութեան չրջանին, միայն տրճանակով մը, վեց ժամ անընդհատ դիմադրած է քանի մը ոստիկաններու, մինչեւ վերջին փամփուշտը կրակելով եւ նահատակուած է 08 գիւղի մօտիկ, «Ֆաներու» (իջեւաններ) մօտ։

Առիւծկայ·— *Բաղաքէն երեք քառորդ ժամ հեռու է եւ պրեթէ հարաւը։ 44 տուն հայ բնակիչներ ունէր, հոն կ'ապրէին նաեւ երեք տուն Թուրքեր։ Ս. Նշան կը կոչուէր եկեղեցին։ Գիւղէն դէպի հարաւ կար ուխտատեղի մը՝ Աղճէնէթ անունով, օրն էր Ս. Համբարձումը։ Հայերը ունէին նաեւ իրենց դպրոցը։*

Աւանդապահ գիւղացիները առաքինի էին, հպարտ, հիւրասէր եւ հայրենասէր միանգամայն։

Կրթական գործը սատարած են տարիներ շարունակ։ Այդ նպատակով աշխատած են տարիներով Միսաք Նազարեան, Ֆարակեաւուրեան, Կիւրղի Դեւանեան, Յարութիւն Վար-

դանեան (աքանչելի երաժիշտ եւ նկարիչ), Յորէն Դարբինեան եւ ուրիշներ:

Քարակեավուրեան ընտանիքէն դուրս եկած եւ ապրին, հայ ազատագրական պայքարին նուիրուած է խմբապետ Գառնիկ, Պանք Օթոմանի յարձակման մասնակցող հայդուկ մը, որ բարեբախտաբար ողջ է (1938ին):

Դեւանեան ընտանիքը, հայ եւ թուրք, արկածի ենթարկուածները չատ խնամով կը դարմանէր (վէրաւոր, կոտրած, տեղէն ելած եւ այլն):

Նոյն գերդաստանէն Համբար Քէհեան նշանաւոր վարպետ մըն էր: Գիւղացիներէն կային նաեւ արհեստաւորներ, հիւսն, ատաղձագործ եւ այլն:

Ընդհանրապէս հողագործ էին եւ համուտ հողագործներ:

Գիւղը օժտուած էր գուլալ, պաղ եւ առողջարար աղբիւրով մը, որ ուժգնօրէն դուրս կը ժայթքէր մանր քարերու արանքէն:

Առեւտրականները բարեկեցիկ էին եւ օրինակելի հայեր:

Ջրգի.— Երեք ժամ հեռաւորութեան վրայ, համարեա արեւմուտքը, հայ ընտանիքներու թիւն էր 55:

Եկեղեցի մը եւ դպրոց մը ունէին: Կային վարի եւ վերի Ջրգիներ, (Թրքախառն): Երկուքին հայ բնակիչները միասին հաշուած եմ:

Հայերը համեստ էին եւ լաւ աշխատասէրներ: Հայ ազատագրական պայքարին մէջ ունեցած են «Յենդ բժիշկ»ներ, համաւորական բանակներու մէջն ալ յանդուգն հերոսներ: Այդ հայերը համակրելի էին եւ հիւրասէր:

Խնձաւերակ.— Երկու ժամ դէպի հիւսիսը՝ (Թրքախառն) տասը տուն միայն հայեր, ունէին անշուք եկեղեցի մը, պրեթէ պարզ սենեակի մը նմանող:

Ծննդավայրն էր՝ յանդուգն Աբիկեաններու, որոնք վերջէն հաստատուած էին Վարդէհան:

Այս գիւղի հայերն ալ աշխատասէր էին, հիւրասէր եւ համակրելի:

Նիւ.— Երեքուկէս ժամ հեռաւորութեան վրայ (հիւսիսարեւմուտք) Թրքախառն էր, ունէր 56 տուն հայ բնակիչ, եկեղեցի մը եւ դպրոց, ըմբոստ էին եւ բարեկեցիկ:

Նշանաւոր պերդաստաններու շարքին էր Հաճի Էփիկի պերդաստանը իր մեծ հարստութեամբ: Նոյն պիւղէն էր գաղափարական եւ հմուտ ուսուցիչ՝ Պ. Մինաս Ներսէսեանը, որուն խորհուրդով ես վերկուած եմ վերահաս վտանգէն:

Կրթական մշակ մը, որ օժտուած էր բազմակողմանի առանձնայատկութիւններով: Հեղ էր ու բարի բոլորին վերաբերմամբ: Հպարտանքն էր՝ Լոնքի եւ Մալասամի բոլոր աշակերտները:

Բայց, աւա՛ղ, Թրքական արիւնկզակ մանգաղը տասնեակ տարիներ առաջ հնձեց ապագայ խոստացող այդ մատաղ սերունդը, ուսումնատենչ բաբերդի հայութիւնն ու իր թանկարժէք մտաւորականութիւնը: 1914ի պատերազմէն առաջ Թրք. կրթական նախարարութիւնը քանի մը հայ պիւղերու վճարումներ կ'ընէր, տարեկան քննութեանց ատեն, իր ներկայացուցիչները, քաղաքապետը կամ ուրիշ բարձրաստիճան անձեր կը ղրկէր, որոնք գնահատական խօսքեր կ'ընէին աշակերտութեան ժրաջանութեան եւ յառաջդիմութեան համար եւ այդ թուրքերը զարմանքով եւ նախանձով կ'արձանագրէին հայ տղոց յաջողութիւնները:

Ռուշտի.— Քաղաքի արեւմտեան կողմը, մօտաւորապէս երեք ժամ հեռաւորութեան վրայ, Թրքախառն պիւղ մըն էր, հայերը 60 տուն կը հաշուէին: Ունէին եկեղեցի մը եւ դպրոց մը: Բարեկեցիկ էին, վաստակաւոր երկրագործներ էին, նոյնպէս հիւրասէր եւ ժրաջան:

Բընջրկայ.— Երկու ժամ քաղաքէն հիւսիս., Թրքախառն պիւղ էր, 15 տուն հայութիւն մխայն ունէր, մէկ եկեղեցի ունէին, իսկ դպրոցի պակասը կը լրացնէր Վարզեհանը, որ մօտիկ էր Բընջրկային: Գիւղացիները խոնարհ դասակարգի տարրեր էին, աշխատասէր եւ հիւրասէր:

Ս. Թորոս.— Թրքախառն պիւղ մըն էր, Բաբերդէն չորս ժամ դէպի արեւմուտք, հայերը 65 ընտանիք կը ներկայացնէին: Եկեղեցի եւ դպրոց ունէին: Ս. Թորոսը հարուստ էր իր մարտիկներով, անոնցմէ էր ՀՀ Յանպուզեն քաջերու հետ մասնակցած է հայթաթարական ընդհարումներուն:

Այս պիւղին մէջ անուանի էր Գաբրիէլ Քէհեայի բազ-

մանդամ ընտանիքը, 80–90 հոգիէ բաղկացած:

Թուրքերը մեծ համակրութիւն ունէին դէպի այս ընտանիքը եւ զարմանք կը յայտնէին՝ անոր անդամներու համերաշխ ապրելուն մասին:

Յաճախ հարց կուտային այդ գերդաստանի պետին թէ՝ «ո՞ւր է գաղտնիքը ձեր այս բազմանդամ ընտանիքի համերաշխութեան»: Այս ընտանիքի գաղտնիքը հետեւեալն էր՝ «Գնա՛, եկո՛ւր ու կեր»: Երեք բառեր, որոնք կը բացատրէին համերաշխութեան գաղտնիքը: Ընտանիքին մէջ չկար անդամ մը որ հակառակ ըլլար այդ բառերուն: — Գնա՛, կատարէ գործդ եւ վայելէ:

Շիտակ կամ սխալ, այդ երեք բառերը տեսակ մը պատգամ էին: Հիացումով կ'արձանագրեմ այս պիւղէն երկու երիտասարդներու ունեցած յանդուգն քայլութիւնը:

Թէքիլաթը Մախտուսիէի տագնապալի օրերուն, երբ քանի մը թուրք ոստիկանները, պիւղին մէջ մօսին հրացան պտնուիլը պատրուակ բռնելով, աստիկ ծեծած էին հայ պիւղապետ Գրիգոր Ջմրուխտեանը եւ զանազան տանջանքներու ենթարկած էին: Յիչեալ երկու քայլերը երբ կը լսեն պիւղապետի վիճակի մասին, փայտերով կը յարձակին խումբ մը ոստիկաններու վրայ, զանոնք սոսկալի ծեծի ենթարկելով կը հեռացնեն պիւղէն: Ոստիկանները կը փախչին եւ կ'ապաստանին Ջուիչլընըս թուրք պիւղը:

Պիւղապետի մը պատուին եղած անարգանքը ամօթանք մըն էր հայ պիւղին եւ Ս. Թորոսի երկու քայլերը կը սրբեն այդ ամօթանքը:

Ս. Թորոսցին նշանաւոր էր նաեւ պանդխտութեան մէջ, սովորաբար չաուերը Պաթում կ'երթային: Բաբերդցիներու կեդրոնավայրը քաղաքն էր Պաթումը, 1900 թուականէն սկսեալ: Դեռ անկէ առաջ Պաթումի մէջ անուանի էին Սեւ Մխաք եւ ուրիշներ:

Քասնիթա.— Քաղաքէն վեց ժամ, հարաւային արեւմտեան կողմը կը գտնուէր այս գուտ հայաբնակ պիւղը, 320 ընտանիքէ բաղկացած: Պիւղին մէջ կար եկեղեցի եւ դպրոց: Բաբերդի այս ամենամեծ հայ պիւղն է, որ 1895ի կոտրածի օրերուն, ամենաչատ վնասներու ենթարկուած էր,

չորս կողմէ թուրքերով չրջապատուած ըլլալով:

Համակրելի էին, ուսումնասիրելու եւ տիպար՝ այս գիւղին երիտասարդները:

Քանթեան հարուստ էր, ունէր ճոխ պատմութիւն:

Վարզահան.— *Բաբերդէն երկու ժամ դէպի հիւսիս արեւմուտք՝ գուտ հայաբնակ գիւղ մըն էր, 110 հայ ընտանիքներով: Հայերը ունէին երկու եկեղեցի, Ս. Աստուածածին եւ Ս. Համբարձում անուններով:*

Գիւղը հարուստ էր եկեղեցապատկան կալուածներով, հնամեայ տաճարներով, մատուռներով: Մինչեւ 1828ի ռուս-թրքական պատերազմը, կանգուն կը մնային երեք տաճարներէն մին՝ Մայր Եկեղեցին որ քանդուած էր Ռուսերու ձեռքով:

Գիւղին չրջակայքը կը պտնուէին ուրիշ եկեղեցիներ բուն իրենց անուններով, «Եօթը քոյր վանքեր» եօթն աղբիւրներով, որոնք կային մինչեւ մեր օրերը: Ս. Կարապետի գոյք եկեղեցիները եւ ուրիշ մը՝ Ակը. ուխտատեղի Բնչըրկու սահմանին մօտ, որուն տօնախմբութեան օրն էր Համբարձման հինգշաբթին: Այդ տօնին Վարզեհանի դաշտին մէջ բնակող բոլոր հայերը, երկու սեռէ եւ ամէն տարիքէ, հոն ուխտի կ'երթային: Ակը, աւանդապաշտ հայերու ուխտատեղին, ունէր փոքրիկ աղբիւր մը, որ կը բխէր դաշտին մէջ, տարօրինակ եռուզեռով մը: Մանր աւազները չարունակ չարժման մէջ էին: Ուխտաւորները անոր մէջ ինչե՛ր չէին ձգեր... պետնին տակէն բխող ջուրէն մուրատ եւ երազած ցանկութիւններուն իրականացումը հայցելով:

Համբարձման վիճակի օրը, գեղանի հարսներ եւ դեռատի աղջիկներ եւ կայտառ երիտասարդները ալ ու ալուան հագած, կ'աւելցնէին բնութեան գեղեցկութիւնը:

Խանդավառութիւնը իր ծայրագոյն աստիճանին կը հասնէր: Աւտտ կերուխում, չուրջպար, երգ, նուագ:

Վարզեհանը իր չրջակայ գիւղերուն մէջ բարձր էր իր որակով: Ունէր գիւղական պահանջները բաւարարող մեծ պղտոց մը, ուր՝ կ'ուսանէին գրեթէ երեք գիւղերու աշակերտները (Թօմնայ, Բնչրկայ եւ Խնձաւերակի): Աշակերտներու թիւը մօտաւորապէս 250ի կը հասնէր:

Դպրոցի պիւտճէն կը կազմուէր Վարդեհանի եկեղեցւոյ պատկան կալուածներէն: Կրթական-դաստիարակչական գործին տարիներ շարունակ ծառայած են հայ մտքի հետեւեալ մշակները՝ Պ. Պ. Յովհաննէս Թումանեան (Հուբա. պիւղէն), Կիւրղի Ջէչիչեան, Մանուկ վարժապետ, Պալասեան Բարսեղ, Աբիկեան եւ այլն:

Օսմանեան սահմանադրութեան օրերուն, Տաճկաստանի համար հայ ազատագրական գործին նուիրուած, տարիներ շարունակ տաժանելի պայմաններու տակ պայքարող, լեռներու եւ ձորերու մէջ բնակող եւ արիաբար պայքարող հերոսները, հայ մտքի տիտաններըը թաքստոցներէն, բանտերէն եւ աքսորավայրերէն մէկիկ մէկիկ կը վերադառնային իրենց ծննդավայրը: Անոնցմէ մէկն էր նաեւ Բաբերդի քաջ առաջնորդ Վարդեհանցի Սեպուհը:


Հայ յեղափոխականը ուր որ ալ ըլլայ հաւատարիմ իր ընդգրկած գաղափարին, գործ կըստեղծէ եւ Զօր. Սեպուհը ձեռքերը ծալած չի նստաւ: Երկկ յեղափոխական գործ կար, այսօր խաղաղ, չինարար աշխատանք: Եւ անմահն Սեպուհը, մէկ կողմէ կուսակցական, կազմակերպչական աշխատանք կը տանէր, միւս կողմէ մշակութային, քարոզչական գործին կը նպաստէր, մղիչ ուժը կը հանդիսանար:

Անոր ջանքերուն չնորհիւ, իր ծննդավայրին մէջ հիմը դրուեցաւ երկյարկանի, գեղեցիկ եւ երկրորդական վարժարանի մը՝ յարմարութիւններ ունեցող, դիշերօթիկ վարժարանի չէնքին, որ պիտի ծառայէր հայ եւ թուրք աշակերտներու ուսման եւ դաստիարակութեան:

Տարիներ շարունակ, ամբողջ Բաբերդի հայերուն երազն էր որ կ'իրականանար: Արդիւնքը սակայն: Այդ միայն էթթիհատական եւ քէմալական թուրքերը պիտեն:

1915թուին, Բաբերդի կոտորածէն յետոյ, Ղարապուլաղի Քարդուենց հարսը Տիկին Նազանը հրաշքով մը կը մնէ պիւղը եւ կ'ապաստանի դպրոցի պատին տակ: Քանի մը թուրքեր կը բռնեն հէք հարսը եւ կըսկսին հարցաքննութեան:

— Կէլին, (հարս) Արշակ փաշան (Սեպուհը) ինչո՞ւ համար կը չինէր այս դպրոցը:



ԽՈՒՄԲ ՄԸ ՎԵՐԱՊՐՈՂՆԵՐ (ԲԱՔԵՐԴԷՆ)
Ձախէն աջ՝ Վահէ Աղապապեան, Վահրամ Փիւրֆեան,
Վահրամ Սաղըրեան

— Հայ եւ Թուրք տղոց միասին ուսում եւ զարգացում տալու համար, կը պատասխանէ հարսը:

— Է՛հ, ուրեմն քու արգանդիդ մէջ եղած պզտիկն ալ այդ դպրոցին մէջ պիտի ուսանէր ըսելով կը ճեղքեն հէք նապանի արգանդը, կ'առնեն պզտիկը, կը զարնեն դպրոցի պատին, գոչելով. «Տէ, թող լաւ մը կարդայ»:

Այս անանուն եւ ողբերգական դէպքը մեզի պատմեց Բնջրկեցի Ըէճէպը, 1916ի աշնան, որ ականատես եղած էր այդ դէպքին:

Վարզեհանը հինէն ի վեր զուտ հայկական գիւղ մըն է եղած, որուն ապացոյցներն են՝ հայկական ճարտարապետութեան նմոյշներ հանդիսացող մէկէ աւելի աւերակները, ի մէջ այլոց նաեւ Մայր Եկեղեցին:

Արտաքին պարիսպին մէկ մեծ մասը, սկզբնական ութանկիւնի հիմնադիծով կը մնար տակաւին: Տանիքը եւ ներքին մասերը փլած էին: Մայր Եկեղեցիի շէնքին աւերակներն անպամ մեծ նմանութիւն կը ցուցնեն Անիի շինութեանց եւ կը



ՋՕՐ· ՍԵՊՈՒՀ

կարծուի թէ անոնց նման հայկական գեղարուեստի ծաղկեալ ժամանակաշրջանին ակսած է պոյուքիւն ունենալ։ («Հայաստանի Մէջէն», էջ՝ 179)։

Սարաճուղ կամ Սարաճըգ·— Յայտնի Սարաճուղցի Յակոբի ծննդավայրն է, բաբերդէն երկուքուկէս ժամ հեռաւորութեամբ, հարաւ արեւմտեան կողմը։ Թրքահաւն էր եւ միայն տասը տուն հայ բնակիչ կար· ունէին իրենց եկեղեցին եւ դպրոցը։ Բարեհամբաւ, հիւրասէր եւ կրօնասէր էին։

Լոսիֆ կամ Լուսյոսիֆ·— Քաղաքէն չորս ժամ հեռաւորութեամբ, դէպի արեւելք, լեռնապաշտի մը վրայ։ Հայերը ունէին երկու եկեղեցի՝ Ս. Աստուածածին եւ Ս. Լուսաւորիչ։ Վերջինս գիւղէն ետքը վայրկեան հեռու էր, դէպի արեւմուտք, լերան ստորոտը։

Դպրոցը կը կոչուէր Ղազարեան վարժարան: Գիւղը ունէր 130 տուն հայ, մէկ տուն միայն թուրք կար: Ցայտնի արքունական ճարտարապետ Պալեաններըը Լոնքի մէջ ծնած են, որոնց չառաւիղները կան Սիմֆերոպոլ (Ռուսիա):

Դպրոցը ունէր մօտաւորապէս 150 երկսեռ աշակերտներ, 1909 թուէն առաջ, դպրոցին մէջ աշակերտները կ'ուսանէին Սաղմոս, Գործք Առաքելոց, Նարեկ եւ այլն: Այդ թուականէն վերջ, չնորհիւ մեր հայրենակից Յարութիւն Դարբինեանի անխոնջ եւ յարատեւ ջանքերուն, փոխուեցան հին, «Տէր-Թօթիկեան» կարգերը եւ դպրոցին մէջ սկսան գործադրուիլ մանկավարժական նորագոյն մեթոտները:

Դպրոցի պիւտճէն կը կազմուէր եկեղեցապատկան կալուածներով, իսկ վերջերը Օսմ. Կրթ. Նախարարութեան կողմէ կը վճարուէր դպրոցի տնօրէնին ամսաթոշակը, իսկ օգնականներու մասին կը հոգար դպրոցի հոգաբարձութիւնը:

Դաստիարակչական, կրթական գործին սատարելու համար հրաւիրուած էին Պ. Պ. Դարբինեան, Խորէն Յովսէփեան, Գառնիկ Էֆ., Յովհաննէս Պալեան, Աւետիս Տիւտիւլեան, Արշակ Ոսկեհանեան (Բաբերդ քաղաքէն) եւ Մինաս Ներսէսեան:

Շապին-Գարահիսարցի ուսուցիչ Անուշաւան Սահակեանը երկու տարի պաշտօնավարելով, եկեղեցական արարողութիւնները լաւագոյնս սորվեցուցած էր (Եկմալեանի), իսկ Արիս Ղէնէվիզեանը կարնեցի, Սանասարեանէն) կազմակերպած էր Հայ Երիտասարդաց միութիւնը, որ ունէր 55 անդամներ, իր յատուկ պրադարանը՝ 2000 հատոր գիրքերով: Շուտով կապ հաստատուեցաւ կարնոյ Երիտասարդական Միութեան հետ:

Գիրքերը եւ ուրիշ նշխարներ պահած էինք վարի գիւղի ստորերկրեայ նկուղներուն մէջ (գաղթէն առաջ), իսկ ռուսական բանակի գրաւման օրերը երբ Բաբերդ վերադարձանք, ատոնք անվնաս գտանք:

Երկու հոգեւոր հայրեր՝ Տէր Նազարէթ Յակոբեան եւ Տ. Գրիգոր Աւետեան, առաջինը 35 տարի, վերջինը՝ 20 տարի ստորերկրեայ նկուղներուն մէջ (գաղթէն առաջ), իսկ բարձր պահելով իրենց կոչումը եւ սիրուած մնալով մեր

բոլոր գիւղացիներէն:

Լառնք իր մէջ կը պարունակէր եօթը գիւղեր՝ Բօչի, Վարի գիւղ, Քառօր, Բօբղայ, Բաղճոր եւ Ջրալըզ, որոնք Էնիչէրիներու եւ ուրիշ թշնամիներու կողմէ քանդուած էին: Անոնցմէ մէկը միայն կանգուն կը մնար: Ամենավերջին քանդուողը եղած է Վարի գիւղը, որուն տուներն եւ եկեղեցին կանգուն կը մնային:

Անվնաս մնացած էր նաեւ գերեզմաննոցը, որուն խաչքարերուն վրայ եղած արձանագրութիւնները անընթեռնելի դարձած էին, փորագրութիւնները փխրուն քարերու վրայ եղած ըլլալով: Առնք չինուած էին հայոց թագաւորներու օրով:

1896 թուականին, Արշակ եղբայրս Վարի գիւղի արտերուն մէջէն գտած էր ոսկեզրամ մը, կլորակը մէկ կողմէն կտրուած, մահիկաձեւ: Դրամին մէկ կողմը նկար մը, թագը գլխին եւ ձեռքին խաչ բռնած, միւս կողմը՝ գիրեր ու թուական:

Վրայի նկարը կարելի էր նմանցնել Տիգրան թագաւորին:

Լառնքի Ս. Լուսաւորչաց վանքին տօնն էր «Գիւտ Նշխարաց» օրը: Վանքը չինուած էր լերան ստորոտը: Վանքի հիմերուն տակէն գուրս կը ժայթքէր պաղ եւ զուլալ աղբիւր մը:

Վանքին բարերարն էր համազիւղացի, արքունական ճարտարապետ Կարապետ Ամիրա Պալեանը:

Ներքին դրան վերեւ, մարմարեայ տախտակին վրայ, ոսկեզօծ գիրերով արձանագրուած էր հետեւեալը.

«Արդեամբ կառուցաւ տաճարս Կարապետ Ամիրայի, որ էր հայրն Գրիգոր Ամիրա արքունական ճարտարապետին»: Թուականը՝ 1842:

Քանի մը տող այս վանքի ուխտապնացութեան տարին:

«Գիւտ Նշխարաց»ի տօնն էր: Բաբերդի բոլոր չրջաններէն դէպի վանքը չտապող ուխտաւորներու կարաւանները կ'երեւային Լառնքի երեք ճամբաներուն վրայ: Ձիաւորներ, սայլորդներ, կառքեր եւ հետիոտն ուխտաւորներ, բաղմութիւններ երկու սեռէ եւ ամէն տարիքէ:

Կը պնդէին թէ չատերը խոր հաւատքով ուխտի եկած

էին եւ կատարուած էին իրենց փա փաքները:

Յունիսեան առաւօտ մը հաւաքուած էինք «Զաւարեան» դրադարանի դրանը առջեւ (1914ին):

Զարքոյեաններու մեծ սենեակն էր մեր դրադարանը: Գրադարանի պատերուն վրայ, դեղեցիկ շրջանակներու մէջ կային՝ հայ մտքի եւ գրչի տիտաններու, մեր անցեալ փառքերը յիշեցնող թագաւորներու, կաթողիկոսներու եւ հերոսներու դեղեցիկ նկարները, ամանք լուսանկար, ամանք իւղանկար (հադուագիւտ) եւ այլն:

Շրջակայ գիւղերէն եկած երիտասարդութիւնը եռուզեռի մէջ էր. խանդավառ մթնոլորտը չատերու մէջ փափաք կըստեղծէր իրենց գիւղերուն մէջ ալ նման մխուքիւն ունենալու եւ կապուելու Լոնքին:

Յանկարծ թափօր մը եկեղեցականներու, գիւղացիներու, որոնք քաղաքին Առաջնորդ Անանիա Ծ. վարդ. Հազարապետեանի գլխաւորութեամբ եկաւ ընթերցարանը ուր պիտի դրեստաւորուէր եւ ապա Ս. Լուսաւորչայ վանքը պիտի երթար պատարագելու:

Պատարագէն վերջն ալ, նոյն թափօրը վերադարձաւ դէպի ընթերցարան, ուր երգն ու քարոզը կը կրկնապատկէին խանդավառութիւնը: Իսկ ճաշէն ետքը աւանդական զուռնան ու թմբուկը, որուն անմրցելի վարպետներն էին «Աւագ Տայուն» եւ իր եղբայր Աբիկը:

Այդ տեսակ ոճներուն սովորական էր նաեւ Քարաւերակի եւ Աւերակի երիտասարդներու մրցումը՝ պարը դեկավարելու իրենց մոլուցքին մէջ: Բայց արդէն աւանդական սովորութեան համաձայն, պարը դեկավարելու իրաւունքը տեղական երիտասարդներուն կը վերապահուէր: Մայր պարը կազմուած էր նախ երիտասարդներէ, անոնցմէ վերջ հարսներն էին եւ ապա աղջիկները: Կը պարէին նաեւ առանձին խումբեր, տեղ մը երիտասարդներ առանձին, տեղ մը աղջիկներու հետ խառն:

Խումբ մը պաղ աղբիւրին եզերքը նստած կը խմէին ու ոգեւորուած կ'երգէին ազգային եւ յեղափոխական երգեր, զանազան կենացներ խմելով, ամենուրեք գուարճութիւն եւ

սակայն ոչ մէկ անախորժ երեւոյթ կամ դէպք, որովհետեւ մեր պիւղի մշտնջենական պիշերապահը, յայտնի յեղափոխական Մանուկ ապան, թուրն ու ատրճանակը կողքին, կը հսկէր կարգապահութեան եւ ոեւէ անախորժ դէպքի առեն, ան կը հասնէր եւ ամէն բան կը վերջանար խաղաղութեամբ:

Նմոյշ մը երգուած երգերէն.—

Վանէին արտը ցանեմ գարի,
Քանի հաղեմ համին տանի,
Մէջն ալ երեք պիւլպիւլ բանի,
Մէկը հայրս, մէկը մայրս,
Մէկն ալ իմ սիրելի եարը:

Գեղին վերով հերկեր մերկեր,
Գոգնոցըս կարմիր եմ ներկեր,
Սիրեր եմ չեմ կրնար թերկել:

Դրան վրան ջուխտ մը գերան,
Խոշոր աչուի, պզտիկ բերան,
Խօշ մեր մանչեր ինչ չի կերա՞ն:

Աղջի՛կ, անունըդ Շուշան,
Նստեր ես տանըդ էօշան.
Ոսկի մատնիս ինձ նըշան
Ե՛լլամ ձեր տանը փեսան:

Աղջի՛կ, անունըդ Տիրուն,
Մազեր ունիս շատ սիրուն,
Աղջի՛կ, անունըդ Թագուն,
Պագ մը տուր, հօրըս հոգուն:

Էրզրումին սազերը,
Սազին մէջի խազերը.
Սեւ աղջկան մազերը
Խելքըս գլխէս տարեր են:

Հատ մըն ալ Թուրքերէն՝
Քէրվէն կէլիր պօզ թէփէի եօլ էյլէր,
Իչ գըզ բէնճէրէտէն պէնի կէօզ իտէր.
Պիրի Դրապըզօնըն ինճե պէլլիսի,
Ծկոհ էրզրումրճ տուտու տիլլիսի,
Իլլէ չէօյլ Պայպուրտըն ֆէօմիւր կէօզլիւսի,
Կէօյնիւմիւ, կէօյնիւմիւ, զարիպ կէօյնիւմիւ,
Հանկըսընտաև եատ էյլէյիմ կէօյնիւմիւ:

Հոն էին նաեւ կատակախօսները, իրենց խումբերով, որոնք ըստ իրենց սովորութեան, օտար գիւղերէ եկած, պարող գեղջկուհիները եւ իրենց պարը կը զննէին, անոնց համապատասխան տիտղոսներ տնօրինելով:

Երկու օր եւ երեք գիշեր, բոլոր ուխտաւորները գերապոյն ցնծութեան պահեր ապրելէ վերջ, վերադարձան իրենց գիւղերը:

Բաբերդ քաղաքի բոլոր հայերը, իրենց ներկայութեամբ եւ մասնակցութեամբ, փայլ կուտային Վարդեհանի, Մալասայի, Առիճկայի, Խուբսի եւ Լսոնքի, ինչպէս նաեւ ուրիշ գիւղերու ուխտապնացութեանց, նիւթական ու բարոյական գոհաբերութիւններով:

1914 թուի Վարդավառի ուխտապնացութիւնը թէ՛ Լսոնքի եւ թէ Խուբսի մէջ, տեղի ունեցաւ աննախընթաց ոգեւորութեամբ: Բաբերդցին բնազդաբար գիտցաւ թէ վերջին ուխտապնացութիւնն է:

Լսոնքը 1895 թուին, կոտրածի միջոցին ունեցաւ 29 զոհեր, որոնց մէջ նշանաւոր էին յեղափոխական երկու եղբայրներ՝ Կիւրղի եւ Թէոս Մահտեսի Ստեփանեաններ, Նահապետ Ասլանեան եւ Զաքէոս Մահտեսի Սահակեանը եւ խումբ մը քաջեր, որոնք ճգնաժամային օրերուն եղան ժողովուրդին մէջ եւ նահատակուեցան անոր ազատագրութեան համար: Լսոնքցին գնահատելով այդ տիտաններու անձնուիրութիւնն ու գործը, յարգանքի եւ յիշատակի կոթող մը չինած էր, չատ անչուք, հայոց գերեզմաններուն մէջ եւ տարին երկու անգամ, Ծնունդին ու Զատկին, պատարագէն անմիջապէս յետոյ, Բաբերդցին զգեստաւորուած զոյգ քահանա-

ներու եւ դպրաց դասի առաջնորդութեամբ ու խուռներամ բազմութեամբ, զերեզմաննոց կըշտապէր իր յարգանքի եւ երախտագիտութեան տուրքը մատուցանելու իր արժանաւոր զաւակներուն:

Նահատակ յեղափոխականներու անբաժան եւ գործակից ընկերներն եղած էին՝ Լեւոն Մատիկեան, Մարտիրոս Մատիկեան, Սերոբ Ծառուկեան, Յարութիւն Զարգոյեան (Գասան) Մանուկ Պօղոսեան, Թէոս Ղրտոյեան, Յակոբ Տօնապետեան, Ղազարոս Պալեան, Թագուոր Սահակեան եւն.:

Երկա՛ր է անոնց չարքը, Բաբերդի միւս գիւղերէն ու քաղաքէն ալ ընկերներ ունէին, որոնք իբրեւ ըմբոստներ, երկար ժամանակ թափառած էին լեռները եւ որոնցմէ քանիները մատնուելով ձերբակալուած եւ կարնոյ բանտը տարուած էին, թէեւ ի վերջոյ ներման արժանացած:

Սահմանադրութենէն վերջ, Բաբերդին մաս կը կազմէր Մոզաղբիւր գիւղը (Թրքահառն) 45 ընտանիք հայ բնակչութեամբ:

Հողագործ կամ դաշտի մշակներ.— Քաղաքի եւ գիւղերու համառօտ նկարագրութենէս վերջ, անհրաժեշտ կը համարիմ քանի մը տող ալ նուիրել Բաբերդի եւ չրջաններու երկրագործ հայ մշակին:

Գարնան հայ գիւղացին պատրաստ կ'ըլլար գործի, աշխատանքի սկսելու: Զիւնհալքէն անմիջապէս յետոյ, ծաղիկներուն նախակարապետ ձնծաղիկը հայոց արդասաբեր հողին կուրծքը ճեղքած դուրս կը ցցէր իր նուրբ թերթիկները:

Իր յաջորդներն էին մանուշակն ու նեվրուզը, ասոնց հետ միաժամանակ սքանչելի կանաչութիւնը դաշտին երկայնքն ու լայնքն ի վար, հայ գիւղացիք ձմրան խստաշունչ հինգ ամիսներն անցնելէ վերջ, ընտանեօք հանդերձ դուրս կը թափուէին իրենց հետ դուրս հանելով նաեւ եզները, կովերը, ձիերը, ոչխարները, այծեր եւ այլն:

Գարնան առաջին չրջանին հայ երկրագործ–մշակին առաջին եւ նուիրական աշխատանքը կ'ըլլար սերմնացանը (պարնանացանքի):

Ձմրան ընթացքին լաւ խնամուած գիրուկ եզները, պոյգ–

պոյպ լծուած արօրին, հօտաղն ու մաճկալը կազմ ու պատրաստ: Ցորենի պարկերը իրարմէ քիչ մը հեռու, արտին մէջ, կըսպասէին բարի աւերմնացանին, որ գոգնոցը լի կարմիր ցորեանի հատիկներով, խոհուն ու երկիւղած, աղօթքը շրթներուն, աչքերը դէպի արեւելք յառած, երեսը կը խաչակնքէր: Ապա, համաչափ քայլերով կ'առաջանար, հերկուած արտին մէջ, աջին ու ձախին բուռերով ցորեն նետելով, բարձրաձայն եւ հաւատաւոր գոչելով. «Տէ՛ր Աստուած, մէկը հազար ընես»:

Ցորենը հողին հետ խառնելէ ու տափելէ վերջ, կը մնար Ջուրի եւ անձրեւի խնդիրը: Ու հայ մշակը կ'երգէր.

Գարնանային արեւը հպարտ բարձրացաւ,
Երկրագործն իրեն մահը ձեռք առաւ,
Արօրին ետեւէն հանդարտ կը քալէ,
Եւ ուրախ զուարթ, բարձրաձայն կ'երգէ.
Ո՞վ կեանք կը վարէ երկրագործին պէս,
Գարնան սկիզբէն միշտ ուրախ երես:

Սերմնացանը երբ իրիկուան տուն կը դառնար, տան աղջիկներն ու հարսները, Ջուրով լեցուն ման մը ձեռքերուն մէջ, դարանակալ կըսպասէին որ Ջուրը թափեն անոր գլխուն, կը հաւատային թէ այդպիսով տարին անձրեւոտ պիտի ըլլար եւ հունձքը առատ:

Կ'անցնէր գարունը, կուգար ամառը, բերելով խոտքաղի կամ խոտհունձի ժամանակը: Այդ օրերուն, առաւօտ լուսաբացին, դաշտի մշակներ փայլուն գերանդիները ուսերուն դաշտ կ'երթային չարան-չարան: Մարգագետիններու մէջ կեանքը կ'եռար: Խոտքաղին կը մասնակցէին նաեւ դեռատի հարսներ ու աղջիկներ: Դաշտի աշխատաւորները կը վարձատրուէին թէ հողին բարիքով եւ թէ տանտիկնոջ պատրաստած համեղ կերակուրով, մածունովն ու թանովը:

Խոտքաղէն անմիջապէս վերջ կըսկսէր հունձքի ժամանակաշրջանը, երկրագործին ամենատադնապալի եւ ամենէն խոստմնալից շրջանը: Տան կորաքամակ ծերուկէն մինչեւ ամենապզտիկ անդամը գործի եւ աշխատանքի բաժին ունէին, ոմանք ցանքին ու հունձքին առեն, ոմանք կալ ու հութի, ոմանք ցորենը ամբարելու, ուրիշներ ալ Ջրադաց



ՄՈՒՇԵՂ ՄԿՐՏԻՉԵԱՆ, ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍԵԱՆ

տանելու եւ ազալու համար ցորենը:

Ո՛չ մէկ աշխատանք այնքան արդար է, որքան երկրագործին աշխատանքն ու արդար, նուիրական հասոյթը:

Տարուան երեք եղանակներն ալ իրենց յատուկ աշխատանքը կը պարտադրէին հայ գիւղացիին: Իսկ ձմեռը, այդ խստաշունչ եղանակին, երբ՝ սար ու դաշտը արդէն ծածկուած կ'ըլլային ձիւնի հաստ շերտերով, բաբերդցին ապատ էր ամէն գործէ: Իր հանգիստի օրերն էին:

ԲԱՔԵՐԴԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԱՐՔԵՐԸ

Շատ համառօտ քանի մը տողեր ալ Բաքերդի հայոց բարքերու մասին կ'արժէ արձանագրել, առ ի գիտութիւն օտար հորիզոններու տակ ծնած մեր նոր սերունդին:

Մեր բարքերու ամենէն յատկանշականը եւ նուիրականն էր՝ «յարդանք՝ մեծերու հանդէպ»:

Դարերէ ի վեր, մեզի աւանդուած սովորութիւնները անխախտ կերպով պահուած կը մնային եւ կը փոխանցուէին սերունդէ սերունդ:

Առհասարակ բոլոր տարեցներու, ինչպէս նաեւ մեծ հայրերու, ծնողքի, մեծ եղբօր կամ քրոջ միջեւ տեղի ունեցող խօսակցութեանց խառնուիլն անպատկառութիւն էր: Պզտիկները իրաւունք չունէին կարծիք յայտնելու. անհամեստութիւն էր, մեծերուն հաւասար դծի վրայ գտնուիլը:

Գեղեցիկ էին, ուրախառիթ ու խորհրդաւոր Նոր Տարուայ գիշերուան յատուկ սովորութիւնները:

Ծննդեան պահքի առաջին օրէն, տանտիկնոջ կողմէ պատրաստ կ'ըլլային Նոր Տարուան համար անհրաժեշտ ուտելիքները, ըմպելիներ եւ պզտիկները ուրախացնող հաղուստներ, խաղալիքներ, մրգեղէններ եւ այլն:

Մահացու մեղք կը համարուէր նոյնիսկ օրուան պահքը յուծել եւ «անաստուած, անկրօն» կը համարուէր լուծողը:

Հետաքրքրական էր մանաւանդ Նոր Տարուայ գիշերուան ուրախութիւնը աւանդական սեղանին չուրջ, կամ փոխադարձ այցելութեանց պահերուն:

Սենեակի մէջտեղը դրուած կ'ըլլար սեղանը, անոր վրայ Նոր Տարին եւ իր բարին բերող յատկապէս այդ օրուան համար պատրաստուած հացն էր, տեսակ մը խմորեղէն, որուն մէջն էր բախտը բնորոշող դրամը: Սեղանը զարդարուած կ'ըլլար վառած մոմերով, որոնց լոյսին տակ կը ժպտէին մանուկներուն սիրելի պտուղները, չոր միրգերն ու չաքարեղէնները:

Սեղանի վրայ պէտք է անպայման գտնուէր նաեւ մեղրը:

Ուրախութեան մէկ պահուն, ընտանիքի մեծը–ղեկավարը, բախտահացը կը կտրէր հաւասար չափով եւ ընտանիքի անդամներուն թիւին համեմատ եւ որո՛ւն բաժինին մէջէն դուրս պար դրամը, տարեշրջանի բախտը անոր կը ժպտէր:

Տան երէց անդամը, օրհնեալ պարտականութեամբ մը, հացի չերտերուն վրայ մեղր քսելով կը բաժնէր տան բոլոր անդամներուն եւ կը չնորհաւորէր Նոր Տարին, միւսներն ալ փոխադարձաբար անոր ձեռքերը կը համբուրէին:

Առաւօտը եկեղեցի կ'երթայինք, իսկ եկեղեցիէն վերջ, փոխադարձ այցելութիւններ եւ ընդունելութիւններ տեղի կ'ունենային տունէ տուն: Ամանորի չնորհաւորանքը կը պտտէր, լի լաւագոյն մաղթանքներով:

Տարուան հինգ տաղաւարներուն Բաբերդցին կը կատարէր իր պարտականութիւնները եւ ոգեւորութեամբ կըսպասէր ու կը տօնէր տաղաւարները:

Մեր երիտասարդութեան համար նուիրական պարտականութիւն էր եկեղեցի յաճախելը եւ գերազոյն հոգեկան հաճոյքը:

Բարեկենդանի վերջին երկու չաբաթներու ընթացքին կըսկսէին ու մինչեւ Մեծ Պահքի առաջին օրը կը տեւէին փոխադարձ հիւրասիրութիւններն ու արտասովոր խրախճանքները:

Օ՛, Բարեկենդանի մեր երանելի օրերը: Ձոտով փաթթուած «Ղատին» այծի մորթով ծպտուած, կապիկներ... Բարեկենդանի հաճոյքները աւելի զօրացնելու, աւելի փայլ տալու խաղեր ու անակնկալներ:

Հապա Նոր Տարուոյ գիշերը սակառ (կալաթ) կախելու եւ Ծննդեան գիշերը «Աւետիս»ի պտտելու սովորութիւննե՞րը...:

Հայ ընտանիքին մէջ, բազմանդամ ապրիլը նուիրականութիւն էր եւ անոր բաժանման պատճառ հանդիսացողը դատապարտելի էր եւ պախարակելի:

Ընտանեկան յարկի մեծագոյն սրբութիւնն էր պատուի պահպանման բծախնդրութիւնը:

Անտարակելի պահանջ էր կնոջ ամօթխածութիւնը, պարկեշտութիւնը եւ մունջ մնալու սովորութիւնը:

Տարիներ չարունակ հարսները տան մեծերուն հետ արտօնուած չէին խօսելու: Պարտաւոր էին արտակարգ յարդանք տածելու իրենց կնքահայրերուն եւ տարիներ չարունակ անոնք չպիտի անցնէին կնքահօր տան դռնէն:

Ականատես եղած եմ տարօրինակ երեւոյթի մը, մեր գիւղին մէջ, օր մը տեսայ նոր հարս մը որ նստած տեղէն ոտքի ելաւ երբ իրենց դրան առջեւէն կ'անցնէր կնքահօր չունը: Ամուսնութեանց պարագաներուն ալ պատասխանատու էին ծնողքը կամ տան երէց անդամները: Հարսնացու աղջկան «ճօթը պորտը» քննութեան կ'առնուէր, անոր բարոյականը, անցեալն ու ներկան մանրակնին կերպով կ'ըտուգուէր ու յետոյ համաձայնութիւնը կը կայանար: Նոյնը նաեւ տեղի կ'ունենար աղջկան ծնողքին կամ պարագաներու կողմէ փեսացուին վերաբերմամբ:

Յաճախադէպ էին մանչ ու աղջիկ զիրար չտեսած, չծանօթացած ամուսնութիւնները. ծնողքը կ'ընտրէին, կը համաձայնէին եւ ամուսնութիւնը տեղի կ'ունենար եւ ամուսինները իրարու հաւատարիմ կ'ըլլային, պարկեշտօրէն կը չարունակէին իրենց կեանքը:

Գեղեցիկ ու հաճելի էր խնամի երթալու պարագան: «Խօսք կապի» առեն, քահանան կամ ուրիշ մը կը յայտարարէր. «Աստուածային հրամանաւ եւ կանոնիւ Սուրբ Հայրապետաց, ներկայ հաստատակութեան հաւանութեամբ եւ հաճութեամբն ու վկայութեամբ ձեր աղջիկը (անուն, մականուն յիշելով) հարսնութեան կ'ուզենք: Ի՞նչ ըսել կ'ուզէք այս մասին»:

Առանձին զգուշաւորութեամբ, հնարաւոր եղածին չափ խնամուած պատասխան կուտային նաեւ հարսնցուի ծնողքը կամ պարագաները «եթէ Աստուած կամեցեր է, ի՞նչ կըրնանք ըսել» բանաձեւով մը:

Ուրիշ գիւղէ մը հարս բերելու պարագային, ընտրուած ձիաւորներու խումբ մը կը ղրկուէր, արտակարգ չուք տալով խումբին, որ յատուկ արարողութիւններով կ'առնէր հարսը ու կը բերէր:

Ըսած եմ արդէն որ Բաբերդին հայրենասէր է եւ նոյնքան ալ հիւրասէր եւ բարեսէր: Եթէ ոեւէ մէկը, օտարական

կամ տեղացի, Բաբերդի մէջ գիւղէ գիւղ պտտէր, առնուազն տարի մը որպէս հիւր կրնար բոլորիլ:

ԼԵԶՈՒ ԵՒ ԲԱՐԲԱՌ

Բաբերդի հայոց գործածական լեզուն զուտ հայերէն է: Ինչ նախադասութիւններու մէջ կը գործածուին թուրքերէն բառեր: Բաբերդցին իր մայրենի լեզուի յատակութիւնը եւ առոգանութիւնը պահած է, հակառակ իր գլխէն անցած չարք մը զարհուրելի փոթորիկներու:

Բաբերդցին չէ ունեցած զաւառաբարբառ, ինչպէս ուրիշներուն Տարօնցին, Ղարաբաղցին, Վանեցին, Զէյթունցին եւն., որոնք իրենց խօսակցութեան ընթացքին կը մատնեն իրենց ուրտեղացի ըլլալը, թէեւ Բաբերդցին ալ զուրկ չէ տեղական հանգամանք կրող բառերէ, որոնք մասնիկներ են մխայն, օրինակ՝ «էր» եւ «կը», ինչպէս՝ «կըսէկը», «յիշէկը», «կերթայէր», «կուգայէր»: Ամենագլխաւորը այն է որ Բաբերդցին չէ ապաւաղած իր հարազատ, մայրենի լեզուն:

ԱՆԷԾՔ

Ժողովուրդներու կեանքին մէջ, ամէն առաւելութիւններու կարգին, կը գտնուին նաեւ կիրքէ եւ առելութենէ, ցաւէ եւ կսկիծէ առաջ եկած արտայայտութիւններ, որոնցմէ ոմանք անէծք կը կոչուին:


Եւ Բաբերդցի հայ մամիկը, իր արտայայտութեան մէջ ունի իր անէծքի բնոյթ կրող յատկանշական խօսքերը, զառնութեան, յուսախաբութեան, կորուստի եւ այլն հանգամանքներու առեն: «Պէմուրատ կոտրտիս», «Եօթը գաթ պեանին տակը անցնիս», «կէօռպակէօռ ըլլաս», «մուրատիդ չի հասնիս», «գլուղը տանի քեզի», «սեւ խապարըդ գայ», «մուրաս լեռները չըջիս», «գժոխքին ծակը իյնաս», «չան ձագ», «իշու սըխայ», «կոմի գլուխ», «մայրդ քար մը բեռած ըլլար տեղդ», «ձիւնը գլխուդ», եւ այլն:

Անէծքներու, կծու եւ անախորժ խօսքերու եւ յանդիմանական արտայայտութեանց կարգին՝ Բաբերդցին ունէր օրհնութեան, գովաբանութեան ալօթքներ եւ մաղթանքներ:

երբ ոեւէ մէկուն հանդէպ ուզէին լաւագոյնս արտայայտուիլ, կ'ըսէին՝ «Քար բռնես, ոսկի կտրի», «Մուրատիդ հասնիս», «Աստուած անպակաս ընէ սեղանդ», «Հայր Աբրահամի օրհնէնքը մէջդ ըլլայ, կամ՝ վրադ ըլլայ», «Ողջ մընաս, հօրդ օճախը չէնցնես», «Մլիս, ծաղկիս, թաղէ-պսակի արժանի ըլլաս», «Երկինքէն վնտռածդ գետինը գտնես», «Մէկ բարձի վրայ ծերանաք», «Եօթը մանչ, մէկ աղջկան տէր ըլլաք», «Մէկը հին, հազարը նոր», եւ այսպէս ինչքան ուզէք:

Հոս կը վերջանայ Բաբերդի եւ շրջակայ գիւղերու համառօտ տեղագրութիւն–վիճակագրութիւնը, որուն համեստ աղբիւրներն են՝ զանազան գիւղերէ վերապրողները, որոնց վկայութենէն օգտուած եմ ընդհանրապէս:

Բաբերդը իր շրջաններով միասին, առաջին համաշխարհային պատերազմէն առաջ ունէր՝ 2764 տուն հայ բնակչութիւն:



ՏԻԳՐԱՆ ՍՏԵՓԱՆԵԱՆ
Ծնած 1895ին, Լոնճ: Կամաւոր Անդրանիկի բանակին:
Մեռած 1947ին՝ Մարսէյլ:

ԳԼՈՒԽ Գ.

ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ

Հայ ազատագրական շարժումը եւ Բաբերդցիներու մասնակցութիւնը.— Յեղափոխական խմորումներ.— 1895 թուի գոհերը.— Ինը Բաբերդցիներ կը մասնակցին Պանիֆ Օթթօմանի ցոյցին.— Դէպքեր եւ դէմքեր.— Զօրավար Սեպուհ եւ Կայծակ Առաքել.— Բաբերդցիները 400 մարտիկներով կը մասնակցին կամաւորական բանակներուն.— Սեդրաք Միւնասեան սրճարանի մէջ կրպակնիէ արիւնարբու կօթօ Հանին.— Ազգային գործիչներ կ'անցնին Բաբերդէն.— Արհուեական ճարտարապետները Բաբերդէն.— Տ. Զաւէն Պատրիարք եւ Բաբերդցին.— Բաբերդցին Հ. Յ. Դաշնակցութեան հետ.— Միքայէլ Սանոսեան.—

Զայն մը հնչեց էրզրումի հայոց լեռներէն,
Թունդ–թունդ ելաւ հայոց սրտեր զէնքի շաչիւնէն

Եթէ ճիշդ է հայ բանաստեղծին վերեւի վերագրումը էրզրումին եւ սոյն՝ որ հայ ազատագրական, յեղափոխական շարժման առաջին կանչը հայոց բերնէն հնչեց, ապա նոյնքան սոյն է եւ ճիշդ որ այդ կանչը առաջին անգամ իր արձագանգը գտաւ Բաբերդի գաշտերուն եւ լեռներուն մէջ եւ առաջին անգամ հոն էր որ՝ հայոց սրտերը թունդ-թունդ ելան, հայ ազատագրութեան համար պայքարի զէնքի չաչիւնէն, որոտումէն:

1890ական թուականները, հայոց 500 տարուան ամբողջական կեանքին ու կենցաղին անկիւնադարձ մը արձանագրելին մեր պատմութեան փառաւոր էջերուն մէջ:

Այդ թուականներուն էր որ Պալքանեան ազգերու ազատագրումը թրք. բռնակալ տիրապետութենէն, ճանապարհ

կը բանար եւ լաւագոյն օրինակը կը հանդիսանար Թրքական անարդ լուծին տակ տանջուող եւ արիւնաքամ մեր ժողովուրդին:

Ու բերնէ բերան նոյն երգն էր, որ իբր կարգախօս ու պատգամ կը չրջէր, տունէ տուն, թաղէ թաղ ու դիւղէ դիւղ, բոլորին սրտերը թունդ հանելով:

Օրինակ առնենք Պուլղարի ազգէն,
Մենք ալ կ'ազատինք սա թուրքին ձեռէն:

Այդ եւ նման երգերը սրտէ սիրտ անցնելով ո՛չ միայն զգացումները կը լարէին ու կամքեր կը զարթնէին, ա՛յլ եւ ընդունակ, քաջակորով, հերոսական դէմքեր ասպարէզ կը նետէին, յեղափոխական ըմբոստ խմորումներուն ձեւ ու մարմին կուտային, կազմակերպութիւններ կ'ըստեղծէին:

Բաբերդը այդ սկզբնական չրջաններուն իսկ, առաջատար դիծերու վրայ էր եւ յանդուգն յեղափոխական, հերոսական խառնուածք ունեցող իր զաւակները կը համբէր:

1895ի ընդհանուր կոտորածին, երբ ամէն կողմի հայերը առանց ընդդիմութեան զոհ կը դառնային Թրքական եաթաղանին, հայ արիւնը դեռ նման կը հոսէր վեց նահանգներու մէջ, յեղափոխական, ազատագրական պայքարի խանդավառութենէն զինուցած Բաբերդցին մարտնչումի առաջին ու փրկարար օրինակը տուաւ:

Ամենուրեք անարդել կոտորածներ սարքող թուրք խուժանին, ոստիկանին, զօրքին մէկ ուրիշ մասը, Ապետ էֆէնտիի ղեկավարութեամբ կը յարձակի Գուլումճեան Յովհաննէսի տան վրայ, անոր կինը՝ Զմօն պահանջելով: Յովհաննէս հերոսաբար կը դիմադրէ, քանի մը գնդակներով դեռին կը փոէ Ապետ էֆէնտին եւ քանի մը արիւնարբուներ:

Խուժանը իր պետին ատտակումէն աւելի կատղած, կը յարձակի կրկին անգամ, բայց եւս կը մղուի յուսահատ ու չուարած:

Այդ ընդհանուր յուսալքումի պահուն, Ապետին կը փոխարինէ Այնաճի օղլի տխրահռչակ արիւնարբուն ու խուժանը նորէն յարձակումի կ'անցնի:

Բայց Յովհաննէսը կամքի եւ պատուի տէր մարդ, տեղի տալ չէր դիտեր: Ան կը շարունակէ կռիւը, Այնաճի օղլին ալ դեռին կը փոէ ուրիշ քանի մը արիւնկզակներու հետ:

Քիչ յետոյ, խուժանը նոր ուժեր ստանալով, կը պաշարէ Յովհաննէսի տունը: Յովհաննէս զգալով որ անկարելի պիտի ըլլայ ազատուիլ չարագործներու ձեռքէն, վերջ կուտայ իր գեղանի կնոջ Զմուռնի եւ իր կեանքին:

Յովհաննէսի գերդաստանէն ազատուած էին տղայ մը եւ աղջիկ մը: Տղան էջմիածին Գէորգեան ճեմարանը ղրկուած էր ուսումը կատարելագործելու: Յիշեալը ճեմարանը աւարտելէն վերջ կը մտնէ ռուսական համալսարանը եւ ապա կը դառնայ լեհական համալսարաններու դասախօս:

Քաղաքէն վերջ գիւղերն ալ իրենց կարգին առաւել կամ նուազ չափերով դիմադրութիւն ցոյց կուտան, ինչպէս՝ Էրկին, Քարաւերակը, Քսանթան, Վարզեհանը, Լսոնքը եւ ուրիշներ, որոնց իւրաքանչիւրի մասին դժբախտաբար կարելի չէ մանրամասն գրել:

1895 թուի կոտորածին, Բաբերդ քաղաքը ունեցաւ 500 զոհեր, նոյն համեմատութեամբ զոհեր տուին նաեւ չրջակայ հայ գիւղերը:

Երբ կը մտաբերեմ Բաբերդի հերոսական վաղանդի նուիրումներն ու գործերը, որոնք ի յայտ եկան մայր երկրի մէկ ծայրէն մինչեւ Պոլիս ու Պատու, ուր յեղափոխական գործ, անձնազոհութիւն եւ քաջութիւն կար, կ'եզրակացնեմ որ եթէ ընդհանուր գործին համար իրենց տուած մասնակցութիւնը միմիայն գործադրած ըլլային Բաբերդի համար, ապահովաբար Զէյթունի եւ ուրիշ վայրերու նման Բաբերդի ընդվզումը առաջնակարգ տեղ պիտի գրաւէր:

Բաբերդի մէջ ուրիշ հայ կուսակցութիւն գոյութիւն չունէր: Արդէն յայտնեցի թէ Բաբերդցին եղած է Հ. Յ. Դաշնակցութեան մարտիկներու չարքերուն մէջ. յեղափոխական ընդվզումներու, խիզախ խոյանքներու եւ ազատագրական չարժումի գոյգերու եւ դէպքերու ատեն եւ մի՛չտ պատնէշին վրայ գտնուած է:

Վեց նահանգներու ընդհանուր կոտորածէն յետոյ, երբ դեռ չարդերու, աւերածութեանց եւ կողոպուտի սարսափներու ազդեցութեան տակ, հայ կեանքը տեղատուութեան չրջան մը կը բոլորէր եւ խարհափումի մէջ կը տուայտէր,

երբ նոյնիսկ յեղափոխական կայծերն անգամ յուսահատօրէն չիջումի կը մատնուէին:

Երբ կարմիր բռնակալը Եըլտըզի մէջ յաղթականօրէն խրախճանքներ կը սարքէր եւ ընդհանուր թրքութիւնը իր կողոպտած աւարները մարսելու եւ իր քաջութեան, ուժին համար գովաբանութիւններ կը հիւսէր գռեհկօրէն, հայ կեանքի այդ խաւար եւ արիւնոտ շրջանին էր որ փոթորիկ մը դարձաւ, չանթահարեց, բռնակալութեան հիմերը սարսեց. Պանք Օթթոմանի ցոյցը:

Եւ Պանք Օթթոմանը լուսաւորեց աչքերն ու հոգիները բոլոր խաւարամած եւ թերահաւատ տարրերուն, յեղափոխական եւ վրէժխնդրական նոր ոգի ներշնչելով:

Հետեւեալ ինը բաբերդցիները մասնակցած են Պանք-Օթթոմանի ցոյցին, պատիւ բերելով իրենց ծննդավայրի հայութեան եւ օրինակ ու առաջնորդ հանդիսանալով նաեւ ուրիշ շատ մը հայերու:

1· Ներսէս Գարակեաւուրեան (խմբապետ Գառնիկ, Առիւծկեցի, ողջ:

2· Առաքել Ճընըվզեան (Գասապ Առաքել) Բաբերդցի, մեռած:

3· Զաքէոս Գ. Կիւրեղեան (Սարգիս) Ռումելցի, մեռած:

4· Սահակ Գրիգորեան (Արամ) Խոշաղբիւրցի, ողջ:

5· Մանուկ Տէր Ազարեան (վիրաւորուած պանքայի մէջ) Լսոնքցի, մեռած:

6· Մարզար Մինասեան, Խուբսեցի, (մեռած Պանքայի մէջ):

7· Սեդրակ Մինասեան, Բլուրցի (մեռած Պանքայի մէջ):

8· Կարապետ Մելիքեան (ոտքէն վիրաւորուած):

9· Այս վերջինի անունը ողջ մնացողներէն ոչ մէկը կը յիշէ:

Կարապետ Մելիքեանը եւ անունը անյայտ անձը Պանքան չեն կրցած մտնել, երբ արդէն նահատակուած կ'ըլլայ Բաբդէն Սիւնին:

Առանց հայ-թաթարական կռիւներու մանրամասնութեանց մէջ մտնելու, պէտք է մատնանշել Բաբերդցիներու մասնակցութիւնը նաեւ այդ կռիւներուն, կովկասի շատ մը

վայրերուն մէջ (Պաթումի, Գանձակի, Պաքուի, Երեւանի, Ջանգեզուրի, եւ այլն):

Կովկասահայերու տապնապալի այդ օրերուն հոչակաւոր էր Ս. Թորոսցի Սիմոնը, որ Գանձակի մէջ տասնէ աւելի հայրենակիցներու գլուխն անցած, նշանակալից գործեր կատարած է իբր չրջանապետ:

Ցայտնի յեղափոխական Տիկին Զարուհին նոյնպէս յանդուգն գործեր կատարած է յեղափոխութեան առաջին չրջանէն մինչեւ 1915–1917ին, երբ արդէն ռուսական բանակները գլուած էին Կարին, Երզնկայ, Բաբերդը, այդ տխուծասիրտ հայուհին թրքուհի ձեւանալով կը մտնէր հարեմները եւ իր ճարպիկութեամբ կ'ազատագրէր հայ բեկորները, հրահանգիչ ունենալով Մուրատը, Կայծակ–Առաքելը եւ Զօր. Սեպուհը:

Այս աննման հայուհին մեր ազատագրական չարժումի գոհասեղանին նուիրած է նաեւ իր երկու սիրասուն զաւակները:

Սիմոնի կարգին յիշատակութեան արժանի են նաեւ Բլուրցի «քիւրտ» Եղիան, Սարաճլըղի Յակոբը, Քրպուացի Էքնան, Ս. Թորոսցի Մխաքն ու Մխքայէլը, Հնաեցի Թովմասը, Գալախօոցի Գէորգն ու Սեւքանը, Քարաւերակցի Եսային, Աղաճանը եւ ուրիշները, ինչպէս նաեւ Բաբերդցի Մխրանը եւ Յաբեթը:

Վերջին երկուքը 15 տարի չարունակ նուիրուած էին հայ ազատագրական չարժումին, բայց սայթաքելով, գործիք դարձան թայֆայական տեսլութեան, ոճիրնեի գործեցին եւ մեռան անփառունակ մահով: Որքան ալ ծանր ըլլայ սակայն անոնց յանցանքը, Բաբերդի մաքուր անունը չարատաւորուիր անոնց արարքով ու Բաբերդցին կը մնայ իր յեղափոխական բարձր դիրքերուն վրայ:

Բուն Բաբերդցիի հայրենասիրութեան եւ հերոսութեան պատկերն է խոհուն ու լուսկեաց, քաջ եւ անձնուէր, անբասիր նկարագրով անզուգական մարտիկ Կայծակ–Առաքելը:

Անոր մէջ գտնուած յեղափոխական հուրը տարածուած է Կովկասէն Սասուն, Սասունէն Վասպուրական, մինչեւ կամաւորական բանակը, ապա Պիթլիս եւ Երզնկայ, ամենուրեք բոցավառելով յեղափոխութեան հնոցը:

Կայծակ Առաքել, բուն անունով Տիգրան Ապաճեան, գաւակն էր համեստ ու խոնարհ դասակարգի պատկանող ծնողներու:

1910ին բախան ունեցայ տեսնելու զինքը Զօր. Սեպուհի հետ, մեր գիւղին մէջ, լծուած կուսակցական կազմակերպչական աշխատանքներու:

Գրեթէ Բաբերդի բոլոր գիւղերուն մէջ, երկու անվեհեր հայդուկները մեծ ընդունելութիւն գտան հայ ժողովուրդէն եւ կազմակերպեցին դաշնակցական խումբեր:

Ղազարեան երկաեռ վարժարանին մէջ, 56 հոգինոց կուսակցական խումբի մը երդման արարողութեան պահուն Կայծակ Առաքելի կայծկլտացող աչքերուն մէջ ամէն բան կարելի էր կարդալ: Լայն ճակատին ներքեւ, այդ գոյդ աչքերը, բոցավառուած հոգիով, խումբերու ծնունդ կուտային, դիմագրաւելու համար մեր դարաւոր թշնամիին կողմէ սարքուած բոլոր սադրանքներուն:

Եւ թշնամին չուզեց որ այդ երկու յեղափոխականները մնան իրենց ծննդավայրին մէջ եւ թուրք կառավարութեան հալածանքները պատճառ դարձան որ այդ երկու հերոսները հարկադրուին հեռու մնալ իրենց ծննդավայրէն:

Կայծակ Առաքելը մասնակցած է բազմաթիւ կռիւներու, դէնքի վոխադրութեան, դաւադրական, կազմակերպմական ձեռնարկներու եւ կուսակցական պատասխանատու գործերու:

Այս քանի մը տողերը թող համեստ ծաղկեփունջ մը համարուին իմ կողմէ՝ Կայծակ Առաքելի եւ իր նմաններուն յիշատակին նուիրուած:

Երբ համաշխարհային առաջին պատերազմը ծագեցաւ, Կովկասի մէջ, հայերը կազմեցին կամաւորական գունդեր, որոնց մէջ Բաբերդցիները իրենց փայլուն մասնակցութիւնը ունեցան ո՛չ միայն քանակով, այլ եւ որակով:

Մօսինք Բաբերդի արժանաւոր եւ աննըմանելի գաւակին՝ Զօր. Սեպուհի մասին: Թող ներուի որ այդ ծանր պարտականութիւնը թողունք պատմութեան:

Հոս յիշատակենք միայն, որ Զօր Սեպուհի հետ դեռ կան 400 Բաբերդցիներ, որոնք զինուորագրուած էին կա-

մասնական գունդերու մէջ, թիւ մը՝ որ ինքնին պատկառազդու է եւ մեր սիրտերը հպարտութեամբ լեցնող:

Եթէ բաղդատութեան դնենք Բաբերդի հայերու թիւը Կարնոյ, Սեբաստիոյ եւ այլ վայրերու հայերու թիւին հետ, պիտի պարզուի որ Բաբերդը համեմատաբար աւելի թուով կամաւորներ տուած է: Բացի վերոյիշեալ 400 կամաւորներէն, 1918ի Անդրանիկի «Առանձին հարուածող գունդ»ին մէջ ալ Բաբերդցին ունէր 150 կամաւորներ, որոնք եկած էին Խրիմի Թերակղզիէն 400 հայ կամաւորներու հետ: Խրիմէն եկած Բաբերդցիներն էին որ կազմեցին Զօր. Անդրանիկի գունդին բուն կորիզը:

Կ'արժէ յիշատակել նաեւ Սեդրակ Մինասեանի դէպքը: Սահմանադրութեան օրերուն, թուրքերը դաւադրութիւն մը կազմակերպած էին մեր անուանի հայրենակից եւ յեղափոխական Սեդրակին դէմ: «Ելլթըզ» սրճարանի դիմաց զբոսնուած իր սրճարանին մէջ յայտնի հայատեաց եւ ոճրագործ Կօթօ Հաճի անունով թուրքը ներս մտնելով սուրճ կը խմէ ու դրամը վճարելուատեն, դիտմամբ դրամը գետին ձգելով, Սեդրակին կ'առաջարկէ որ ծռի եւ գետնէն վերցնէ ինկած դրամը: Սեդրակ կռահելով Կօթօ Հաճիի դիտաւորութիւնը, կը մերժէ անոր առաջարկը եւ կ'ըսէ. «Դո՛ւն վերցուր»: Կօթօ Հաճին կըսպառնայ Սեդրակին: Սեդրակ անդրդուելի կը մնայ եւ կանխելով Հաճին, ատրճանակը կը հանէ ու կը սառկեցնէ նենգամիտ թուրքը եւ յամրաքայլ կը դիմէ դէպի տուն: Թուրք խուժանը կը պաշարէ Սեդրակի տունը, պահանջելո որ ան անձնատուր ըլլայ:

— Բացի քաղաքապետէն, ոչ ոքի չեմ յանձնուիր, հեռացէ՛ք չունեը, այլապէս ռումբի մը հարուածով հող կը դարձնեմ բոլորդ (ռումբը զոյութիւն չունէր):

Խուժանը սարսափահար եղած էր, եւ Գայմագամը վաչտ մը զինուորներով կուգայ Սեդրակի տունը եւ վերջինս Գայմագամին անձնատուր կ'ըլլայ:

Դատը տեղի կ'ունենայ Կարնոյ մէջ եւ Սեդրակ ազատ արձակուելով, մէկ չաբաթ վերջ կ'անցնի Ռուսաստան:

Երկա՛ր է չարանը անոնց, երկրագործ, արհեստաւոր թէ մտաւորական Բաբերդցիներու, որոնք զոհուած են Հ. Յ.

Դաշնակցութեան մարտիկներու առաջապահ չարքերուն մէջ եւ խոյացեր են դէպի կռիւը, ազատութիւն կերտելու համար:

Անոնցմէ մէկն էր պզտիկ ու մոքի մշակ Փիլոս Բաբախեանը (Մարալ), պաւակ՝ խոնարհ ընտանիքի մը: Անդուլ աշխատանքով մտաւոր լայն պաշար ձեռք բերած այս երիտասարդը 1906ին կարնոյ յեղափոխական չարժման ղեկավարներուն է. Թոփճեանի եւ ապա Ռոստոմին գործակցած է եւ 1915ին կարնոյ մտաւորականութեան հետ տեղահանուած ու սպաննուած է Ենի դիւղի մօտ:

Բաբերդը տուած է նաեւ նշանաւոր ճարտարապետներ, յանձինս՝ Լոնքցի Պալեաններու, որոնց վերջին չառաւիղը՝ Սարգիս պէկը, հայակերտ Սուլթան Համիտի համար չինած է «Չալըք Քէօշկ» կոչուած պալատները:

Սուլթաններու մայրաքաղաքէն անցնող ամէն ուղեւորը, կը տեսնէ պալատները, հոյակապ շէնքեր եւ վիլլաներ, որոնց մեծագոյն մասը Պալեաններու տաղանդին արդիւնքն է:

Ժողովրդական առածը կ'ըսէ. «Ո՞վ ուտէ եղն ու ճմռուը, ով զարնէ գլուխ դուռը»:

1908ի Օսմանեան Սահմանադրութեան «հիւրրիէթ»ի օրերուն, թուրք բռնակալ ոչ֊իմին տակ հիւծող, տուայտող հայ ժողովուրդն ալ անսահման խանդավառութեան մէջ էր:

Ֆէտայիները Սասնոյ, Տարօնի եւ Վասպուրականի լեռներէն վար իջնելով, իրենց հայրենիքը, իրենց ծննդավայրը կը վերադառնային, հոն ապրելու եւ ժողովուրդին համար գործելու համար:

Հետզհետէ, իրարու եաեւէ Բաբերդ կը հասնէին Կայծակ Առաքելը, Մուրատը, Սեպուհը, Քիւրտ Եղիան, ապա կովկասահայ մտաւորականները, ազգային գործիչները, ապատ ասպարէզ գտնելով, կուգային ազատ խօսքն ըսելու, քարոզութիւն ընելու հայ ժողովուրդին մէջ:

Այդ շրջանին Բաբերդէն անցած են՝ Ե. Թոփճեան, Ռոստոմ, Զարդարեան, Ակնունի, Վարդգէս, Վրացեան եւ ուրիշներ:

1913ի աշնան, նման չի տեսնուած խանդավառութեան մէջ, Բաբերդէն անցաւ նորընտիր Պոլսոյ պատրիարք Տ.

Ջաւէն Արք. Եղիայեանը:

Բոլոր Բաբերդցիները, հայ թէ թուրք, արտակարգ եռուզեռի մէջ էին մեծ պատրաստութեամբ ընդունելու համար Պատրիարքը:

Քաղաքապետը վաչտ մը զինուորներով դիմաւորելու գացած էր մինչեւ Քոպի խանները: Հոն գացեր էին նաեւ հայ հոգեւորականները, ինչպէս նաեւ հայ եւ թուրք ուսանողները:

Առաջնորդարանին առջեւ թուրքերէն ճառ մը կարդաց Պ. Յովհաննէս Պալեան, ջերմանք պատճառելով բոլոր թուրքերուն:

Ազերսագրերու տարափ մըն էր որ կը տեղար ամէն կողմէ, որոնց բոլորին թարգմանը պիտի հանդիսանար պատրիարքը Սուլթանին առջեւ:

Քաղաքական կազմակերպութիւններու շարքին, միայն Հ. Յ. Դաշնակցութիւնը կար, Բաբերդին ուրիշ կուսակցութիւն չէր ճանչնար եւ գաղափար անգամ չունէր անոնց մասին:

Քաղաքին կեդրոնը հայերը ունէին չքեղ գրադարան մը, օժտուած բազմաթիւ գրքերով, ընթերցասէր հասարակութեան փափաքը գոհացնելու չափ:

Քաղաքապետ Տէլի Հիլմին յաճախ կ'այցելէր հայոց գրադարան-ընթերցարանը, օրուայ անցուդարձերու մասին կարծիքներ կը փոխանակէր Հ. Յ. Դ. կոմիտէի անդամներուն հետ: Պոլսոյ «Ազատամարտ»ն ու կարնոյ «Յառաջ»ը չարունակաբար մուտք կը գործէին Բաբերդի եւ դիւղերուն մէջ:

Յաճախ այսպիսի հասցէներով. «Այսինչ գիւղը, յանձնելի այսինչ գիւղի ընկերներուն»:

Պետական եւ հանրային գործերու մէջ, մեծ դեր խաղացած եւ անուն չահած էր Քարեւրակցի Պ. Միքայէլ Սանոսեանը: Յիչեալը ունէր մտաւոր հարուստ պաշար, հայերէն, թուրքերէն եւ ֆրանսերէն լեզուները լաւագոյնս իւրացուցած, տեսակ մը փաստաբանական դատեր ալ կը լուծէր եւ ընթացք կուտար բոլորին, որուն համար, թուրք կառավարութիւնը արդելք հանդիսացաւ Սանոսեանի գործունէութեան:



ԳՐԻԳՈՐ ԹԱՇՃԵԱՆ (Լոռիցի)

ԳԼՈՒԽ Դ.

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Համաշխարհային պատերազմը եւ թուրք կառավարութեան հրահանգները.— Հայոց ներքին օժանդակութիւնը թուրք բանակին.— Թէշխիլաթը Մախսուսէի արբանեակները.— Լսուիէն 18 գիւղերու.— Ծեծը.— Բախտին ձգուած ռազմամաթերքը.— 500 հայ գիւղերու Բաբերդէն կարին զէնք կը փոխադրեն.— Մելխեսեթի դիմումը Բաբերդի Առաջնորդարանին, համի մը հայ գիւղերու ինքնապաշտպանութեան մասին.— «Խելագարները».— Բերդաքաղաքացիները Քարեւրակ եւ Լսուիք կը խուժեն.— Հայոց գաղթի շղթաները, դէպի գիւղերու.— Իմ երեք հրացանները.— Խօսակցութիւնս Տէր Հօրս հետ.— Հրաժեշտ ծննդավայրէս.— Տէր Հօրս օրհնութիւնը. քոյր Լսուիքը շարժման մէջ.— Բաբերդի Ուլիճամին.— Թուրք պաշտօնեայի բարբաջանքը.— Իմ գիւղերուս վայրը Մուրատ խան Օղլի.— Վարգեհան եւ Պալախօռ հայ գիւղերը.— Հայոց եկեղեցիները հիւանդանոցի վերածուած.— Բաբերդի հայոց Բլրակ եկեղեցիի հրաշքը.— Զորս հայ հիւանդ գիւղերը կը մնան Պալախօռի մէջ— Տիգրան ընկերոջս հրաժեշտը.— Վիճակագրութիւն Բաբերդցի տղոց. Մուրատ խան Օղլիի մէջ:

1914ի Զատիկին, Համբարձման, Գիւտ Նշխարացի եւ Վարդավառի տօնախմբութեանց այնքան խանդավառութիւնները չկրնան անմիջապէս յիշուիլ, կայծակի արագութեամբ տարածուեցաւ պատերազմի չարագուշակ լուրը:

Դեռ երկու օր առաջ, այնքան մեծ յոյսերով եւ ուրախութիւն երեւոյթներով խանդավառուած դիւղացիներու սրտերը լեցուեցան ահուսարսափով եւ անոնք խորտակուած հոգիով,

այլայլած դէմքերով սկսան հաւաքել «կալն ու կուտը»:

Արդէն 1914 Յուլիսի վերջերը Թուրք կառավարութիւնը սկսած էր զինուորական անհրաժեշտ գործողութեանց: Խիստ հրամանագրով մը, զինուորական տարիքի մէջ գտնուող վիւզապեաններուն պարտադրեր էր ինքնակամ ներկայանալ Բաբերդի զինուորական տեսչութեան:

Հրամանը իսկոյն գործադրուեցաւ: Ամէն վիւզապետ հաւաքելով իր վիւղի զինուորական տարիք ունեցող երիտասարդները, հետեւեալ օրն իսկ ներկայացան պատկան մարմնոյն եւ արձանագրութիւնները լրանալէն վերջ վիւղ վերադարձան, վերսկսելու իրենց կալի աշխատանքները:

Եկաւ վերջապէս որոշեալ օրը եւ արձանագրուածները դէնքի տակ առնուեցան:

Օգոստոս–Սեպտեմբեր ամիսներուն սկսան զինուորական փոխադրութիւնները դէպի արեւելեան ճակատը, Մասաթի ձորի ուղղութեամբ:

Բաբերդի համայն հայութիւնը ոչ թէ անտարբեր գտնուեցաւ դէպի զինուորական գործողութիւնները, այլ եւ, իրմէ սպասուածէն չատ աւելին տուաւ Թուրք կառավարութեան՝ ղրամ, ցորեն, գարի, ձաւար, պուլպայ, ձեռնոց, իւղ, պանիր, հաւկիթ, մսացու եւ այլն:

Գաղափար մը տալու համար Բաբերդի հայութեան բերած մասնակցութեանը Թուրք կառավարութեան զինուորական պէտքերուն, կը յիշեմ միայն մեր վիւղի՝ Լսոնքի 130 ընտանիք հայութեան տրամադրած կենսամթերքի եւ ուրիշ բաներու մէկ ցանկը.—

Գարի՝ 600 քիլէ (մէկ քիլէն 20 օխա է), ձաւար՝ 150 քիլէ, ձեռնոց՝ 100 զոյգ: Աւելորդ կը համարիմ յիշել նաեւ հաւկիթի, իւղի, պանիրի եւ նման մթերքներու քանակը:

Ասոնցմէ զատ, ամէն տուն պարտաւոր էր իր մարդով, սայլով, եզներով ամիսներ չարունակ պետութեան պարէնը փոխադրելու Բաբերդէն դէպի կարին եւ անկէ ռազմաճակատ:

Տաճկաստանի մէջ կա՞ր արդեօք նահանգ մը որուն հայ բնակիչները ենթարկուած չըլլան պետութեան կողմէ պարտադրուած ձրի աշխատանքին, «Ծլամին»:

1914 Օգոստոսէն Հոկտեմբեր բազմաթիւ զինուորներ կը փոխադրուէին Բաբերդէն ռազմաճակատ:

Նոյեմբերին էր որ մէջտեղ ելաւ «Թէշքիլաթը Մախսուսէ»ի դրութիւնը, այս նենգամիտ կարգադրութիւնը պատեհութիւն մըն էր բարեկեցիկ եւ հարուստ թուրքերը զինուորական պարտականութենէն զերծ պահելու համար:

Այսպէս՝ անոնք իրենց գէնքերն առած, չէթէ արձանագրուելով, վայրագ վերաբերմունք ցոյց պիտի տային հայ գիւղացիներուն հանդէպ, կողոպտելով ու կոտորելով զանոնք: Մանաւանդ որ հայերը անզէն էին, երիտասարդները իրենց տուներէն հեռու եւ ոեւէ տեղէ օգնութիւն առանալու յոյս չունէին:

Թէշքիլաթը Մախսուսէ»ի դրութենէն լայնօրէն եւ անձարձակ օգտուեցան կարգ մը թուրք գաղանները, որոնք կատարեալ պատուհաս դարձան հայ գիւղերուն եւ որոնք վերէն իրենց տրուած հրամանները ծայրայեղ անգթութեամբ եւ քմահաճօրէն գործադրեցին:

Ասոնցմէ էին՝ Խարտի Միւտիրը իր արբանեակներով, Օրճօրցի Մուսթաֆան, Աւերակցի Գայաօղլիները, Ռումելցի Հաճի Տայիրին եւ Սէֆէրի տղաները, Լոչո Տուրսունը, Խարտցի Սալէհ էֆէնտին, Կալպուլասցի Հասան էֆէնտիի մանչը, Օսմանը, Նիվացի Օմար աղան, Մէզիրէցի Հասան աղայի տղաները Իսմէր Հաֆըզ եւ Մէհմէտ, անգութ վարիժնացիք, Զըփըրնացիք, Զըլֆոն ցիք եւ բոլոր միւս թուրք գիւղացիները:

1914 Դեկտեմբեր 5ին անակնկալօրէն Լսոնք եկաւ 24 անձերէ բաղկացած չէթէներու խումբ մը, գլխաւորութեամբ տխրահռչակ Հիքմէթ Զավուշի:

Գաղանաբարոյ չէթէները տուն տուն պտտելով մանրակրկիտ խուզարկութիւն կատարելէ վերջ, ձերբ անցուցին 18 զինուորցուններ, որոնց երկուքը՝ թուրք:

Ես մէկն էի այն հայերէն որ յետոյ բարեխօսութիւնով մը ազատ արձակուեցայ: Այս զինուորցուները քչուեցան քաղաք եւ որպէս «խայիններ» որոշուած էր 35ական գաւազանի հարուածներ տալ անոնց՝ իրենց դասալքութեան համար:

Այդպէս ալ եղաւ, բոլոր հայերը ծեծո ւելէ ետք երբ

կարգը Թուրքերուն կուգայ, 45ական հարուած տալէ վերջ, կ'ըսեն. «Հայերուն ուս քեռին կուգայ, կը փրկուին, իսկ դուք մեր Օսմանեան վեհապանծ պետութեան կործանումի՞ն կըսպասէք»: Յետոյ, երկու ոստիկաններու հսկողութեամբ կը ղրկեն Երզնկայ: Երեք օրուայ ճանապարհ տանելէ վերջ, օգտուելով ընդհանուր խառնակ դրութենէն, իրենց սովորական կաչառքը գանձելէ վերջ, ազատ ձգած էին մեր տղաքը եւ քանի մը օր յետոյ արդէն բոլորս մխասին էինք մեր ղեւղին մէջ:

Համաչխարհային պատերազմն արդէն սկսած էր:

Կովկասեան ճակատի վրայ, ուղղի կ'ունենային կատաղի ճակատամարտներ ուս եւ Թուրք բանակներու միջեւ:

Թուրքը օգտուելով այդ ճակատի ուս զօրքերու ոչ բաւարար հանգամանքէն, անվերջ յարձակումներ կը գործէր: Եւ արդէն դրաւած էր ուսական քանի մը քաղաքներ եւ գիւղեր, գիւրքեր, հասած էր մինչեւ Պաթումի չրջակայքը եւ Սարըղամիշ:

Թուրքիոյ մէջ թիկունքային աշխատանքները կը կատարուէին մեծ արագութեամբ: Բոլոր պահեստի ուժերը չարժման մէջ դրուած էին, դրաւելու համար Պաթումը:

Էնվէր փաշան գինուցած էր իր քանի մը յաջողութիւններով, ներքին գաւառներու գործը ձգուած էր իր բախտին: Բաբերդի մէջ չէր մնացած ոչ պահեստի ուժ եւ ոչ ալ թընդանօթ կամ գնդացիր:

Ռազմամթերքը թափուած էր այս կամ այն գաչաին մէջ, բացօթեայ, առանց հսկիչ պահակներու:

Խոտորջուրէն սկսեալ մինչեւ Քոփ Տաղին թափթփուած ռազմամթերքին երբեմն հազիւ մէկ գինուոր պահակ կը կեներ: Տաճկական բանակներու մէջ գտնուած հայ գինուորները գինաթափ ըրած էին եւ թիկունքային աշխատանքի ղրկուած, այսինքն՝ «ինչաաթ թապուրի»:

Թուրք երիտասարդ կռուողը դէպի ճակատ կը ղրկուէր, իսկ հայը՝ դէպի ետ: Բաբերդը իր չրջանի գիւղերով մխասին գաւառակուած էր Թուրք երիտասարդ տարրերէ:

Նմոյշ չմը՝ գաղափար կազմելու համար թէ ինչ աշխատանքի լծուած էին հայ գինուորները Բաբերդի չրջանին մէջ:

Մօտակայ չրջաններէն 500 հայ երիտասարդներ զօրանոցներէն (խան) Բաբերդ կանչուեցան: Իւրաքանչիւրին չորսական հրացաններ յանձնուեցան, Բաբերդէն կարին 24 ժամուան ճամբայ ոտքով տանելու եւ կարնոյ զինուորական պահեստին յանձնելու համար, առանց հակիչ ոստիկանի կամ զինուորի:

Կառավարական պաշտօնեան կ'արձանագրէր մխիթարեան անունը, մականունը եւ իրեն չորս հրացան յանձնուած ըլլալը:

Այդ հրացանները փոխադրուեցան կարին եւ հայ զինուորները վերադարձան Բաբերդ, դարձեալ նոյն աշխատանքին լծուելու համար: Եւ այսպէս, քանի մը անգամներ յաջորդաբար:

Ջունէյինք ձեռնհաս, յեղափոխական ղեկավարները, որոնք կրնային ուղղութիւն տալ մեզի թէ՛ արհաւիրքներու պահերուն եւ թէ նպաստաւոր ժամանակներուն, Յառիթներէն օգտուելու, ինչպէս անտէր ձգուած ջէնքերու օրերուն: Հայ հոգեւորականները իրենց քարոզներով եւ չրջաբերականներով հանդարտութիւն եւ համբերութիւն կը քարոզէին: «Սպա–սեցէ՛ք, համբերեցէ՛ք, չուտով ռուսական բանակը կը հասնի«: Այս էր հոգեւորականներու եւ անոնց հետեւորդ մեծ ազաններու կարգախօսը: «Համբերեցէք, համբերեցէք» կ'ըսէին, առանց մտածելու թէ համբերելով զանգուածօրէն պիտի ջարդուինք, օրօրոցի երախայէն մինչեւ կորաքամակ ծերուկն ու մամիկը: «Համբերութիւն, հանդարտութիւն» քարոզողներէն մէկն էր Բաբերդի առաջնորդ Անանիա Ծ. Վ. Չազարապետեանը: Երբ խումբ մը Վարզեհանցի յանդուգն երիտասարդներ տեսնելով եւ զգալով կացութեան ծանրութիւնը, Մելքեսեթի ղեկավարութեամբ դրաւոր դիմում կատարեցին ինքնապաշտպանութեան պատրաստուելու համար, առաջնորդարանը փոխանակ ընթացք տալու փրկարար դործին, իր մերժումը յայտնելէ վերջ, առաջարկ ներկայացնողներն ալ «խելագարներ» կ'անուանէ:

Թէ որչա՞փ իրաւունք ունէին Մելքեսեթի պէս «խելագարները» իրենց առաջարկին մէջ, ինքնապաշտպանութեան մասին մտածելու, ապագայ դէպքերը արդէն հաստատեցին:

Նպաստաւոր ուրիշ պայմաններ ալ կային ինքնապաշտպանութիւնը արագօրէն կազմակերպելու, սակայն փորձառութիւն չունէինք եւ ղեկավարներ կը պակսէին, մինչդեռ միմիայն ինքնապաշտպանութեան հարցը պէտք էր զբաղեցընէր մեզ բոլորս: Մենք չի կրցանք օգտուիլ պատեհութենէն եւ գիտցողներն ալ «խելագար» կոչուեցան:

Մայիս 27ի չարաղէտ օրը իրական դժոխք մը դարձաւ եւ Բաբերդցին իր 29 հայ գիւղերով ծունկի եկաւ թուրք դահիճներու առջեւ Ղարաղուլաղի դաշտին մէջ, աղօթքը շրթներուն, վերջ տալու համար իր ֆիզիքական գոյութեան, կոտորուելով զանգուածօրէն:

«Թէչքիլաթը Մախսուսէ»ի չրջանն էր: Չէթէներու «քաջագործութեան» օրը: Անոնք, գօրահաւաքը պատրուակ բռնելով, ձեռնարկեր էին հայ գիւղացին թէ քաղաքացին հարստահարել եւ կոտորել:

1914 Նոյեմբերէն 1915 Մարտի վերջերը հայ գիւղացին արնաքամ եղած էր արդէն եւ գինահաւաքի ընթացքին՝ ենթարկուած անասելի տանջանքներու եւ զրկանքներու:

Թուրքիոյ բանակներուն մէջ տարիներ չարունակ բեղդարգելութեան դատապարտուած 500 ոճրագործ մէթէները, յանուն թուրք հայրենիքի պաշտպանութեան, ճակատ կը մեկնէին, գուլում եւ արիւն տարածելով հայ գիւղերու եւ քաղերու մէջ:

Չէթէներու խումբը նախապէս մուտք գործեց Քսանթա եւ ապա Քարեւրակ: Մնացեալը պարզ է:

Չէթէներու յարձակումէն եւ ասպատակութենէն զերծ մնաց միայն Վարզեհան հայաբնակ գիւղը, կառավարութեան արգելքին պատճառով, որովհետեւ կառավարութիւնը գիտէր թէ Վարզեհանի հայերը պիտի զէմադրէին:

Չէթէներու խումբը անցնելով Վարզեհանի վրայէն, կտրեց անցաւ Ճորոխ գետը եւ հոնկէ հայկական Այէք եւ Մալասա: Լսանքցին ազատ կըզգար ինքզինքը եւ կը կարծէր թէ խուժանը զարտուղի ճանապարհներ կտրելով չէր կրնար հոն մուտք գործել: Լսանքցին չատ աւելի տնքաց եւ կակիծով ճաչակեց պատուղը, քան Քսանթան ու Քարեւրակը:

Մալասեցի Օսման էֆէնտին նախապէս մեր գիւղը կը

բնակէը, բայց իր պրծած քանի մը անախորժութիւններուն պատճառով վտարուած էր:

Օսման էֆէնտին տարիներէ ի վեր այդ ոխը պահած էր եւ առիթի կըսպասէր Լսոնքի հայերէն իր վրէժը լուծելու համար: Այդ նպատակաւ չէթէներու պետը կը դրդէ որ Լսոնքի հայերուն սարսափի չմատնած, աւելի ճիշդը չվնասած, չհեռանայ Բաբերդէն:

Օսման, մանրամասն ցուցակ պատրաստած էր Լսոնքի մե ծու բարեկեցիկ ընտանիքներէն դրամ եւ դէնք պահանջելու եւ զանոնք տանջելու միտումով:

Այդպէս ալ եղաւ: Զատկի երկուշաբթի երեկոյեան ժամը 1ին (թրքական ժամով) չէթէներու խումբը անակնկալ կերպով մտաւ Լսոնք, Բաբերդի արեւելեան կողմը գտնուող հայաբնակ գիւղը, պաշարուած թրքական գիւղերով:

Գիւղի գիշերապահ երիտասարդները լուր բերին թէ՝ չէթէները հիւսիսային կողմէն մտան գիւղը:

Զարադոյժը անմիջապէս տարածուեցաւ եւ գիւղի չափահաս երիտասարդներն ու պատանիները յանկարծակիի եկած, հարաւային կողմէն դուրս ելան գիւղէն:

Դիմադրելը անկարելի էր· գիւղը պաշարուած էր եւ չէթէներուն կէսը արդէն մտած էր գիւղը:

Խումբ մը երիտասարդներու հետ բարձրացանք գիւղի հանդիպակաց բլուրը եւ անզօր ականատեսները եղանք ոճրագործներուն ձեռք գերի ինկած հայուհիներու ողբերգութեանց:

Կիներ եւ աղջիկներ իրենց պատիւը փրկելու համար հարաւային կողմէն վախուստ տուին եւ խաւարին մէջ խարխափելով եկան միացան մեզի: Իսկ գիւղը մնացող (ա-կամայ) հայուհիներու կրած անպատմելի տառապանքները կարելի է երեւակայել:

Այդ գիշեր 10–20 ծերունիներ անտանելի տանջանքներու ենթարկուած էին: Թշուառ, զառամեալ տէր հօրս (Հայրիկս) մերկացնելով ծեծած էին, չորս ժամ շարունակ, վեց չէթէները, երբեմն քանի մը վայրկեան դադար տալով եւ իրենց պահանջները կրկնելով:

Յարութիւն Ստեփաննեանը որ 1895ի ապրիլեան ճո-

պոպրած էր, զարհուրելի տանջանքներու ենթարկուած էր, հակառակ երկու ոտքով կաղ ըլլալուն: Բարեբախտաբար երկու զաւազաններու կրթնած քալող այս մարդը, ծեծէն երեք չաբաթ վերջ սկսաւ դրեթէ առանց ճեռնափայտի քալել:

Յարութիւն Զարքոյեանը վառած թոնիրի մէջ գլխիվայր կախուելով, դէմքին ու մարմնի վրայ այրուցքներ ստացած ըլլալով ութը օր տանջուելէ ետք չունչը փչած էր:

Մեր գիւղի մշտնջենական պահապան Մանուկ աղան հիւանդ պառկած էր: Չէթէները անկողնին մէջ դաշոյններով ծակծկած էին իր մարմինը, սակայն, այդ քաջարի եւ յանդուգն հայը այդ տանջանքներուն մէջ անգամ անդրդուելի էր մնացած եւ չէր յանձնած իր ղէնքը:

Վաթիկ Տօնապետեանը, նոյն գիշերը աւանդած էր հոգին: Երբ իր հարազատները կ'ողբան մահը, թուրքերը տունը մտնելով սարսափի մատնած էին սգաւորները եւ հանգուցեալին մարմինը մերկ եւ անտապան նետած էին բակը:

Սարգիս Ասլանեանը այնպիսի «ֆալախայի» ենթարկած էին, որ՝ խեղճը 45 օր յետոյ հազիւ կրցաւ ոտքի կանգնիլ:

*
**

Այդ գիշերը Լսոնքը պարպուեցաւ թուրք «թալանիչներու» կողմէ: 1895էն 1915, արիւն-քրտինքով ձեռք բերուած քսան տարիներու վաստակը մէկ գիշերուան մէջ կը փոչիանար: Գիւղին մէջ, 24 ժամուան տեւողութեամբ տառապանքը, խոչտանգումն ու սպանութիւնները, բռնութիւնն ու կողոպուտը տեսնելով կը մտածէինք. «Լաւ է մեռնիլ, քան այսպէս ապրիլ»:

Մենք գլխիկոր, որպէս դասալիքներ, անարգուած պատուի ամօթանքը մեր ճակատներուն վերադարձանք գիւղ, իրարեկ դարձանք մեր չտեսածներուն, եւ չի լսածներուն, կարծէք թէ կրապաստինք դեռ աւելի զարհուրելի դէպքերու: Ու մեր բնազդը մեզի չի դաւաճանեց:

Ու այդ սարսափի օրերուն, յոյս մը ունէինք որ կը սրտապնդէր մեզ: Արեւելքէն պիտի ծագէր փրկութեան լոյսը, ռուսերը պիտի գային: Երբեմն իրիկնամուտէն վերջ կը լսուէին թնդանօթներու խուլ որոտները եւ սակայն վերջ-

կութիւնը կ'ուշանար:

«Թէշքիլաթը Մախսուսէ»ի չէթէները տասնապատկած էին հայ ժողովուրդի տառապանքը: Հայ գիւղացին չուարած էր, ինքզինքը կորանցնելու աստիճան: Ընտանիքին մէկ կամ աւելի երիտասարդները պինուար գացած էին: Ծերերը իրենց տալլերով եւ բեռնակիր կենդանիներով ու պարէնով թըրքական կառավարութեան հաշուին կ'աշխատէին, առանց պայմանաժամի եւ վճարումի, ու գեռ գոհ չէին Թէշքիլաթը Մախսուսէն եւ իր արբանեակները:

1915ին ձմեռը ու բարեմիտ Թուրքերու կողմէ չշուկնեը տարածուեցան, ըստ որոնց՝ Թուրք կառավարութիւնը հայերը պիտի զրկէր երկրին հարաւային կողմերը, եւ այս հրամանին ենթակայ էին բոլոր հայերը անխտիր:

Այս ահռելեցուցիչ լուրը համոզեց բոլորը թէ՝ ծրագրուած, գաղտնի եւ չարագէտ դէպքեր կան տեղի ունենալիք, որուն միակ եւ յայտնի գոհերը հայերն են անտարակոյս: Տարիներով իր ամբողջ գերդաստանով մեր կողմէ հիւրասիրուած Քոսքոցի Պաչ Զալուչն ալ այդ մասին խօսած էր հայրիկիս: Կային հաւատացողներ եւ չհաւատացողներ:

— Կարելի՞ բան է, հայը պիտի տեղահանուի՞, ո՞ւր եւ ի՞նչպէս: Հապա հայրենական օճա՞խը, պապենական կալուածնե՞րը: Ինչպէ՞ս կարելի է լքել հինաւուրց վանքերն ու արբունիները, հարապատներու չիրմները:

Այս եւ նման հարցումներով ժամանակ կը վատնէին գիւղը մնացած ալեւորները, տէր հօրս (մեր) անհետը հաւաքուելով: Իսկ Թուրքը բոլորովին տարբեր բան կը մտածէր եւ ծրագրած էր գործադրելու:

«Ջնջել հայ գեղը Թրքական ահմաններուն մէջ»:

1915 Ապրիլ 26ին, Իտալիոյ պատերազմին մասնակցելէն անմիջապէս յետոյ, Մայիսի սկիզբը Թուրքը գօրահաւաք յայտարարեց եւ 15-45 տարեկանները կանչուեցան:

Ես, իբրեւ տասնըհինգ տարեկան, պարտաւոր էի ներկայանալ պատկան մարմնին, ծառայութեանս վայրը երթալու համար: Խուսափելու հնար չկար:

Այդ առեն, մեր գիւղէն 28 գինուորցու երիտասարդները, ապաստանած էին մեր հրջանի լեռները, օգտուելով թագըստոցի յարմար քարայրներէն եւ անտառներէն, գիւղէն իրենց չաբաթական պարէնն առնալով:

Առանք զէնք տեղափոխող գինուորցու հայերն էին, որոնց ուղեկցող ոստիկանները կաշառք առնալով, բաբերդէն Երզնկայ ճամբուն վրայ ազատ ձգած էին:

Մայիս 9ին, յանկարծ լսուեցաւ որ Հիքմէթ Զավուշի գլխաւորութեամբ 18 ոստիկաններ գիւղը եկած են եւ օրինական ցուցակով 45 հոգի գինուորութեան կը կանչեն: Հրամանը կտրուկ եւ վճռական էր:

Ղազարեան վարժարանի մէջ գիւղական ժողով գումարուեցաւ, ներկայացնելու համար 45 անձերը: Ցուցակին նայելով չոս հոգի հեռացած էին գիւղէն եւ Ռուսաստան պացած, մնացած 41ը Բաբերդի չրջանները կը գտնուէին:

Այս անձերը պէտք է յանձնուէին, ամէն տեսակ անախորժութեանց առաջքն առնելու համար:

Գիւղապետ Պ. Մարտիրոս Մատիկեանի թախանձադին խնդրանքին վրայ ներկայացանք: Զավուշը մէկ օր պայմանաժամ նչանակեց ճանապարհի պատրաստութեանց համար: Յաչորդ առաւօտ, կ. Մահտ. Սահիանեանի նորակառոյց ագբիւրին քով հաւաքուելու հրաման ստացանք:

Երկու եղբայրներս Պալքանեան պատերազմին մասնակցելէ վերջ Ռուսաստան գացեր էին, 24 հոգինոց գերդաստանին միակ յոյսն ու ապաւէնը, նեցուկը եա էի: Թուրքը ինծի չատ համարած էր այդ բազմանդամ ընտանիքին համար:

Ճար չկար, վայրկեաններըը կը մօտենային, վերջին հրաժեչտս պիտի տայի տառապակոծ գերդաստանիս եւ ալեւոր հօրս:

Չրեք եղբայրներս ալ մէյ մէկ հրացան ունէինք, երկու եղբայրներուս չանքերով (Յարութիւնի եւ Աբչակի) ձեռք բերուած այդ երեք հրացաններուն հակիչը, պահապանը եա էի հակառակ հօրս եւ հօրեղբօրս՝ Սարգիսի կամքին եւ անոնց հրացաններու պատճառաւ կրած անասելի տանջանքներուն: Անողոք գտնուեցայ եւ զէնքերը չի յանձնեցի:

Մութը կոխած էր, երբ երեք հրացանները, որ մեր տան մէջ պահած էի, առի եւ դուրս ելայ: Գիւղէն կէս ժամ հեռաւորութեան վրայ ինծի պիտի սպասէր յանդուգն ընկերս՝ Թէոս Իմիզեանը:

Երկու հրացանները անոր յանձնեցի, խօսեցանք մեր ապագայ ընելիքներու մասին, համբուրուեցանք եւ բաժնուեցանք իրարմէ, մօտ առնէն վերար գանելու խոստումով եւ յոյսով: Մէկ հրացանը ինծի պահեցի, սեւ օրերուն համար, երբեւ վրկարար մէջոց եւ ապահով տեղ մը պահեցի, մեյն իմ եւ աստղերու գիտակցութեամբ: Կէս գիշերին վերադարձայ գիւղը, գիւղացիներու մեծամասնութիւնը դեռ արթուն էր, իսկ մերոնք անհամբեր կըսպասէին վերադարձիս:

Երբ տունէն ներս մտայ, հայրս մտահոգ ինծի կըսպասէր, կասկածելով թէ ես պիտի փախչիմ: Տէր հայրս հասկցած էր որ գէնքերու խնդրով ալ կըզբաղիմ:

— Ո՞ւր էիր մինչեւ հիմա, այս ի՞նչ ժամանակ է:

— Քրոջս տունն էի, Տէր Հայր, ասեցի:

— Գիտեմ թէ ինչպիսի քրոջ տունը գացած էիր, ըսաւ, պարձեալ այդ անիծած գէնքերուն հետն էիր, գիտեմ: Բե՛ր, տավրուամ, բեր այդ անտէրները, եղբայրներդ հոս չեն, ահա վաղը դուն ալ կ'երթաս, ի՞նչ պիտի ընենք այդ նռուելաները:

— Տէր Հայր, կը կարծես թէ այդ հրացանները թուրքին յանձնելով քեզի հանգիստ պիտի ձգեն, կը սխալիս, հարկներով ալ տալու ըլլաս, անոնք դարձեալ պիտի պահանջեն, պատրուակ գտնեն ու չարչարեն: Քանի որ մինչեւ հիմա յանձնած չես, ասկէ վերջն ալ կարիք չկայ յանձնելու ըսի:

— Մի՛ ըներ այդ բանը, եաւրում, ես ծերացած եմ, այլեւս չեմ կարող տակալ տանջանքներու:

Աղճահարեցայ, բայց ո՞ր երիտասարդն է որ իր ապագային հահը պիտի տորպադասէր իր ընտանիքին, նոյնիսկ իր հօր պահպանութեան:

— Տէր Հայր, ըսի, ես քու զաւակդ եմ եւ խոնարհաբար կը խնդրեմ քեզմէ, հրաժարէ գէնքերը յանձնելու մխքէդ: Եթէ գիտնամ որ մեր գերդաստանի 24 անդամները կախա-

ման պիտի բարձրացնեն, մէկ հատիկ փամփուշտ անգամ չեմ յանձներ:

— Անկրա՛ւ, ինչպէ՞ս կարելի է տուտ խօսիլ, մանաւանդ որ ես քահանայ եմ եւ ձեռնադրուելուս առեն երդուած եմ տուտ չխօսիլ:

Այս բառերը արտասանած առեն չրթունքները կը դողային, կարծես երկնային ահեղ դատաւորին ներկայութեան կը գտնուէր:

— Տէր Հայր, այդ տեսակ տուտերը քեզ երկնային արքայութեան կ'արժանացնեն, ըսի:

Ես՛ղճ քահանայ, իր կոչումի բարձրութեան մասին կը մտածէր, ինչպէ՞ս առել, քանի որ երեք հրացաններ կային իր տունին մէջ, Աստուծոյ ահեղ դատաստանէն կը սարսափէր: Առաջին անգամ չէր որ այդ տեսակ խնդիրներու մասին կը խօսէինք, կը վիճէինք: Եւ այդ մխքերն ու վէճերը կը թաղուէին մեր տան չորս պատերուն մէջ:

Մայիս 27ի չորեքշաբթի օրը, երբ լսեց սուլթանական յատուկ «իրատէ»ով յայտարարուած պոյժը, հայերու տեղահանութեան վերաբերեալ, որպէս Քրիստոսի արժանաւոր դասակ, օրը նման չարչարուած էր մէկ ու կէս ժամ, թուրք պաղանաքարոյ ժանտարմաներու կողմէ գանակոծուելով եւ սրախողխող ըլլալով իր տունին մէջ:

Թուրքերը ի վերջոյ, պարան մը ձգած էին օրս վիզը եւ լրենի քրքիջներով քաշած տարած էին փողոցը եւ դիակը ձգած էին դիւղական աղբանոցին մէջ:

Իմ թշուա՛ռ, անպատան եւ անտատան ձգուած նահատակ հայրս...:

*
**

Հիմէթ Զավուշի հրամանին համաձայն, Մայիս 10ին տուտօսեան հատաքուեցանք որոշեալ վայրը:

Այդ տուտօս, արեւը սկսած էր բարձրանալ ու տարածուիլ դիւղի երկնակամարին վրայ, ամենուրեք տարածելով իր լուսացնցուղ ճառագայթները:

Լանջի ամբողջ հայերը շարժման մէջ էին: Անոնք արտասուալից աչքերով հատաքուած էին կալերը, ողջերթ եւ ապաստութիւն մաղթելու, երեկոյ մեկնող 41 զաւակներուն

կամ ամուսիններուն:

Չկար մէկը որ անտարբեր մնար դէպի արտասուլոր ե-ռուզեռը. մէկը սակայն, կամքէ անկախ, կը բացակայէր ժողովրդական այդ զանգուածէն, իր զաւակներուն համար «Տէր ուղղեա»ն ըսելու: Տէր հայրս էր բացակայողը, հե-ւանդ եւ անկողին զամուած, ո՛վ դիտէ հոգեկան ինչպիսի՛ տառապանքներով տուայտեցաւ իր անաղարտ հոգին, մօ-րաքրոջ՝ Տիկին Թադուհի Մատիկեանի տան մէջ: Մենք քանի մը ընկերներով այցելեցինք իրեն, աջը համբուրեցինք:

Սաստիկ յուզուած էր եւ արտասուքը կը հոսէր իր ժպտուն դէմքէն եւ կ'ողողէր սպիտակափառ մօրուքը: Ինքն ալ համբուրեց բոլորիս, նայեցաւ առաստաղին եւ «Տէր ուղղեա»ն մրմնջեց երկիւղածօրէն:

Ընկերներս հեռանալէ վերջ, կրկին համբուրեցի Տէր հօրս աջը եւ կըսպասէի իր սուրբ օրհնութեանը, ծունկի գա-լով իր մահիճին քով: Ձգիտեմ ինչո՞ւ լուռ էր:

— Տէր Հայր, ես կ'երթամ, չդիտեմ ո՞ւր եւ մինչեւ ե՞րբ, օրհնէ զիս ու եթէ երբեւիցէ մեղանչած եմ քո դէմ, ներէ ինծի, գուցէ վերջին անգամն է որ կը տեսնուինք, ար-տասուներուն փղձկելով:

— Մօտերը համբուրեմ, զաւակս, գիտեմ թէ այլեւս բախտ չպիտի ունենանք զիրար տեսնելու, մեղանչած չես, որդիս, կ'երթա՛ս, թող Բարձրեալն օգնական ըլլայ, պահէ ու պահպանէ քեզ ամէն չարէն ու փորձանքէն...:

Ու մինչեւ այսօր, դեռ կը հնչեն ականջիս մէջ իր բարի, հրեշտակային խօսքերը եւ վստահ եմ որ Տէր հօրս այնքան արտասուէ եւ անկեղծօրէն արտասանած «պահեա եւ պահ-պանեա» աղօթքին չնորհիւն էր որ ազատուեցայ բազմա-թիւ փորձանքներէ եւ արհաւիրքներէ:

Մեր խումբը պատրաստ էր դէպի Բաբերդ ճամբայ էյ-նալու: Զորս ոստիկաններ կ'ուղեկցէին մեր խումբին: Լա-լով եւ կակծալով գիւղական թաղօրը դեռ կը չարունակէր գալ մեր եաեւէն: Վերջապէս, ոստիկանները արգելք հան-դիսացան անոնց գալուն, բայց մեր գիւղէն մինչեւ Քարճո-րակի բլուրը եկած էին արդէն: Քանի կը հեռանայինք, այն-քան աւելի կը սաստկանար մնացողներու ճիչն ու աղաղակը,

ապեկտուր կանչերն ու հառաչանքները: Մէհմէտ անունով լիրբ ոստիկանը որ քանիցս ծաղրած էր մեր սիրելիներու ողբն ու կոծը, այս անգամ ալ բացատրեց. «Հերիք չէ՞ ձեր այդ կեղծ լացը, ճակատը չէ առնց երթալիք տեղը, այլ պետութեան ճամբաներուն վերանորոգութեան կ'երթան»:

Իրիկուան դէմ հասանք Բաբերդ ու կառավարութեան չէնքին առջև ներկայացանք գայմագամ Նուսրէթ պէյին: Մեր ինքնութիւնը հաստատելէ վերջ, մեզի տարին եւ լեցուցին Ուլու-ճամին (հայկական հինաւուրց Պօղոս-Պետրոս եկեղեցին): Տասը վայրկեան որպէս հիւր մնալէ վերջ հասկցանք թէ մարդիկ կան ներսը, որոնք եօթը ամիսէ ի վեր հերթի կըսպասէին·ու չգիտէին թէ ո՞ւր պիտի ղրկուին: Այս պարագան մեր վրայ վատ տպաւորութիւն գործեց:

Նկատի ունենալով ճամբին ներքին ապականուած օդն ու ջրիները, եզրակացուցինք թէ դժուար է այսուհէն ողջ դուրս գալը:

Մայիս 11ի առաւօտն էր, զինուորներու փոխադրութեան գործով զբաղող Թուրք պաշտօնեաները ճամբին մեծ դուռը բանալով ակսան մէկիկ մէկիկ կանչել փոխադրուելիք զինուորները: «Շէքիր օղլու Հասան, կէլ օղլում կէլ», «Սարգիս օղլու Սերոբ, կէլ խային կէլ», «Վասիլ օղլու Տիմիթրի, կէջ խընդըր, կէջ»: Ահաւասիկ նմոյշներ Թուրք պաշտօնեաներու կողմէ քրիստոնեաներու վերաբերմամբ ցոյց տրուած:

Այդ օրը մենք ալ բախտ ունեցանք կանչուելու, դուրս ելանք ճամբէն Թուրք պաշտօնեային չնկատի առտայտութիւնները լսելով եւ ակամայ հանդուրժելով:

Մեր խումբը բաժնեցին երեք մասի, մէկը՝ Երզնկայ, մէկը՝ Եօմրա (Տրապիզոնի շրջան), իսկ վերջին խումբը, որուն մէջ կը պատուէի ես, Մուրատ Խան Օղլու երթալու համար:

Մեր ճամբու պաշարը տալէ վերջ, երկու ոստիկաններու հսկողութեամբ ճամբայ ձգեցին Բաբերդէն դէպի Վարզեհան: Գիշերը հոն պիտի մնայինք: Այնտեղ մեզի բարի դալուստի եւ ողջերթի եկած էին մեր գիւղացիներէն քանի մը անձեր, պատրաստական պատրաստներս Գաբրիէլ Դեւանեանը մեծ յոյսեր ներշնչեց մեզի, նկատի ունենալով Իտալիոյ Դաշնակիցներուն կողքին պատերազմ յայտարարելը:



Վերի կարգ, ձախէն աջ՝ հայրը Համբարձում, երեք զաւակներով՝ Սարգիս, Թէոս եւ Խորէն Տէր Նազարէթեաններ (վերջին երեքը կամաւոր Անդրանիկի բանակին): Վարի կարգ, ձախէն աջ՝ Սեբաստ եւ Աստուր Յակոբեան (կամաւոր), Գէորգ Մարտիկեան եւ Սմբատ Տէր Նազարէթեան:

«Գացէք, մօտ առեն էն ռուսական բանակները պիտի ջրաւեն մեր երկիրը եւ մենք կը փրկուինք այս մահաչուն մթնոլորտէն»:

Բաբերդէն դուրս եկած առեն 185 հոգի էինք, հազիւ չորս կամ հինգը՝ թուրքեր:

Վարդեհանը մեր առաջին հանգրուանն էր: Մամքերու ձաժնելով մեզ տեղաւորեցին սենեակներու մէջ, յաջորդ առաւօտ ժամը 2ին (թրքական ժամով) մեր ճամբան շարունակելու համար:

Առիթէն օգտուելով, քանի մը ընկերներու հետ փափաք յայտնեցինք պատյտ մը կատարել Վարդեհանի չրջակայքը պտնուող հնութեանց կողմը:

Տեսանք Զօր. Սեպուհի չանքերով չինուած երկյարկանի նորակառոյց դպրոցը, ապագայ հայ սերունդէ մշակոյթին կիսաւարտ վառարանը:

Հին հին դարերէ ի վեր կանգուն մնացած հայ ճարտարապետի մնացորդներն էին երեք մեծ եկեղեցիները:

Թէեւ կիսակործան, բայց հայոց անցեալ փառքերը վերյիշող հնութիւններ...:

Վարդեհանէն գացինք Պալախօտ: Հոս ալ պատյաններ կատարեցինք, զանազան տեսարաններ դիտելով: Մտանք հայոց եկեղեցին, որ սրբատաշ քարերով չինուած, հոյակապ չէնք մըն էր, եկեղեցիի մը յատուկ բոլոր յարմարութիւններով օժտուած: Եկեղեցին բռնապրաւումի ենթարկուած էր թուրք կառավարութեան կողմէ եւ հիւանդանոցի վերածուած: Հոն բծաւոր տիֆով վարակուած 40–50 հիւանդ զինուորներ հոգեվարքի պահեր կ'ապրէին: Ո՛չ մէկ խնամատար մարմին կամ սպասարկող, ո՛չ մահճակալ, ո՛չ անկողին: Չինուորական վերարկուներն էին որ իրենց անկողինները կը ներկայացնէին: Եկեղեցին, որպէս հիւանդանոց, լի էր մարդկային կղկղանքի գարշահոտութեամբ: Այդ ապականուած օդը կը նպաստէր վարակելու նոյնիսկ ամենէն առողջները:

Բաբերդի եւ չրջաններու բոլոր եկեղեցիները թուրքերու կողմէ բռնագրաւուած եւ հիւանդանոցի վերածուած էին:

Միայն Բլրակ գիւղի եկեղեցին ազատ էր:

1915ի սկիզբը Բլրակ գիւղի եկեղեցին ալ հիւանդ գինուորներով լեցուն է եղած, իրենց Թուրք հարիւրապետին հետ: Գիշեր մը հարիւրապետը երազին մէջ կը տեսնէ Սուրբը, իր երկնային գինուորներով շրջապատուած:

Սուրբը Թուրք հարիւրապետին կը հրամայէ որ հիւանդ առաքեալները դուրս հանէ եկեղեցիէն: Եւ այսպէս երեք անգամ կ'երեւայ Սուրբը, կ'սպրդարարէ ու կը յանձնարարէ ու կ'անդայտանայ. վերջին անգամ կըսպառնայ ալ. «Եթէ հիւանդ գինուորները եկեղեցիէն չի հանես, թէ դուն եւ թէ քու բոլոր գինուորներդ խենդութեամբ պիտի բռնուին ու մեռնին»: Հարիւրապետը կարեւորութիւն չի ընծայեր տեսածին ու լսածին: Եւ ո՛վ զարմանալին...: Մէկ շաբթ վերջ բոլոր հիւանդ գինուորները, հարիւրապետն ալ միասին, խենդութեան նոպայէ կը բռնուին եւ ահաւոր տանջանքներու մէջ կը մեռնին:

Հրաշք գործած էր Բաբերդի Բլրակ գիւղի եկեղեցին եւ անկէ վերջ, Բլրակի եկեղեցին հիւանդանոց ըլլալէ դադրեցաւ:

Պալահօտէն ճամբայ ինկանք դէպի Մուրատ Խան Օղլու, մեր վերջին հանգրուանը, գոնէ ժամանակի մը համար: Մեր խումբէն չորս հայ երիտասարդներ հիւանդանալով, մնացին տեղւոյն հիւանդանոցը եւ իրենց առողջութիւնը վերագտնելէ վերջ Մուրատ Խան Օղլու եկան: Մեր խումբին հիւանդները յանձնուեցան գիւղի մուխթարին ու մենք ճամբայ ելանք:

Հասանք Խատրակ, այն գիւղը ուր Բաբերդցի Յարեթ Վարշերեանը սպաննեց Եղիշէ Թոփչեանը:

Կէս ժամ հանգստանալէ վերջ շարունակեցինք մեր ճամբան, բարձրանալով հոչակաւոր Ղաւուզին սարը: Եւ հասանք Գալան, բնութեան հրաշագործ տեսարանները եւ անդնդախոր ձորերը դիտելով: Երեկոյեան դէմ հասանք Մուրատ Խան Օղլու, մեր վերջին հանգրուանը:

Ճամբա երթալիք խումբին մէջ կային մեր գիւղացիներէն ճօթ երիտասարդները, որոնց մէջն էր նաեւ իմ դպրոցական ընկերներէս Տիգրան Ստեփանեանը: Մեզ փոխադրող գինուորներէն խնդրեցի որ ուէ կերպով Տիգրանը պահեն մեր

խումբին մէջ, անչուշտ կաշառք առաջարկելով: Բայց մեր փափաքը չիրականացաւ:

Մայիս 15ի առաւօտը զրկուեցայ եօթը զինուորներէս: Ինչպէ՛ս դժուար էր ու տաժանելի այն օրերուն, բաժնուիլ բնկերներէ եւ ազգականներէ ու երթալ խառնուիլ կիսավայրենի զինուորներուն ու չէթէներուն եւ ապրիլ անոնց նման:

Քանի մը զինուորներով մեսրին գացինք մեկնողներուն հետ, անոնց ողջերթ մաղթելու եւ վերջին անգամ ողջագուրուելու: Արտասուալից աչքերով նայեցանք իրարու. արտասուքը կը խեղդէր մեր կոկորդները:

Սրտաճմլիկ եղաւ մեր բաժանումը: Ինազդը նախազգայումին կրճնած կը յայտնէր թէ պատրաստ պէտք է ըլլալ պատահական ամէն տեսակ չարիքները յաղթահարելու...:

Վերադարձանք ու տեղաւորուեցանք մեզի յատկացուած գօվուչին մէջ:

Այդ օրը որպէս հիւր, ազատ մնացինք:

Մուրատ Խան Օղլուի մէջ 375 զինուորները կային, որոնցմէ 12ը մեսրի թուրքեր էին, մնացածները հայ: Ուրախ էինք որ բաբերդի ամէն կողմէ եկած երիտասարդները կը տեսնէինք եւ կը ծանօթանայինք, թէեւ այդ ուրախութիւնը ծրնունդ կ'առնէր մեր մեծագոյն ցաւերէն եւ կարճատեւ էր:

Հայ զինուորներէն 24ը բաբերդ քաղաքէն էին, 54ը Քանթայ գիւղէն, Քարեւրակէն 42, Մալատայէն 22, Խայկէն 35, Վարդեհանէն 15, Լանքէն 13, Խուրսէն 12, Ս. Թարոսէն 14: Քանի մը անձեր ալ զանազան վայրերէ: Մեր ստացած տեղեկութեանց համաձայն բաբերդցիներու ընդհանուր թիւն էր 254:

ԳԼՈՒԽ Ե.

ՍԵՒ ԳԱՂԹԸ ԵՒ ԿՈՏՈՐԱԾԸ

վաշտապետ դլուխին.— Մայիս 27ը եւ թուրք ոստիկանութիւնը.— Բաբերդի եւ գիւղերու ամուսնի հայերու ձերբակալութիւնները.— Բաբերդի 29 հայ գիւղերու բնակիչներու տարագրութիւնը Խուբսի եւ Աւերակի ճոռոթերէն.— Բաբերդ հաղաֆի հայերու տեղահանութիւնը.— 1915 Մայիս 27 Բաբերդցու սեւ օրը:

Մայիս 16ի առաւօտը, Մուրատխանօղլուի մէջ կատմուեցան երեք վաչեր: Մեր վաչխին հարիւրապետը երիտասարդ, համակրելի տղայ մըն էր, Նազըմ պէյ, երկու վաչտապետները, Մալաթիայի Մատթէոսը եւ ես, իսկ մեր վաչխի պրոպէրն էր զարկացում ունեցող Պալախուդի համակրելի երիտասարդ Տաճատ Շահինեանը, Արմենակ եւ Մկրտիչ Շահինեաններու եղբայրը:

Մեր պարտականութիւնն էր ճամբանելու չինուքիները եւ նորոգութիւնը, թուրքերէն՝ «ինչաաթ թապուրի«:

Մայիս 18ին սկսանք մեր աշխատանքը: Մեր հարիւրապետը բացատրեց մեզի չինուորը ինչ կերպով աշխատցնելու մասին եւ պատուիրեց՝ իւրաքանչիւր աշխատանքի ժամէ մը վերջ, քանի վայրկեան դադար տալ: Այսպէսով մեր վաչխին վիճակը լաւ էր, իսկ Ա. եւ Բ. վաչերուն չինուորները չափաչար կ'աշխատացնէին: Երկու վաչերու պետերն ալ անգութ, բռնակալ անձեր էին:

Շաբաթ մը աշխատելէ վերջ, Մայիս 26ին, կէսօրէ վերջ, Տրապիզոնի կողմէն ինքնաշարժ մը եկաւ Մուրատխանօղլի: Մէջը երկու զեմմանագի եւ երեք թուրք բարձրաստիճան սպաներ, քանի մոլէ մեր սպաներուն հետ տեսակցելէ յետոյ չարունակեցին իրենց ճամբան դէպի Բաբերդ: Անոնց Բաբերդ մուտքը խոհն վրայեց դրութիւնը: Մայիս 26ին



ՊՕՂՈՍ ՔԷՇԻՇԵԱՆ
Լոնճֆցի, կամաւոր Անդրանիկի բանակին

ինքնաշարժով եկողները ինչեր խօսեցան, այդ պաղտնի մը-նաց: Սակայն Մայիս 27ի առաւօտը Բաբերդի ամբողջ ոստիկանութիւնը շարժման մէջ էր եւ արեւածագին արդէն պաշարած էին Բաբերդի 29 հայ գիւղերը, Իթթիհատի գեկավարներուն հրամանով, մէկ ժամ միայն ժամանակ տրուած էր հայերուն, տեղահան ըլլալու համար:)

Հրամանը գործադրելի էր անխտիր, բոլոր հայերու վերաբերմամբ:

Բաբերդի բռնապաղթէն զերծ մնացողները կային Մալաասայէն, Խայէկէն, Սուխծկայէն եւ Լոռնքէն, հազիւ քանի ընտանիքներ, որոնց ամուսիններըը կ'աշխատէին պետութեան համար ձրիաբար, նոր զօրանոցի մը շինութեան գործին մէջ:

Պալախօո գիւղը մնացած մեր հիւանդ ընկերները զարհուրելի բաներ լսած էին տեղահանութեան դէպքերէն եւ արտաւոելով պատմեցին նաեւ իրենց տեսածներու մասին:

Բոլոր դէպքերը եւ երեւոյթները չարդի, կոտորածի նախանշանները կը ցուցնէին:

Մայիս 27էն մէկ շաբաթ առաջ թուրք կառավարութիւնը Բաբերդի պայմագամ Նուսրէթ պէյի միջոցաւ սկսաւ ձերբակալութեան գործը: Անուանի հայերը լեցուցած էին բանտերը եւ կոտորուած էին:

Ձերբակալուածներու մէջն էին յայտնի վաճառական եւ ազգային գործիչներ.— Ա. Քիւրքճեան, Յ. Պալեան, Լուսիկեան, վաղարշակ էֆ., Սիմոնեան եղբայրները, Ազապապեան, Գօյաճեան, Սարաֆեան, Երանոսեան, Սէյխեան, Վարդերեսեան, Գօլավուրտեան, Մուրադեան, Փիլիպոսեան, Սաղըրեան եւ այլն: Ասոնց հետ նաեւ մաս մը ականաւոր գիւղացիներ: Պարտքերուն ձերբակալութենէն մէկ շաբաթ վերջը տեղի ունեցաւ ընդհանուր տեղահանութիւնը:

Լուսաբացին բոլոր հայ գիւղերը պաշարուած էին ոստիկան-զինուորներով, հայերու երթեւեկը, ներսէն դուրս եւ դուրսէն ներս արգիլուած էր:

Հայ գեղջուկը հարկադրուած էր վերջնականապէս լքելու իր հայրենի դարաւոր օճախը, արտն ու արօտը, իր նախնեաց շիրիմներն ու սրբավայրերը եւ մէկ ժամուան մէջ,

վերցնել իր հետ ինչ որ կարող էր:

Տունը մնացած տղամարդիկ յիսուն տարեկանէն վեր էին, փոխադրական միջոց հանդիսացող եղն ու ձին, ջորին եւ էշը խլուած էին եւ ճակատը ոտքանիւթ փոխադրելու կը ծառայէին:

Ու հայ կիները եւ ծերուկները պիտի չալկէին իրենց մանուկները եւ պատառ մը հացով ճամբայ պիտի ելլէին:

Սուգ ու չիւան ամէն տուն, ահ ու կսկիծ ամէն սրտի մէջ եւ գուլումբ՝ ամենուրեք:

Այսպէս, մէկ ժամուան մէջ, Բաբերդի 29 գիւղերու հայ բնակիչները ճամբայ հանուած էին երկու ուղղութեամբ. մէկ մասը Աւերակի եւ Պուռնազի ճորերէն, միւսը՝ Խուբսի ճորէն, հինգ օր հետիոտն, անօրինակ տառապանքներով կը հասնէին ի վերջոյ Ղարաղուլաղի դաշտին մէջ: Այ–ուրան լերան տորոտը խողխողուելու, մորթուելու համար:

Բոլոր գիւղերը գրկուած էին հաղորդակցութեան միջոցներէն եւ անտեղեակ մէկը միւսէն: Լոնքչին չէր գիտեր թէ ի՞նչ տեղի կ'ունենայ մօտակայ Ռումելի գիւղին մէջ, Վարդէհանցին անտեղեակ էր Քարեբաղի անցուդարձէն:

Տեղահանութեան առեն, դեռ ճամբայ չելած տեղի ունեցած են նաեւ սպանութիւններ:

Լոնքի մէջ կայսերական կառավարութեան «իրատէն» կարդալէ վերջ, Հիւքմէթ Զավուշ, հօրս՝ Տէր Գրիգոր քհնյ. Արսլանեանի մօրուքէն քաշելով կրկնած է. «Սրիկայ վախտ, դեռ որքա՞ն առեն այս ժողովուրդը պիտի յեղափոխես», եւ անկէ յետոյ տէր հօրս եղերական վախճանը իր ննջասենեակին մէջ, արդէն նկարագրած եմ: Հայրս եղած էր Լոնքի առաջին զոհը:

Վարդէհանի մէջ, նոյն եղերականութեամբ, զոհ գացեր էր Զօր. Սեպուհի մեծ եղբայրը՝ Յարութիւն Ներսէսեան: Առիւծկայէն սպաննուած էին՝ գիւղին քահանան եւ Մխսաք Նազարեան, իսկ Տիգրան Թեւանեանի վրայ արձակուած զնդակը վրիպած ըլլալով, ազատած էր:

Առաջին օրը եւ քանի մը սպանութիւններ՝ անտէրանպաշտպան կիներու եւ անչափահաս մանուկներու աչքերուն առջեւ, դեռ բուն սպանդանոցը՝ Ղարաղուլաղ չհասած:

Թուրք ոստիկանները իրենց փորը կշտացնելու եւ բառկները լեցնելու համար, կ'օգտուէին «Թօփրաք պաստը փարասը»ի դրութենէն: Այս ձեւի ամենօրեայ գանձումը հայը հարստահարելու լաւագոյն միջոցն էր:

Ղարաղուլաղի գաչտին մէջ տուանձնացուցած էին բոլոր տղամարդիկ եւ պատանիները եւ Ա.–ծողանի ստորոտը գըտնուած ձորին մէջ խողխողած էին: Այս կոտորածէն կը բացակայէին Բաբերդ քաղաքցի հայերը: Զանգուածային ջարդին համար գահիճները ընտրած էին այնպիսի վայր մը, ուր մէկ գիւղացած մարդ կրնար մրցիլ հարիւրաւորներու հետ:

Ընդհանուր կոտորածի առեն գտնուած են Բաբերդցի եբիւտասարդներ, որոնք անպէն ըլլալով հանդերձ, քաջութեամբ եւ զերմարդկային ճիգերով մաքառած են թուրք ոստիկաններու դէմ:

Առնցմէ մէկը եղած է Կիւ գիւղացի Սարգիս Յովակիմեանը, որ երբ կը տեսնէ թէ հասած է վերջին վայրկեանը, առիւծի նման կը խոյանայ դէպի ոստիկանը եւ քարի հարուածով մը գետին կը գլորէ, կը խլէ ձեռքէն հրացանը եւ կըսպաննէ քանի մը ոստիկաններ: Սակայն չուտով կը հասնին օգնական թուրք ուժերը եւ կըսպաննեն Սարգիսը:

Նման քաջութիւններ ունեցած են նաեւ ուրիշ հայեր,

Թուրք կառավարութիւնը կոտորածի գաչտը գրկած էր նաեւ թուրք եւ քիւրտ ծերուններ, որոնք երկաթեայ ձողերով եւ կացիններով զինուած, յարձակումներ կը գործէին հայ անպաշտպան ծերուններու եւ կիներու վրայ:

Դեռ ողջ մնացած կիները եւ աղջիկները, իրենց հարազատներու ջարդին ականատես ըլլալէ յետոյ, իրենք ալ ենթարկուած էին թուրք չնականութեանց:

Դիւրին չէ արհաւիրքի օրերէն մնացած յուշերը գրի առնել, այն ալ տասնեակ տարիներ անցնելէ վերջ: Դիւրին չէ մանաւանդ գրի առնել զուլումին, անօրինակ եղեռնին մանրամասնութիւնները, որոնց իւրաքանչիւր տողը դարհուրանքով եւ հոգեկան անասհման տառապանքներով կը համակէ գրողին հոգին:

Եթէ Ապրիլեան եղեռնի ամբողջականութենէն մխիթարին 18,000 Բաբերդցիներու խողխողումը, քարկոծումը եւ լըլ-



(Նախորդ էջի խմբագիկարը)

ՓԱՐԻԶԱԲՆԱԿ ԽՈՒՄԲ ՄԸ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Ա. կարգ, ձախէն աջ՝ Հմայեակ Փաշաեան (Բաբերդցի, կամաւոր Անդրանիկի բանակին), Եփրեմ Թեւանեան (Առիճկացի, ենթասպայ թրք. բանակին, յետոյ կամաւոր Կովկասի մէջ), Տիգրան Թեւանեան (Առիճկացի), Մինաս Զաքալեան (Պալախօցի, կամաւոր Քեռիի բանակին), Աւետիս Համբարձումեան (Պալախօցի):

Բ. կարգ, Միհրան Աճեմեան (Թումլուցի), Հայրապետ Պարսամեան եւ որդին (Կիվրցի), Խորէն Մանուկեան (Պալախօցի, կամաւոր Համազասպի բանակին), Մկրտիչ Շահինեան (կամաւոր Քեռիի բանակին):

Գ. կարգ, Վարդան Շահիրեան (Բլրակցի), Գրիգոր Թեւանեան (Առիճկացի), Յուսիկ Մանուկեան (Պալախօցի), Վահրիկ Ադապապ Եսայեան (Խայէկցի), Խորէն Մարկոսեան (Առիճկացի):



ՄԻՍԱՔ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ ԵՒ ՈՐԴԻՆ

կումները նկատի ունենանք, այդ մասնիկն ալ պարհուրելի է, անսահմանօրէն պարհուրելի:

Ըստ ականատեսներու եւ իրազեկներու, կոտորածէն ազատած խումբ մը հայուհիներ երբ Բաբերդ կը վերադառնան, կանգ կ'առնեն Բաբերդի Ղօրուշներու ընդարձակ դաշտավայրը: Թուրք կառավարութիւնը այդ թշուառներուն մէյ մէկ պատառ հաց տալ կը հրամայէ եւ անկէ վերջն է որ կը պատահի աներեւակայելին: Քանի մը թուրք մունետիկներ փողոցէ փողոց ու պիւղէ պիւղ կը պտտին եւ զայմաղամ Նուսրէթ պէյի կարգադրութիւնը կը յայտնեն. «Ազատ են ըղձը թուրքերը, որոնք կը փափաքին կեավուր կիներ եւ աղջիկներ ընտրել իրենց համար»:

Ջտեսնուած չնականութեամբ, ամբոխն ու երեւելիները կը յանդգնին անպաշտպան կիներն ու աղջիկները աճուրդի հանել եւ գանոնք քաշքշելով, ծեծելով իրենց տուները տանիլ: Կեանքի մէջ ամօթխածութենէն իրենց նշանածին երեսը չտեսած պեղուհիները ձեռքէ ձեռք անցնելով լկուած էին ու խոչտանգուած: Շատ մը հայուհիներ ալ թուրք բռնեններու այդ անարդանքին չենթարկուելու համար, մահը անպատիւ կեանքէն գերադաս համարելով, ճորոխ գետը նետուած ու խեղդուած են:

Հրաչքով մը ազատած Տիկին Մէմզար Վարդերեսեանը սարսուռով պատմեց իր տեսածները, որոնց մանրամասնութիւնները պրի առնելը ո՛չ նորութիւն պիտի ըլլայ եւ ոչ ալ ախորժելի, կը բաւականանամ յիշատակելով միայն թէ վերադարձող հայ կիները չկրնալով տակալ թուրք վայրագութեանց, կը հարկադրուին նորէն բռնել տարապրութեան ճամբան եւ Երզնկայի ու Ղարաղուլաղի ուղղութեամբ կ'երթան մինալու իրենց բախտակիցներուն՝ Երզնկայի չրջանին մէջ եւ անկէ ալ կ'անցնին Խարբերդի Ծովքը (Կէօլճիւք):

Բաբերդ քաղաքի հայութիւնը տեղահանուած է երկու անգամով եւ Երզնկայի ուղղութեամբ, հայ պիւղերու տեղահանութենէն վեց օր վերջը:

Թուրքը իր սովորութեան համաձայն, նախ սարսափ տարածած էր քաղաքին մէջ, տեղահանութենէն մէկ ժամ

առաջ սպաննելով Տիգրան Նազարեանը եւ Հայկ Գալոյեանը: Ապա տխրահռչակ Նուսրէթ պէյ ձերբակալել տուած էր քաղաքին նշանաւոր հայ վաճառականները, ազգային դործիչներ, եւն.:

Վերջին կիրակին, Բաբերդի առաջնորդը Գեր. Տ. Անանիա Ծ. Վարդ. Հազարապետեան Նորաչէնի մէջ պատարագ կը մատուցանէ, կը հաղորդէ հայերը եւ իր քարոզով կը յորդորէ որ բոլորը հաւատարիմ մնան Օսմ. կառավարութեան եւ առիթ չտան թուրք տարրերու դրդուելու: Եւ սկիզբէն մինչեւ վերջ հաւատարմութիւն քարոզող այս վարդապետը, որուն քարոզութիւնը չատ սուղի նստեցաւ Բաբերդի հայութեան, ինքն ալ եղերական վախճան մը ունեցաւ: Եւ Բաբերդի հայ քաղաքացին ալ, արցունքը աչքերուն հրաժեշտ տուաւ հազար հազար տարիներու կեանք ունեցող իր հայրենի բնագաւառին ու գնաց անվերադարձ...:

Զանազան եւ սարսռազդեցիկ բաներ կը պատմեն Բաբերդ քաղաքէն տեղահանուած կարաւաններէն ողջ մնացողները, իրենց ապրած օրերու մասին, որոնցմէ նմոյշ մը միայն կ'ուզեմ արձանագրել:

Բաբերդ քաղաքին մէջ, երկար տարիներէ ի վեր, հաւատարմօրէն թուրք կառավարութեան կը ծառայէր Յովակիմ էֆէնտի անունով հայ մը (մալ մխտիրի):

Քաղաքի տեղահանութենէն վերջ, պայմանաժամ կը տրուի Յովակիմ էֆէնտիին որ հեռանայ քաղաքէն:

Յիշեալը երկու չափահաս աղջիկներ ունէր, որոնցմէ մէկուն բոնի ութցած էր Հաճի Տուրսունի տղան Շիւքրին, երկրորդին ալ ուրիշ մը: Յովակիմ էֆէնտին կը յայտնէ. «կը հեռանամ, պայմանաւ որ երկու աղջիկներս ինծի յանձնէք»: Աղջիկներուն տիրացողները կ'ընդդիմանան, բայց կառավարութեան պահանջով կը յանձնեն աղջիկները:

Յովակիմ էֆէնտին, երբ պետակից եւ պատուախնդիր հայ մը, երկար մտածելէ վերջ, իր ընտանիքին անդամներուն վերաբերմամբ եղերական ծրագիր մը կը մշակէ «թուրքին չըրածը ես կ'ընեմ» ըսելով: Նախ կը թունաւորէ իր կինը, յետոյ երկու աղջիկներն ու տղան, երկու պարաններ առաստաղէն կախելով վերջ կուտայ իր մեծ տղուն եւ իր կեան-

քին :

Այդ օրերուն Բաբերդի մէջ կը մնային քանի մը հայ վարպետներ մխայն, որոնք արխուն-քրտինքով քարշ կուտային իրենց թշուառ գոյութիւնը : Ի դէպ, պէտք է ըսել որ Բաբերդի հայ իշխական սեռէն ոչ ոք հրապուրուեցաւ եւ ինքնակամ անձնատուր եղաւ թուրքերուն :

Անոնցմէ չատերը վերջ տուին իրենց կեանքին, ուրիշներ ալ տոկացին ամէն տեսակ տանջանքներու եւ սակայն բարձր պահեցին հայ կնոջ ազգային նուիրականութիւնը եւ պատիւը : Փա՛ռք իրենց պայքարին :

Վերապրող բնիկները եւ նոր ու գալիք սերունդը պէտք է գիտնայ անունը այն կարգ մը թուրքերուն, որոնք պատճառ եւ գործադրողը դարձան հրէշային ոճիրներու :

Յատկանական անարգանքի եւ նզովքի արժանի թուրքերէն են՝ Հաճի Մուհարրէմի տղան Հաֆըզ էֆէնաին, Սաբի Համամին, Թախու քեաթխիպ Թէվֆիքը, Օզուրլու Էհէմը, Ինճէ Արապը, Մէհմէտը, Զիւֆիւր պէյը, Ֆէվզին, Ճոսրէվ պէյը, Շահպէնտէր Զիան, Կոնտոլոթցի Հաճին, Հաճի Տուրսունը, Շիւքրին, ասոնց կարգին նաեւ հայտնի ոստիկաններ՝ Օսման էֆէնտին, Ասլան չաւուշը, Եուսուֆ չաւուշը, Գարամօլլա Օղլու Հաճի Րէսիմը եւ Սաատըգը, Հիքմէթ չաւուշը, Հաճի Սալէհ Օղլու Ալին, Կեաւուր Հասանը, Նէմօղլու Էշրէֆը եւ այլն, որոնց թիւը չատ երկար է :

ԳԼՈՒԽ Զ.

ՓԱԽՈՒՍՏԸ

Թերահաւատութիւն տեղահանութեան շուրջ.— Թուրք կառավարիչներու մտերմիկ խօսքերը.— Պաշտօնով դէպի Բաբերդ.— Երեք հեռաձայններ Բաբերդէն.— Երկու ընկերներս խամսի գիւղը չդրկելու պարագան.— Փախուստի ծրագիրը.— Յոյն փոապան Ստաւրին.— Տաւնատը.— Եօթը ընկերներուս Մուրատխանօղլիէն փախուստը.— Առիւծկայ եւ Աղնէնիւէքը.— Մեր անցքը ձորոխէն.— Լառնիի շրջանին մէջ.— Երկու հրացաններ եւ ձաւարը.— Անծանօթ դիակը.— Միացում՝ լեռը գտնուող մեր գիւղացիներուն հետ.—

Պալախօռի մէջ մնացած մեր հիւանդ ընկերները, երբ Մուրատխանօղլիի մէջ մեզի միացան եւ պատմեցին այն դարհուրելի դէպքերու մասին, որոնք տեղի ունեցած էին մեր ծննդավայրին, շրջակայ գիւղերուն եւ քաղաքին մէջ, մեզի անհաւատալի երեւացին:

Սակայն, հետզհետէ ուրիշ միջոցներով մեր ստացած տեղեկութիւնները պարզեցին աւելի դարհուրելի բաներ եւ մենք սկսանք մտածել մեր փախուստին մասին:

Լուրեր քաղելու միջոցներէն էին ալ թուրք կառավարիչները: Բաբերդէն Տրապիզոն եւ Կարին երթեւեկող այդ կառապաններուն, ինքզինքնին թուրք ձեւացնելով, մօտերէն էինք եւ արդէն օրը օրին նոր տեղեկութիւններ կը ստանայինք անոնց միջոցով:

Ուրբաթ՝ թրքական գաղարի օր մը, բաւական թուով հայրենակիցներով անուտի մը մէջ հաւաքուեցանք եւ սկսանք գաղտնի խօսիլ ապագայ մեր ընելիքներուն մասին, այսինքն՝ կազմակերպել մեր փայտասը դէպի Լառնի



ԽՈՒՄԲ ՄԸ ԽԱՅԷԿՑԻՆԵՐ

Վարի կարգ, ձախէն աջ՝ Սեդրակ Ոսկիհաճեան, Եղիա Բուլդուլեան (կամաւորներ)։ Վերի կարգ, ձախէն աջ՝ Արտաշէս Ոսկիհաճեան, որդին Խաչիկ՝ եւ զարմիկը Երուանդ։ (Արտաշէս եւ Երուանդ՝ թևթաւօղաձիգ Անդրանիկի բանակին մէջ)։

Լեռները։

Քանի որ թուրք պետութինը զանգուածօրէն ջարդած էր մեր ծնողքն ու հարազատները եւ մեր բազմահազար ապրիւնները, երբ մեր հայրենի օճախները հողին հաւասարած էին ու մեր բազմահազար զոհերը դեռ անթաղ կը մնային, մենք ո՞ր պետութեան եւ ի՞նչ բանի համար պիտի ծառայէինք։ Թեր ու ղէմ կարծիքներ փոխանակեցինք, ծրագիրներ կազմեցինք։ Շատեր անյարմար նկատեցին փախուստը, իսկ մենք չորս հոգի (մէկ Առիւծկացի, մէկ Լառնքցի եւ երկու Ս. Թորոսցի) որոշեցինք փախչիլ եւ մխանալ Լառնքի լեռներուն մէջ ապաստանած մեր եւ ուրիշ գիւղացի երիտասարդներուն։

Յաջորդ օրը, Յունիս 1, կէսօրուայ ճաշի դադարէն վերջ, դեռ նոր սկսած էինք գործի, երբ մեր վաչտապետ Նազըմ պէյէն տոմս մը ստացայ. «Ալան չավուշ, պէօլիւկէն տասներկու հոգի ղրկէ, պաչտօնով Բաբերդ երթալու համար» կը գրէր:

Գրութիւնը կարդալէս անմիջապէս վերջ, իմ դիւղացիներէս եօթը եւ ուրիշ դիւղացիներէ հինգ հոգի ընտրելով ճամբայ ելայ: Ճանապարհին հապճեպ խօսակցութիւնով մը որոշեցինք քանի որ Բաբերդ պիտի երթայինք, պէտք էր որ օգտագործէինք առիթը:

Ներկայացանք սպային: Մորամանկ մարդը կարծես տեղեակ էր մեր որոշումէն, — արդիլեց որ Բաբերդ երթամ: Անգամ մըն ալ բարեւի կենալով, խնդրեցի որ թոյլատրէ մեկնումս: Բայց սպան անդրդուելի մնաց, պատճառաբանելով թէ վաչտը առանց չավուշներու չի կրնար մնալ եւ արդարացի էր:

Գլխիկոր վերադարձայ ընկերներուս քով եւ յայտնեցի որ չվերադառնան եւ հասած գիշերն իսկ անցնին մեր լեռները: Այդ տղոց Բաբերդ մեկնելէն երկու օր վերջ, Բաբերդէն հեռախօսով պահանջեցին Մուրատխանօղլի գտնուած Ինչաթ Թապուրիի մէջ գտնուող բոլոր հայերը ղրկել տեղահանուած հայերու ետեւէն եւ անոնց հետ խառնել:

Առաջին եւ երկրորդ վաչտերու հարիւրապետները համամիտ էին՝ իրենց վաչտերը ղրկելուն, իսկ մեր հարիւրապետը ընդդիմացաւ եւ ըսաւ՝ «Իմ պատասխանատուութեան տակ, ես կը պահեմ իմ վաչտի հայերը եւ կը չարունակեմ ճամբաներու չինութիւնն ու նորոգութիւնը»:

Երկրորդ օրը նոյնիմաստ հեռախօս մըն ալ ստացան, բայց մեր բարեսիրտ հարիւրապետը դարձեալ ընդդիմացաւ, վճռած էր չղրկել եւ չղրկեց: Միւս սպաներն ալ լուռթիւն պահեցին, մինչեւ որ հեռախօսը չորրորդ անգամ կրկնեց հրամանը:

Այս եւ նման լուրեր ես կըստանայի Պալախօղի Տաճատ Շահինեանէն, որ թէ՛ մեր վաչտի քարտուղարն էր եւ թէ՛ մեր սպային մտերիմ բարեկամը: Մեր հարիւրապետը համակրելի, մտային կարողութիւններով օժտուած, ազնիւ երիտասարդ մըն էր: Պաչտօնով Բաբերդ գացող մեր ընկերները

հինգ օր վերջ վերադարձան եւ մանրամասն պատմեցին Բաբերդի եւ շրջանի հայերուն պատահած արհաւիրքներուն մասին: Վերադարձողներուն մէջ տեսայ մեր պիւղի երիտասարդները, որոնք փախչելու մտքով ղրկած էի Բաբերդ:

— Ծօ՛, Մխաք, ի՞նչ էր մեր որոշումը, ինչո՞ւ վերադարձաք, հարցուցի:

— Է՛հ, Մալաքիա, ճիշդն ըսած, քեզի մինակ ձգել ու փախչիլ չուզեցինք:

— Չէի՞ք պիտեր թէ այս անանցանելի կիրճերէն որչափ դժուար ու վտանգաւոր է փախչիլը:

— Հոգ չէ, նորէն կը փախչինք. ապրինք մէկտեղ, մեռնինք մէկտեղ:

— Դէ՛հ, պուք գացէք հանգստացէք, ես երթամ պէօլիկին հացը առնելու, ըսի:

Պարէնը առնելու առեն Տաճատը տեսայ, իր սովորութեան համաձայն՝ ժպտերես բարեւէն վերջ, թուղթ մը երկարեց:

— Ի՞նչ կայ կրկին, Տաճատ, նորութիւն մը ունի՞ս հաղորդելիք:

— Ո՛չ, պատասխանեց, Բաբերդէն վերադարձողներուն մասին է, անոնք առանց փոփոխութեան Յամսի պիւղը պիտի երթան:

Գրութեան բացատրութիւնը տալէն վերջ, չտապով հեռացաւ:

Այդ որոշումը վրաս գէշ տպաւորութիւն գործեց, կը մտածէի գոնէ անոնցմէ երկուքը, Մխաքն ու Վահրամը եա կեցնել, խնդիրը զանազան ձեւերով քննելով, առանց միտքս ծածկելու մօտեցայ պաշտօնակից Մատթէոս Չավուշին, կարծիքներու փոխանակութենէ վերջ, քաւորդ մէճիտ մը տահեցուցի իր զրպանը, երկու օր անտարբեր գոնուելու նոր հրամանին, որպէսզի ժամանակ շահինք: Երրորդ օրը արդէն փախչելու էինք: Համաձայնեցաւ:

Երեկոյեան հասայ գովուշը, յայտնեցի պինուարներուն Յամսի պիւղը երթալու կարգադրութիւնը եւ հարցուցի թէ ո՛վ կ'ուզէ կամովին՝ ապրելուն հետ երթալ:

Ի վերջոյ երկու Ս. Թորոսցիները փոխարինեցին իմ նը-

կաւի ունեցած ընկերներուս:

Երբ հաւաք օրը, առաւօտ սայլերը ճամբեցինք: Ա.Հ ու դպլի մէչ էի, ժառ֊ելով՝ գուցէ Նազըմ պէյը լաւ կ'ուզնայ խնդրին: Յարեբախառաքար, այդ օրը Նազըմ պէյ բնա՛ւ չհանդիպեցաւ մեզի, իսկ մենք կ'աշխատէինք առաջին վաշտին հետ:

Ճաշի դադարի առեն կազմեցինք մեր վախուտաի ծրագիրը. նախ հոգի էինք, չորսը լառնքցի, երկուքը՝ Ս. Թորոսցի, մէկը՝ Առիճկացի եւ մէւսը՝ մեր վաշտի քարտուղար Տաճատը: Շատերու պարզած էինք մեր ծրագիրը, պ֊բախտաբար մեզ չլսեցին: Զեմ գիտեր, ի՞նչ բանէ կը վախնային, երբ մեր ծնողքը տեղահանուած ու կոտորուած էին, մեր գիւղերը հրդեհուած ու փախչողներուս ծնողքներն ու հարազատները չկային որ չէթէներու խոշտանգումին ու բռնութեանց ենթարկուէին, կամ տունը մնացած ընտանիքներու անդամներուն վրայ ճնշում ի գործ դնէին:

Այդ օրը ուարի դարձաւ: Երազ կը թուէր ամէն բան ու քանի կը տեսնային փախուստի վայրկեաններըը, այնքան աւելի կը բաբախէին մեր սիրտերը:

Դէպի ապատ լեռները, լառնքի չրջաններըը, հասնելու համար մեր բախտակիցներուն եւ ապաստանիլ այս ձորակի

Գալախօսի մէչ մնացած մեր հիւանդ ընկերներըը, երբ հեղձուցիչ մթնոլորտէն, որ վայրկեանէ վայրկեան վտանգաւոր կը դառնար եւ կըսպառնար մեր գոյութեանը, մանաւանդ որ ծանօթ էին Բաբերդէն հետախօսուած կարգադրութեանց, պէտք էր չասպել, ժամանակը կարճ էր:

Երեկոյեան դէմ, վերադարձանք գօվուչներըը, ուր մէկ սենեակին մէչ եօթ ընկերներ միասին կ'ապրէինք: Մինակ Տաճատն էր որ մեզմէ հինգ վայրկեան հեռաւորութեան մը վրայ կը բնակէր:

Կէսօրին որոշեցինք որ ժամը 2ին (թրք. ժամով) իրարու միանանք, մեր բնակած չէնքին ուղղութեան վրայ, Ջուրին եզերքը, մինչ այդ սկսանք ճանապարհի պատրաստութիւնը տեսնել: Պատրաստուելիքը միայն հացն էր:

Գալատպողի, այս ու այն կողմ իննկանք հաց գնելու համար, տեղւոյն վրայ արդէն դժուար էր հաց գտնել: Երկու

հայապօրծներէն մէկը սեփականատէր էր, միւսն ալ պինուորական: Վերջինին հայ պատրաստողները իննէն մաերիմ էին, Մատէոսի հայր ու տղայ:

Հայ չկար եւ հազիւ երկու ժամէն պատրաստ պիտի ըլլար: Իսկ վախչելու ժամը հասած էր եւ չէինք կրնար երկար սպասել: Դիմեցի իմ մաերիմ բարեկամ յոյն հայապործ Սուսլիին եւ յայտնեցի վախուստի մեր որոշումը: Բարի յոյնը նպատակայարմար գտաւ մեր որոշումը եւ ի սրտէ յաջողութիւն մաղթեց: Խնդրեցի մեզի հայ տալ, որքան որ կարելի է, դրամը ստանալու պայմանաւ:

— Պատրաստ հայ չունիմ, արդէն որչափ ալիւր կըստանայ, այնքան ալ հայ պարտաւոր եմ յանձնելու, ըսաւ Սուսլին:

Սպասեցի, պաղատեցի, վերջապէս համաձայնեցաւ քըսան օխայ հայ տալու: Վճարեցի փոխարժէքը, չնորհակալութիւն յայտնեցի եւ հեռացայ:

Մեր ժամադրութեան որոշեալ ժամէն քսանեւհինգ վայրկեան անցած էր: Տաճատն ալ ուշացած էր: Ես ու Վահրամը իր բնակած տանը մօտեցանք, մեզ տեսնելով եկաւ եւ սրտի ճմլուէմով ըսաւ.

— Մաղաքիա՛, Նապլըմ պէյլին չորս օսմ. ոսկի պահտուած էի, քանի մը անգամ խնդրեցի բայց չկրցայ ստանալ: Կը ցաւիմ որ չպիտի կարողանամ ընկերանալ ձեր խումբին, հետեւաբար դուք կրնաք մեկնիլ, յաջողութիւն կը մաղթեմ ձեզի:

Շատ խնդրեցինք որ հրաժարի այդ դրամէն ու միանայ մեզի: Սակայն Տաճատ անդրդուելի մնաց:

Ասա՛ղ... երկու օր վերջ, Սօրտաններու կիրճին մէջ սպաննուեցան Բաբերդցի 260 երիտասարդները, որոնց մէջն էր նաեւ Պալախօտցի մեր անզուգական Տաճատը:

Ցաւով ու կսկիծով բաժնուեցանք իրմէ ու դիմեցինք դէպի Ջուրին եղերքը, ուր անհամբեր մեզի կսպասէին մեր ընկերները: Բոլորս մէկ սիրտ, մէկ հոգի ուխտեցինք հաւատարիմ մնալ իրարու: Դարձանք դէպի արեւելք, երեանիս խաչակնքեցինք, համբուրուեցանք եւ դեան անցանք: Սկսանք բարձրանալ լեռն ի վեր:

Ով որ տեսած է Մուրատխանօղլին, Ղալան, անվնեղ-խոր ձորերը եւ կիրճերը, կրնայ դաղափար մը կազմել թէ գիշեր առեն ինչպէ՞ս կարելի է անցնիլ այդ ծերպերէն, ուր հոգի հետքն անգամ չկայ:

Այդ օրուընէ սկսաւ մեր ողիսականը:

1915 Յունիս 9ը իմ կեանքիս ամենաճակատագրական օրը եղաւ: Այդ օրը, եօթը ընկերներուս վրայ կը պտուտէին միայն երկու փոքրիկ դաշոյններ եւ հատ մըն ալ հատ դաւազան: Դժբախտութի՞ւն թէ բարեբախտութիւն:

Մենք եօթը ընկերներով, մոլեգին յանդգնութեամբ մը ճամբայ իննկանք Մուրատխանօղլիէն, վրկութեան մեծ յոյսով մը: Թանձր խաւարը պատեր էր ամէն կողմը, երկինքն արդէն արեւմուտքէն սկսեալ ամպամած էր:

Չէինք գիտեր թէ ո՞ւր կ'երթայինք, մէյ մը վեր կը բարձրանայինք, մէյ մը վար կը գլտորէինք:

Յանկարծ, տեղատարափ անձրեւ մը, որ սակայն երկար չտեւեց: Օդը բաւականաչափ մեղմ դարձաւ եւ սկսանք յառաջանալ: Առաջին անգամ պզտիկ լերան մը կատարին հանդիպեցանք լծուտրի մը, պոյտ մը եզները ձգած եւ արօրը խրած հողին մէջ, պզտիկ ծածկոց մը գլխուն պատկած էր: Շեղեցինք մեր ճամբան, լծուօրէն չնկատուելու համար:

— Այս բարի նշան մը չէ, ըսաւ Միսաք հառաչելով:

— Բարի ըլլայ կամ ոչ, պիտի չարունակենք մեր ճամբան ժամ մը առաջ այս վայրերէն հեռանալու համար: Դեռ շատ մօտ ենք Մուրատխանօղլիին, պատասխանեցի, քիչ մը դղուշութիւն, աճապարանք եւ կորով ներշնչելու նպատակով:

Ամբողջ գիշերը, արիւն-քրտինքի մէջ, անդադար քալելով, ինքզինքնիս պատնք ճիշդ Ղալայի հիւսիսային բարձունքին վրայ, ուղիղ գիծով քաղաք ժամուան ճամբայ մը մեր մեկնած վայրէն:

Արշալոյսը կը չատագունէր եւ մենք չտաք քայլերով դիմեցինք դէպի դիմացի լեռը, որ շատ հեռու չէր Ղաւուղի լեռներէն: Քանի մը հովիւներու հանդիպեցանք, բայց առանց միջադէպի անցանք եւ արեւածագին հանդստացանք Ղալայ գիւղէն կէս ժամ հեռու գտնուող ցանցառ թուփերով կազմուած անտառի մը մէջ, պզտիկ ջուրի մը եզերքը: Յոգ-

նատանչ ու թրջուած մեր մարմինները հանդստացնելու համար պահակեցանք արեւի նոր տարածուող ճառագայթներուն տակ եւ առանց պահակի քնացանք: Կէսօրուան մօտ արթընցանք եւ ճաշեցինք:

Երկու ընկերներու յանձնարարեցինք որ քնեն երեկոյեան անցնելիք մեր ճամբան եւ իր վտանգաւոր վայրերը:

Այս ընկերներէն մէկը մեր պիւղացի (Լառնքայ) Քրիստափոր Գասաեանն էր, այծեամի նման արագաշարժ, միւսը՝ Ս. Թորոսցի Մանուկը, թխադէմ, փորձառու անձ մը, որ մասնակցած էր Պալքանեան պատերազմին: Անոնք իրենց վրայ դրուած պարտականութիւնը լրիւ կատարած վերադարձան:

Բոլորս թուխերուն տակ հաւաքուած, խորհրդակցութեան մէջ էինք:

Յանկարծ, երկու պինուած թուրքեր կանգնեցան մեր առջեւ եւ բան տովորութեան «վէսիքա» պահանջեցին:

Մօտս կը պահէր դպրութեանս անձնական վկայականը, Բաբերդի Առաջնորդարանէն տրուած եւ թուրք կառավարութենէն վաւերացուած, որ պինուորութենէ դերծ ըլլալս կը հաստատէր եւ որ վերջէն չընդունուեցաւ:

Դիմացինս կարդալ գիտէր թէ ոչ, չեմ գիտեր, միայն բաւ թէ այս միայն մէկ անձի համար է, ցոյց տուէք նաեւ մնացեալներուդ վկայականը:

Յայտնեցի որ այդ բոլորին համար տրուած է, ուրիշ թուղթի պէտք չէ տեսնուած:

— Քանի որ թուղթ չունին, հետեւեցէք մեզի, «մէնզիլը» երթանք, բաւ անոնցմէ տարէցը, որուն մէկ աչքը կոյր էր:

Իրարու կը նայէինք, սպասելով որ մեզմէ մէկը լաւագոյն պատասխանը գտնէ:

— Գործերնիս վատ է, կոյրէն օգուտ չի գար, փոխանց Քրիստափորը, միեւնոյն ատեն իր արտակարգութեան վրատահած, չորս կողմը կը դիտէր փախչելու համար:

Փրկարար միջոց չկար, մեզի «մէնզիլը» պիտի տանէին:

Յանկարծ ուշքի գալով, յայտարարեցի թէ մենք հայեր ենք եւ կառավարութեան հրամանին համաձայն կ'երթանք

մխանալու մեր գաղթած հայրենակիցներուն եւ Առիւծկեցի Ոսկեհանին հետ մօտեցանք տարէց մխականի թուրքին, անոր հետ լեզու գտնելու եւ զայն իր դիտաւորութենէն ետ կեցնելու նպատակով: Հնչուն ոսկի մը ունէի, ուզեցի անոր գրպանը սահեցնել, բայց չընդունեց, առարկելով թէ՝ ընկերը գիւղին «մըխթարն» է եւ այդ տեսակ բաներ չընդունէր: Բայց կարմիր ոսկին մեղմացուց քիչ առաջուան խստապահանջ թուրքին բարկութիւնը:

Նկատելով որ վրկութեան ելք չկայ, մօտեցայ ընկերներուս եւ ըսի, եթէ մենք թոյլ տանուինք վրկութիւն չունինք, առնք մեզի պիտի տանին: Կաշառք տալու նպատակով մօտենանք իրենց, անոնք ալ պիտի մօտենան մեզի, ձերբակալենք եւ խեղդենք այս ձորին մէջ:

Այդ միջոցին Քրիստափորը փախչելու մասին կը խորհէր, ինչ որ յետոյ ինքն ալ խոստովանեցաւ:

Բացի Ս. Թորոսցի Մանուկէն, միւսները բոլորն ալ անյարմար գտան առաջարկս, մանաւանդ մեր Միսաքը, որ կ'առաջարկէր մխայն կաշառքի դիմել եւ այդպիսով իմ ծրագիրս չուրը ինկաւ:

Աղաչեցինք, պաղատեցինք եւ մէկուկէս ոսկիով կաշառեցինք: Երբ ընկերներս չնորհակալութիւն կը յայտնէին, տարէց թուրքը ըսաւ. «Շիտակը ըսէք, ձեր մէջ թուրք չկա՞յ: Մանուկը մխայն ինքզինքը թուրք ձեւացուց:

Տարէց թուրքը Մանուկը իր գովը կանչելով, գաղտնապէս խօսեցաւ քանի մը վայրկեան:

«Խօսքը տանք Մանուկին, տարէց թուրքին ըսածներուն տեղեկանալու համար:

«Թուրքը ինծի ըսաւ.— Այս տապնապալի վիճակին մէջ ընկերացած ես այս կեսավուրներուն, չե՞ս գիտեր որ Ալի Օսման ախովկէթին հրամայած է կոտորել բոլոր հայերը, չե՞ս մտածեր որ դուն ալ որպէս հայ ատոնց հետ կը կոտորուիս: Էհէ՛ ինծի, միասին երթանք, տանինք այս կեսավուրները սպաննենք ձորին մէջ, ես քեզի տանս մէջ կը պահեմ իբր հարազատ եղբայրս»:

Ես թուրքին պատասխանեցի թէ՝ ես պատճառ գտած եմ եւ անոնց ընկերացած, ձգեցէք որ ես մեր գիւղը տանիմ

եւ հոն մենք կը կոտորենք:

Մանուկը վարիժնացի յայտարարած էր ինքզինքը, իսկ վարիժնացիք ամենէն աւելի արիւնարբու եւ հայակեր թուրքերն էին:

Մանուկի այս միամիտ պատասխանէն անշուշտ թուրքը չէր գոհացեր:

Երկու թուրքերը «Ալլահա սըմարլատըգ» ըսելով հեռացան, մեզի ցոյց տալով դէպի Բաբերդ տանող դիւրին ճամբան:

Անխոհեմութիւն էր ապաստել այդ վտանգաւոր վայրկեան մէջ: Ես աստիկ վչտացած էի ընկերներէս, անոնց այդ աստիճանի տրկուքիւն եւ երկչոտութիւն ցոյց տալուն համար: Երկու ողորմելի թուրքերու առջեւ խոնարհիլ, կաշառք տալ, աղաչանք–պաղատանք, իմ կարծիքով անվայել էր մեզի համար եւ մեծապոյն անարդանք...:

Իսկոյն առինք պայուսակները եւ ճամբայ ելանք, լեռան լանջէն դառնալու համար հակառակ կողմը:

Երեք քառորդ ժամէն չրջան ըրինք եւ մեր դէմը ցցուեցաւ Ղաւուղի լեռը, որուն տափարակ եւ լայնատարած գագաթին վրայ լեցուած էին բազմաթիւ թուրք գաղթականներ եւ կէսօրուայ ատեն, կարելի չէր չարունակել մեր ճամբան:

Վտանգաւոր դրութեան մէջ էինք, ոչ առաջ կրնայինք երթալ, ոչ ետ: Բարեբախտաբար մեր առջեւ կը գտնուէր պզտիկ արտ մը, որուն հունձքը բարձրացած էր մինչեւ 80 սանթիմէթր: Լաւագոյն միջոցը համարեցինք թաքնուիլ այդ հաճարի արտին մէջ եւ ապաստել մեր ժակատապրին: Մէկ ժամ անցած չէր երբ տեսանք որ մեր վերեւ գտնուած բարձունքէն տասներկու գինուած թուրքեր կուգային դէպի մեր կողմը: Տապնապի մէջ էինք բոլորս եւ վայրկեանը ճակատագրական: Շարժելու հնարաւորութիւն չունէինք, մեր կեանքը վտահեր էինք այդ պզտիկ արտի հունձքին: Լուռ ու մունջ նստած, եօթը ընկերներս իրարու երես կը նայէինք:

— Ելէ՛ք, փախչի՛նք, դուշեց Քրխտասփորը դողդոջուն ձայնով մը:

Արևնս պլուխս ցատկեց: Փախչի՞լ, ո՞ւր, մատնելո՞ւ համար մեր թաքստոցը, ատանց այդ ալ կը հետապնդուէինք արդէն: Անոր փախչինք բառը յուսահատութիւն առեղծեց մեր խումբին մէջ: Փախչիլ անկարելի էր, մնալն ալ ծանրակշիռ խնդիր մեզի համար:

Տաններկու զինուած թուրքերը բաւական մօտեցած էին մեր պահուըտած տրտին:

Հազարումէկ խօթքերով եւ խնդրանքով, հապա համոզեցինք Քրխտաափորին որ ետ կենայ իր վտանգաւոր մտադրութենէն:

Զինուած թուրքերը մօտենալով պրպտումներ կատարեցին այս ու այն կողմը: Մեր աջ կողմը, մեզմէ բաւական հեռու թուրք սերմնացան մը կար· թուրքերէն մէկը ձայն տուաւ սերմնացանին թէ տեսա՞ծ է այս կողմէն խումբ մը մարդոց անցնիլը: Սերմնացանը պատասխանեց թէ տեսած չէ: Յատակօրէն կը լսէինք անոնց խօսակցութիւնը եւ ահուդողի էինք մատնուած: Մեզմէ հազիւ 60 մէթր հեռաւորութեան վրայ էին թուրքերը, իրենց ոտքերուն թափը կատեցաւ թէ տեսողութիւնը դաւաճանեց իրենց, չեմ գիտեր: Գիտեմ միայն, որ զինուած խումբը երեք ժամ փնտռտուքներ կատարելէ վերջ, հեռացաւ մեր թաքստոցի շրջանէն:

Ազատ շունչ քաշեցինք: Այդ օրն ալ փրկուած էինք:

Մութը դեռ չի կոխած ելանք մեր թաքստոցէն եւ զգուշութեամբ յառաջացանք դէպի ճորը, ծարաւէն պապակած էինք, վազեցինչ դէպի ջուրը եւ մեր ծարաւը յագեցուցինք: Թեթեւ ընթրիքէ մը վերջ, վահրամ սկսաւ տրտնջալ թէ՝ առաջին օրէն անյաջող կ'երթայ մեր գործը, ինչպէ՞ս պիտի կրնանք հասնիլ մեր շրջանը, դեռ երեք օրուան ճամբայ ունինք անցնելիք, եւ այլն:

Վահրամին պէտք եղածը խօսելէ եւ ոգեւորելէ վերջ, կրցանք համոզել եւ հանդարտեցնել եւ յիշեալը խոստացաւ մինչեւ վերջը հաւատարիմ մնալ մեր ճամբորդութեան ծրագրին եւ մեզի: Նոյնը խոստացան նաեւ մեր միւս ընկերները:

Մութը կոխելէն վերջ, բարձրացանք Ղաւուլի լեռը եւ իջանք Ծաւրագի առջեւը: Պզտիկ գադարէ մը վերջ, որոշեցինք ուղղուիլ դէպի Ծաւրագի արեւմտեան կողմի լեռնաշղթան, որ կ'երկարի Պալախօռի ուղղութեամբ:



Սիմֆէրօբօլէն խումբ մը կամաւորներ որ կը մեկնին ճակատ
(20 Նոյ· 1917), որոնցմէ 26ը Բաքերդի եւ շրջաններէն են
(Թրօշակիերը գիրքին հեղինակն է)

Կիսալուսինը կը փայլէր երկնակամարին վրայ եւ մենք խոհեմութիւն համարեցինք Մաարաղի առջեւէն անցնիլ երկերկու, չի նշմարուելու համար: Առաջին զոյգը ես եւ Քրիստափորն էինք, երբ որոշուած վայրէն կ'անցնէինք, պիւղէն ակսան կրակել մեր վրայ: Երկրորդ զոյգը որ մեզի կը հետեւէր, անոնց անցած տեղն ալ կրակեցին: Հրացանաձգութեան պահուն, երբ ընկերներս կ'որոնէի, չուրջս նայեցայ, տեսայ որ Քրիստափորն անյայտացեր է:

Մնացած երեք ընկերներն ալ եկան միացան եւ բոլորս միասին սկսանք փնտռել Քրիստափորը. կէս ժամ փնտռելէ վերջ, համոզուեցանք որ փախած է:

Ճորս օր վերջ, երբ մեր լեռներուն մէջ գիրար պտանք, պատմեց թէ՝ կասկածելով որ ոտիկաններ են եւ մեզ կը հետապնդեն, փոխած է ճամբան եւ մեր խումբի ժամանումէն երեք ժամ առաջ հասած է մեր սահմանը:

Երկրորդ գիշերը հասանք Պալախօռի դէմ գտնուած քարայրները եւ ամենայն հանդստութեամբ անցուցինք այդ օրը: Երրորդ գիշերը մենք պիտի կարէինք Բաբերդի լայնատարած գաշտը, հասնելու համար Ախուծկայի եւ Խուրսի սահմաններըը:

Իրիկուան դէմ ճամբայ ելանք Պալախօռի արզատարեր գաշտէն եւ բարձրացանք Կօշկուրի յոյն գիւղը, աւելի ճիշդը՝ գիւղին չերեւը, հոն մեզի ուղեցոյց ընտրեցինք Ս. Թորոսցի Մանուկը, որ իրրեւ այդ վայրերուն ծանօթ, առաջ անցաւ մեզ առաջնորդելու:

Վեց ժամ առանց դադարի քալեցինք, որովհետեւ ճանապարհները այնքան ալ նպաստաւոր չէին մեր ճամբորդական ծրագրին:

Պզտիկ հանգստի մը պահուն ըսի.— Սխալ չըլլայ մեր ճանապարհը, ալեպէս լուսաբացին կը մնանք բաց գաշտին մէջ:

Մանուկը ապրուեցաւ խօսքերէս եւ ճամբան չարունակեցինք լուռիկայի պէս լռելով:

Երկու ժամ քալելէ վերջ, բնապետէն հասկցայ որ սխալ կ'ընթանանք, փոխանակ հարաւ-արեւելք երթալու, մենք ուղղուած էինք դէպի —ր—ւ—ւտքը եւ գաշտին մէջ չարուած:

կանգնեցայ եւ ըսի.— Մանո՛ւկ, սիրելիս, սխալ է մեր բռնած ճանապարհը, անգամ մը բարձրացուր գլուխդ եւ դիտէ լուսինը:

— Չէ՛, եղբայր, կեանքս ես այս դաչտերուն մէջն եմ անցուցեր, վստահ եղէք որ ճիշդ է իմ ընտրած ուղին:

Քիչ մը հանգստանալէ վերջ, բացատրեցի միտքս, Մանուկը նեղուած էր, չէր ուզեր խօսիլ, իր արժանապատուութիւնը վիրաւորուած համարելով: Վերջապէս համոզուեցաւ եւ վոխեցինք մեր ճամբան ճիշդ դէպի հակառակ կողմը, արեւելքը: Ետ դարձանք մէկ ժամուայ տեւողութեամբ. լուսաբացը մօտ էր եւ հակառակ պարապային պիտի մնայինք բաց դաշտին մէջ, ինչ որ խիստ վտանգաւոր էր: Արշալոյսը բացուած էր եւ մենք փոխանակ ապահով վայր մը հասնելու, իննկած էինք ամենավտանգաւոր վայրը, Բաբերդի ամենէն հայատեաց Թուրքերու Վարիժնայ գիւղի սահմանը:

Կամքէ անկախ պատճառներով վտանգի դէմ կը դըտնուէինք նորէն եւ պէտք էր անմիջապէս ապահով թաքստոց մը գտնել, կէսօրը անցընելու համար:

Քիչ մը յառաջանալով հասանք արտի մը եզերքը, որուն հունձքը հազիւ կէս մէթր երկարութիւն ունէր, միակ պատեհութիւնը որ կը ներկայանար բաց դաշտին մէջ, առիթը օգտագործելու հարկադրանքին տակ կը գտնուէինք: Լուսցած էր արդէն: Ոսկեհանը չորս կողմը զննելով ըսաւ.— Շատ վտանգաւոր տեղ կը գտնուինք, Վարիժնան արդէն կ'երեւայ:

Անոր այս յայտարարութիւնը մեզի յուսահատութիւն պատճառեց: Դիւրին բան չէր ապաւինիլ այդ արտին մէջ, ծածկուելով մատղաչ հաճարներու ցօղուններով: Պատութեցի ընկերներուս որ բոլորովին անչարժ մնան մինչեւ իրիկունը:

Անզգոյշ չարժում մը եւ արդէն պիտի վտանգուէր մեր գոյութիւնը, որովհետեւ, արտը կը գտնուէր պետական ճամբուն եզերքը, հազիւ յիսուն մէթր հեռու:

Եթէ իմ առաջարկած պահուս փոխէինք մեր ուղղութիւնը, լուսաբացին հասած պիտի ըլլայինք մեր որոշած չըջանը: Մեր դէմը կը գտնուէր (դէպի հարաւ-արեւելք) երբեմնի հպարտ Առիճկան:

Արեւը կամաց կամաց նստեցաւ հայոց որբացած սարեր-ուն վրայ: Կռնակի վրայ պառկած, կը դիտէինք մեր թըշ-ուառ հայրենիքի բնութեան հրաշալիքները, միշտ վախը մեր սիրտերուն մէջ: Առաւօտեան մեղմ զեփիւռը կը չոյէր հասկերը, անուշ օրօրի մը նմանող սլսաբլոցով, թռչուննե-րը կը զայլայլէին եւ մեզի կը թուէր որ լացի, սուգի ողբա-սացութիւն են իրենց երգերը:

Նզովեալ Վարիժնայ գիւղին մէջ եռուզեռը սկսաւ եւ գիւղացիք զանազան ուղղութեամբ դաշտ կ'երթային, բայց չունէին հայ գիւղացիի եռանդն ու դուարթութիւնը: Նա-խիրն ու հօտը լեռը կը բարձրանային: Ջորիներու, ձիերու կարաւանները յաջորդաբար կուգային ու դէպի Երզնկայ կ'երթային: Մեզմէ մօտ երկու հարիւր մէթր հեռաւորու-թեան վրայ մշակ մը իր վեց եղներով նոր հասած, արտը հերկելու կը պատրաստուէր: Ամէն կողմէ պաշարուած էինք թշնամիներով եւ մեր սիրտերը արտակարգօրէն կը բաբա-խէին:

Յունիսի տօթ օրերէն մէկն էր, արեւի կիզիչ ճառա-գայթներու տակ, կըսպասէինք մեր գլուխեան վախճանին, ճակատագրի տնօրինութեան ու եթէ այդ օրն ալ անփորձանք մնայինք, հրաշք մը կամ աստուածային ողորմածութիւն պի-տի համարէինք:

Կէսօրին, մեզմէ քիչ հեռուն գտնուող մշակը կը հան-գըստանար իսկ երկու հօտապանները եղները բերին արածելու մեր թաքստոցին մօտերը: Հովիւը նոյնպէս իր հօտին հետ հասաւ մեր չրջանը: Կարծէք բոլորը ժամադրուած էին միեւնոյն ժամին եւ նոյն տեղը գալու:

Ծարաւէն պապակած էինք, մինչ գլուխիւնը հետզհետէ աւելի տանջալի կը դառնար:

— Տղա՛ք, ձեր հոգուն մատաղ, չի չարժի՛ք, մի՛ յու-սահատիք, պաղարիւն կեցէք, այս փորձանքն ալ կ'անցնի, լսի:

Բայց եղները քիչ մնաց որ մատնէին մեր թաքստոցը, ե-թէ հօտապին ուժգին գոռոցը պանոք չդարձնէր:

Կամաց կամաց մշակն ու հօտապանները իրենց եղներով, հովիւն իր հօտով հեռացան: Ապաս չունէ մը քաշեցինք, կէ-սօրուայ վտանգն անցուցինք եւ պիտի սպասէինք իրիկնա-

մուտքին:

Տասնեւվեց ժամ անընդհատ, մերթ կողքի եւ մերթ կռնակի վրայ պառկած մնալով, իրիկնադէմին՝ երբ ակամայ չարունակել մեր ճամբան, մեր ոտքերը փայտացած էին:

Մարդամեքենայի նման երեք քառորդ ժամ արագ քալելով անցանք Վարիժնայ դաշտէն: Այդ այն պահն էր, երբ գիւղացիները աշխատանքէն վերադարձած կը հանգստանան ու ծխնելոյզներէն ծուխը կը բարձրանայ եւ կը տարածուի եթերին մէջ, երբ՝ ճամբաները կ'ամայանան:

Առուծկայի տակ գտնուած ալբիւրին քով նստած, մեր ստամիկ ծարաւը յագեցուցինք:

Առուծկայի Յակեհանը յայտնեց՝ քանի որ իրենց գիւղին մօտը կը գտնուինք, մտնենք գիւղը եւ իր պահած հրացանը վերցնենք: Հրացանի խնդիրը պիտ ուրախացուց, չորս ընկերները ալբիւրին մօտ ձգեցինք ու մենք երկուքս բարձրացանք գիւղը: Գիւղի վարի կողմէն գաղտապուղի յառաջացանք ու տեսանք որ լեցուած է Ռուսաստանէն (Կովկասէն) եկած թուրք «մուհաճիր»ներով, մեծ չարժում ու եռուզեռ կար:

Այդ պահուն, գիւղ մտնելը անխոհեմութիւն էր: Վերջին պիշերն էր եւ առաւօտեան պիտի հասնէինք մեր սահմանը, մնանալու լեռները ապաստանած մեր ընկերներուն:

Յակեհանը համաձայնեցաւ որ մեր ընկերներուն մնանալէն վերջ, յարմար առիթով մը, քանի մը պինուած ընկերներով գանք հրացանը տանելու: Ու վերադարձանք ալբիւրին մօտ նստած չորս ընկերներուն քով:

Ձամբայ ելանք գալէ Ագճէննէթը, Առուծկայի հինաւուրց ախտավայրը:

1912ին, Համբարձման տօնին, բախտ ունեցայ մասնակցելու ախտապնացութեան եւ ականատես եղայ չէնչող օրերու մեծ խանդավառութեանց:

Ախտաւեղին ունէր պաղ-գուլալ ալբիւր մը, որ ուժգնօրէն դուրս կը ժայթքէր ժայռի մը խոռոչէն:

Մեր ունեցած վերջին պատառ հացը ճաշակեցինք այն պաղ ջուրով եւ մտանք Ղուռճաղօլի ձորը, ոչ նեղութիւն, ոչ ալ մտահոգութիւն ունէինք: Այդ գիշեր անցնելիք մեր ճամ-

բան ծանօթ էր չատերուս: Ուրախ տրամադրութեամբ հասանք Ճորոխի ափին, կ'ուզէինք դիմացի ափը անցնիլ, որպէսզի Ախաւնքի եւ Կէզի մէջտեղ գտնուած լեռնաշղթային ուղղակի մեր վերջին հանգրուանը հասնինք: Լաոնքի լեռը, մեր երազն էր եղած եւ այժմ մօտ էր իրականալու: Այդ լեռնաշղթային դիշերով անցնիլը թէեւ դժուար էր, սակայն, ապահով էր եւ կարճատեւ: Առանց կօշիկները հանելու եւ մերկանալու, ձեռք ձեռքի տուած, մենք մեզ յանձնեցինք Ճորոխի յորձանքին:

Հազիւ չորս մէթր մնացած էր դիմացի ափը հասնելու, յանկարծ ինկանք փոսի մը մէջ ու ջուրը իր ոլորուն դարձուածքներով ջնեց հոսանքն ի վար գտնուած խոր տեղ մը:


Մեր ընկերներէն մէկը բաց թողուց իր ձեռքը եւ մնաց Ճորոխի կէսին կանգնած: Ջուրը մեզ ջնեց տասնեւհինգ մէթրի չափ հեռուն եւ հինգ հոգիով թուփի մը կառչելով, ճիւղերէն բռնեցինք եւ ապա դուրս ելանք: Գետին կէս տեղը մնացած ընկերոջ յանձնարարեցինք դէպի մեզ առաջանալ եւ ան ալ դուրս եկաւ:

Բոլորս ալ թրջուած էինք, մութին մէջ մեր հագուստները հանեցինք, քամեցինք, նորէն հագանք եւ սկսանք քալել: Մինչեւ հասանք լեռը, անօթութիւնը սկսաւ հետզհետէ ազդել մեր յոգնատանջ ու թրջուած մարմիններուն վրայ:

Լուսաբացին հասանք Լաոնքի սահմանը, միջավայրը մեզի ծանօթ էր եւ հարազատ, յարմար վայր մը պատկեցանք: Այլեւս ապահով էինք: Զորս ժամ խորունկ քուն քաշելէ վերջ արթնցանք: Հայ չկար մեր անհանգստութիւնը դարմանելու համար: Կը գտնուէինք բարձր լերան մը կատարին ուր արծիւները միայն կը ճախրեն: Մարդ, մարդատանք չկար: Մինչեւ մեր ընկերներուն հասնիլը, պիտի հանդիպէինք ուրիշ մարդոց, չգիտէինք մանաւանդ որ անխոհեմութիւն էր պատահական մարդոց ներկայանալ:

Անորոշ վրուէիան մէջ էինք:

Լաոնքի լեռները հարուստ էին վայրի բանջարեղէններով եւ պտուղներով: Սահմանը լայն էր եւ չբնակուած խիտ անտառներով, արեւելեան, արեւմտեան եւ հարաւային կողմերէն: Կը մտածէինք թէ այս ընդարձակ տարածութեան



Ձախէն ա՛ջ ԶԱՐԷՀ ԻՓԳՐԱՆԵԱՆ (Խայեկցի)
եւ աւծաւօթ հայրենակից մը

վրայ լեռ դառնաւած մեր ընկերները ի՞նչպէս պիտի դառնանք: Առնանք դատարկ պայուսակները եւ հասանք հոն ուրկէ կ'ելլեաւ իմ սիրելի ծննդավայր Լառնքը, իմ մանկութեան օրրան, հոգւոյս մէջ աւանդ դրուած գեղեցիկ օրերու անուշ յիշատակներով:

Ահա Ս. Լուսաւորչայ վանքը, դաշտին մէջ, հեռուէն հեռու, կը փայլէր մխայնակ, որբացած զինք պաշտող ժողովուրդէն:

Ահա նաեւ նոյնքան վշտակիր Լառնքը, դատարկուած, պուրկ նախկին կենսունակութենէն, հազիւ քանի մը տանիքներէ ծուխը դուլայ-դուլայ վեր կը բարձրանար: «Շէն ու պայծառ իմ որբացած գիւղ, ե՞րբ պիտի դանք քո սուրբ հողին վրայ մեր քրտինքը թափելու եւ քեզ վերակենդանացընելու» կը մտածէի ես, ընկերներուս աչքերուն մէջն ալ

նոյն նուիրական ցանկութիւնը կարդալով:

Անօթութենէ չատ կը նեղուէինք, երբ հասանք բանջարանոցներու չրջանը եւ սկսանք անյապաքար ուտել: Ս. Թորոսցի երկու ընկերներս մեր լեռներու առաւելութիւնները տեսնելով, յայտնեցին թէ՝ հոս կարելի է առանց հացի ապրիլ այս բանջարեղէններով:

Լաւ մը կշտանալէ յետոյ վեր ելանք Մէզկէն, Գօզօնին ձորի մէկ բարձունքին վրայ գտնուած պաղ ջուրին եկերքը նստանք, խմեցինք, ապա քնացանք:

Կէսօր էր եւ օդը պայծառ: Կարեւոր խնդիր մը կար ո-րուն անմիջապէս լուծումը կենսական դարձած էր այլեւս: Լեռը գտնուող մեր ընկերները գտնելու խնդիրն էր: Վեց ընկերներով պզտիկ խորհրդակցութիւն մը կատարեցինք մեր ընկերները գտնելու մասին եւ մեզի ուղեկից չորս ընկերներուն ժամադրութիւն տուինք, երեկոյեան դէմ, Տէտէ աղբիւրին քովի քարայրը գալ եւ մեզի միանալու համար:

Ես եւ Յակեհանը ճամբայ իննկանք դէպի մեր վարի գիւղի աւերակները, պրպտումներ կատարելու համար: Հոն էին մեր ամենավստահելի թագստոցները, հոն պահած էի նաեւ իմ մեկ յոյսն ու ապաւէնը՝ հրացանս, 56 փամփուշտներով:

Ցերեկ էր երբ ճամբայ իննկանք, դարձեալ անխոհեմութիւն... բայց հարկադրուած էինք, անտեղեակ էինք վերջին անցուդարձերուն:

Բաւական հեռացած էինք մեր ընկերներէն՝ տեսանք որ խումբ մը մուհաճիրներ դէպի մեզ կուգան: Մեր ուղին փոխելով կէս ժամէն հասանք մեր ցանկացած թագստոցներու վայրը:

Առաջին աստղերկրեայ թագստոցին մէջ ոչինչ կար, երկրորդին մէջ՝ կէս պարկ ձաւար կար: Ա՛խ այն ձաւարը, ինչպիսի երկնային պարգեւ էր մեզի համար եւ հրաշք:

Երկուքս միասին սկսանք ձաւար ուտել, ի՛նչ ախորժակով եւ հրճուանքով որ կրնան ուտել օրեր չարունակ անօթի մնացողները:

Այդ օրհնեալ պարկը կարծէք լեզու ելաւ եւ ըսաւ մեզի. «Ինծի հոս դնողներ կան»:



ՀԱՄԱԶԱՍՊ ՏԷՓՈՅԵԱՆ
Ռուշտեցի



ԱՐԳԱՐ ՔԷՇԻՇԵԱՆ
Լսուիցի



ՄԻՍԱՔ ՔԷՇԻՇԵԱՆ
Լսուիցի



ՍԻՄՈՆ ԱՐԱՊԵԱՆ
Ռուշտեցի



ԱՐՄԵՆԱԿ ՇԱՀԻՆԵԱՆ
Պալախռոցի

Թէեւ ընկերներուս հետ պինուար երթալուս պահուն պայմանաւորուած էի հոս իրենց միանալու, թէեւ անոնց յայտով փախուստի դիմած էինք ու վատահ որ անոնք գալթի ենթարկուած չէին, սակայն այս եւ ասոր նման խնդիրներ կը մտահոգէին մեզ:

Ձաւարը իսկ հաւատք ներշնչեց մեզի: Բաւականաչափ ձաւար առինք երեկոյեան մեր ընկերներուն տանելու համար եւ մտանք ուրիշ պահեստ մը, ուր պահած էինք մեր գիւղի Երիտասարդաց Միութեան երկու ուրիշ պիրքերը, արշիւները, որոնք նոյնութեամբ կը մնային: Բացի ձաւարէն, դեռ ուրիշ հետքեր չգտանք մեր ընկերներու ներկայութիւնը փաստող:

Որոշեցի երթալ պահած հրացանս վերցնել: Երբ ընկերոջս հետ ազատ-համարձակ կը պտտէինք այդ վայրին մէջ, յանկարծ նկատեցինք որ Զուլոխ Տէրէսիէն չորս ձիաւորներ քառամբակ դէպի մեզ կուգան:

— Ոակեհա՛ն, ինծի հետեւէ, դուն այս չրջանին անծանօթ ես, ըսի: Բարեբախտաբար մեզի չատ մօտ կը գտնուէր քարայր մը, ապատաժի լանջքին, մուտքը բոլորովին աննշմարելի: Ցատկեցինք դէպի քարայրը եւ սողոսկելով ներս մտանք այդ աննշմարելի տեղը:

Չորս ձիաւորները հասան մեր թաքստոցին վերը, ապին անդին թափառելէ վերջ, սկսան հրացանաձգութեան, որ մէկ ժամ տեւեց, ապա անյայտացան ձեռնունայն:

Ահիթէն օգտուելով, հանգիստ քուն մը քաշեցինք:

Արեւամուտէն ժամ մը առաջ ելանք քարայրէն եւ վճռեցինք երթալ առնել հրացանը, որուն պահեստը մեզմէ քիչ մը դէպի հիւսիս կը գտնուէր:

Վերջին դէպքը խրատ չեղաւ մեզի, նախապզուշութեան պատճառ չի հանդիսացաւ, նորէն գանդաղ քայլերով սկսանք չափչփել Վարի գիւղի արտերը:

Ձիաւորները նկատած էին մեզ եւ կարծեր էին թէ մենք փախած ենք ձորն ի վար եւ այդ ուղղութեամբ երթալով հանդիպած էին լեռը գտնուած ընկերներուն եւ զանոնք հալածելը էին մինչեւ անտառը:

Առանց միջադէպի հասանք հրացանին պահուած տեղը,

հանեցի, համբուրեցի եւ համեստօրէն յանձնեցի Ռակէհան ընկերոջս: Երեկոյ էր եւ պէտք էր չտապէինք մեր ժամադրավայրը, միանալու համար մեր չորս ընկերներուն, որոնցմէ բաժնուած էինք կէսօրին: Երբ տեղը հասանք, մեր բերած ձաւարը անոնց ներկայացուցինք եւ բոլորս միասին ընթրեցինք, այդ ձաւարը թէ՛ հացի եւ թէ կերակուրի տեղ ընդունելով:

Համառօտակի պատմեցինք կէսօրէն մինչեւ երեկոյ մեզի պատահածներու մասին, ընկերներս խնդակցութիւն յայտնեցի ատոյգ վտանգներէ ազատուած ըլլալնուս համար: Մութը պատած էր սար ու ձորը եւ որոշուեցաւ գիւղէն լուր մը առնել:

Մենք յոգնած էինք, հերթը Միսաքին եւ Վահրամին էր, որպէս տեղին ծանօթներ: Յիշեալները գիւղէն լուր մը առնելէ դատ, պէտք է գտնէին եւ բերէին ուրիշ պահուած հրացան մը:

Երեք տարի առաջ, խումբ մը ընկերներ (8 հոգի) քով քովի պալով կազմած էինք «Շահակցական» միութիւն մը: Միութեան գլխաւոր նպատակն էր չահագործել զրամը եւ բոլոր ընկերներու համար հրացաններ գնել եւ օգնել Լոռնքի գպրոցին մէջ գտնուած որբերուն, նպաստել ամէն կերպով անոնց ուսման եւ կրթութեան գործին:

Իբր հիմնադրամ իւրաքանչիւր անդամ վճարած էր տասը ղուրուչ, հետզհետէ աւելցուցինք հիմնադրամը եւ երեք տարուան մէջ միութիւնը ունեցաւ հրացան մը եւ տասը հընչուն ռակի:

Ես եւ Վահրամը իրաւատէրն էինք այդ հրացանին, իսկ հրացանը Ղուտրջուրէն գնած եւ մինչեւ մեր գիւղը բերելու ծանր պարտականութիւնն առանձնած էր Պօղոս Քէչիշեանը, իր կեանքն անգամ վտանգի տակ դնելով:

Վահրամ եւ Միսաք, երեք ընկերներով, գիշեր մը գացին մեր գիւղը այդ հրացանը բերելու համար, սակայն չէին գտած: Իսկ գիւղէն լուր մը առնելու համար երբ մօտեցած էին, հոն բնակութիւն հաստատած ոչ-տեղացի թուրքերէն հետապնդուած եւ հարիւ ազատած էին:

Չէնքին իր պահուած տեղը չի գտնուիլը մեզի մտատան-

Լուֆիւն պատճառեց :

Յաջորդ առաւօտ, լուսաբացին, պացինք նախորդ օրը մեր գտած ձաւարին պահեստը, բայց «յարքունիս գրաւուած» էր, ձաւարին իսկական տէրերը եկած ու տարած էին :

Վեց ընկերներս երեք մասի բաժնուելով սկսանք վրնտռտել նախապէս լեռ ելած մեր ընկերները, պիւղի արեւելեան անտառին մէջ : Նոյն երեկոյ պիտի մխանայինք Յխաւտարի առջեւ, յուսալով թէ ի վերջոյ հոն կրնանք հանդիպիլ իրենց կամ որեւէ մէկուն :

Այս պայմանադրութեամբ բաժնուեցանք :

Մեր առաջին խումբը բռնած էր Պարմաղներու ծերպերը, երկրորդը՝ Արեգին ձորը, իսկ երրորդը՝ Թանչմանի ուղղութիւնը : Ինչ մը յառաջանալէ վերջ, հանդիպեցանք դիակի մը, մեր պիւղի տղաներէն էր, քանի մը օր առաջ սպաննուած եւ անճանաչելի դարձած : Յարպանքի բարեւէ մը վերջ, հեռացանք : Վերջը միայն տեղեկացանք որ Աւէն Յաչատուրեանն էր : Բարձրացանք Թանչմանի բարձունքները, օրը ցերեկով եւ ազատ, համարձակ, մեր քանի մը ընկերներու անունները տալով, սկսանք պոռալ.— Գէո՛րգ, Անդրանի՛կ, Թէո՛ս...

Եւ այսպէս քանի մը անգամ, բայց ո՛չ մէկ ձայն, ո՛չ մէկ պատասխան : Վայրի բանջարեղէններ ճարակելով, բարձրացանք ուրիշ բլուր մը եւ ապա իջանք Պզոի Մօրիին առջեւ, նստանք խնձորենիի մը տակ, յուսահատ ու թեւակոտոր :

Երեկոյեան դէմ, նորէն սկսանք փնտռտուք կատարել : Այս անգամ, թեթեւ քննութենէ մը յետոյ, տեսայ որ դիմացի անտառին մէջ, մարդկային ստուերներ կը շարժին, մեր որոնած ընկերներն էին, լաւ մը զննելէ վերջ, լուրտուէ ընկերներուս եւ ոգեւորուած կանչեցի.— Թէո՛ս, Անդրանի՛կ :

Երբ մենք ուղեցինք իրենց մօտենալ, անոնք սկսան փախչիլ, բայց մենք ստուգեցինք թէ մեր փնտռտածներն էին : Մէկ ժամ փորձեր կատարելէ վերջ, հազիւ կարողացանք իրարու մօտենալ :

Դա՛ռն ճակատագիր... երկու եղբայրներէն մէկը այս կողմ, միւսը այն կողմ, հաւատարմութիւն չունէին իրարու

մխանալու: Եւ այս դժբախտ իրականութիւնը գազանաբարոյ թուրք կառավարութիւնը ստեղծած էր:

Թուրքերը հայերու տեղահանութենէն վերջ, քանի մը հայախօս թուրքերու միջոցով, փորձեր կատարած էին, մեր լեռներու մէջ գտնուող տղոց անուններըը տալով, զանոնք ծուղակի մէջ ձգելու նպատակով, բայց չէին յաջողած:

Մեզ հետ կային երեք ընկերներ, որոնք անծանօթ էին լեռ գտնուողներուն, ասկէ զատ իմ հրացանը Ոսկեհանի ձեռքը գտնուիլն ալ կասկածանքի տեղի տուած էր: Բայց ի վերջոյ, բաւական հեռաւորութեան վրայ, տղաք ճանչցած էին իմ ձայնս: Այս անգամ ալ մտածած էին թէ՝ կրնայ ըլլալ որ այդ անծանօթները ձերբակալած էին զիս եւ կ'ուզէին զիրենք ալ ձերբակալել, մեր մէւս անծանօթ ընկերները թուրք կարծած էին: Այս կասկածներէն մղուած է որ կը փախչէին եւ իրաւունք ունէին:

Յիսէտէրի մեծ անտառին մէջ, մէյանք մեր փնտուած ընկերներուն, ողջագուրուեցանք: Բարի գալուստ մաղթեցին մեզի եւ չգիտէին թէ՝ ինչպէս արտայայտէին իրենց անսահման ուրախութիւնը մեզ ողջ տեսնելնուն համար:

Շուտով լուրը հասաւ լեռը մնացող մէւս ընկերներուն, որոնք խումբ խումբ փութացին մեզի միանալու: Անոնց թիւը կը հասնէր 65ի:

Սովորական հարցուփորձեր տեղի ունեցան երկուստեք, գացող մնացողներու մասին: Իմ հարցերուն պատասխանողը Գէորգ Աթոյեանն էր, մատաղ տարիքին մէջ ծաղկախաի բռնուելով կորսնուցած էր իր ձախ աչքը:

Ճարպիկ էր, արագաշարժ, երգող, պարող եւ գօտեմարտող: Ան էր որ առաջին անգամ «Դուն ողջ մնաս» ըսելով դուժեց Տէր հօր եղերական վախճանը, նահատակութիւնը:

Պարագաներ կան, որոնք չնորհակալութիւն կը պարտադրեն, անգամ ամենաեղերական խնդիրներու համար: Ես ալ չնորհակալութիւն յայտնեցի ինծի տրուած զոյժին համար, մանաւանդ որ 70 տարեկան ծերունի քահանան աւելի ծանր տանջանքներու պիտի ենթարկուէր աքսորի ճամբուն վրայ, որուն վախճանը դարձեալ նոյնը պիտի ըլլար, բան մը՝ որ աւելի պէշ պիտի խոցէր սիրտս:

Տեղեկացանք որ մեր գիւղին մէջ մնացած էին միայն վեց հայ ընտանիքներ, որոնց ամուսիններըը բոնի կ՚աշխատէին պետական չէնքերու վրայ: Անոնցմէ էին Մատիկեաններ, Զարգոյեան եւ Գայաեան: Միւսներըը քշուած էին Ղարաղուլաղի դաշտը, գուլումի վայրը: Համառօտ եւ հասկնալի տեղեկութիւններըը առժամապէս բաւարար համարելով, բոլորս միասին բարձրացանք Գարայ Տէրէսիի բարձունքներուն վրայ գտնուած քարայրներըը, որ ապահով եւ յարմարագոյն թաքստոցը համարուած էր:

Իսկոյն փոխինդէ ապուր պատրաստեցին եւ միասին ճաշակեցինք:

ԳԼՈՒԽ Է·

Մեր տղոց ի գործ դրած նիգերը·— Ղբնայի մատնութիւնը·— Անակնկալ կռիւ մը·— 17 մեռեալ եւ 13 գերի·— Աբիկ Իմիզեանի եղերական վախճանը·— Երկու Մկրտիչները կռուի օրը Ցէհմէի ամբարին մէջ·— Խմբական դրութիւն·— Որոշումներ·— Գաղափարական ընկերս Դաբրիէլ Դեւաճեան·— Թուրք կառավարութեան որոշումը·— երեք հոգիով դէպի Առիճկայ·— Ոսկեհանը օր ցերեկով կը մտնէ Առիճկայ·— Հօրեղբօրս հետ Առիճկայէն կը վերադառնանք ձեռնունայն, թուրք փիրարիներ մեր ետեւէն վրայ·— Կարնոյ բաղաքի հայերու տեղահանումը·— Մատէնի սահմանը կը միանամ Վարզեհանցի հայրենակիցներուս·— Տիկին Թուրեան հայ բաջարի կնոջ դերին մէջ·— Վարզեհանցի հայրենակիցներուս խումբը:

Տեղահանութեան պահուն, լեռները պտնուող մեր 35 հրիտասարդները ականջալուր եղած էին իրենց հարազատներու սարսռազդեցիկ ճիչերուն եւ ազաղակներուն եւ ականատես եղած սրտաճմլիկ տեսարաններու:

Սակայն, հասուսասամիտ եւ առնակորով անձեր զգուշացուցած էին զանոնք, այդ տեղահան եղած հայերու կարաւաններուն մաս կազմելէ, թէեւ անոնցմէ ոմանք, դարձեալ զացած ու միացած էին եւ մաս մը կոտորուելէն ետք մնացածները նորէն փախած, լեռը՝ իրենց ընկերներուն միացած էին, իրենց խորհուրդ տուողներուն պատուէրները ճիշդ պտնելով:

Սարգիս Տէր Նազարէթեանը Զախճաբի ջուրին եզերքը պտնուած թուփերու գոյութենէն օգտնուելով, մօտեցած է կարաւանին եւ լուր ղրկած մայրիկին որ քովը գայ, վերջին հրաժեշտը տալու համար անոր: Ցաջողած է եւ կրկին վե-

բաղարձած իր ընկերներուն քով: Անդրանիկ Քէչիչեանը բռնապաղթի պահուն տան մէջ հիւանդ պառկած է եղեր, կնոջ հագուստ հագնելով, հիւանդ վիճակով դուրս եկած է տունէն եւ փախչելով լեռը ելած է:

— Մեր գիւղի բռնապաղթէն վերջ, որչա՞փ պաշար կըրցաք ապահովել, հարցուցի Գէորգին:

— Ա՛խ, այդ հարցին դուռը մի՛ բանար, չեմ ուզեր պատասխանել, յուզուած չեշտով մը ըսաւ Գէորգը:

Իմ թախանձագին պնդումիս տեղի տալով սկսաւ պատմել իրենց կատարած աքանչելի աշխատանքի մասին, որը գնահատելի էր, բայց...

Գիւղը պարպուելէն երկու օր վերջ, մեր ճարպիկ ընկերները գիշերով մտած էին գիւղը: Թէեւ Թուրք կառավարութիւնը կնքած է եղեր բոլոր տուներուն դռները ու թէեւ Արտահանէն եկած Թուրք զաղթականները մասամբ մը տեղաւորուած էին տուներու մէջ, բայց լաւ պատրաստուած ծրագրով մը, մէկ գիշերուայ մէջ, յաջողած էին դուրս հանել 65 կոտ ցորեն (կոտը 15 օխայ էր), բաւականաչափ աւելուր, ձաւար, իւղ, պանիր եւ փախստականներու համար անհրաժեշտ պոյքեր:

Գիւղին երկու մեծ փողոցներուն մէջ դիրք բռնած են եղեր զինուած պահակները եւ ծրագիրը յաջողութեամբ պսակուեր է: Անոնք կրցած են՝ կէս տարուան համեստ պաշար ապահովել եւ հպարտ են եղած:

Բայց դժբախտ պէպքերը տխրեցուցած են զիրենք: Մեր գիւղին մէջ երկու Թուրք ընտանիքներ կը բնակէին: Սէֆէրի կին Ալենան Հուսէյն գիւղէն հարս եկած էր, այս Թուրք կնոջ ամուսինն ալ փախստական էր եւ մեր տղոց հետ լեռը կը մնար մինչեւ վերջին օրերը:

Ալենան անվեհեր էր մեր գիւղի հայ փախստականներու պաշտպանին:

Լառնջինեներու բռնապաղթէն հինգ օր վերջ, այդ նզովեալ կինը Հաճի Տայիրի եւ Սէֆէրի նման արիւնկզակներու հետ կ'երթայ եւ կատավարութեան կը մատնէ մեր տղոց Թաքստոցները: Այդ առեն, մեր տղաք, գիւղի հարաւ-արեւելեան կողմը, պարմաղներ կոչուած լերան լանջերուն գետ-



ՏԻԿԻՆ ԶԱՐՈՒՀԻ եւ ԿԱՅԾԱԿ ՊՕՅԱՃԵԱՆ (Բաբերդցի)
Թուրք կնոջ հետ դէպի մերիններուն Թաքստոցները:

Նախիր նկուղներուն մէջն են եղած, իրենց պաշարով միասին: 1915 Յունիս 5ին, առաւօտ, կառավարութիւնը 60 ժանտարմաներ, զինուած խուժանը եւ չէթէներ կը ղրկէ Թուրք կնոջ հետ դէպի մերիններուն Թաքստոցները:

Էուրքերու համազարկները անակնկալի կը բերեն մեր տղաքը, որոնց գոնուած վայրերը զուրկ էին դիմադրական յարմարութիւններէ: Մէկ փրկարար մէջոցը փախուստը համարուած է:

Կուի եւ փախուստի առեն, հայերէն 17 հոգի սպաննուած եւ 13 հոգի գերի բռնուած էին: Մերոնք կորանցուցած էին նաեւ իրենց մէկ յոյն ու ապաւէնը հանդիսացող պարէնը:

Այդ օր, եօթը հոգի սպաննուած էին Ղրղօլի բլուրին վրայ, ինչպէս Բարսեղ Ալանեան, Ղազարոս Մարուքեան, Արմենակ Դաւիթեան, Եղիշէ Իմիզեան, Մխաք Քէչիչեան, Առաքել եւ Սահակ Ստեփանեաններ:

Արեգին ձորը՝ Քրիստափոր Մատիկեան, Աւէն Յակոբեան եւ Հագարոս Թէոսեանը: Վերջինը անակնկալի գալով, կ'աշխատի փախչիլ ու մտնել բարձունքին վրայ գտնուած քարայրը:

Դժբախտաբար հեծեալ ոստիկանները կը հասնին իրեն եւ որպէսզի ան Թուրքերուն ձեռքը չիյնայ, ինքզինք վար կը նետէ 300 մէթր բարձունքէն եւ անմիջապէս հոգին կ'աւանդէ:

պէ: Զորս հոգի սպաննուած են եղեր քաղաքի ճամբուն վըրայ, ձախ ձորին մէջ, ապրիւրին քով, Տիգրան Պարոնեան, Սարգիս եւ Գարեգին Զարգոյեաններ եւ Յակիմը:

Իսկ Յակաուր Զաքոյեանն ալ Ռումֆլի սահմանին վըրայ: Ամէնէն վերջի թաքստոցին մէջ նահատակուած էին Ղազարոս Սիւքեաեան եւ Աբիկ Իմիքեան, Մեծ Տէրաենց ձորին մէջ:

Երբ թուրք ժանտարմաները յարձակում կը գործեն վերջին թաքստոցին վրայ, ձիերուն ոտքերուն տրոփիւնէն, իսկոյն իրենց տեղէն գուրս կը ցատկեն Ղազարոսն ու Աբիկը: Ղազարոսը վախուստի կը դիմէ եւ կրսպաննուի, իսկ Աբիկը օձիքը ձեռք կուտայ: Նկուղին մէջ մնացած երկու անձեր, Ղազար Ղազարեան եւ Վարդան Թաշճեան փշալից թուփերու տակէն աղոսկելով կը պահուըտին:

Աբիկը հազիւ 20 մէթր հեռացած, կըսկսի իր ապերդութիւնը:

— Ո՞ւր են ընկերները, քեաֆիր, ցոյց տուր անոնց տեղերը, կ'ըսեն ոստիկանները եւ կըսկսին ծեծել:

— Ընկեր չունիմ, երկու հոգի էինք, մէկն արդէն սպաննեցիք, կը պատասխանէ Աբիկը:

— Ո՛չ, մենք ցանկեր ունինք, չո՛ւտ ըսէ, թէ ոչ պանկդ կը փշրեմ, կըսպառնայ ժանտարմաներէն մէկը:

Եւ թուրքերը ի գործ կը դնեն ամենավայրագ միջոցներ, անտանելի տանջանքներու ենթարկելով հէդ Աբիկը: Մեա երկու ընկերները թուփին մէջէն կը տեսնեն իրենց ընկերոջ տառապանքները եւ սարսափով կը համակուին:

Կէս ժամ սարսափելի տանջանքներու տակ Աբիկ կ'ատանդէ հոգին եւ ընկերները չի մտաներ: Վերջիններըը կ'ապաին իրենց անձնուրաց եւ հաւատարիմ ընկերոջ չնորհիւ:

Գերի ինկածներուն մէջ կը գտնուէր վեսաս՝ Յարութիւն Մուճաֆեանը: Ան՝ տասնեւհինգ տարիներ չարունակ ապրած էր Ռուսաստանի մէջ: Հայրենիք վերադառնալէն երկու ամիս վերջ տեղի ունեցաւ համաշխարհային պատերազմը: Բոլոր փախստական գուրս տաեն լեռը մնալու անկարող ըլլալով, իրենց տան առջեւ գտնուած ապրանոցի բլրակին մէջ պզտիկ թաքստոց մը չինած էր:

Շնչառութենէ չի նեղուելու համար կ'օգտուէր տախտակի մը վրայ չինած ծակէ մը, աղբերով չրջապատուած: Այդ ծակէն ներս անցած փոքրիկ լոյսով գիրք կը կարդար:

Յաճախ պլուխն երերցնելով եւ հառաչելով կը կրկնէր. «Ռուսաստան մնալիք տարին չկրցայ պիտնալ»:

Երբ օր մը, բուսական թուով չէթէներ եկած են պիւղը, բնազդօրէն հասկցած է իր պլխուն պալիքը եւ առաւն կանուխ հեռացած է պիւղէն:

Հետեւեալ առաւն չէթէներէն մէկը տանիքէն աղբերուն վրայ ցառկած առեն, քանդուած էր փեսայիս չինած թաքստոցը: Բայց անախորժ բան պատահած չէր այդ առթիւ եւ ան ալ չնորհիւ «օրհնեալ կաչաւքին»: Ու չէթէները մեր անզէն տղոց վրայ ի գործ դրած իրենց «քաջագործութիւնները» պատմած էին պիւղը գտնուող իրենց ապային քրոջ Ֆէհմէին տան մէջ, ճաշի առեն:

Նախորդ գիշերը, մեր պիւղի տղաներէն Մկրտիչ Դաւիթեան եւ Մկրտիչ Անտոնեան գաղտնի մտած էին պիւղը: Իրենց դրացի Թրքուհիէն հաց խնդրած էին: Բարեբախտ կինը քաջութիւն ունեցած էր նոյնիսկ կէսօրին, մեր երկու ընկերները ցորենի ամբարին մէջ պահելու, այն պահուն՝ երբ իր տան մէջ էին նաեւ կռուին մասնակցող չէթէներէն եւ ոստիկաններէն մաս մը: Մեր տղաքը լսած էին Ռումելյի Սկֆէրի տղուն ինքնապովութիւնները կռուին շուրջ, իրենց տարած «յաղթանակի» մասին, յայտարարելով թէ՝ այսինչը, այնինչը սպաննեցինք: Մինչդեռ իրենց սպանուած յայտարարածներէն երկուքը կը գտնուէին իրենց իջեւանած տան ցորենի ամբարին մէջ:

Առաքինի Ֆէհմէն կըզգայ մեր տղոց տագնապալի վիճակին մանրամասնութիւնները, կը պահէ տղաքը եւ յետոյ պանոնք կը հեռացնէ իր տունէն, չվտանգելու համար անոնց կեանքը:

Իրիկուան դէմ, Ֆէհմէն հաց տալով անոնց, կ'ըսէ. «Թրուֆիւնը խիստ փափուկ է, ժամանակ մը մի՛ երեւաք այս կողմերը», եւ կը ճամբէ զանոնք:

Այս եւ ասոնց նման խօսակցութիւններով լուացուինք գիշերը: Լուսաբացին քնացանք: Ոչ Վարիժնայի դաշտը կար,

ոչ ալ Ղալան, տեղերնիս ապահով էր: Հետեւեալ օրը տեղեկացայ, որ ընկերներս պարէնը ձեռքէ հանելէ վերջ, պարապ նստած չէին: Գիշեր մը, մեր պիւղի սահմանէն անցած, Ալմըշկայ պիւղը գացած էին, կորսուած պարէնին տեղը լեցնելու համար: Բայց Ալմշկա Թրքախաան պիւղը լաւնք չէր կարող ըլլալ եւ աշխատանքը ի զուր անցած էր:

Տեղեկացանք նաեւ թէ ինչպէս կ'անցընէին մեր տղաքը իրենց օրերը, ստեղծուած պայմաններուն մէջ:

Թուրք կառավարութիւնը ամէն մէջոց ի գործ դրած էր լաւնքի լեռները պարպել, փախստական հայերը հալածելով կամ կոտորելով: Եւ իր այս ոճրապարտ նպատակը իրագործելու համար, արեւելեան սահմանէն եկած մուհաճիրները վարձած եւ որակաւ չուներու նման լեռ ու ձոր ձգած էր:

Ընդհանուր առմամբ, բոլորս ալ հետապնդման ենթակայ էինք եւ պայմաններուն կառավարելապէս ծանօթանալէ յետոյ, սկսանք գարկ տալ խումբին կազմակերպչական աշխատանքին: Նկատելով որ կառավարութիւնը յարատեւօրէն կը հետապնդէ մեզ, պինուած մուհաճիրները, չէթէները եւ ոստիկանները հանելով մեր դէմը, որոշեցինք խումբերու բաժնուիլ, չորսական, վեցական կամ տասնեակ անձերէ բաղկացած: Ապրիլ իրարմէ անջատ, բայց միշտ կապ պահելով իրարու հետ: Ցերեկները պտտիլը վտանգաւոր էր. պիշերն էր միայն հաց ու կենսամթերք հայթայթելու ժամանակը: Մեզմէ ճարպիկները չէին տրանջար, որովհետեւ կրնային ուտելիք գտնել եւ պահպանել իրենց գոյութիւնը, իսկ տկարները կը գտնային վայրի բանջարեղէններով:

Մեր հայրենի բնագաւառը գաւարկուած էր հայերէ, բարեկամ ու հաւատարիմ անձեր չկային: Երբեմնի թուրք բարեկամները զարձած էին ոխերիմ թշնամիներ:

Մեզ հետ գտնուող մեր պիւղացիներէն ոմանք անօթութեան, չարքաշ կեանքին չկրնալով տոկալ, գացին մօտակայ թուրք պիւղերու հաւատարիմ համարուած հարեւաններէն հաց խնդրելու: Բայց անոնցմէ ոչ ոք ետ գարձաւ:

Մեր պիւղին մէջ, երկու ընտանիքներ կային, որոնք քիչ մը կ'օգնէին, բայց երկար չտեւեց եւ այդ բաժինէն ալ զրկուեցանք, որովհետեւ մուհաճիրները գիշեր ու ցերեկ կը հսկէին պիւղին չորս կողմը եւ քանի մը անգամ ալ ընդհար-

ուեցանք անոնց հետ:

Մեր լեռները մնացող ըմբոստներու կօրիզը կը կազմէին այն գինուորցու հայերը, որոնք կաշառքով փախած էին Բաբերդի եւ Երզնկայի կէս ճամբէն, որոնց մխացած էին տեղահանութեան ատեն ընդհանուր կոտորածէ վայրէն ազատուած, բաւական թուով մեր գիւղացիները:

Վերջին անգամ ալ Մուրատխանօղլէն մենք եօթը ընկերներ եկանք միացանք անոնց:

48-50 անձերէն միայն 8ը գինուած էին հրացաններով, հազիւ 600 փամփուշտներով: Ունէինք նաեւ երկու տորբաճանակ: Ատոնք ալ արդիւնքն էին՝ քանի մը երիտասարդներու անխոնջ ջանքերուն: Ողորմելի՛ ոյժ...:

Ամբական դրութիւն հաստատուելէն ի վեր, գիշերները լրտես հանդիպելու համար ունէինք յատուկ նշանախօսք: Ցերեկները, անտառին մէջ անգամ պտտիլն արդիլուած էր, մանաւանդ որ առաջին կուրը մեզմէ խլած էր երեսուն զոհեր:

Իմ պատկանած խումբը կը բաղկանար եօթը՝ անձերէ, չորսը միայն գինուած: Մեր խումբին մէջ էր իմ դպրոցական եւ պաղատարակից ընկերներէս Գաբրիէլ Դեւանեանը, քիչ մը ակար ըլլալուն համար իր փափաքով քանի մը օր մնաց մեզմէ հեռու քարայրին մէջ (Գալատէրէսին):

Համակրելի էր, սրամիտ եւ կատակաբան: Փոքր տարիքին մէջ մեր գաստարանի յառաջադէմ աշակերտն էր եւ ի վերջոյ ուսուցչական պաշտօն վարած էր Դշաձոր, Հնուտ, Ջուրհանկէս եւ այլ գիւղերու մէջ (Սպերի շրջան):

Ան՝ ուրախութեամբ զուգը կ'ընէր մեր փախուստին, ուրախ էր նաեւ իմ ազատութեանս համար, այդ ընկերասէր եւ բարի երիտասարդը, սակայն մեր գիտութեան, քանի մը ընկերներու հետ, Սպերի Թրքախառն Մէզէրկէ գիւղը գացեր էր կազդուրուելու: Բայց հոն հայեր չգտնելով, մէկ գիշերուան մէջ Մէզէրկէ իր երթուղարձը չատ աւելի նատեցաւ երեն: Ճամբան չարունակել չկրնալով, իր ուղեկիցները զինք ձգած էին կէս ճամբուն, ձըլաձոր կոչուած թուրք գիւղին մօտերը եւ վերադարձած էին:

Այդպէս, ընկեր մըն ալ պակսեցաւ մեր կազմէն, իսկ Դեւանեան գերդաստանը կորնցուց իր ընտրանի զաւակնե-

ըէն մէկը: Իր կրօտեան պարտականները մութ մնացին մեզի նոյնիսկ տասնեւինը տարի վերջն ալ: Հանգի՛ստ իր յուղնատանջ ոսկորներուն:

Երկար է, չա՛տ երկար չարանը Բաբերդի բազմաթիւ մարտիրոսներուն, որոնք անթաղ ու անտապան մնացին, անծանօթ մնացին նաեւ անոնցմէ չատերուն ազբերդական վախճաններու պարագաները:

Մեր ժամանումին երրորդ օրը, կէս գիշերին, բարձրացանք վերի «Եայլաները», եղ մը կամ քանի մը ոչխարներ բերելու՝ մեր անզէն ընկերներուն համար:

Գացինք ու յաջողեցանք երկու եղներ բերել: Բոլոր ուղղուրաւ տուինք, եղները մորթեցինք եւ հաւասարապէս բաժնեցինք բոլորին: Սղը մեզ համար պահք էր այդ օրերուն:

Թուրք գիւղերէն աղ գտնելը անկարելի էր, հայ գիւղեր չկային, մեր յոյսը կապած էինք Մատէն յոյն գիւղին որ յետագային եղաւ մեր լաւագոյն յենարանը, հացի տեսակէտով:

Անօթութիւնը երբեմն սուր հանգամանք կ'առնէր եւ պատառ մը հաց ձեռք ձգելը հրաշք կը համարուէր: Ատեն կ'ըլլար որ եղբայր մը իր հարազատ եղբօրը պատառ մը հաց չէր գիջեր: Մեր լեռները հասած օրերուն՝ որոշ չափով կ'օգտուէինք մեր գիւղի մէջ մնացած հայոց տուներէն: Իսկ վերջերը հոն բնակութիւն հաստատած թուրքերը կտահելով այս ամէնը, գիշերները պահակներու խումբեր կը ղրկէին խիստ հսկողութեամբ: Քանի մը անգամ վերադարձանք ձեռնունայն:

Ուրիշ գիւղեր երթալու համար յօժար էին մեր ընկերները, իսկ երբ իօսք ըլլար Լառնքի մասին, ուրէ մէկը յանձն չէր առներ երթալ. «Բազում աշխատանք վատ ոչինչի», կ'ըսէին:

Որոշած էինք Տէր Հօրս գիւղը թաղել արտի մը մէջ: Բայց անկարելի եղաւ, հսկողութիւնը խիստ էր:

Բայց մեր պակաս ձգած գործը լրացուց մանկամարդ հայ կին մը, Շուշան Քէշիշեան, օժանդակութեամբ օրիորդ Զմրուխտ Մատիկեանի (այժմ Պարոնեան): Տէր Հօրս քով ինկած էր նաեւ գպրոցական ընկերներէս Սուքիաս Մատիկ-

եանը: Այս վերջինը Բաբերդցիներու ընդհանուր կոտրածէն հրաչքով մը ազատելով վերադարձած էր գիւղը, իր պահած հրացանը վերցնելու եւ մեզի մխանալու համար, բայց ձերբակալուելով ապաննուած էր գիւղին մէջ, Աաչքաբին չօտ: Իսկ իր հրացանը պահած տեղէն վերցուցած էր Գէորգ Աթոյեանը:

Թէեւ առաջին առթիւ ոստիկաններն ու չէթէները մեզմէ խլեցին 30 գոհեր, բայց դեռ կային բաւականաչափ հայ փախստականներ որոնք ձեռք ձգելու համար պործի լծած էին Բաբերդի եւ չրջաններու մէջ գտնուած տեղացի եւ մուհաճիր խալամներ, մեծ պարկեշներ խոստանալով:

Այդ օրերուն Բաբերդի կառավարական կողմը դանազան հրամաններ ստորագրեց՝ ի չարս որոց նաեւ հետեւեալը.

«Արեւամուտէն վերջ ո՛չ ոք դուրսը պիտի մնայ, անկէ վերջ դուրսը պատահողները հայեր են, սպաննեցէ՛ք»:

Քանի՛ քանի անպամներ հայախօս Թուրքեր ինքզինքին հայ ձեւացնելով մեզի փորձած են չուարեցնել եւ վտանգել::

Գիշերները մեր ճամբաներուն եւ կամուրջներու վրայ պաշտի պահակներ դրուած էին:

Կառավարութեան հրամանները անշուշտ պործադրութեան, բայց առանց մեզի վնաս հասցնելու:

Գիշեր առեն, Թուրքը որ հայուն պատահէր պիտի սպաննէր; բայց յաճախ սպաննուողը Թուրքը կ'ըլլար:

Կամուրջներու վրայ դրուած պահակները Թուրք պինուորական փախստականներ կը բռնէին եւ ոչ Թէ հայ:

Կառավարութեան կողմէ տրուած որոշումներու մասին մենք լուր կստանայինք Մաաէնի յոյներէն, որոնք բարեպաշտ քրիստոնեաններ էին:

Կ'ապրէինք կարօտ արեւու լոյսին, յաճախ պատահ մը հացի եւ կաթիլ մը ջուրի:

Մեր ընկերներէն Եփրեմ Աալանեանը, որ մանուկ հասակէն հովիւ եղած էր, ղեմացի լերան վրայ արածող հօտը տեսնելով, ամէն անպամ անձկութեամբ կը բացագանչէր: «Տէր Աստուած, անպամ մըն ալ ինձ վերադարձուր բախտս, հովուական գուպը ձեռքիս, դոնէ օր մըն ալ ազատ համարձակ քալեմ հօտին ետեւէն եւ ապա մեռնիմ»:

Թէոս Իմիգեանը կ'ըսէր. «Շուն ըլլայի եւ ապաւօրէն անոյնէի Բաբերդի կամուրջէն»: «Անգամ մըն ալ մայրս տեսնէի ու մեռնէի, օ՛ֆ, ջանըմ չըխսըն մարս», կ'արտասանէր լալագին:

Փափաքներ, ցանկութիւններ, խառնուածքի, զգացումի եւ գիտակցութեան համաձայն:

Մեր ինքնապաշտպանութեան նիւթական միջոցը հարկադրաբար զարձաւ զողութիւնը, յափշտակութիւն գէնքի եւ պարէնի: Բայց գաշտի մէջ անտիրական ձգուած գէնքեր չկային այլեւս:

Իմ խումբիս մէջն էր Առիւծկացի Ոսկիհանը, իսկ երկու Ս. Թորոսցի ընկերներս չէի կարողանալով տակաւ, հաւատալ մեր իրատաներուն եւ խնդրանքին՝ հեռացան մեզմէ, եւ անյայտ մնաց իրենց վախճանը:

Ոսկիհանի հրացանը չէինք մոռցած, պէտք էր երթալ բերել եւ գինել մեր ընկերներէն մէկը:

Նոյն օրերուն՝ մեր արագավազ Քրիստափորը եւ Երեմիա Իմիգեանը կը մտնեն մեր գիւղը, կը յաջողին եզ մը փախցնել եւ իրենց խումբին տանելով մորթել:

Այդ գիշերը անձրեւ գալուն համար թուրքերը զոտած էին եզան հետքը եւ եկած մեր ուղղութեամբ, կ'ուզէին անտառը մտնել, երբ մենք զանոնք սարսափի մատնելու համար քանի մը համազարկերով փախցուցինք:

Նոյն իրիկունը տեղափոխուեցանք ուրիշ ջրհան մը, այսինքն՝ Ղալատէրէսիէն Մըխըզեաթաղին:

Հոն խորհեցանք Առիւծկայ երթալու եւ պահուած հրացանը բերելու մասին:

Գէորգ Աթոյեան եւ Անդրանիկ Քէշիշեան համաձայն չէին մեր որոշման եւ չէին ուզեր Առիւծկայ երթալ եւ այդ աոթիւ պզտիկ միջադէպ մը պատահեցաւ մէջերնիս եւ անոնք քայլ մը չառին այդ ուղղութեամբ:

Հօրեղբայրս, Եփրեմը, Ոսկիհանը եւ ես ճամբայ ելանք: Ոսկիհանի ձեռքը գանուած իմ հրացանս վար դրինք, մեր բոլորիս ճամբու պաշարն էր քիլօ մը խորուած գարի:

Իրիկնամուտին, Մըզըլեաթաղիէն դուրս ելանք, կտրեցինք Ռումելի եւ կէգի լեռնաշղթան, Մուրսի առջեւէն ան-

ցանք Ճորոխը, բարձրացանք Աղճէննէթ, քիչ յետոյ հասանք Առւեծկայ գիւղին տակ գտնուած աղբիւրը:

Մէկ ժամ սպասելէ, գիւղին պահակներուն չարժումները հետաքօտելէ վերջ, գիմեցինք դէպի գիւղը բայց պահակներու հանդիպելով վերադարձանք:

Տաժանելի պահեր սպասելէ ետք, նորէն մտանք գիւղը: Մարդ չտեսանք այլեւս:

Ոակիհանենց տունն էինք, դուռը ետեւէն փակուած: Ես գիրք բռնեցի գլխաւոր փողոցին վրայ, Ոակիհանը բարձրացաւ տանիքը եւ հինգ վայրկեան վերջ վերադառնալով յայտնեց թէ տան մէջ պզտիկ ճրագ մը կը պլպլայ եւ թուրք մը իր կնոջ հետ նստած կ'ախտաի իրենց պզտիկներէն մէկուն լացը դադրեցնել:

Զախտած էինք մեր տաաքելութեան մէջ: Լուսաբացը մօտ էր, բարձրացանք Աղճէննէթի լերան կատարին գըտնուած արտերը եւ քնացանք:

Կէսօրին արթնցանք եւ վերջին բուռ մը գարին կերանք: Ալ ուրիշ ուտելիք չունէինք մինչեւ մեր ընկերներուն հասնելը:

Օրուան անցուգարձերուն վրայ խօսած ատեն, նկատեցինք որ Աղճէննէթի լեռնէն հովիւ մը մելամաղձոտ եղանակ մը նուագելով արինդին վրայ, հօտը դէպի Աղճէննէթի ջուրը կը տանէր: Հետաքրտակով սկսանք դիտել հովիւը:

— Այս հովիւը բարի մարդ մըն է, ըսաւ Ոակիհանը, երթամ գիւղը մնացած հայերու մասին տեղեկութիւններ առնեմ:

— Ինչպէ՞ս կարելի է հաւատալ այդպիսիներուն, դիտել տուի:

— Չէ՛, այս տարբեր է եւ հայերու հացով մեծցած է, մթէ պիտի դաւաճանէ՞ ինծի, պնդեց Ոակիհան:

— Ճիշդ հայերու հացով մեծցողներն են որ օրը ցերեկով ոճիր կը գործեն, միջամտեց Հօրեղբայրս:

Ոակիհանը անդրդուելի մնաց: Կ'երթար ծուղակն իյնալու:

Մեզմէ բաժնուելէն առաջ, պայմանաւորուեցանք երեկոյեան ժամը մէկին միանալ Աղճէննէթ: Հետը պիտի բերէր

նաեւ իր հրացանը:

Հրաժեշտ առած պահուն յիշեցուցի որ ուեւէ անակնկալ պարագային մեր մասին չխօսի:

Հօտը կը հանգստանար եւ հովիւը կաթ կը կթէր: Մխասին նստան պատ ջուրին եզերքը, ճաչեցին ու հօտին հետ մաան գիւղը:

Քիչ վերջ անհանգստութեան նշաններ տեսայ հօրեղբօրս դէմքին վրայ եւ պատճառը հարցուցի:

— Եթէ տղան տանջանքի ենթարկեն, մենք վտանգուած ենք այս արտին մէջ, պատասխանեց:

Սրտապնդեցի թէ այդ տեսակ բան չի պատահիր: Բայց հօրեղբայրս որ հասկնաց Ղարապուլաղի եւ Այտոզանի մէջ հայերու ջարդուիլը տեսած եւ գոհ ոտւած էր ինծի հատակակից իր սիրելի որդին Յակիմը, չհանդարտեցաւ: Կըսպասէինք որ երեկոյ ըլլայ եւ Ոսկիհանը գայ: Սաստիկ անօթի էինք: Կէսօրէն վերջ Ահիւճկայէն դուրս եկաւ հօտը, մինչ հինգ հեծեալներ քառասմբակ կ'արշաւէին դէպի մեր կողմը:

Վտանգը կը մօտենար մեզի:

— Մազաքիա՛, եաւրո՛ւմ, փախչինք քանի դեռ ուշ չէ, այդ ձիաւորները ուղղակի դէպի մեզ կուգան:

— Երբեմ էմի, ո՞ւր կրնանք փախչիլ այս բաց լերան լանջէն, անոնք ձիաւոր են, կը հասնին մեզի եւ կը ձերբակալեն, քանի որ հրացանը ձեռքս է, արտն ալ մեզի պաշտպան, մի՛ վախնար, դիւրին դիւրին մեր օձիքը ձեռք չենք տար: Գուցէ ուրիշ բանի համար կուգան, ապաւէ խնդրեմ, միայն տեղէդ մի՛ շարժիր, ըսի:

Անշարժ կըսպասէինք:

Մեր կեցած վայրին ստորոտը քանի մը հօտապներ իրենց եղները կ'արածէին, ձիաւորները մօտեցան անոնց, չեմ գիտեր թէ ի՞նչ խօսեցան, բայց յետոյ վերադարձան դիւղը:

Ապատ չունչ քաշեցինք:

Արդեօք Ոսկիհան մեր մասին լո՞ւր տուած էր, թէ ուրիշ բանի համար եկած էին, պարզ չեղաւ մեզի: (Երկու ամիս յետոյ, երբ խումբ մը ընկերներով առիթ ունեցանք անցնիլ այդ դիւղէն, Թուրքեր խոստովանեցան թէ հայ մը

ինքնաբերաբար եկաւ, մեր ձեռքն ինկաւ, մենք ալ ապանեցինք):

Մեր ժամապրութեան համաձայն, երեկոյեան իջանք Ազճէննէթը, սպասեցինք Ռակիհանի գալուն, չեկաւ, առաջացանք մինչեւ Առւծկայի մօտերը եւ մէկուկէս ժամ ալ սպասելէ վերջ, յոյսերնիս կտրած, վերադարձանք: Ղուրճաղլի ձորին մէջ անգամ մըն ալ Ազճէննէթի առողջարար ջուրէն խմեցինք ու չարունակեցինք մեր ճամբան:

Երկրորդ անգամն էր որ կ'անցնէի այս ճամբայէն, բայց այս անգամ պինուաճ էի:

Յանկարծ խաւարին մէջ, չատ մօտէն, լուցկիի մը բոյը նշմարեցինք:

— Ո՞վ է, գոռաց անծանօթ մը:

— Պետական պաշտօնեայ ենք, պատասխանեցի, առանց քայլերս դանդաղեցնելու:

Իսկ հօրեղբայրս թեւէս քաշելով, կամացուկ մը ըսաւ. «Փախչինք»:

Անծանօթը խօսք բանալով, մատնանշեց ներկայ դրութեան վտանգները եւ անհրաժեշտ համարեց նախապէս խրատու լուր տալ, մանաւանդ այս տեսակ խաւար պիշերնեըուն: Մութին մէջ խօսողը եւ իր ընկերները բարձրացած էին ճամբուն վերեւը, մենք թուրքերէն բարեւելով անցանք:

Թուրք գասալիք պինուորներ էին:

— Լաւ պրծանք, ըսաւ հօրեղբայրս, խոր չունչ մը քաշելով:

Խուբս պիւղին առջեւ նորէն հանդիպեցանք թուրք գասալիք պինուորներու, ալ անակնկալի գալիք բան չկար: Յայտարարեցի թէ չորան ալ ձերբակալուած են:

Մէկը որ ճարպիկ կ'երեւար, ինքզինքը ճամբէն վար նետեց եւ ուզեց փախչիլ. սպառնական չեչտով մը ատպարաբեցի որ եւս գառնայ: Վեր ելաւ եւ մեացաւ ընկերներուն:

— Ձեռքերնիդ վե՛ր, գոչեցի:

Հրամանս գործադրուեցաւ, խուզարկեցինք եւ ոչինչ գտանք իրենց վրայ, մեզմէ աւելի անօթիներ էին:

Որպէս թուրք գասալիք պինուորները հետապնդող պաշտօնեայ, չորան ալ ետ գարձուցինք, բայց տեղի տալով ի-

բենց թախանձագին խնդրանքին, ազատ ձգեցինք:

Մահաջուրի եւ Կիվի մօտէն ճանապարհը Մատէնին մօտիկ է, կէսօրին Մատէնի մէջ պիտի ճաշէինք:

Ճորտխի ափին, դաշտին մէջ լեցուած էին Կարինէն տեղահանուած մաս մը հայեր, լուսաբացը մօտ էր, լսեցինք մուխին մէջ մանուկներու ճիչերը, հիւանդներու տնքոցը, որբեկորոյս մայրերու հառաչանքները: Հնարաւորութիւն չունէինք այլեւս ճորտին անցնելու եւ յայտնելու իրենց թէ ինչպիսի զուլումի ենթարկուեցան Բաբերդի հայերը:

Դառնացած սրտով հեռացանք կարաւանին մօտիկ այդ վայրէն եւ Մատէնի եռեւը գտնուած ճորին մէջ հանգստացանք: Լուսաբացին՝ հօրեղբայրս պրկեցի Մատէն յոյն պէսպը քիչ մը հաց բերելու:

Անօթութենէս չի կրցայ քնանալ. քիչ յետոյ կին մը եւ մարդ մը իրենց պզտիկին հետ մօտեցան ջուրին լուացուելու համար, իրենց ձեւերէն եւ դէմքէն կռահեցի որ հայ են եւ լաւ մը զննելէ վերջ, նկատեցի որ ծանօթներ են:

Կիվ պիւզացի մեր խնամիին տղան Գրիգորն էր իր ընտանիքով, թաքստոցէս ելայ, մօտեցայ եւ ողջագուրուեցանք: Միասին գացինք իրենց հանգստարանը:

Երկուքն ալ կատրաժի վայրէն փախած էին, յոյներէն քիչ մը հաց առնելով, ճորին մէջ տեղ մը գտած էին եւ հոն կ'ապրէին: Անօթի ըլլալս հասկցան եւ իրենց հացն ու մածունը միասին կերանք:

Ջանապան հարցուփորձերէ վերջ տեղեկացայ որ խումբ մը վարդհանցի պինուած երիտասարդներ, մեզմէ վեր, յունական ուխտատեղին մէջ կ'ապրին:

Ինդրեցի որ զիս առաջնորդեն անոնց մօտ: Քանի մը վայրկեան ետք հասանք ուխտատեղին:

Դրան վրայ երկու պահակներ կը հսկէին, իսկ միւսները մատուռին մէջ կը քնանային:

Սիրով ընդունեցին մեզ եւ երբ միւսներն ալ արթնցան, ծանօթացանք եւ ողջագուրուեցանք:

Արդէն առկէ առաջ լսի որ Մելքեսէթը եւ խումբ մը յանդուգն երիտասարդներ օգտուելով թուրք կառավարութեան կողմէ անտէր անտիրական դաշտի մը մէջ ձգուած



ՀՄԱՅԵԱԿ ԹՈՒՄԱՆԵԱՆ
(*Խուբա գիւղէն*)



ԱԴԱՄ ԿՈՆՈՅԵԱՆ
(*Ռումէլյի*)

ռազմամթերքէն, որոշած էին ինքնապաշտպանութեան դիմել եւ Առաջնորդ Տ. Անանիա Ծ. Վ. Հազարապետեանի եւ նմաններու կողմէ մերժուած էին: Բայց երբ պինուորութեան կանչուելու առենը եկաւ, Մելքեսէթը եւ ընկերները տուն, տեղ, ընտանիք եւ ամէն բան ձգած լեռները ինկան:

Ձիշդ այդ օրերուն, երբ Թուրք ոստիկանները Աբիկեան եղբայրները բռնելու կուգան, իրենց անվհատ մայրիկը Տիկին Թուֆեան արի կեցուածքով մը կը պատասխանէ. «Տըդաքս պինուոր կ'ուզէք, լեռները բարձրացած են, եթէ քալէ էք, պացէք եւ քոնեցէք»:

Ծեր կնոջ այս յանդուգն պատասխանէն զարմացած, կը հրաժեշտեն Աբիկեաններու տունը եւ հոդին հաւասար կ'ընեն: Իսկ Տիկին Թուֆեան զարձեալ կը բացագանչէ. «Քանդեցէք, այրեցէք, տղաքս եթէ ողջ մնան նորէն կը չինեն»:

Մելքէսէթ, Աբիկեաններ եւ իրենց ընկերները լեռ բարձրացեր էին, սակայն ուրիշներ չմբռնելով կացութիւնը, մնացին եւ կորան:

Աբիկեաններու ինքնապաշտպանութեան ճիգերը ի զեբեւ ելած էին գլխաւորաբար Առաջնորդին եւ առաջնորդարանին մէջ ձայն ունեցող քանի մը մեծահարուստներու կոչ-

ժէ: Անոնցմէ մէյն Հաճի Սիմոնը ղրկուով վարդապետի պահանջը, Առաջնորդէն պահանջած էր ապաստամբիլ եւ ըսած էր. «Ուրիշ ճար չունինք, եթէ ոչ բոլորս ալ պիտի կոտորուինք»: Ի վերջոյ, Առաջնորդի մերժումէն ընդվզելով պօռացեր էր. «Հապա ի՞նչ նպատակով տարիներ շարունակ կը քարոզուէր՝ «գէնք առէք», ահա եկած է ժամանակը այդ գէնքերը գործածելուն»:

Առաջնորդը, երբ թէ քաղաքականութիւն խաղալով, պատասխանած էր. «ի՞նչ կ'ընէք, Հաճի, բոլոր երիտասարդներուն եւ մասամբ սերունդին կոտորուելուն պատճառ կը դառնաք ձեր ընթացքով»:

Հաճի Սիմոն, տեսնելով որ վարդապետը համոզելու ոեւէ միջոց չկայ, զայրացած բացագանչած էր. «Արիւն ձեր, ի գլուխ ձեր»:

Հաճի Սիմոնի դիտաւորութիւնն ու այդ առթիւ տեղի ունեցած վիճաբանութիւնները հաստատուեցան Ամիւծկացի Պ. Տիգրան Դեւանեանէն, որ նոյն օրը, Առաջնորդարանի մէջ կայացած ժողովին ներկայ գտնուած եւ ինքն ալ ապստամբութեան գաղափարին կողմնակից ըլլալով յայտարարած էր. «Վեց հարիւր Բաբերդցի երիտասարդներ կը մնան Բռնակապանէն մինչեւ Մատէն, խաներու չրջանները եւ մէկ գիշերուան մէջ կարելի է գանոնք Բաբերդ հասցնել»: Կոտրածներէն մազապուրծ ազատած այս հայրենակցին կեանքը՝ Բաբերդէն Ղարաղուլաղ, Դերճան, մինչեւ Ծարբերդ ու Սուրիա եւ ապա Բարիզ, դժուար է գրի առնել իմ հաճեատ գրիչով:

Հոս կ'արժէ փոխան նկարի, արձանագրել վարդհանցի խումբի տղոց անունները, որոնց ես միացայ:

Բարսեղ, Յարութիւն, Խաչատուր Աբիկեաններ, Մելքեսէթ Աբիկեան (խմբապետ), Մարտիրոս Թուվաեան, Պաղտասար Ադէմեան, Դաւիթ Զաքարեան, Միսաք Վախոյեան, Սեդրակ Զախոյեան, Փիլիպպոս Մարտիկեան, Համազասպ Մարտիկեան:

ԳԼՈՒԽ Ը.

Լուսաբանութիւններ.— Յոյն հովիւը., կաթ եւ իր չարիքը.— Եօթը թուրք դասալիքներու ձերբակալութիւնը.— Խուզարկութեան արդիւնքը.— Դատավճիռը.— Գոյքերու բաժանումը.— Խումբին գաղտնիքները եւ իմ «մկրտութիւնը».— Բանակցութիւն Պալէ էֆէնտիին հետ.— Սրտաճմլիկ լուր մը Սթաւրիէն.— Դէպի Լտճի սահմանները.— Խմբաւորումներ— Ոչխարին միսը եւ Յարութիւնն ու Մարտիրոսը.— Երկու խումբերու ճամբորդութիւնը՝ մէկը Մատէն, իսկ միւսը Խնծաւերակ.— Մելխեսէթը եւ պետական պարէն փոխադրող վեց ջորեպանները.— Ըմբոստ ջորեպանը վիրաւոր.— Մեծ յանդգնութիւնը.— 14 հակ կաղին եւ երկու հակ շաքար՝ ուրբ ձիերով մեր բնակավայրը.— Վճիռ ջորեպաններուն.— Պարէնի կէսը դէպի մեր պահեստները.— Տեղափոխութիւն.— Մելխեսէթը որպէս առեւտրական դէպի թուրք գիւղերը.— Մեր խմբապետը:

Աբխկեան զերդաստանը բնիկ Խնծաւերակցի էր եւ վերջէն Վարդէհան փոխադրուած: Այդ զերդաստանի անդամները բարեկամական հաստատուն կապեր ստեղծած էին Խնծաւերակցի Հաճի Օղլուներու մեծ զերդաստանին հետ:


Երբ համաշխարհային պատերազմը բռնկեցաւ, երկու զերդաստանները՝ Աբխկեանները եւ Հաճի Օղլուեանները դաշինք ստորագրած էին հետեւեալ բովանդակութեամբ.—

«Թուրքը Ռուսին դէմ պատերազմը չհելու պարագային վերոյիշեալ թուրք զերդաստանը, ի գին ամէն զոհողութեան պիտի պաշտպանէր Աբխկեաններն՝ տաճկական ռազմնձգութիւններէ: Ռուսը չհելու պարագային՝ Աբխկեան զերդաստանը պիտի պաշտպանէր Հաճիօղլուներու չահերը:

Երկուստեք այս դաշինքը կնքած ատեն նկատի չէին ունեցեր թէ պատերազմը ինչ աւերներ պիտի գործէ եւ ինչ



ՀԱՅԿ ՄԻԿԻՋԵԱՆ
(Խայէկցի)



ՂԱԶԱՐՈՍ ՓԷՇԻՇԵԱՆ
(Լառնցի)

վիճակի պիտի հանին հայ եւ թուրք յարաբերութիւնները:

Ես ականատես եղայ այդ թուրքին կողմէ պաշինքին ճշդիւ գործադրութեան եւ զարմացայ:

Հայ ժողովուրդի ընդհանուր բռնադատիչն, կատարումի գաչտէն Աբիկեան պերդաստանի քալ մայրիկ Թուխեան ձեւսվ մը ազատած եւ փախցուցած էր իր հարսները, Յարութիւնի եւ Մելքեսէթի ընտանիքները (իրենց հինգ զաւակներով) եւ բերած յանձնած էր Մնծաւերակցի իրենց թուրք բարեկամին, ապա ինքը մխայնակ վերադարձած էր աքսորեալներուն քով: Թուրք ընտանիքն ալ իր քովը կը պահէր այս երկու հայ կիները իր հարազատներուն նման, թէեւ առերես ստրկացած էր «նիքեահ»ի փաստաթուղթ մը:

Մելքեսէթի խումբը ուր որ երթալ ու գառնալը, իր պաշարն ու խարտուրդները կըստանար թուրք բարեկամէն:

Ես ալ բախտ ունեցած եմ օգտուելու այդ մարդուն բարիքէն: Թուրք կառավարութեան կողմէ մեզ ծուղակը ձգելու ծրագիրներու մասին ալ, մենք յուբեր կըստանայինք այդ թուրք գերդաստանէն:

Մելքեսէթի խումբը գոյութիւն ունէր Սահմանադրութեան խանդավառ օրերէն վերջ, եւ այս խումբը կը գր-

ձէր թուրք վաչխատուներու դէմ: Անոնց է որ միացած էինք:

Խօսեցանք մեր եւ անոնց միացման եւ ապագայ մեր ընելիքներու մասին:

— Երէկ պիշեր երկու ընկերներ դրկեցինք ձեր ընկերները տեսնելու, բայց թուրք պահակներու հանդիպեով վերադարձան, ըսաւ Մելքեսէթը:

— Ոչինչ, վերջը բարի ըլլայ, այս պիշեր միասին կ'երթանք, ես լաւատեղեակ եմ ճամբաներուն, կրնամ ապահով կերպով ձեզի մեր տեղը հասցնել, պատասխանեցի:

— Քանի՞ հոգի էք եւ քանի՞ն պինուած, ի՞նչ զէնքեր են ձեր ունեցածները, հարցուց Մելքեսէթը:

— Մեր թիւը 69ի կը հասնէր, սակայն, կռուի մը ընթացքին կորսնցուցինք 30 հոգի, այժմ 45 հոգի է մեր խումբը, վերջերս քանի մը նորերու ժամանումով: Մեր զէնքերը Մարթին են, Սիւրմէլու եւ այլն, ընդամէնը ութը հրացան, բաւական զէնքեր ունէինք մեր պիւղին մէջ, սակայն չէթէներու պատանութեանց չդիմանալով, ձեռքէ հանեցինք:

— Լաւ որ լաւնքի տեղը ռազմական կարեւոր դիրքեր ունի ըղէ, միջամտեց Մելքեսէթի մեծ եղբայրը բարեսէր:

— Այո, տաուներով ծածկուած, անառիկ եւ անմատչելի լեռներով շրջապատուած, տեղեր կան, Տէրսիմին կը նմանին մեր կիրճերը:

— Այդ լաւ է, միջամտեց Աճէմեանը:

Կէսօրին յոյն հովիւը հասաւ բերաւ մեզ մօտ, ոչխարներուն ջուր տալու համար:

— Երկար ժամանակ է որ կաթի երես չենք տեսած, հովիւ՛ս, կրնա՞ս մեզի դրամով կաթ տալ, ըսաւ Մելքեսէթը:

— Աչքիս վրայ, ինչո՞ւ դրամի խօսք կ'ընէք, բնական սովորութիւններուն հակառակ է կաթի համար դրամ առնելը, պատասխանեց հովիւը:

Քանի մը վայրկեանէն կաթը պատրաստ էր: Մեր քովը գտնուած պղինձը մինչեւ բերանը լեցուած էր թարմ, փրփրուն կաթով:

Մելքեսէթը շնորհակալութիւն յայտնեց յոյն հովիւին եւ չէչ վերջ հասը հեռացած էր արդէն. կաթը մեր քովի պղպիւ-

րին մէջ դրինք պաղեցնելու համար: Կաթը մէկ ժամէ ի վեր ջուրին մէջն էր, բայց կ'երեւայ ժանգոտ պղինձէն թունաւորուած էր: Մէկ ժամ վերջ բոլորուելանք կաթին չուրջ, յունական համեղ հացը փրթեցինք մէջը եւ մեծ ախորժակով կերանք: Ախորժելի եւ համե՛ղ... բայց, չատ չանցած, վատանպատուր նշանները երեւցան ճաշակողներու բոլորին քով, բացի ինձմէ:

Հրացան, փամփուշտակալ, պաշտն, մէկդի ձգուած...

Մելքեսէթի նման հուժկու եւ քաջառողջ երիտասարդներ հողին վրայ փռուած, կը տառապէին: Մարտիրոս եւ Յարութիւն որ չէին մանակցած ճաշին կը կատակէին. «Կաթը պաղ կ'ուզէին ուտել մեր աղանները, կերան: Ծօ՛ Պոռոս, քիչ մը պաղ ճուր խմցուր Դաւիթին, «ահը ահըյի քէսէր, ասուք սու սանձըի», չէ՛, չէ՛, ծօ չուտ հասիր, քաղաքէն պէնճէֆիլ բեր, Մամասը կը պայթի»:

Այս եւ ասոնց նման կատակներու չարք մը՝ հակատակ որ կը պտուէինք վատնպատուր վայրի մը մէջ, Մատէն՝ խաներու մէջ պտնուած ոստիկաններուն չատ մօտիկ:

Մեր այդ վիճակին մէջ, մեր մօտ եկան մեզի բախատակից, Յարդէն ազատած, կիվ դիւզացի քանի մը անդէն հայեր: Թունաւորուած ատոց վիճակը ծանր էր: Ինչ ընէինք չուարած էինք, մէյ մը ատոր, մէյ մը անոր ձեռք տալով, կ'ուզէինք օգնել տանջանքներու մէջ տապլտկող մեր ընկերներուն, բայց պուր էր:

Այս հոգեկան խռովայոյզ վիճակին մէջ էինք, երբ յանկարծ Մելքեսէթը գոռաց. «Ի սէր Աստուծոյ, քիչ մը մածուն հասցուցէք, կը մեռնիմ»:

Մելքեսէթի այս յուսահատ բացագանչութենէն խիստ ազդուած, երկու կիվացիներ պացին Մատէն եւ փրկարար մածունը բերին:

Մէկիկ մէկիկ, բոլորին մածուն կերցուցինք: Մեր տղաքը արդէն հանգստացած էին, երբ արեւը մար կը մանէր:

Այդ իրիկուն պիտի անցնէինք մեր չրջանը, բայց տղոց թունաւորման հետեւանքով ստիպուեցանք հոն մնալ:

Մութը պատած էր ամէն կողմ, երկու պահակներ դրինք եւ պառկեցանք:

Երկու ժամ վերջ պահակները ձայն տուին. «Մեռաք մը մարդիկ դէպի մեզ կուգան, պատրաստուեցէք»:

Հրացանները պրկած դուրս ցատկեցինք մատուռէն, Յարութիւնն ու Մարտիրոսը՝ երկու պահակները իսկոյն վարպետ չարժումով մը սահեցան դէպի վար, եկողները երկու կրակի մէջ առնելու համար:

Անծանօթները մեզի մօտեցած էին, Մելքեսէթ գոռաց. «Ո՞վ էք, յանձնուեցէ՛ք»:

Թուրք վախտականներուն թիկունքն անցած մը. միւս ընկերները նոյնպէս ձայն տուին. «Յանձնուեցէ՛ք»: Եւ եօթը թուրք զաւակները առանց զժուարութեան յանձնուեցան, ձեռքերը վեր բարձրացնելով եւ դէպի մեզ առաչանալով:

Մելքեսէթ սկսաւ իր հարցաքննութիւնը թուրք պաշտօնեայի մը յատուկ համառութեամբ, ինքզինքը ներկայացնելով թուրք վախտական պինուտրնները հետապնդող խումբին պետը: Ձերբակալուածները մեր հայ ըլլալը չէին կարող հասկընալ, որովհետեւ Մելքեսէթ թուրքերէն չատ լաւ գիտէր եւ պաշտօնական բոլոր ձեւակերպութեանց լաւատեղեակ էր:

Թուրքերը մէկիկ մէկիկ խուզարկեցինք եւ «օրինական» արձանագրութիւններ կազմուեցան, խումբին «Հաֆիզ»ին (Բարեկի) կողմէ: Թուրք զաւակներէն պրաւեցինք 19 օսմանեան կարմիր ոսկի, հինգ հատ Ամերիկեան «Սմիթֆինսօն» արձանակ, չորս հատ «Սարգիսով» ժամացոյց եւ մէկ արծաթ ոսկեչրուած ձեռակերտ կանացի գօտի, վանեցի հայ ոսկերիչի մը ձեռքով չինուած:

Գօտին ներքին մասին վրայ պրոշմուած կնիքը եւ վան հայերէն պիրերով էին:

Խուզարկութեան պահուն Մելքեսէթը հարցուց թէ ուրկէ՞ ձեռք ձգած էին այդքան հարստութիւն:

Անոնցմէ մէկը պատասխանեց՝ ձեզմէ գաղտնի պահելը բան չունիմ, քանի որ բոլորս ալ «էհլի խալաներ» ենք, կառնոյ առեղահանուած հայերը կողոպտած ենք: Մեզմէ քիչ մը առաջ 18 հոգինոց խումբ մը պինուտրներ անցան, մենք անոնց հետեւ էինք, պատրուակով մը ետ մնացինք: Անոնց մէջ չատերուն մը կարծես որ 500 հնչուն ոսկի մէջքին էր կապած եւ

որ առած էր հայ կնոջմէ մը:

Մելքեսէթը ընդհատեց խօսակցութիւնը եւ ձերբակալուած եօթը գինուորները քանի մը պահակներու յանձնեց, մեզի անոնցմէ հեռու տարաւ եւ մտածեցինք չավուշին եաեւէն հասնիլ եւ անոր խումբը ձերբակալել:

Հինգ հարիւր ոսկի չավուշի մը կողմէ հայերէ յափըշտակուած ըլլալու պարագան խոռված էր Մելքեսէթի հոգին: Հակառակ իր առողջական վիճակին, կ'ուզէր թռչիլ, վայրկեան առաջ հասնիլ ու հայերէն յափշտակուած այդ դումարը գրաւել, յանցաւորները պատժել:

Բարեբէղ եւ Աճէմ Օղլուն հակառակեցան Մելքեսէթի առաջարկին, տղոց տկարութիւնը պատճառաբանելով: Մելքեսէթ ակամայ հրաժարեցաւ իր ծրագրէն եւ գացինք ձերբակալուած ասկեարներուն քով, անոնց «հաչիւը մաքրելու» համար: Կէս ժամէն անոնք բոլորն ալ կապած էինք թեւ թեւի, իբր թէ յանձնելու համար թուրք պետական «ժէնդիլ»ը, ըստ մեր «պաչաօնին»:

Յանձնեցինք դժոխքին, իրականին մէջ:

Այդ ասկեարներու պայուսակներէն գտանք նաեւ բաւականաչափ փամփուշտներ (թրք. հինգ կրականոցի), մաքուր ձերմակեղէններ եւ եօթ ձեռք թրք. գինուորական համազգեստ:

Հիւանդացած էինք կաթէն. բայց անոր չնորհիւ ունէինք եօթը ձեռք գինուորական համազգեստ:

Հետեւեալ օրը տղաքը ինծի տեղեկացուցին իրենց թուրքերէն անուններըը:

Մելքեսէթը կը կոչուէր Ալի պէյ, մեծ եղբայրը Հաֆիզ, Յարութիւնը Արըֆ չավուշ, եւ այլն: Այդ նոյն քրիստոնէական մատուռին մէջ, Մելքեսէթի կնքահայրութեամբ՝ ես ալ Սալէհ անունով մկրտուեցայ:

Որոշած էինք երեկոյեան դուրս գալ այդ վայրէն եւ երթալ միանալ մեր սահմանը գտնուած ընկերներուն:

Պաշար ապահովելու համար մտանք յոյն պիւղը: Այդ պիւղին յոյներն էին որ մեզի մածուն հասցուցին, առանց դրամ թ, փրկելավ խումբին մեծամասնութիւնը սոսկ մահէ:

Առիթ ունեցանք ծանօթանալու նոյն պիւղացի անուանի հայախօս եւ մեծ վաճառական Պաւլէ էֆէնտիին հետ:

Այդ բարեկիրթ յոյնը որ անկեղծօրէն կը ցաւէր Հայերու վիճակին, խորհուրդ առաւ Սեւ Ծովու ափերէն երթալ հասնիլ ռուսական բանակին:

Խօսողը Մելքեսէթն էր, ընդունեց յոյնին տուած խորհուրդները, բայց խնդրեց որ Պաւլէ էֆէնտին պատուիրէ յոյն գիւղացիներուն որ չարաթը դոնէ երկու անգամ մեզի ղրամով հաց տան, քանի որ մենք թուրք գիւղերը մտնելու աննկարող էինք եւ միայն բոնի հաց կրնայինք առնել, յաճախ ծանր վտանգներու ալ հանդիպելով: Պաւլէ էֆէնտին սիրով ընդունեց Մելքեսէթի առաջարկը:

Անմոռանալի է այդ գիւղի յոյներուն բարիքը, որ ամիսներով խնամած, կերակրած էին նաեւ կիվ գիւղացի անգէն հայերը եւ այն ալ ձրիաբար:

Բաբերդի չրջանին մէջ կային երկու յունական գիւղեր, Մատէն եւ Կօչկուրին, (վերջինը հեռու էր մեր սահմանէն): Մութը կոխելուն, մնաք բարով ըսինք յոյն գիւղացիներուն եւ կ'ուզէինք մեկնիլ: Գիւղացիները մեծով պզտիկով համախմբուած էին մեր չուրջը, մեզ ճամբու դնելու:

Ամբոխին մէջէն անձ մը, որ մութին մէջ մեր դէմքերը կը դիտէր, ինծի մօտենալով սեղմեց ձեռքս եւ ճակատս համբուրեց: Բարեկամս Ստաւրին էր, Մուրատխանօղլիի մեր վաչկին փոապանը, վերջին օրը մեր փախուստը փութացընող եւ հայ տուողը, որ արտասուաթոր աչքերով՝ ըսաւ. «Տէր Հօրդ օրհնէնքը քեզի պահապան ըլլայ, ձեր փախուստէն երկու օր վերջ, Մուրատխանօղլիի գտնուած բոլոր հայերը Սօղրաններու կիրճը տարին եւ կոտորեցին: Եւ այդ չուներըը այնպիսի զգուշաւորութեամբ կազմակերպած էին ջարդը, որ հայերէն ոչ ոք կրցաւ գիտնալ իրենց գլխուն գալիքը եւ փախչիլ»:

Ստաւրիի հաղորդած գոյժը քարացած սրտիս քար մըն ալ աւելցուց: Վրէժ լուծելու առիթներ չէին պակսեր, այլեւս պէտք էր որ անգութ ըլլայինք եւ մենք օգտագործեցինք ամէն պատեհութիւն:

Մեր խումբը ճամբայ իննկաւ դէպի Լսոնքի սահմանը, անցանք շատ ապահով վայրերէ եւ հասանք հոն, ուրկէ բաժնուած էինք մեր ընկերներէն, Առիւծկայ մեկնելու պահուն:

Ահագնները որջն էր, Մըրխըզ-Եաթաղը կոչուած տեղը: Հոն, քարայրին մէջ գտանք մեր պիւղացի ուրիշ երեք անդէն երիտասարդները, որոնք կը քնանային:

Ամէն տեղ մենք իրարու հետ Թուրքերէն կը խօսէինք:

Մելքեսէթի հետ մտանք քարայրը, վառեցինք լուցկին եւ սկսանք զննել հոն գտնուածները, տղաքը չուարած կը նայէին Մելքեսէթին, որուն ծանօթ չէին: Կասկածեցան թէ ես ձերբակալուած եմ Թուրքերու կողմէ ու հարկադրաբար եկած եմ զիրենք մատնելու: Իսկոյն յայտնեցի իրենց որ ընկերս ալ հայ է եւ պատուիրեցի որ չվախնան:

Ուրախութիւնը անսահման էր: Մեծ գոհունակութեամբ տեղեկացան Մելքեսէթի ձեռքը: Համաձայն կանխաւ առնուած որոշման, որեւէ անակնկալի պահուն, մեր ընկերները որ ներս չէին մտած, պիտի հետեւային քարայրէն եւ հոն զըրուած նշանէ մը պիտի գիտնայինք անոնց տեղը:

Մեր պիւղացի երկու տղաներ ղրկեցի մեր ընկերները կանչելու եւ շատ չանցած խումբը հաւաքուած էր քարայրին մէջ: Այսպիսով մեր թիւը 19ի հասաւ:

Մելքեսէթը կարգադրութիւններ ըրաւ խումբին ապրելակերպին մասին, դիս ալ խոհարարապետ նշանակեց:

Մեր լեռներն ապաստանած միւս բոլոր երիտասարդները լուր առնելով թէ մենք միացած ենք Վարդհանցի տղաներուն հետ, հաւաքուեցան մեր մօտակայ անտառներուն մէջ:

Պաւլէ էֆէնտիի խոստման համաձայն, շաբաթը երկու անգամ, քանի մը ընկերներ կը ղրկէինք Մատէն մեր պարէնին համար:

1915 Յուլիս վերջին շաբաթն էր, երկու ոչխարներ ձեռք անցուցած էինք: Մելքեսէթը պատուիրեց որ կերակուր մը պատրաստեմ:

Ոչխարներէն մէկը Յարութիւնն ու Մարտիրոսը մորթեցին, միսը՝ մենք: Մինչեւ կերակուր պատրաստելս, տեսայ որ այդ երկու անբաժան ընկերները ոչխարին չորս ոտքերը քաշած են կրակին վրայ: Կէս մը եփած, անտառին մէջ ատանձնացան եւ կերան:

Երբ Մելքեսէթը խնդրին տեղեկացաւ, պատուիրեց որ ուրիշ տաեն անոնց երկուքին ձեռքը բան մը չդնեմ եւ աւել-

ցուց. «Ինչ մը լմբոստ են»: Յետոյ, քմծիծաղով մը հարցուց. «Մէկ ուխարէն որչա՞փ բաժին առած էին իրենց համար»: «Զորս ոտքերը միայն, մնացածը ինծի յանձնեցին», ըսի: «Ուրիշ առեն անոնց քիչ բաժին տալու է որպէսզի խըրատուին»: Ինչ մը անդին նստած, երկուքն ալ կը լսէին Մելքեսէթի տուած պատուէրը ու միասին գոչեցին. «Մեր բաժինը չմոռնաս, ընկեր խոհարար, անօթի ենք, եթէ ուշ ոյքօթ կ'ընենք եւ ոչ մէկ տեղ չենք երթար», եւ սկսան ծիծաղիլ:

Ես կը զարմանայի անոնց ընթացքին, բայց վերջը ընտելացայ: Ամէնը երկուքին ալ «նապը» կը տանէր:

Մելքեսէթը չորս ընկերներով Ինծաւերակ պիտի երթար իր եւ եղբօր ընտանիքները եւ թուրք բարեկամը տեսնելու: Երկրորդ խումբը Մատէն պիտի մեկնէր, ուտելիք բերելու, այլ խումբին մէջն էինք ես, Միսաք եւ երեք բեռնակիրներ: Միսաքին ճամբայ ինկանք երկու խումբերս եւ Մատէն դիւղի տակ բաժնուեցանք, Մելքեսէթը գնաց Ինծաւերակ, իսկ մեր խումբը Մատէն: Մեզի համար պէտք եղած պարէնը առինք եւ վերադարձանք մեր բնակավայրը:

Արեւը դեռ նոր սկսած էր լուսաւորել բարձրաբերձ լեռներու կատարները: Մենք պառկած էինք, երբ Մելքեսէթը չտապ քայլերով վերադարձաւ եւ քարայրին առջեւ կանգնած գոչեց. «Ելէք եւ չուտ հոն գացէք ձիերը բերելու»:

Կատա՞կ թէ իրականութիւն, ի՞նչ ձիեր էին, որտեղէ՞ն եկան հասան լերան գագաթը:

Հրամանը վճռական էր, քնաթաթախ վիճակով ելանք, հրացանները դրկած չտապեցինք դէպի խմբապետին գոյց տուած կողմը եւ տեսանք որ հօթը ձիերէ բաղկացած կարաւան մը կուգայ, թուրք տէրերուն հետ: Առջեւի ձիուն տանձը ձեռքին՝ առաջնորդն էր Յարութիւնը: Զանգակները կ'արձագանգէին:

— Հասէ՛ք, ձեզի չաքար բերող ձիուն օգնեցէք, կը կատակէր Յարութիւնը:

Իսկապէս յոգնած էր երկու հակ չաքար մինչեւ բարձունքը վեր հանող ձին:

Ես եւ Գէորգը չալկեցինք չաքարի հակերը եւ բերինք



ՄԵՍՐՈՊ ԹՈՐՈՍԵԱՆ
Աւերակցի



ԱՒԵՏԻՍ ԻՓՓՐԱՆԵԱՆ
Խայէկցի

մեր իջեւանը, ապաստաժին տակ, «աւազակներուս որջը»:

Երկար եւ տաժանելի ճամբորդութիւն կատարած խեղճ կենդանիներուն ոտքին տակ պայտ չէր մնացեր: Ձիապանները պանդաուերով սկսան պայտել ձիերը: Չէին գիտեր դեռ թէ աւելորդ էր:

Ըսած եմ արդէն որ ցերեկները անտառին մէջ կը նստէինք աննշմար: Բայց ձիերը իրենց խլացուցիչ պանդակներով կանգնած էին մեզ մօտ:

Տօնական օր էր «խըրխըզ եաթաղը»ին համար: Ձիերը քերած էին երկու հակ չաքար եւ տասնեւչորս հակ կաղինի միջուկ:

Մելքեսէթը ձիապանները ժայռին տակ կանչեց:

Մեր սովորութեան համաձայն, կազմ ու պատրաստ, շարքով կանգնեցան մեր տղաքը:

Ձիապանները առանձին առանձին քննութեան կանչուեցան: Ալի պէյը (Մելքեսէթ) նստած էր, «Հաֆիզը» թուղթն ու մատիտը ձեռքը՝ արձանագրութիւններ կ'ընէր: Ապա կարգը եկաւ իւղուած պարաններուն... որոնք իրենց մահաբեր պարտականութիւնը յաջողութեամբ կատարեցին:

Ձիապաններուն հաշիւը մաքրելէ վերջ, ձիերուն պանգակները վերցուցինք եւ անտառին խորը տարինք, անոնցմէ

հինգը սպաննեցինք, դիակները ճիւղերով եւ տերեւներով ծածկեցինք, իսկ երեք ընտիրները պահեցինք, Մելքեսէթի թուրք բարեկամին նուիրելու համար:

Երեկոյեան դէմ նկատեցինք որ հինգ հոգի դէպի մեզ կուգան, կարծեցինք թէ մեր ընկերներն են, բաւական մօտենալէ վերջ ճամբան չեղեցին եւ հեռադիտակով աուգեցինք որ թուրք վախատական զինուորներ էին:

Հինգ զինուած ընկերներով դարտափոդի մօտեցանք անոնց եւ ձերբակալեցինք, ձիապաններու բախտին արժանացընելով: Անոնք մեզի ժառանգ ձգեցին վեց օսմ. հնչուն ոսկի, երկու ժամացոյց եւ հանդերձեղէն:

Մելքեսէթ չորս ընկերներով իր ընտանիքին տեսութեան գացած տեղն (Ինճաւերակ), կիվի չըջանը հասնելուն հանդիպած էր կարաւանին եւ հարցուցած էր թէ ովքե՞ր էին եւ ի՞նչ էր իրենց փոխադրածը:

Ձիապանները պատասխանած էին թէ՝ իրենք թուրք պետութեան կը ծառայեն, չաքար եւ կաղին կը փոխադրեն կարին: Մելքեսէթ դրամով կաղին կը պահանջէ, տարակելով որ ինքն ու իր ընկերներն ալ պետութեան հաշուոյն կ'աշխատին: Ձիապանները միայն երկու օխայ տալու կը համաձայնին: Ինչ մը հեռանալով, Մելքեսէթը ընկերներուն կ'ըսէ թէ այս առիթը պէտք չէ վախցնել, վերադառնանք, պարէնն ու ձիերը լեռը տանինք: Ընկերները վտանգաւոր կը համարեն առաջարկը, բայց Մելքեսէթ կը պնդէ եւ ընկերները կը համոզուին:

Վերադառնալով, Մելքեսէթ խիստ կերպով կը հրամայէ ձիապաններուն ձիերը բեռցնել:

Ձիապաններէն մէկը օրէնքէ կը ճաւէ եւ մխեւնոյն տեղն կը թելադրէ իր ընկերներուն որ չենթարկուին անարդար հրամանին: Մելքեսէթ զայրացած յոխորտացող ձիապանին ընթացքէն, հրացանի կոթով ուժգին հարուած մը կը հասցընէ այդ յանդուգնին ճակատին եւ արիւնլուայ գետին կը տապալէ զայն:

Միւս ձիապանները նկատելով վերահաս վտանգը, խնկոյն կը բեռցնեն ձիերը եւ ճամբայ կ'իյնան Մելքեսէթի ցուցմունքով, մինչ ըմբոստ ձիապանը վիրաւոր վիճակին մէջ

անգամ կը չարունակէ հակառակիլ:

Մելքեսէթ կը ջանայ համոզել ձիապանը ըսելով թէ իրենք ալ պետական պաշտօնեայ են, բայց ի վերջոյ կը հարկադրուի Մարտիրոսի հետ վիրաւոր ձիապանը ճամբէն դուրս հանելով եւ վար տանելով հաշիւը մաքրել... միւսները հլու հնազանդ ճամբայ ինկած էին:

Պօօզան խանի առջեւ, ճորոխի փայտէ կամուրջէն անցնելով ձիերն ու ձիապանները եկան ու միացան մեզի:

Հրաչքներու հրաչքն էր որ կատարուած էր: Այդ օրերուն, այդպիսի պաշար մը փրկարար դեր կը կատարէր մեզի համար: Մանաւանդ չաքարը, երբ Թուրքիոյ բնակիչները երկար տաճկէ ի վեր չաքարի կարօտը կը քաշէին:

Իսկ մեզի պէս հալածուած խումբ մը, Մելքեսէթի չնորհիւ, երկար ժամանակուայ համար ապահովուած էր չաքարով եւ աննեղարար կաղինով:

Լուր ղրկեցինք մեզմէ քիչ մը հեռուն գտնուող ընկերներուն որպէսզի գան եւ իրենց բաժինը առնան:

Միշտ հետապնդումի ենթակայ ըլլալով, վտանգաւոր էր այդքան չաքարն ու կաղինը մեզ մօտ պահելը, ուստի բաժանումը կատարելէ ետք, մնացածը գիշեր մը Վարի գիւղ (քանդուած) տարինք, տորերկրեայ պահեստներու մէջ տեղաւորելինք. այս այն վայրն էր ուր առաջին անգամ գտայ օրհնեալ ձաւարը:

Երեք օր վերջ մեր բնակավայրէն փոխադրուելեցանք արեւելեան սահմանին վրայ գտնուած անտառը, Գալա Տէրէսին:

Փոխանակ միշտ կաղին ուտելու, Մելքեսէթը յարմար սեպեց կաղին ու չաքար տանիլ Թուրք գիւղերը եւ փոխանակել հացի, ալիւրի, իւղի եւ ձաւարի հետ:

Անոր փափաքն ու հրամանները պատգամ էին մեզի համար:

Ո՛վ պիտի չուզէր անոր ընկերանալ, նոյնիսկ կրակին մէջ նետուիլ, անոր գործած քաջագործութիւններէն զերուսաններ լսել:

Մելքեսէթ բարձրահասակ էր, հազիւ 28 տարեկան, գեղեցկադէմ, ճարտարախօս, բարի՝ ամէնուն հանդէպ: Քաջ էր եւ յանդուգն, եւ օժտուած էր տակաւին չատ մը յատկութիւններով: Վերջապէս աննման էր եւ ամէնուս սիրելի

մեր խմբապետ Մելքեսէթը:

Ձիերը բեռցուած էին չաքարով եւ կաղինով: Զորս ընկերներ լաղերու տարապով խմբապետին հետ ճամբայ ինկան դէպի մօտակայ Թրքաբնակ Քոսքուր եւ Պայինտուր գիւղերը: Երկու օր վերջ անոնք վերադարձան, ձիերը բեռցուած մեր ցանկացած ուտելիքներով, ձիերէն մէկն ալ ծախած էին մեր սահմաններուն վրայ «եայլա»ները բնակուիչն հաստատած Թուրքերուն, փոքրիկ դումար մըն ալ ապառիկ ձգելով: Կէօլ Չէյլիրներ կոչուած տեղը տեսած էին Լանքցի Թուրք Հաճին եւ երկու Թուրք ոստիկաններ որոնք հայերու ներկայանալիքը եղող մարդասէրները կը բաժնէին խումբ մը Թուրքերու եւ իրենց միջեւ: Մեր գիւղացի Հաճին ճանչցած էր Մեր Անտրանին, բայց քաջութիւնը չէր ունեցած Մելքեսէթին բան մը ըսելու, հակառակ որ քառորդ ժամ մը խօսած էին իրարու հետ: Մելքեսէթ բաւական դաղանիքներ կորզած էր Թուրք ոստիկաններէն:

Իր առեւտրական միսսիան կատարած Մելքեսէթ վերադարձաւ առատ ձեւարով, իւղով եւ ալիւրով, ուրախացնելով մեզ բոլորս:

Գալա Տէրէսին ռազմական յարմարութիւններով օժտուած վայր մըն էր, ուր կարելի էր բաւական ատեն հանդիսա կեանք վարել:

Այժմ մեզի կը պակսէր միսը, անոր համար ալ չէր արժեր չատ մտահոգուիլ: Եայլաները արածող Թուրքերու հօտերը ողջ ըլլային...:

ԳԼՈՒԽ Թ.

Մելքեսէթի ճուէրը թուրբ բարեկամին եւ աւեր յանդգնութիւնը.— Երեք ընկերները կը լքեն զայն.— Կիներ եւ ընխաներ մեր մէջ.— Աւերակցի թուրբ չավուշը եւ ընկեր Պէռնէցին.— Գալէ Տէրէսիի կռիւը.— Կարեւոր ժողով մը.— Հայոց հուսկ մեռելները.— Խուբս գիւղի 65 հայերու եղերական վախճանը.— Զըթըճուսցի տըխրահռչակ Հաճի Մէհմէտ էֆէնտիին.— Հերոսներու գործը:

Մելքեսէթ իր չորս ընկերներուն հետ Ինճաւերակի իր թուրք բարեկամին ձի մը նուէր տանելէ եւ երեք օր հիւր մնալէ վերջ վերադարձաւ:

Եուսուֆ աղան մեծ պոհունակութեամբ ստացած էր նուէրը ձին: Պարզուած էր որ՝ յիշեալ թուրքը չատ ազնիւ ընթացք ունեցած է Մելքեսէթի եւ իր եղբօր ընտանիքներուն հանդէպ:

Օգոստոս 3ին Մաուէնի յոյներէն լուր ստացանք որ կառավարութիւնը պիտի աքսորէ բոլոր այն Հայերը որոնք Թուրքերու քով մնացած էին:

Եւ ահա Մելքեսէթի համար նոր մտահոգութիւն եւ յոգնութիւն: Նորէն Ինճաւերակ պէտք էր երթար իր եւ իր եղբօր կինը իրենց զաւակներով դիշեր ատեն մեզ մօտ բերէր:

Ճանապարհին, հոն ուր հանդիպած էինք թուրք ձիապաններուն, կը պատահին յիսնեակ մը թուրք գինուորներու եւ հարիւրապետի մը, որոնք ռազմանիւթ փոխադրողներ էին:

Անոնք իրենց հետ ունէին բաւական թիւով ջորիներ:

Այդ ատեն, թուրք հարիւրապետը երկու փախստական թուրք գինուորներ բռնած է եղեր, երկուքն ալ գինուած: Անոնց հարցաքննութեան պահուն հոն կը հասնին Մելքեսէթն ու իր գինուորները (որոնք նոյնպէս թուրք գինուորական համազգեստով էին): Մելքեսէթ դանդաղ բարեւելէ յետոյ, մաքուր թուրքերէնով մը կը դոչէ. «Ե՛ տիր պէյիմ, պուլլար ասկէր փիրարի՞ մի»: (Ասոնք գինուորական փախստակա՞ն են):

Եւ թուրք հարիւրապետին ներկայութեան կ'ապտակէ

ձերբակալուած փախստականները, իբրեւ փախստական դիւանագործներ հետապնդող պաշտօնեայ:

Եւ Բաբերդէն մինչեւ Մատէն ճանապարհին, անարգական խօսքեր կ'ընէ փախստականներուն, իբր Սուլթանի եւ վաթանի անհաւատարիմ եւ դաւաճան տարրեր...:

Ի՜նչ յանդգնութիւն հայու մը կողմէ:

Թուրք հարխւրապետը Մելքեսէթին կ'ըսէ. «Քանի որ դուք այդ պաշտօնն ունիք, Ալի պէյ, առէք այս խայիններն եւ տարէք յանձնեցէք պատկան իշխանութեանց»:

Թուրք սպան կը յանձնէ երկու հրացաններն ալ, բայց յանկարծ միտքը կը փոխէ եւ հրացանները եա կը պահանջէ: Մելքեսէթ թուրք սպային հետ քանի մը խօսք փոխանակելէ ետք ինքզինքը կը նետէ ճամբէն վեր գտնուած քարի մը տակ:

Թուրք սպան կը հրամայէ Մելքեսէթին որ չհետանայ: Մելքեսէթ կըսկսի կրակել մութին մէջ, գինուորները իրար կ'անցնին, բայց չեն փոխադարձեր մինչեւ որ Մելքեսէթ ճամբայ կ'իյնայ, այն ատեն միայն կը կրակեն: Այդ խիստ վտանգաւոր դրութենէն դուրս գալով, Մելքեսէթ Խուբսի սահմաններուն մօտ կը հասնի երեք ընկերներուն:

Վերադարձին, մեր ներկայութեամբ, Մելքեսէթ յանդիմանեց այդ ընկերները եւ յայտարարեց որ գինք մինակ ձգած էին եւ հեռացած: Յոյներէն լսած մեր լուրը դեռ անծանօթ էր բոլորին եւ տակաւին դործադրութեան չէր դրուած:

Անցան քանի մը օրեր ալ: Օղոստոսի լաւագոյն օրերուն կը մնայինք դեռ անտառին մէջ: Երբ լուրը առուգուեցաւ, անմիջապէս Յարութիւնն ու Մարտիրոսը գացին Խնձաւերակ եւ չորս օր վերջ վերադարձան, բերելով երկու կիները իրենց զաւակներով:

Օղոստոս 6ին, Մարտիրոս ցանկութիւն յայտնեց մեր գիւղը երթալու մեր Անդրանիկին հետ: Ապահով համարուած վայրերը ցերեկով երթալու համար, կէսօրէն ետք ճամբայ ինկան: Մեր գտնուած անտառին ստորոտը տեսած էին երկու գինուած թուրք ասկեարներ, ծառի մը տակ նստած:

Անդրանիկ վերադառնալով լուր տուաւ մեզի, ուխը գինուած ընկերներով հասանք թուրք գինուորներու եռեւէն որ

Մարտիրոս կը հետապնդէր, օգտուելով ձորին ընծայած յարմարութիւններէն:

Կարճ ճամբայ մը կը մնար գինուորներուն, բաց դաշտին մէջ, պետական ճամբան հասնելու համար:

Լատրանի ձորն էինք:

Պզտիկ դարձուածքի մը՝ թուրքերը նստան Տէմիրճեանց արտին գլուխը, փոքրիկ թուփի մը տակ ճաչելու: Օդը տապաճած էր: Ես եւ Մարտիրոսը բարեւեցինք, մեղի ճաշի հրաւիրեցին: Մարտիրոսը նստաւ իսկ ես կանգնած էի:

Ականաւներէն մէկը կը ճանչնայի, իսկ ինք գիս չճանչցաւ, որովհետեւ ես միշտ կը խուսափէի դէմքս ցոյց տալէ: Համոզուեցայ որ մեղի մօտ գտնուած Աւերակ գիւղացի զարմանալի չէթէներէն էր, յաճախ մեր սենեակը եկած: Ես շատ բան գիտէի իր մասին...:

Որտեղացի ըլլալս հարցուց, ստեցի: Այդ միջոցին Մելքեսէթ վեց ընկերներով վրայ հասաւ: Մեղի հարցուցին թէ ո՞վ էին եկողները, ըսի որ մեր ընկերներն էին եւ որ խմբովին Մատէն պիտի վերադառնայինք:

Մելքեսէթը հասնելուն պէս առանց բարեւելու ըսաւ. «Ո՞վ էք դուք»: Աւերակցի թուրքը որ ենթատպայի ուսանողներ կը կրէր, անտարբեր կերպով պատասխանեց. «Ո՞վ ըլլալնիս հարցնելու պէտք կա՞յ, կը տեսնէք որ գինուոր ենք»:

— Գիտեմ որ գինուորներ էք, ցոյց տուէք ձեր վկայականները պատասխանեց Մելքեսէթ եւ գլխու պզտիկ շարժումով մը հասկցուց մեղի որ խլենք անոնց գէնքերը:

Մելքեսէթի հասած ատեն, ես եւ Մարտիրոսը կանգնած էինք արդէն երկու թուրքերու կողքին, դէմ դիմաց:

Երբ չավուշը գրպած էր իր վէսիքան հանելով, մենք երկուքս խլեցինք անոնց գէնքերը: Երկու թուրք գինուորները անակնկալի գալով ապշած մեղի կը նայէին:

Վէսիքան մէջտեղն էր: «Կարդա՛», ըսաւ հրամայական շեշտով մը Մելքեսէթը:

Վէսիքան կը ճչդէր միայն Աւերակցի չավուշին ռազմամթերքի փոխադրութեան ճիւղին պատկանիլը:

Մելքեսէթ գայրացած գոռաց. «Զը՛ք այտղա, չօք գըլամայ»: (Ոտքի ելիր. գըռլամայ անարգական բառը Մելքե-

ակթ յառաջ կը գործածէր այս պարագաներուն):

Ապա աւելցուց. «Որո՞ւ կը ձգես պետութեան ռազմամթերքը ու կը փախչիս, խայինց, դուն դասալիք ես»:

Անոնց առիններն ալ առնելով, վերադարձանք:

Ճամբան չավուշը մօտենալով Մելքեսէթին կը խոստովանի որ չավուշի իր հանդամանքով ձգած է ռազմամթերքը եւ պայրամի առթիւ գիւղը կ'երթայ երեք օր հոն անցընելու եւ ապա վերադառնալու համար իր պաշտօնին:

Չավուշը ապաչեց, պաղատեց Մելքեսէթին որ հիւր ըլլայ իրեն, գիւղ երթան, պայրամը միասին անցընեն:

Արդէն մտած էինք անտառը: Մելքեսէթը քարի մը վրայ նստած, կամք ու պատրաստ էր «հարցաքննելու» կալանաւորները:

Ես եւ Գէորգը «գինուորական առեանին», ներկայացուցինք չավուշն ու իր ընկերը:

Սկսած էր անձրեւ տեղալ. թրջուած էինք: Գէորգը աքաղանացած կանգնած էր Մելքեսէթի առջեւ, իսկ ես չավուշին կոլքին: Մելքեսէթը սկսաւ:

— Չավո՛ւշ, չէ՞ր պիտեր թէ առած քայլդ սխալ է:

— Պայրամի նուիրական օրերէն հրապուրուեցայ, խաբուեցայ:

— Եթէ հիմայ քեզ ապատ ձգեմ, երեք օրէն կը վերադառնա՞ս:

— Վալլահի, պիլլահի, հազրէթի փէյղամպէր հաղիւ թէ չիւն, պատասխանեց չավուշը:

Այս աւելորդ ձեւակերպութիւններէն վերջ, Մելքեսէթը սովորականին պէս, դիւրի թեթեւ չարժումով մը ապրանչանը տուաւ:

— Ալի պէյ, օրէնքը պիտի գործադրուի՞, հարցուցի:

— Սէֆէրպէրլիքի օրէնքին տեղեակ չէ՞ք, աւելորդ չէ՞ հարցումդ Սալէ՛հ, բարկացոտ չեչտով ըսաւ Մելքեսէթ:

Մեր այդ խօսակցութենէն բան չի հասկցաւ հայերու արիւն ծծող այդ չավուշը:

Պարանը անոր վիզը օղակած էր, երբ Մելքեսէթ ուժգին հլլելով ըսաւ.

— Քանի՞ անմեղ եւ անզէն հայերու արիւն լակած ես,

չուն թուրք, կը տեսնե՞ս թէ ովքեր են ղէմդ կեցողները:

Ջավուշը վախէն ինքզինքը կորանցուցած, բառ մը չի կրցաւ արտասանել, վղին անցուած պարանը կատարած էր մահավճիռը...:

Միւս ասկեարը Բարեբդի Պէանէ գիւղէն էր, դողդոջալով կը սպասէր:

Անձրեւը հեղեղի պէս վար կը թափուէր երկինքէն:

Մելքեսէթը հեռացաւ եւ պատուիրեց որ միւսին վերաբերեալ ձեւակերպութիւնը մենք կատարենք:

Ինչ մը վարը սպասող ընկերները կանչեցի, պարանը անոնց տուի եւ պատուիրեցի որ անմիջապէս դործադրեն Մելքեսեթի հրամանը:

Պէանէցի թուրքը ուշի ուշով կը դիտէր այս ամէնը:

— Սկիզբէլիքի օրէնքով դասալիքները չղթայակապ վիճակի մէջ պէտք է հարցաքննութեան տանիլ, ըսի:

Եւ պարանը արդէն օղակեց դաստապարտեալին վիզը...:

— Ի՞նչ կ'ընէք, գիս պիտի խեղդէք, սարսափահար հարցուց կրցաւ բսել հայակեր թուրքը:

— Չէ՛, սիրելի մօրուքաւոր, կատակ կ'ընենք, հեգնանքով պատասխանեց Միսաքը:

— Այսպէս կատակ կ'ըլլա՞յ պէ ճանըմ, կը տեսնեմ որ կը խեղդէք:

Պարանը սկսած էր սեղմել թուրքին կոկորդը:

Վրէժխնդիր Միսաք գայրացած գոչեց.

— Կը վախնա՞ս խեղդուելէ, քու իմանալդ...:

Ապա դառնալով ընկերներուն, ըսաւ.

— Ծօ՛, անատուածներ պարանը կամաց քաշեցէք, կը խեղդուի...:

Արդարանալի՞ էր մեր ըրածը... պէտք է հարցնել այն բոլոր հայերուն, որոնք ականատես եղած են իրենց անմեղ հարազատներու խողխողուած դիակներուն, չարդուփշուր դանկերուն եւ բազմահազար ազգակիցներու կատարածին: Անոնց՝ որ լսած են ճիչը առեւանգուող կոյսերուն եւ՝ հարսներուն եւ կորսնցուցած են իրենց ընտանիքը արիւնարբու թուրք խուժանին եւ զօրքերու կացիններուն եւ սուիններուն տակ: Անոնց՝ որ վրէժ ունին իրենց կսկծացող սրտերուն մէջ:

Երկու թուրքերէն մեզի մնացին երկու հրացանները, 320 փամփուշտներով, եւ ինչ որ ամէնէն կարեւորն էր, երկու ձեռք գինուորական համազգեստ, զարդարուած ենթասպայի նշաններով եւ չքանշաններով:

Մեր չքջանները պտուտոզ անվէն տղաք հետեւեալ խընդրանքը ներկայացուցած էին Մելքեսէթին. «Մենք, անվէններս, տաճկական զուլումէն ճողոպրելով, անօթի, ծարաւ քարշ կուտանք մեր կեանքը այս անտառներուն մէջ, տաժանելի պայմաններու ենթակայ:

«Ամբողջ հայութեան ողջակիզման վրէժը կ'ետայ մեր սրտերուն տակ, ձենք չունինք որ կարենանք մեր սրբազան վրէժը լուծել: Կը խնդրենք որ տակէ յետոյ ձեր բռնած թուրքերը մեզի յանձնէք, մենք ըլլանք անոնց դահիճը, գոնէ քիչ մը մեր այրած սիրտերը հովանան եւ եթէ պիտի մեռնինք, աչքերնիս բայ չի մնայ»:

Մելքեսէթը ընդունեց անոնց խնդրանքը:

Կիրակի առաւօտ մը, մեր պահակներէն լուր եկաւ որ չերան լանչէն ութը փախստական թուրքեր կ'անցնին, կէս ժամ վերջ անոնք ձերբակալուած եւ մեզի բերուած էին: Անոնց գատն ու գատաստանը յանձնուեցաւ մեր անվէն ընկերներուն: Եւ այսպէս չարունակուեցաւ...:

Երկու չաբաթէ ի վեր միս կերած չէինք, բոլորս ալ կը վախնայինք խորոված ուտել: Մարտիրոս, Գէորգ եւ ես յանձն առինք մսի խնդիրը կարգադրել մէկ պիչերուան մէջ:

Գալա Տէրէսիէն ճամբայ ելանք դէպի Քօսքուռի եայլաները, յաջողութեամբ ձեռք ձգեցինք մեր որսը եւ լուսաբացին վերադարձանք մեր տեղը:

Տղաքը բոլորն ալ մսագործ դարձած էին, եւ ահա մսի կտորն առնողը կըչտապէր իր խումբին մօտ:

Ճաչէն վերջ, Մելքեսէթը վախնալով նոր դրաւուած հրացանները փորձել, բայց «Հաֆըզը» արդելք հանդիսացաւ, առաջկելով թէ դնդակները պէտք է խնայէինք, բուն նպատակին գործածելու համար:

Հետեւեալ օրը պահակի պարտականութեամբ բարձրացայ մեր աջ կողմի պահակատեղին եւ հեռադիտակովս չորս կողմը կը զննէի. քիչ վերջ, մեր միւս խումբէն քովս եկան Գրի-

զոր Աւետեանը, հօրեղբօրս տղան: (Վերջինը դոհ գնաց 1918 թուին Անդրանիկի բանակին մէջ, ինչպէս կուռին տաեն):

Միտքին նստած կը խօսէինք, յանկարծ տեսանք մարդ մը որ Լատրոսի ճորէն կուգար, վերին եայլաներու ճամբով: Լաւ որս է ըսինք: Գրիգորը անզէն էր, ես զինուած եւ համազգեստով: Իսկոյն, անտառէն դէպի վար ցատկեցի, իսկ Գրիգորին պատուիրեցի գալ Յիսուսէրի առջեւը:

Թուրքին առաջն անցայ եւ ազդարարեցի որ անձնատուր ըլլայ: Հլու հնազանդ քովս եկաւ: Իր դատալքութիւնը պատրուակելով, առջեւս ձգեցի, Մէնգիլ տանելու եւ հարկադրապետին ներկայացնելու:

Արդէն հասած էի Յիսուսէրի անտառին խորը, երբ Գրիգորը մօտեցաւ: Տէր Հօրս կրած անօրինակ տառապանքը երբեւիցէ չէինք կարող մոռնալ, դեռ կը կսկծար մեր սիրտը:

Թուրքը ենթարկեցինք իր նախորդներուն վիճակին...:

Հրացան չունէր, երկար կոթով կացինը ես առի, մնացեալը Գրիգորին ձգեցի:

կէսօր էր, վերադարձանք ճաշի:

Մելքեսէթ կացինս տեսնելով հարցուց թէ ուրկէ՞ ձեռք ձգած էի: Պատմեցի պատահածը, չատ ուրախ եղաւ եւ ըսաւ. «Այդպէս կ'ուզեմ որ ըլլաք»:

Մեր բնակած անտառին մէջ չատ պտուղներ կային, թէեւ վայրի, բայց չատ համեղ.— Տանձ, խնձոր, սալոր, խօրխոջ, աչնանային կեռաս, եւ այլն:

Մելքեսէթի փափաքով, ես եւ ինք պտոյտի ելանք, մէկաեղ իջանք Բէչապաճ ջուրին եղերքը խօրխոջ ուտելու, տեսանք երեք կիներ որոնք երկու տղամարդոց հետ մացառներու մէջ վնտռտուքներ կը կատարէին, եթէ մեզ տեսնէին, հինգն ալ պիտի տանէինք անտառը, անզէն տղոց յանձնելու համար: Իրենց բախտէն մեզ չտեսան եւ անցան գացին:

Երկուսան իրենց կօրտուտը կը վնտռէին անտաբակոյս:

Մեա օրը տասներկու զինուած մարդիկ, առաուն կանուխ, եայլաներէն դէպի մեզ կ'առաջանային: Հասան մինչեւ Գալատէրէսին ուր մեր անզէն տղաքը կրակ վառած կը բակուր կ'եփէին իրենց համար: Կրակին ծուխը մառնած էր

իրենց տեղը: Այդ խումբէն էին՝ Մկրտիչ Դաւինեան, Նիկողոս Դարբինեան, Աբրահամ Մարտիրոսեան, Արմենակ Զարդոյեան եւ Քրիստափոր Յարութիւնեան: Վերջինը արդապավազ Քրիստափորն էր, որ Յանտրապէն բաժնուեցաւ մեզմէ եւ հոս ալ իր ճարպիկութիւնն ի յայտ բերաւ հետքը կորսընցընելով:

Ծուխին ուղղութեամբ գալով, թուրք գինեալները յանկարծակի յարձակելով բռնեցին Նիկողոս Դարբինեանը եւ կացինի հարուածով մը վիզէն վիրաւորեցին Աբրահամ Մարտիրոսեանը: Մենք հեռադիտակով կը տեսնէինք այդ բոլորը բայց հնարաւորութիւն չունէինք օգնութեան հասնելու:

Բացի Նիկողոս Դարբինեանէն բոլորը փախան:

Յիշեալը ճամբուն վրայ սպաննեցին: Նախապէս ուզած էինք կրակել, բայց ընկերոջ կեանքը չվտանգելու համար սպասած էինք: Երբ անոր նահատակուիլը տեսանք, Մելքեսէթը սկսաւ կրակել չավուշի հինգնոց հրացանով, անոր գնդակներէն մէկ մասը նպատակին հասան եւ քանի մը թուրքեր ծանրապէս վիրաւորուեցան:

Այդ պահուն մեր կողմէ չորս հատ հինգնոց հրացաններ միայն կը գործէին, մնացեալներու գնդակները չէին հասներ թուրքերու գտնուած տեղը եւ ի զուր պիտի վատնէինք մեր գնդակները:

Թուրքերը սկսան նահանջել մացառներու մէջէն, թէեւ հրացանները կ'որոտային, լեռ ու ձոր արձագանգելով:

Վերի եայլանները բնակութիւն հաստատած Արտահանցի թուրքերը խումն բազմութեամբ եկած հասած էին Քիսատէրի առջեւ գտնուած տափարակ դաշտը զարձաւ կըռուի թատերաբեմ: Մելքեսէթի հրահանգով երկու մասի բաժնուեցանք, երկու կրակի մէջ առնելու համար թշնամին:

Յանկարծ, մեր դիւղը հաստատուած Արտահանցի թուրքերէն մօտ չիաուն հոգի ալ ռուսական մօսին հրացաններով գինուած օգնութեան հասան իրենց հայրենակիցներուն եւ կ'աշխատէին մեր թիկունքը գտնուած ռազմական կէտերը

դրաւել: Մենք հարկադրուած, հրաժարեցանք մեր ծրագրէն եւ պաշտպանողական դիրք բռնեցինք:

Կռիւը չարունակուեցաւ մինչեւ երեկոյ:

Ըստ յոյներու տուած տեղեկութեանց, թշնամիէն քիչ սպաննուածներ կային, բայց վիրաւորները երեսունի հասած էին: Մենք ունէինք մէկ սպաննուած եւ մէկ վիրաւոր (անակընկալի եկած մեր անզէններէն): Կռուին ի նպաստ մեզի ըլլալուն լուրը հասած էր կառավարութեան: Վիրաւոր մը յայտնած էր թէ մեր մէջ անշեղ նշանառուներ կային, որոնց մէն մի գնդակը մարդ մը կը խլէ թուրքերէն:

Մելքեսէթի անվրէպ գնդակներն էին որ պարմացուցեր էին թշնամին:

Երեկոյեան՝ մեր խումբերը միացան: Հարկադրուած էինք տեղափոխուիլ, որովհետեւ յաջորդ օրը մեր դէմը պիտի գտնէինք նաեւ Սուլթանի ժանտարմաները, աւելի լաւ զինուած եւ մարզուած:

Գալատէրէսին թողինք եւ բոլորս միասին անցանք մեր ամհամանի արեւմտեան կողմը՝ «Մըրխըզ եաթաղի»ն:

Հետեւեալ առաւօտ, կռուի վայրը եկան նաեւ հարիւրաւոր ժանտարմաներ եւ սկսան հրացանաձգութեան դէպի դառարկ անտառը:

Այդ օրը, մինչեւ երեկոյ, հազարաւոր գնդակներ աւրացին դէպի անտառը, վասն ոչինչի:

Մենք հետուէն կը դիտէինք «հերոսներու քաջագործութիւնները»:

Մելքեսէթ հրամայեց բոլորիս ցերեկը անշարժութեան դատապարտուիլ եւ չպտտիլ ամէն անդին:

Գալատէրէսին կռիւը խաղալիք մըն էր մեզի համար, վրէժով լեցուած տղաք կ'ուզէին նետուիլ թշնամիին վրայ եւ ճակատ առ ճակատ կռուիլ, բայց մեր ունեցած ռազմանիւթը ողորմելի վիճակ մը կը ներկայացնէր:

Սուլթանի ժանտարմաները երկու օր մանրացնին խուզարկութեան ենթարկեցին անտառը եւ ձեռնունայն վերադարձան Բաբերդ:

Այլ կռիւէն վերջ, մենք մեր ապագայ ընելիքներու մասին կը մտածէինք:

Նաեւ ծ էինք անուռին խորը, կարծիքներ կը փոխանակէինք, տեսակէտներ կը պարզէինք, որոնցմէ ո՞ր մէկը օգտակար կրնար ըլլալ ոչ ոք գիտէր:

Մեր ապագան մռայլ էր, մեր միջոցները սակաւ եւ ոչ ոք կրնար իր տեսակէտը յստակօրէն բանաձեւել եւ պատասխանատուութիւն ստանձնել:

, Օգոստոսի առաջին շաբաթն էր, կամաց կամաց վրայ կը հասնէր մեր ծննդավայրի ցուրտ աշունը եւ ապա խստաշունչ ձմեռը: Անհրաժեշտ էր օր առաջ վճռել մեր ընելիքը:

Մելքոնեթը կ'առաջարկէր՝ բոլոր անդին ապաքը ձերբակալուած վիճակի մէջ դնել, բայէ ի բաց հեռացնել տաճկական զիւղերէն եւ արեւելեան ճանապարհով հասցնել զոնոնք ռուսական սահմանը:

Հաֆըզ, Յարութիւն եւ Մարտիրոս կ'առաջարկէին բոլոր տղոց հետ Տէրսիմ անցնիլ, քիւրտերու մէջ մնալ:

Ա.էմօղլին կը պնդէր դիմել դէպի Սանդաչ ու Կոմ, սահմանափակ ընկերներով (ինչ որ տեղի ունեցաւ ի վերջոյ):

Գէորգ Ա.թոյեան եւ Անդրանիկ կ'առաջարկէին հայերու հունձքէն օգտուիլ, ցորէն ամբարել, ձմեռը մնալ անուռը եւ բնակիլ գետնափոր նկուղներու մէջ:

Իմ կարծիքն էր՝ կարելի եղածին չափ գինել անդէն տղաքը, Սպերի ուղղութեամբ երթալ դէպի պատերազմի դաշտը, որովհետեւ ճակատ մեկնող գինուորէն ոչ ոք կը յանդգնէր վէսիքայ պահանջելու: Այս առաջարկիս իրագործման մէջ կարեւոր դեր կրնար կատարել մեր զիւղացի Մկըրտիչ Դաւինեանը, որ ինը տարի առաջ, երկու լաթերու (վէլէա) օգնութեամբ, Խոտորջուրէն գաղանի անցեր եւ Ռուսաստան գացեր էր: Մկրտիչ ինքն ալ կը վստահացնէր թէ առանց վտանգի կարելի էր հասնիլ ռուսական սահմանը:

Իսկ Ա.էմօղլին հակառակ էր բոլոր առաջարկներուն եւ ամէն բան տակնուվրայ ըրաւ իր խլրտային աշխատանքներով:

Օրերով զրոյցներ վիճելով, ինչպէս կ'ըսեն՝ ջուր ծեծելով, բայց չկարողացանք եզրակացութեան մը յանգիլ, մինչեւ որ վերջին անգամ տեղի ունեցած մեծ ընդհարումը պատճառ դարձաւ մեր ուժերու չլսուման եւ տիրական դէմ-

քեր յաւիտեան հեռացան մեզմէ:

Օրեր, շաբաթներ կը սահէին, բայց հայերու ցանած արտերը հասունցած հունձքի կըսպասէին, ոսկեզոյն, լեցուն հասկերը դէպի վար խոնարհած:

Բուն տէրերը չկային, արտին, ցանքին եւ հունձքին հարազատ տէրերը:

Ձկար հայ գեղջկուհին, որ աւանդական սովորութեան համաձայն՝ երբ արտէն վերջին փունջը կը փրցնէր, երեք անգամ չերմեռանդօրէն մանգաղին քերթով կը խաչակնքէր արտը եւ գոհաբանական աղօթքը կը մրմնջէր՝ «Տէ՛ր Աստուած, չնորհակալութիւն տուած հունձքիդ համար, Հայր Աբրահամի պէրէքէթը մէջն ըլլայ»,

Այդ աղօթքէն վերջ, հայ գեղջկուհին գոհունակ ժպիտը դէմքին կը վերադառնար դիւղը, տան երէցներուն աւետելու հունձքին արդիւնաւորութիւնը եւ քաջալերուելու իր մեծերէն:

Հազար ու մէկ հոգերով զբաղուած մարդով ժողովի մէջ էինք, երբ մեր գիւղէն հսկայ ամբոխը դուրս ելաւ, կին, աղջիկ, տղայ, ծեր ու պառաւ եկան մեծ մարդը, Խաչատուրեանի արտը հնձելու: Հայը, տքներ, ցաներ էր, իսկ գատարկապորտ թուրքը եկած կը հնձէր: Նոյն օրը այդ հսկայ արտին հունձքը վերջացաւ, հնձուորները բազմաթիւ ըլլալուն համար:

Մահուան չափ դժնդակ էր, դիտել այդ բոլորը եւ ձեռնածալ նստիլ:

Վրէժխնդրութեան հուրը բորբոքեցաւ Մելքեսէթի սըրտին մէջ, այլեւս դժուար էր սանձահարել մռնչող առիւծը, որ սաստիկ յուզումէն պոռթկաց. «Բոլոր գինուած տղաները ոտքի՛, մենք արդէն ամէն բան կորանցուցած ենք, երթանք, կարենք Պօղազ-Քէսէն ու կոտորենք բոլորը անխտիր»:

Մելքեսէթի սրտէն ժայթքող այդ խօսքերը ոտքի հանեցին ամենէն թուլամորթներն անգամ եւ ահա որոչեցինք չարժուիլ դէպի թուրք հնձուորները:

Մելքեսէթի մեծ եղբայրը, Ամէմօղլին եւ քանի մը ձեր աւելորդ եւ վնասակար համարեցին այդ յանդուգն ոտաջարկը եւ ժամերով խօսելէ վերջ, համոզեցին եւ հան-

դարտեցուցին առիւծը:

Չինեալ խումբ մը պիտի մեկնէր Մատէն պաշար բերելու, պացին ու վերադարձան, Խուբա պիտի 65 հայերու ողբերգական վախճանի դոյժը բերելով:

Բաբերդի ընդհանուր կոտորածին, այս քաջարի երիտասարդները Ղարապուլաղէն փախչելով, Խուբսի սահմանին մէջ պոնուած պզտիկ անտառը իրենց ապաստան ընտրած էին: Քանի մը ամիս իրենց գոյութիւնը քարշ տալէ վերջ, քանիցս հետապնդուած էին Թուրք կառավարութենէն բայց օձիքնին ձեռք տուած չէին:

Վերջապէս օր մը, Թուրքերը կը պաշարեն անտառը եւ կրակի կուտան: Խեղճ տղաքը կրակին ու ծուխին չի դիմանալով դուրս կուգան անտառէն, մինչ դարանակալ Թուրքերը որ անտառի չորս դին կըսպասէին, կը յաջողին կոտորել Խուբսի 35 քաջերը, որոնք այդքան զրկանք ու տանջանք կրելէ վերջ, ողբերգականօրէն կը փոշիանան:

Մնացած 32 հոգին ալ, նոյնքան յանդուգն ու քաջ, կը չարունակեն իրենց կռիւները, մինչեւ որ անոնք ալ կը նահատակուին իրենց պետերուն՝ Մխրան Թումանեանի եւ Անանի Զուխուրեանի հետ:

Երբ յիշեալ տղաները Մխրանի գլխաւորութեամբ՝ ծանօթ արհեստագէտ Զթնոսցի Հաճի Մկռմէտ էֆէնտիին կը ներկայանան եւ պատառ մը հաց կը խնդրեն, Մկռմէտը հաց տալէն զատ, հաւաստիքներ ալ կուտայ զանոնք անվնաս պահելու, պայմանաւ որ հայերը աշխատին եւ օգնեն իրենց պաշտային աշխատանքներուն: Տղաները ակամայ կը համաձայնին, մանաւանդ որ՝ այլեւս ուրիշ հնար չունէին եւ կը սկսին օգնել Մկռմէտ բոբենիին:

Մինչեւ աչուն կ'աշխատին տղաները եւ երբ պաշտային աշխատանքները կը վերջանան, Հաճի Մկռմէտ Բաբերդ կ'երթայ, լուր կուտայ կառավարութեան, ինք կը մնայ քաղաք եւ մեծ թուով ժանտարմաներ կուգան եւ Զթնոսի մէջ կըսպաննեն Խուբսի 32 քաջերը:

Զորս–հինգ երիտասարդներ ալ նոյն ողբերգական վիճակին ենթարկուած էին Ղօրճաղօլլի էմին էֆէնտիի կողմէ, նոյնպէս քրտնաջան աշխատանքներէ յետոյ:

Լսած էինք որ Ռուբսի անտառին մէջ բաւական թիւով հայ փախստականներ կան, մտածած էինք երթալ գտնել զանոնք ու մեզի միացնել, սակայն միշտ ալ խոչնդոտներու հանդիպեցանք:

Եւ ամէնէն վերջ, իրենց խողխողման գոյժը հասաւ, մեր սրտերը կսկծացնելով:

Քնացէ՛ք անվրդով, անթաղ, անշիրիմ իմ սիրելի հայրենակիցներս, գիտեմ թէ ի՞նչ կը մտածէիք կամ ինչ ըսել կ՝ուզէիք երբ գահիճին սուրը ձեր սրտերուն կը մխուէր:

Բայց, իմ այս յիշատակութիւնը ձեր ողբերգութեան յուշարձանը եւ գալոց սերունդին վրէժխնդրութեան մղիչ ուժը պիտի հանդիսանայ:

Ձեր կտակը յաւէտ անմոռաց պիտի մնայ մեր եւ գալոց սերունդներու կողմէ: Փա՛ռք ձեր անթառամ յիշատակին:

Ալբիըզ Տէրէսիի անտառին մէջ կը քննէինք, կը գտնէինք եղածները եւ մեր վրէժխնդրական ոգին կը բորբոքէր: Փախստական թուրք պինուորները մեր ծուղակը ձգելով վրէժ կը լուծէինք, եւ մեր ընկերները կ՝առաջարկէին նոյնիսկ բաբերդի չրջանի հունձքերը այրել:

Այդ առաջարկը անընդունելի եղաւ, որովհետեւ այդ ձեռնարկին հետեւանքները պիտի կրէին նաեւ անչափահաս թուրքերը:

Հերոսին վայել չէ կիներէն եւ երախաներէն վրէժ լուծել:

ԳԼՈՒԽ Ժ.

ՄԵԾ ԿՌԻՒԸ

Հէրոդդիի հովիւը.— վտանգուած վայրը.— Հինգ ժամ ապարդիւն խորհրդակցութիւն.— երեք հարիւր թուրք ոստիկաններով կը պաշարուինք խրլխզգ եաթաղրին մէջ.— Թրքական շղթան կը պատռենք.— Միսաքր սպանութիւնը.— Գլխաւոր դիրքերը կ'անցնինք մեր ձեռքը.— Դաւանանական փախուստ.— Տաք կռիւը.— Մելքեսէթ կ'իյնայ վիրաւոր.— Թուրք գերադաս ուժերու դէմ.— Յարութիւնի մահը.— Վերադարձ՝ Լսոնի լեռները.— Մելքեսէթի եւ Միսաքի թաղումը:

Ձիշդ երկու չաբաթ մխեւնոյն վայրին մէջ անցուցինք առանց միջադէպի կամ վնասի: Օր մը Հէրոդդի կոչուած (Ղըզըլպաշ) գիւղէն հովիւ մը մեր թաքստոցին մօտերը բերաւ իր հօտը արածելու:

Եթէ քիչ մըն ալ վար իջնէր մենք արդէն մատնուած կ'ըլլայինք: Առանց այդ ալ կատաղութիւնը խստու կը հետապնդէր մեզ:

Մելքեսէթ խնդոյն ցաւակից իր տեղէն եւ անդէն յառաջացաւ, մօտեցաւ հովիւին եւ համոզեց որ հետանայ: Արժէ յիշել այստեղ որ Մելքեսէթ համոզող լեզու ունէր եւ այդ տեսակէտէն աննման էր:

Հովիւը իր հօտը քաշեց ու հեռացաւ: Սկսանք կասկածիլ թէ արդեօք հովիւը դիտումնաւո՞ր կերպով եկած էր մեր չրջանը: Այդ պիշեր մնացինք մխեւնոյն տեղը: Հետեւեալ օրը խումբ մը թուրք կիներ մխեւնոյն գիւղէն, մեր կողմը եկան վայրի պտուղներ հաւաքելու:

Երբ անոնք տակաւին հեռու էին մեզմէ, Մելքեսէթը ա-

ոաջարկեց որ հինգ վինուած ընկերներ միանան իրեն:

Ինչ մը վար իջանք, պահուըտեցանք մացառներու մէջ, երբ կինները մօտեցան, մինակ Մելքեսէթը մէջտեղ ելլելով խօսքի բռնուեցաւ եւ առաջարկեց որ վեր չի բարձրանան, առարկելով որ վերը քանի մը վինուած ընկերներ կան եւ կրնայ ըլլալ որ իրենց հանդէպ լաւ վերաբերմունք չունենան:

Անպիտան կիները բնաւ չուզեցին մտիկ ընել, առաջացան դէպի ապառաժին տակ գտնուած աղբիւրը, ուր կը գտնուէր մեր վլխաւոր ուժը, անզէն թէ վինուած, անջատաբար նըստած թուփերու տակ:

Մելքեսէթի ակնարկին վրայ, վախցնելու նպատակով միայն, դուրս ելանք մեր թաքստոցէն եւ յարձակեցանք կիներուն վրայ: Անոնք վերադարձան եւ իջան կեդրոնական ճամբան, պիտի երթալու համար:

Այդ րոպէին մեր գիւղէն դէպի վար կուգային երկու հեծեալ ոստիկաններ: Կիները կանգնեցան եւ ոստիկաններուն պատմեցին անշուշտ իրենց տեսածը:

Մենք բարձր լեռնակատարէն հետադիտակով կը դիտէինք այդ ամէնը: Նախորդ օրուան հովիւին գալը, այսօր թուրք կիներուն երեւումը մեզի մտածել կուտային թէ այլեւս վըտանգուած է մեր գոյութիւնը:

Հաւաքուեցանք իրարու քով եւ գաղտնապէս որոշեցինք գիշերուան երթալիք տեղերնիս: Եւ այդ գաղտնիքը բոլորին համար է, որովհետեւ երեւոյթներէն կը պարզուէր թէ անկարելի էր այդքան խումբերով միասին ապրիլ, պէտք էր որ խումբ խումբ պահուէինք, Լառնքի լեռները եւ անտառները մէջ տեղ չէր պակսեր:

Մեր երթալիք տեղը թէեւ գաղտնի պիտի պահուէր, բայց Մելքեսէթի համաձայնութեամբ լաւ տուի մեր գիւղացիներէն ինծի մտերիմ ութը անձերու, որոնցմէ երեքը Տէր Նարկիսեան եղբայրներն էին եւ խումբէն երկուքը միայն վինուած էին:

Որոշումը, իբր անբեկանելի վճիռ, հաղորդուած էր բոլորին, ըստ որում՝ ամէն մէկ խումբ առանձին-առանձին պէտք էր հետանար վտանգուած վայրէն: Քանի մը խումբեր հետացան, մնացին մեծ մասով անզէններ եւ մեր խումբը, որ

ամէնէն բազմամարդն էր՝ 17 հոգի, երեք կին եւ հինգ երախաներ: Կազմ ու պատրաստ էինք մեկնելու:

Մութը պատած էր երկիրը, իսկ լուսինը սկսած էր դուրս հանել իր լուսեղէն դէմքը:

՝ Այդ օրերուն՝ Յարութիւնի երեք ՝զաւակները հիւանդ էին, մեր մեկնումի պահուն՝ հարց ծագեցաւ թէ ո՞վ պիտի չալկէ հիւանդ երախաները:

Այս չնչին հարցով ժամավաճառ եղանք մինչեւ կէս գիշեր: Մնալը անկարելի էր, իսկ առաւօտը կռիւը անխուսափելի:

Մխաք, այս առաքինի, խոհեմ երիտասարդը, որ ամէն տեսակի խնդիրներու մէջ տիպար մը կը հանդիսանար եւ որ միշտ իր պահակի դերը անարատունջ եւ հաւատարմօրէն կը կատարէր, ոտքը գետին զարնելով կը գոչէր. «Հոսած է այս տեղը, չուտով հեռանանք»:

Այդ «հեռանանք»ին բոլորս ալ համամիտ էինք, բայց եւ այնպէս մեր ոտքերը կապուած մնացին մինչեւ կէս գիշեր, «Ջուր ծեծելու» համար...:

Հակառակ բոլորիս փափաքին, այնքան ժամավաճառ ըլլէ եաք, մնացինք մխեւնոյն տեղը, սպասելով վաղուան պալքին: Մեր մնալուն պատճառը իբր թէ հիւանդ երախաները էրան, ահագին խումբին մէջ մէկը չկար որ յանձն առնէր չալկել հիւանդ տղոց, որպէսզի մենք հեռանայինք այդ անիծեալ վայրէն:

Խումբին իւրաքանչիւր անդամը, վար դրաւ կռնակին կապած պայուսակը եւ գինուորական վերարկուն, ակամայ համակերպելով դալիքին:

կէս գիշերը անցած էր, խորհրդակցութիւնը դադրած եւ ամէն՝մէկս քնելով վաղուան ծանրակշիռ պարապան, խօսք չէինք դաներ գիրար համոզելու:

Սովորական օրերու պէս, պահակ չդրինք կարեւոր դիրքերու վրայ, համախմբուեցանք մեծ ժայռին տակ ու քնացանք: Վերջին անգամ Մելքեսէթ արտասանեց. «Քնացէք, տեսնենք թէ մեզի ինչ պիտի բերէ առաւօտը»:

Մեզմէ երեսուն քայլ հեռաւորութեան վրայ, դէպի աջ,

քարայրին մէջ կը բնակէին Մելքեսէթի կիները ու երկու զաւակները, երկու եղբայրները՝ Բարսեղ եւ Յակատուր ու վերջինիս եղբօր կինը՝ Կաթիկ: Այսպէս երկու մասի բաժնուած պատկած էինք:

Արշալոյսը նոր կը բացուէր, երբ մեր վրայի բլուրին ստորոտը, շատ մօտէն լսեցինք շան հաչոցները: Այդ բլուրին ստորոտը կը գտնուէին հորս անդէն անձերը:

Շան հաչոցը լսելով անոնք իրենց տեղէն ելան որ դէպի մեզ գան եւ ահա սկսաւ հրացանաձգութիւնը, կարկուտի նման գնդակները կը տեղացնէին մեր թշնամիները, անդէններէն մէկը կուրծքէն զարնուած, թաւալգոր մեր քովը հասաւ ու դեռին փոուեցաւ: Դժբախտ զոհին վերջին հանգիւնը սարսափի մատնեց բոլորս: Բայց եւ այնպէս, իսկոյն նետուեցանք դիրքերը, որոնք ռազմական կարեւորութենէ զուրկ էին եւ լոկ պաշտպանուելիք տեղեր էին:

Երեք հարիւր ոստիկան զինուորներով պաշարուած էինք ամէն կողմէ. հրացանաձգութիւնը կը չարունակուէր անդադար: Թշնամի ուժերը կը սեղմէին պաշարման օղակը: Այծեամի նման վազող Քրիստափորը, երեք ընկերներու ալ պատճառ գարձաւ որ փախչին դէպի Աբէլի Ղալայի ուղղութեամբ: Հեծեալ ոստիկանները զանոնք հետապնդելով քշեցին մինչեւ Ճուլֆայի չէնքերուն դէմը գտնուած գաշտը եւ սպաննեցին:

Քանի բոպէները կը սահէին, թշնամին այնքան կը սաստկացնէր գնդակներու տեղատարափը:

Մենք դէպի վարը, փոսի մը մէջ էինք, իսկ թշնամին մեզմէ գերակշիռ ուժերով, առատ ռազմամթերքով կը գրտնուէր մեր դէմ, բայց իր արձակած գնդակները կը վրիպէին իրենց նպատակէն:

Կար մթակ մէկ յուսատու պարագայ. Մելքեսէթի գրտնուած քարայրը, որ ճակատէ ճակատ կը մրցէր թուրքերու դէմ, իսկ անոր դիրքին մէջ գտնուող մեր բոլոր ընկերներու արձակած գնդակները հրաշք կը գործէին:

Այս բոլորը տեսնելով թշնամին հրացանաձգութիւնը դադրեցուց: «Կէլին, թէսլիմ օլուն» (Եկէք, յանձնուեցէք)

պոռաց Թուրք հրամանատարը խռպոտ ձայնով մը:

—Կիներու եւ անզէններու վրայ կը յարձակիս, արիկա՛յ, պատասխանեց Մելքեսէթ եւ դիրքէն ելլելով, գնդականեր տարափին տակ, անվախ, համարձակ եկաւ մեզ մօտ:

Հրա՛շք էր իր անվտանգ մինչեւ մեզի հասնիլը:

Թշնամին երբ տեսաւ որ Մելքեսէթը մաքուր հարուած է եւ Թրքական ենթասպայի տարազ կը կրէ, ապշարարեց իր գինուորներու կրակը դադրեցնել, ըսելով.

— Օլան, աթմայըն, պունլար էակէր Ֆիրարի տըրլար: (Մի կրակէք, սոնք գինուորական վախտականներ են):

Մելքեսէթը մեզ մօտ էր, բայց մեր փոսացած դիրքերէն անկարելի էր գնդակը իր նպատակին հասցնել եւ Թշնամիին յառաջխաղացումը կասեցնել:

Մէկ կողմէ՝ քարայրը մնացած մեր երեք ընկերները չարունակեցին գրաղեցնել Թշնամին, իսկ միւս կողմէ՝ մենք օգտուելով մացառներու պոյութենէն, չղթայի նման օղակ գարձած, մի առ մի բարձրացանք ձախ թեւի վրայ գտնուած բլուրի կողքին, դիրքեր գրաւեցինք, ամէն ճիդ ի գործ դնելով՝ գրաւելու համար նաեւ բլուրը, ուր՝ Թշնամիին երկրորդ կարեւոր ուժերը կեդրոնացած էին: Անհրաժեշտ էր նաեւ պաշտպանողական դիրքեր գրաւել մեծ ժայռի գլխին: Թշնամին աւելի սաստկացուց հրացանաձգութիւնը: Մենք մօտեցած էինք եւ հազիւ տասը քայլ...: Եւ ահա պատահեցաւ անխուսափելին:

Սբէյլի Ղալայէն Թշնամիին կողմէ արձակուած գնդակ մը վերջ տուաւ մեր սիրելի Միսաքի կեանքին: Գնդակը գանկին եռեւէն մտած ու ճակտէն դուրս ելած էր: Իր վերջին խօսքը եղաւ. «Օ՛յ, մեռայ»: Միսաքի չարաղէտ լուրը խկոյն տարածուեցաւ ամէնուն մէջ: Մեզ հետ էր նաեւ Միսաքի եղբայրը՝ Սեդրակ, որ սկսաւ հեկեկալ...:

Սրտաճմլիկ տեսարան, եղերական վախճան...:

Զկար այլեւս համբերատար, բայց Թշնամիին վրայ պրոհ տուող Միսաքը, մեր կողքին տասնեակ մը մռնչելով կտուող ընկերը մեր աչքին առջեւ փոսած էր անկենդան, արեան ճապաղիքներու մէջ:

Հրացանը կողքին, լռկած էր անտիրական, աչքերը բաց։ Ի զուր չէր որ երէկ գիշեր այնքան հաստատակամ կը պնդէր որ տեղափոխուէինք։ Նախազգացում։ Գիտէր կարծես գլխուն գալիքը։

Յուզուեցաւ, եւ կակղած սրտին, Մելքեսէթ քանի մը մխիթարական խօսքեր ուղղեց Սեդրակին եւ ապա չարունակեցինք մեր ղրոհը։

Մէկ կողմէ մեր սիրելի Մխաքին կորաւեան ցաւը չալկած, միւս կողմէ անոր վրէժին հուրովը լեցուած, կը ջանայինք գերմարդկային ճիգերով ղրաւել մեր առջեւ ղըտնուած բլուրը։ Զորս ընկերներ դիրք մտած, մնացածներս «Ուռաա՛յ» գոռալով ղրաւեցինք բլուրը։ Թշնամին ալ թեւը նօսրացած էր եւ իսկոյն վախուտի դիմեց։ Մենք տասը ընկերներով հասած էինք մեր նպատակին, ղրաւելով բլուրը եւ թշնամին վախուտ պարտադրելով երկու ուղղութեամբ։

Բլուրին եռեւի կողմը գտնուած թշնամին թողած ճիւերը ղրաւեցինք, իրենց բոլոր սարքուածքներով։

Մեր դիրքը ամուր էր այլեւս, երբ տեսանք որ մեր գլուղը բնակութիւն հաստատած մուհաճիրները օգնութեան կուգան Մաւինի ճորէն ու կ'առաջանան դէպի մեզ։

— Ընկերներ, մի կրակէք, այդ մարդիկը ողջ-ողջ բռնենք ըսի։ Անոնք մեզի թուրք զինուոր կարծելով պիտի գան մեզ մօտ, մանաւանդ որ բոլորս ալ թուրք զինուորի տարազ հագած էնք։

Թէտս Իմիկեանը համամիտ գտնուեցաւ ինծի եւ առաջարկեց որ քիչ մը վար հակինք եկողներու կողմը եւ համոզելով վեր հանենք։ Երբ մենք երկուքով զրաղած էինք այդ հարցով, յանկարծ մեր ընկերներէն Համազասպ, Փիլիպոս եւ Անդրանիկ կրակ բացին եկողերուն վրայ, թէեւ եա ու թէտսը բարկացանք այդ անզգոյշ արարքին վրայ։

Մուհաճիրներու խումբէն մաս մը զատուեցաւ եւ դիմեց դէպի աչ, մնացեալը մեր յարձակներուն վրայ սկսաւ յառաջանալ։

— Օլան կէլին, կէլին, կեավուրլարը մուհասէրէյէ այ-

մըչըպ», կրկնեց Թորոսը (կեավուրները մենք էինք):

Մեր խօսքերէն քաջալերուած մուհաճիրները կը յառաջանային եւ ահա մեր մխեւնոյն տղոց կողմէ երկրորդ համապարկ մը ջուր լեցուց մեր եփած ապուրին եւ գործը խանդարեց: Մենք այլեւս խաբեբաներ էինք անոնց համար, ուրովհետեւ մէկ կողմէ կը քաջալերէինք, միւս կողմէ ալ կը կրակէինք:

Վերջապէս, Թէոսի հետ յաջողեցանք համոզել միայն մէկ հոգի որ ուղղակի եկաւ մեզ մօտ:

Մուհաճիրը տարինք Ալի պէյին քով:

— Սէլամն ալէքիւմ, Ալի պէյ, բարեւեց Թուրքը:

— Ալէքիւմ սէլամ, պատասխանեց Մելքեսէթը եւ հարցուց. «Ո՞վ էք դուք եւ ո՞րտեղէն կուգաք»:

— Մենք մուհաճիրներ ենք, Լոնք կը բնակինք, Հիմմէթ չավուշի հրամանով ձեզի օգնութեան եկանք:

— Քանի՞ հոգի էք:

— Իննսուն հոգի:

«Էհ, բարի եկաք» ըսելով, Մելքեսէթ նոյնհետայն գլնդակով մը պայթեցուց մուհաճիրին գանկը եւ անոր հրացանն առնելով, աւելցուց.

— Ի՛նչ լաւ պիտի ըլլար եթէ մեր ընկերներուս անխոհեմութեամբ միւանելը չփախցնէինք:

Հրացանը տրուեցաւ մեր անզէն ընկերներէն մէկուն, իսկ մենք սկսանք խուզարկել ձիերուն «թէրքինները», բաղարջ, ծխախոտ, հրուշակ եւ այլն գտնելով եւ մեր գերբեքրան մէջ ճաշակելով:

Քիչ վերջ, մեր գերբը թողուցինք Յարութիւնին, Աճէմօղլիին, Գէորգին եւ Փիլիպոսին: Մելքեսէթը, Դաւիթը, Թէոսը եւ ես յառաջացանք՝ մեզմէ վեր գտնուած, աւելի բարձր բլուրը եւ քանի մը համազարկ բաւական եղան որ այդ ռազմական կարեւոր կէտն ալ գրաւենք:

Նահանջի պահուն, ոստիկան մը չուարելով իր հրացանը թողուց փախաւ: Հրացան մըն ալ աւելցաւ մեր ունեցածին վրայ:

Մենք չորս ընկերներով այլեւս տէրն էինք այդ դիրքին, իսկ թշնամին ուժերը կը զօրծէին երկու կարեւոր դիրքերէ: Մէկը՝ Աբէլին Գալէն, իսկ մէւսը՝ Տիգրան աղայի արտին վերեւ պանուած բլուրէն:

Բարձր բլուրի կատարէն, Մելքեսէթ սրտի խորէն «ա՛խ» մը քաշելով, ըսաւ՝ «վա՛խ թուրքեր, եթէ այս կինեն ու երախաները չըլլային, ես դիտէի թէ ինչ պիտի ընէի ձեզի»:

Նպատակն էր գրաւուած ձիերը հեծնել եւ բարձրանալ Մէզկէի բարձր լեռնաշղթան:

Պահ մը մտածել սկսաւ իր ապագայ ընելիքներու մասին:

Թշնամիի կողմէն ոչ ոք կը զօրծէր մեր դէմ:

Եթէ ուրիշ ուժեր չի հասնին, առանց հետ խաղալով, օրն իրիկուն կ'ընենք, իսկ եթէ օգնական նոր վաշտեր հասնին, մենք ժամանակին բռնած պիտի ըլլանք այն դիրքը (ցոյց տալով Մէզկէի լեռնաշղթային կից, Ուսէփի ձորին դարձը), որովհետեւ այն դիրքն է որ պիտի յաղթէ թշնամիին օգնութեան եկող նոր ուժերուն, որոնք այդ կողմէն պիտի գան եւ մենք պէտք է կողքէն կրակի տակ առնենք, ըսաւ Մելքեսէթը:

Եւ անոր ըսածին պէս ալ եղաւ:

Կէսօր էր: Օգոստոս 21ը:

Իր մտանանչած դիրքը բռնելու համար ղրկեց մեր գիւղացի Անդրանիկ Քէշիշեանը, Համազասպ Աւետեանը եւ Վարդեհանցի Համազասպը:

Այդ կարեւոր դիրքը անոնց երեքին վստահեցաւ, եւ իրաւունք ունէր, անոնք ժամանակին հասան իրենց վստահուած դիրքը: Կէսօրը բաւական անցած էր, մէյ մըն ալ տեսանք որ այդ դիրքը գացող երեք ընկերները լքելով իրենց վստահուած դիրքը:

Կէսօրը բաւական անցած էր, մէյ մըն ալ տեսանք որ այդ դիրքը գացող երեք ընկերները լքելով իրենց վստահուած դիրքը, սկսան բարձրանալ Մէզկէի լեռնաշղթան:

Մելքեսէթը հասկցաւ թրքական նոր ուժերու ժամանումը եւ անոր վերագրեց իրենց դիրքերը լքող եւ փախչող ընկերներու երկչոտութիւնը: Եւ ճիշդ էր:

Թրքական օդնական ուժերը կուպային Մատէն խաներու առջեւ պառուած ձորէն վեր բարձրանալով եւ մեզի չէին երեւնար, փոքրիկ լեռ մը արդելք կը հանդիսանար մեզի, դանոնք տեսնելու:

Այդ մէջոյին, Մելքիսէթը բնական պէտքի համար, դիրքէն վար իջած էր: Թուրք հեծեալ ոստիկանները լերան եռեւէն բարձրանալով ակատն յառաջ գալ նեղ, օձապտոյտ ճամբայով, իրարու եռեւ չարուած:

Մելքեսէթը յանկարծակիի եկած, առանց տեղէն չարժուելու ուղղեց հրացանը դէպի թշնամին:

Անոր գնդակները գրեթէ հազուագիւտ պարագաներու մէջ կը վրիպէին նպատակէն:

Առաջին իսկ գնդակով, ձիէն վար գլորեց ոստիկան մը, միւսները իրենց ընկերոջ վիճակը տեսնելով, նահանջեցին լերան եռեւը, հոն դիրք բռնեցին եւ ակատ համազարկի: Մենք ալ իրենց կը պատասխանէինք:

— Ալի պէյ, վեր բարձրացիր, այդտեղ կը վնասուիս, դիտել տուր: Մեզմէ հինգ քայլ դէպի վար, լերան բաց լանջին վրայ պառկած կը կրակէր անընդհատ:

— Թողէ՛ք թշնամին եւ ձեր գնդակները ուղղեցէք դէպի մեր վախկոտ ու արիկայ ընկերները, որոնք այս վտանգաւոր պահուն դաւաճանեցին մեզի:

Եւ իսկապէս, Մելքեսէթի գնդակները պիտի հնձէին այդ երեք դաւաճաններուն կեանքերը, եթէ հնարաւոր ըլլար:

Անոնք չատ հեռու էին եւ լեռնաշղթայի բարձրադոյն գագաթին նստած, մեր կռիւը կը դիտէին:

Մեր եւ նոր հասած Թուրքերու մէջեւ կռիւը հազիւ թէ հինգ րոպէ տեւած էր, Թուրքերը թէեւ չէին կարող առաջանալ, բայց Մելքեսէթի կեանքը վտանգի տակ դրած էին, տեղէն չէր կարող չարժուել եւ այդ վայրկեանին գոչեց՝ «Սակայն մեր դրութիւնը վտանգաւոր է, իսկոյն ելիր դիրքէդ եւ երկու ընկերներ հետդ առնելով, հասիր այն դիրքը, որ մեր ընկերներու կողմէ լքուեցան, այլապէս վրկութիւն չկայ, բոլորս ալ կը կոտորուինք:»

Մելքեսէթի խօսքը պատրամ էր մեզ համար, դիրքէս ցատկելով, Փիլիպոսի ու Գէորգ Աղոյեանի հետ, քանի

վայրկեանի մէջ բարձրացանք մատնանշուած դիրքը:

Երեքս միասին, թշնամին կողքէն կրակի բռնելով, անակնկալի բերինք մեր համազարկերով եւ թշնամին հարկադրեցաւ ձորն ի վար փախչիլ:

Մելքեսէթի դէմ զործող թշնամիին վտանգը անհետացած համարելով եւ այս անապատելի յաջողութենէն ոգեւորուած, կատակով ըսի ընկերներուս՝ զրոհի անցնինք:

Երեք ընկերներով նստած էինք ուրախ տրամադրութեամբ, այդ օրուան մեր յաղթանակը մեր կարծիքով տպաւորված էինք:

Ջիչ մը վերջ, չոտպ քայլերով եւ տխրադէմ մեզի եկաւ Թէոս Իմիզեանը:

— Ի՞նչ կայ Թէոս, բարի է անշուշտ, հարցուցի:

— Բարութիւն մի՛ ոպասէք, եղաւ պատասխանը:

— Ինչո՞ւ եկար, հոս մենք մարդու պէտք չունէինք, բա՞ն մը պատահեցաւ:

— Մելքեսէթը զար.զար..նուեցաւ, կակազելով պատասխանեց:

— Ի՞նչ, Մելքեսե՞թը զարնուեցաւ, ո՞րտեղէն, վէրքը ծա՞նր է...

— Ա՛չ ոտքէն, եւ ոտքը ջախջախուեցաւ:

— Ե՞րբ...

— Ձեր մեկնումէն տաս վայրկեան վերջ, երբ դուք տակաւին հոս հասած չէիք:

Գոյժը սահմռկեցուցի՛չ էր... Մելքեսէթը վիրաւոր ալ ոտքէն, ոտքը բոլորովին ջախջախուած... չորս ընկերներ իրարու քով կեցած, բան չէինք գտներ խօսելու:

Կարծէք՝ արեւը խաւարեց, ամպեր կ'որոտային գանկիս մէջ. կը նայէի դէպի Մելքեսէթի պառկած դիրքը, կ'ուզէի վայրկեան մը առաջ տեսնել իր զեղաժպիտ դէմքը, իր պարթեւ հասակը: Սեւ մշուշ մը պատած էր աչքերս, ջանք կ'ընէի փարատել մշուշը, բայց ի զուր:

Մելքեսէթը զարնուեցաւ, թէոսի կակազումով արտասանած խօսքը դաշունահար ըրաւ սիրտս եւ խելակորոյս ևս իմ չուրջ կը գտնայի:

Այս տաղնապալի վայրկեանին՝ դարձեալ Թէոսը ձայն տուաւ՝ ինչո՞ւ կանգնած ենք մտածկոտ ու չուարած, պէտք է երթալ Մելքեսէթի քով:

Պէտք է երթալ, կրկնեցի, մեր ընկերական պարտականութիւնն է հասնիլ եւ օգնել իրեն, քանի որ վիրաւոր պառկած է:

Այս խօսքիս վրայ ես ու Թէոսը ճամբայ ելանք դէպի Մելքեսէթը, իսկ Գէորգն ու Փիլիպոսը ապշահար կանգնած, մեզ կը դիտէին, առարկելով թէ՝ Մելքեսէթի կորուստէն վերջ, մխանները աւելի դիւրութեամբ թուրքերու ձեռքը կ'իյնան եւ կը փճանան եւ իրենց կաչին փրկելու համար չ'ընկերացան մեզի:

Քանի մը վայրկեան վերջ, Թէոսի հետ Մելքեսէթի քովն էինք, այդ անզուգական հերոսը իր սիրելի հրացանը թողած, իր տարիներէ ի վեր ունեցած ընկերէն զատուած, երկու ձեռքերով բռնած է վիրաւոր ու ցաւատանջ ոտքը:

Ինձ տեսնելուն պէս, յուսահատ չեչտով մը արտասանեց հետեւեալ բառերը, որոնք բնաւ չեմ մոռցած եւ քանդակուած կը մնան սրտիս մէջ:

— Սալէհ, կը տեսնես վիճակս, այլեւս ինձմէ յոյս չկայ, դուք ալ իմ վիճակին պիտի ենթարկուիք, եթէ թոյլ տանուիք: Գիտեմ թէ թշնամին մեծ ուժերով եկած է եւ պիտի կոտորէ մեզ բոլորս, ձեզ տեսնեմ, անողորմ եղէք, մի խնայէք ոչ մէկուն, վիճակս անյուսալի է, տուն, տեղ, բժշկական օգնութիւն չունինք, որ կարենաք իմ ցաւիս դարման ճարել:

Կը մնայ միայն մէկ բան, չատ կը խնդրեմ, որ այդ մէկ բանը չի դլանաք ինծի, իբր ընկերական պարտականութիւն:

Վերջին փափաքս՝ ընկերոջ ձեռքով արձակուած գնդակն է որ քեզմէ կը խնդրեմ:

Ահա թշնամին կ'առաջանայ, որչափ ալ քաջ ըլլաք, վերջին պահուն հարկադրուած էք լքել զիս, թշնամին զիս ողջ-ողջ բռնելով, զիս Բաբերդ պիտի տանի, կրնաք երեւակայել թէ ինչպիսի՛ տանջանքներու պիտի ենթարկուիմ, ինչպիսի՛ անարգանքներ պիտի կրեմ:

Մէկ գնդա՛կ, Սալէհ, կ'ապաչեմ, մէկ գնդակ, զիս տանջանքներէ եւ անարգանքէ փրկելու համար:

Կակիծով ու սրտայոյզ մտիկ ըրի իր խնդրանքը, որչափ ալ ճիշտ եւ արդար ըլլար իր փափաքը, ո՞ր ընկերոջ ձեռքը պիտի չարժէր այդ պատուական հերոսի սրտին դնդակ մը զարնելու:

Ո՞ր ընկերը պիտի ուզէր իսպառ զրկուիլ անոր քաղցրախօս լեզուէն, անոր օգտաչատ խորհուրդներէն եւ վերջապէս ո՞ր ընկերը պիտի կրնար անչնչացուած տեսնել Մելքեսէթը «Յըրխըզ-եաթաղը»ի լերան գագաթը:

Մէկը եա, այդ բանը չէի կարող ցանկալ, հանդուրժել եւ բացարձակապէս անկարող էի կատարել իր փափաքը: Մենք տակաւին անյուսալի վիճակի մէջ չէինք եւ մեծ հաւատք ունէի Մելքեսէթի փրկութեան մասին:

Թշնամին մեծ ուժերով կը մօտենար, պէտք էր վիրաւոր Մելքեսէթը եա փոխադրել առաջաւոր դիրքերէն:

Զորս ընկերներով վիրաւոր խմբապետը հրացանի մը վրայ նստեցուցինք, մէկ ընկեր վիրաւոր ուսքը բռնած, միւսներս ամենայն խնամքով եւ զգուշութեամբ զինք զրկած, իր ցաւագին հառաչանքները լսելով, փոխադրեցինք զինքը բաւականաչափ հեռու:

Այլ ծունկէն վեր պռնուած ոսկորը ջարդ ու փշուր եղած էր եւ ցաւը սաստիկ: Ինդրեց որ հանկիստ ձգենք, տեղի տուինք: Ետին վշտով եւ հառաչանքով արտասաննց՝ եա եղբայր չունի՞մ, ո՞ւր մնացին եղբայրներս:

Մելքեսէթի երեք եղբայրները լուր չունէին, մեր զրուցած առաջաւոր դիրքերու անցուդարձերէն, լուսաբացին զաւուած էինք իրարմէ:

Իր երկու եղբայրները քարայրին մէջն էին, իսկ Յարութիւնը մեր եաեի կողմը, պատասխանատու դիրք մը կը պահէր: Մեր ամբողջ օրուան կռիւին մանրամասնութիւններէն անտեղեակ էին նաեւ մեր չարք մը ընկերները, որոնք ուրիշ դիրքերու վրայ կը պռնուէին:

Մելքեսէթին գոհացում տալու համար, իսկոյն վազեցի Յարութիւնի դիրքը, թէեւ այդ առեն՝ երկու դիրքերու մէջ երթեւեկելը խիստ վտանգաւոր էր, թշնամիի կողմէ եկած զլխաւոր ուժերը Յարութիւնի դիրքին եւ քարայրին դէմ կեդրոնացած ըլլալով:

Բարեբախտաբար անվնաս հասայ եւ Յարութիւնը Մելքեսէթի քովը ղրկեցի:

Յարութիւնի համար արտասովոր անակնկալ մը եղաւ իմ ժամանումը, իմ անխութութիւնը տեսնելով, սկսաւ յանդիմանել ինծի, որովհետեւ թշնամին կարկուտի նման զնդակ տեղացնել սկսաւ ու քիչ մնաց որ սպաննուէի: Յարութիւնը տեղեկութիւն պահանջեց անցուդարձերէն: Համառօտ տեղեկութիւններ հաղորդեցի եւ առանց Մելքեսէթի վիրաւորուելու մասին բան մը յայտնելու ըսի՝ որ Մելքեսէթը իրեն կ'ուզէ եւ ես պիտի պահեմ իր ղիրքը:

— Այստեղէն ինչպէ՞ս կարելի է շարժուիլ, կը տեսնես՝ ղուխս չեմ կարող բարձրացնել, ըսաւ բարկացոտ չեշտով մը:

— Անմիջապէս պէտք է երթաս, Մելքեսէթը քեզ կը կանչէ, առարկութիւն չ'ընդառնար, անպայման պէտք է երթաս և երթալդ կարեւոր է՝ դիտել տուի եւ պնդեցի:

Ի վերջոյ համակերպեցաւ եւ ղիրքէն դուրս պալով, դնաց Մելքեսէթի քով, ես ալ սողալով քիչ մը վեր բարձրացայ, թուփերու պոյութենէն օգտուելով, ականատես ընդառնալու համար Մելքեսէթի ողբերգութեան վախճանին:

Յարութիւնը Մելքեսէթի քով հասած էր: Վերջինը իր ձեռքով հրացանը յանձնեց Յարութիւնին, հակառակ անոր մերժումին, մանաւանդ որ ուրիշ ժառանգորդ չկար:

Այս յանձնումի արարողութեան առեն, թշնամին համազարկերով կ'ուզէր առաջանալ, բայց մեր միւս չորս ընկերները կը զիմադրէին, ի պին ամէն զոհողութեան, վիրաւոր խմբապետը թշնամիի ձեռքը չձգելու համար:

Յանկարծ, Մատէն խաներու կողմ երկարած, լեռնային նեղ ճամբայէն զուխս ցցեց, հսկայ, հեռեւակ ոստիկան մը եւ միամտօրէն յառաջացաւ դէպի Մելքեսէթը, որուն քով կանգնած էին հինգ ընկերներ:

Ածէմ օղլին ուզեց կրակել, բայց Մելքեսէթը արգելք հանդիսացաւ՝ «Թողէք որ պայ, ողջ-ողջ բռնեցէ՛ք, այդ սրիկան էր ինձ վիրաւորողը»:

Ոստիկանը բաւականաչափ մօտենալէն վերջ, չորս ընկերներ կրակեցին եւ Ածզահակի նմանող ոստիկանը դետին փռուեցաւ ոռնալով:

Մեր կարճահասակ Թէոսին հրամայեցին որ իր ճարպիկութիւնը գործադրէ, երթայ սպանուած ոտիկանի հրացանը բերէ: Թէոս ցատկեց դէպի ոտիկանը, բայց դժբախտաբար, Թէոսի արձակած վերջին փամփուշտին դլուխը կտրուած ըլլալով, հրացանի մէջ մնացած էր, ինչ ընէր խեղճը, այլ տագնապալի վայրկեանին՝ առանց պաղարիւնութիւնը կորնցնելու, մէկ կողմէ կ'առաջանար, միւս կողմէ՝ կ'աշխատէր փամփուշտին դլուխը հանել, որպէսզի, պատրաստ գտնուի սեւէ անակնկալի պարագային:

Բայց անկարելի եղաւ հանել անիծեալ փամփուշտին դլուխը եւ ոտիկանին քով հասնելուն պէս, ոտիկանը ոտքի կանգնեցաւ Թէոսին դէմ:

Հրացանը չէր գործէը, ինքն ալ հասակով փոքր ու աւելի տկար, հակայ ոտիկանին դէմ: Բարեբախտաբար ոտիկանը աջ թեւէն վիրաւորուած էր ու չի կրցաւ մէկ ձեռքով հրացան գործածել: Թէոս իր հրացանի կոթով ուժգին հարուած մը տուաւ ոտիկանի ձախ թեւին եւ հրացանը խլեց ձեռքէն: Ոտիկանը Թէոսին վինուորական համազգեստը տեսնելով եւ մեւնոյն ատեն իր ճաչակած պտուղէն դժգոհ ըսաւ՝ «Օլան նէ խթէյօրսըն պէնտէն, պէն Մատէնտէքի ժանտարմալարտանըմ»: (Ի՞նչ կ'ուզես ինձմէ, ես Մատէնի ոտիկաններէն եմ):

— Ի՛նչ լաւ բան, ես ալ արդէն քեզի կը փնտռէի ըսաւ Թէոսը: Այս պզտիկ խօսակցութենէն վերջ, երկու ախոյեաններ՝ մէկը չափէն աւելի մեծ եւ ուժեղ, միւսը՝ փոքր, կը մաքառէին իրար դէմ, գոյութեան կռիւ մղելով:

Թէոս արդէն գրաւած էր ոտիկանին հրացանը, բայց ան զերմարդկային ճիգեր ի գործ կը դնէր եւ կ'ուզէր մէկ ձեռքով բռնել իր պզտիկ հակառակորդը:

Սակայն Թէոսը աւելի ճարպիկ գտնուեցաւ եւ ոտիկանի հրացանը ձեռքին, հինգ քայլ հեռուն ցատկեց եւ թուրքին հրացանով դեմին տապալեց հակառակորդը:

Եւ երբ թշնամին ամէն կողմէ առաջացած էր, Թէոս առանց կարեւորութիւն տալու, տագնապալի պայմաններու մէջ, արձակեց ոտիկանի փամփուշտակալները, առաւ քսակն ու պայուսակը ու սլացաւ դէպի վար:

Այդ պահուն՝ թշնամիի զօրաւոր ճնշումին տակ, կը նահանջէին նոյն դիծով՝ Ամէմ օղլին եւ Դաւիթը: Յարութիւնը չէր կարող այն կողմը երթալ, որովհետեւ իր կինն ու երախաները իմ բոնած դիրքէն քիչ մը վար, անտառին մէջ կը պահուէին:

Այդ պատճառով, Յարութիւնը դէպի իմ կողմը չեղեց ճամբան եւ այդ վտանգաւոր վայրին մէջ երթալ – գալով, իջաւ մեծ ժայռին տակ պահուած քարերու եաեւը դիրք բռնելու:

— Ինչո՞ւ վար կ'իջնես, ըսի Յարութիւնին:

— Գլխուդ ճարը նայէ; մեր բանը բանէն անցած է, պատասխանեց: Մելքեսէթը կը դիտէր այս բոլորը, մահուան սարսափի մէջ, որովհետեւ, դիտէր թէ՝ այդպէս վիրաւոր վիճակի մէջ թշնամիին ձեռքը պիտի իյնայ:

Վերջին պահուն՝ Մելքեսէթի քով կը պահուէր մեր գիւղացի Մկրտիչ Անտոնեանը, թշնամիին կողմէ արձակուած պղտակներէն չորս տեղերէ վիրաւորուած էր նաեւ Մկրտիչը: Վէրք ստացած էր նաեւ ալ ձեռքի գլխաւոր մատներէն, թէեւ թեթեւ:

Այդպէս վիրաւոր, Մկրտիչը երբ կ'ուզէր վերջին հրաժեշտը տալ Մելքեսէթին, տեղի ունեցաւ ամէնէն սրտաճմլիկ տեսարաններէն մէկը:

Մելքեսէթը հասկցած էր այլեւս, որ բոլոր ընկերները պիտի լքեն զինք, ատանդ իր բազմանքը կատարելու եւ ոչ ոչ Թուրքերու ձեռքը պիտի իյնայ, ինչ որ ամէնէն զարհուրելին էր իրեն համար:

Վայրկեան մը իր ջարդուած ոտքին ցաւը մոռնալով, ձեռքերու օգնութեամբ սողալով, իր քով պահուող վիրաւոր ընկերոջ, Մկրտիչին կ'ապաչէր, «Աստծո՛ սիրոյն, Մկրտիչ, հոգո՛ւդ զուրպան, մէկ գնդա՛կ, մէկ գնդա՛կ, զործադրէ ընկերական ազնիւ պարտականութիւնդ»:

Մկրտիչը լսելով վիրաւոր խմբապետի թախանձագին աղերսը, հրացանը ուղղեց Մելքեսէթի կոնակին... եւ հետեւեցաւ իրմէ քիչ առաջ բաժնուած ընկերներուն:

Թշնամին գրաւեց առաջաւոր դիրքերը, հասան Մելքեսէթի դիակին քով: Նահատակ ընկերոջ կարծիքը ճիշտ էր,

էհտէր իր վէհուն պալիքը եւ այդ պատճառով կը խնդրէր որ որ ընկերները գինք գնդակահարէին:

Թշնամին ճանչցաւ Մելքեսէթին եւ երկարահասակ թուրք ոպան դուաց՝ «Յառա՛ջ, իմ սիրելի զինուորներս, այդ կեավուրներուն մէջ առաջնակարգ նշանաւոր մը կայ, այն ալ այս էր, որ գնդակ կերած է:

Եւ զինուորները չարժուեցան դէպի իմ դիրքը:

Ես չուարած էի, ինչ ընելս չէի գիտեր: Ո՛ր կողմը նահանջէի, երկու կողմերս ալ վտանգուած էին:

Մեր պատանի Գրիգորը, Մելքեսէթի վախճաքը կատարող Մկրտիչի որդին, հինգ վայրկեան առաջ, Աճէմ օղլիի զացած կողմը գնաց եւ անյայտացաւ...: Երկու չաթթ վերջ միայն գտնուեցաւ իր գիակը:

Դէպի վարը, մեծ ժայռին տակ հանգիլը նոյնպէս վտանգաւոր էր:

Նախընտրեցի վերջին տեղը, դէպի ինձ յառաջացող թուրք զինուորներուն վրայ երկու անգամ կրակելէ վերջ, դիրքէս դէպի ժայռը ցատկեցի: Իսկոյն, գիմացի բլուրը լեցուեցաւ թուրքերով: Երկայնահասակ, թիաղէմ ոպան կը քաջալերէր իր զինուորները «դէպի յառա՛ջ»: Ես վտանգուած էի այլեւս եւ վերջին գնդակս էր որ պիտի ճղդէր վիճակս: Թուփերու տակէն, գնդակ մը արձակեցի դէպի թուրք ոպան եւ այդպիսով, դիւրացաւ իմ նահանջը, դէպի Յարուխիւնի դիրքը:

Երբ հոն հասայ, երկուքս միասին քանի մը գնդակներ արձակելով եւ մղեցինք չղթայ կազած եւ դէպի մեզ եկող թշնամին:

Մեր դիրքերը բաւական ամուր էին:

Բաւական առեն ապահեցինք դիրքերու մէջ: Թշնամին նորէն յարձակումի անցաւ, սակայն մեր արձակած գնդակներէն քանի մը գոհեր տալով, ետ դարձաւ:

Այդ եղաւ վերջին յարձակումը:

Արեւմուտը հետու չէր, երկուքս որոշեցինք՝ մեկնիլ ալ թեւի վրայ գտնուած քարայրը, թէեւ՝ գժուարին՝ բայց առիպոզական էր, մեր միւս ընկերներուն միանալու համար, որոնք Աբէլի–Գալէն դիրք բռնող թշնամին զբաղեցուցած էին առաւօտէն ի վեր:

Այդ դիրքերուն մէջ սպաննուած էին 18 Թուրքեր եւ չատեր ալ վիրաւորուած էին, ինչպէս վերջէն տեսնուեցաւ:

Այդ դիրքը, այսինքն քարայրը բնականէն՝ մեծ արժէք կը ներկայացնէր:

Այդ դիրքին չնորհիւ էր, որ մեր բանակին թուով անդէն ընկերները թաղնուած մնացին՝ քարայրէն 50 մէթր վար, անտառին մէջ, Յարութիւնի կնոջ եւ զաւակներուն հետ:

Մութը կոխած էր արդէն ու մենք քարայրին մէջ խճողուած, կը սպասէինք թշնամիի վերջին յարձակումին:

Հոն էին՝ Բարսեղը, Յարութիւն, Մաշտոցը, Մելքեսէթի կինը եւ երկու զաւակները, Մարտիրոս եւ իր եղբօր կին Կաթիկը, Սեդրակը եւ ես:

Քարայրը հասած տեղն, Մելքեսէթի մեծ եղբայրը տեղեկութիւն պահանջեց օրուան անցուդարձերու, դէպքերու մասին եւ հարցուց՝ ո՞ւր է Մելքեսէթը:

Բոլորն ալ լարուած ուշադրութեամբ մեղի կը նայէին, Յարութիւնը առանց բան մը արտասանելու, Մելքեսէթի պէս եղբօր մը կսկծալի ցաւը սրտին, փղձկեցաւ եւ հեղեղի նման սկսաւ արցունք թափել իր աչքերէն:

Ո՞ր սիրտը կրնար դիմանալ ու չի փղձկել այդ անդամանելի եւ ցաւագին իրողութեան:

Արտասուքը ողբ ու կոծ, սուգ ու չիւան՝ քարայրին մէջ, անպատմելի, աննկարագրելի ըլլալու աստիճան:

Մենք բոլորս ալ կ'ողբայինք, բայց տարբեր էր Մելքեսէթի կնոջ ողբն ու կոծը, աննկարագրելի՝ նաեւ անոր մեծ աղջկան աղիողորմ ճիչերը... «Ա՛խ, հայրի՛կ, հայրի՛կ» եւ այլ սրտակեղեք բացագանչութիւններով:

Կեանքիս մէջ չատ հանդիպած էի ողբացողներու, բայց ոչ մէկը այնքան տանջանք չէր պատճառած ինծի, որչափ այս քանիցս դժբախտ աղջկան կսկիծն ու ողբը, որ կը մղկտացնէր բոլորին:

Ի վերջոյ, Մելքեսէթի մեծ եղբայրը իր աչքերէն թափուող արցունքները սրբելով դոչեց. « Հանդարտեցէ՛ք, իմ սիրելի հարազատներս, լալով չենք կարող կենդանացնել մեր անզուգական հերոսը, որուն թեւով կը թռչէինք բոլորս: Ան գնաց, ձեզմէ ո՞վ կարող է որոշել ու երաշխա-

ւորել մեր այսօրուան պոյուքիւնը:

Կանգնած ենք թշնամիին դէմ, մեր կեանքը սոյպ վըտանգի տակ է, պաշարուած ենք ամէն կողմէ ու կը սպասենք մօտաւոր ապագայի ահաւոր դալիքին»:

Յիշեալի քանի մը խօսքերը մեղմացուցին ողբն ու կոծը, սակայն Մելքեսէթի կինը չէր կարող հանդարտիլ ու դիմանալ ահաւոր իրականութեան:

Կէս ժամ վերջ, թշնամին մեր ուժերու ջլատումն ու տկարացումը տեսնելով, գալէի վրայ կեդրոնացուցած ամբողջ ուժը բերաւ եւ քարայրը պաշարեց:

Թշնամին հապիւ տասը քայլ հեռու էր մեզմէ:

Ընթերցողին զարմանք եւ թերահաւատութիւն չպատճառելու համար, կ'արժէ քարայրին պաշտպանողական յարմարութիւնները քանի մը խօսքով նկարագրել:

Քարայրը երեք քառակուսի մէթր պարունակութիւն ունէր, բաւարար բարձրութիւն եւ երկու մէթրաչափ մուտք: Մուտքին դէմ կը գտնուէր բնական ու հաստ հողաթումբ մը: Ժայռի վերին մասը, մէկ մէթր հաստութեամբ դէպի վար հակած, մուտքին առջեւ պատնէշ մը ստեղծած էր: Թշնամին մեզի սպաննելու համար, հարկադրուած էր հասնելու մինչեւ քարայրի առջեւ գտնուած թումբը եւ ապա կրակել քարայրին մէջ, իսկ մինչ այդ, մենք հոն չէինք գնանար:

Այդ տասը մէթր հեռաւորութեան վրայ գտնուող թշնամիին զնդակը եթէ քիչ մը վերէն գար, կը զարնուէր ժայռին, իսկ եթէ քիչ մը վարէն՝ կը զարնուէր հողաթումբին:

Հրամանատարը «Աթէ՛չ» (կրակ) հրամանը տուաւ: Եւ հրացանաձգութիւնը չարունակուեցաւ, թէեւ զնդակները ներս չէին գաներ, բայց զնդակներու հողաթումբէն հանած փոշին սկսաւ մեզի նեղել:

Հրացանաձգութիւնը ապարդիւն անցնելէն վերջ, հրամանատարը սկսաւ ուրիշ միջոց գործադրել:

«Արդասաչա՛ր, թէալիմ օլըն, պիզէն սիզէ գաւալ եօք»: (ընկերներ յանձնուեցէք, մեզմէ ձեզի վնաս չիկայ): Ատոր ի պատասխան՝ Մելքեսէթի մեծ եղբայրը գոչեց՝ «քիչ մըն ալ ծառեցէք, որ տեսնէք յանձնուիլը ինչպէս կ'ըլլայ»:

Վեց գինուած ընկերներով կը սպասէինք խօսքէն գործի

անցնելու:

Ահա համազարկ մը մեր կողմէ, դէպի պաշարող թշնամին: Զգիտեմ, մեր համազարկէն թշնամին կորուստ ունեցա՞ւ թէ ոչ. յայտնի եղաւ միայն, որ թշնամիի ձայները դադրեցան եւ ամենուրեք՝ մեռելային լուութիւն մը տիրեց:

Կը սպասէինք քարայրին մէջ ու կը մտածէինք թէ ի՞նչ պիտի ըլլայ մեր վիճակը, եթէ թշնամին երկար ատեն չդրունակէ պաշարուած պահել մեզ, նոյնիսկ երկու օր՝ եւ մեր կացութիւնը ողբալի կը դառնար:

Տասը հոգի, այդպէս սեղմուած էինք, առանց փրկութեան ոեւէ յոյսի:

Մէկ ժամ սպասելէ վերջ, թշնամիի կողմէ ձայն, ծպտուն չի լսելով, անհրաժեշտ համարեցինք՝ խիստ զգուշութեամբ քննութիւն մը կատարել եւ ստուգել թէ՝ թշնամին կը սպասէ դարանակալ, թէ ոչ ձգած, հեռացած է, որովհետեւ, հապիւ հինգ քայլ անդին կը գտնուէր անատուը եւ թուրքերը իննկած էին աչ ու ձախ: Այս պայմաններու տակ, ստուգումը խիստ վտանգաւոր էր:

Անատուը ինքնըստինքեան դարան էր թշնամիին համար եւ մենք պարտաւոր էինք ստուգումը կատարելու. իբր միակ փրկարար միջոց:

Բոլոր ընկերներու սիրտերը խոցոտուած էին Մելքեսէթի եւ Միսաքի կսկծալի եւ ողբերգական կորուստով, բոլորն ալ եղբայրներ, հարազատներ էին իրարու, միայն ես էի օտար, թէեւ նոյնքան խոցոտուած սիրտով:

Ինծի կ'իյնար ստուգում կատարելու վտանգաւոր դերը: Ես սիրայօժար կերպով յանձն առի կատարել այդ դերը: Գիշեր էր, բայց լուսնի տաք լոյսը կը տիրապետէր խաւարին: Ընկերներուս քաջալերական խօսքերէն խրախուսուած, սողալով դուրս ելայ քարայրէն, օգտուելով քարայրին մօտ գտնուած թուփէն:

Լուսնի տաք լոյսին տակ, նախ ստուգեցի որ՝ քարայրի վրայ գտնուած լերան վրայ մարդ չկար: Կը մնար ստուգել նաեւ քարայրին աչ ու ձախ կողմերը տարածուած անատուին պարագան, որ ամէնէն վտանգաւորն էր:

Ապին անդին սողալով, երեք քառորդ ժամ ստուգում

կատարեցի, Թշնամիի հետք չկար։

Լուսինը վրկարար դեր կատարեց։ Վերազարձայ քարայրը, ընկերներուս յայտնեցի որ Թշնամին հեռացած է։ Իսկոյն լուր առինք անտառին խորքը գտնուող բոլոր անձէն ընկերներուն։ Հաւաքուեցանք մեծ ժայռին տակ, ջուրին եզերքը, ամբողջ օրուան ծարաւը յագեցնելով պատրաստուեցանք անտառի մէջէն ճամբայ բռնել եւ դիշերով հեռանալ։

Թշնամին առանց քաջութիւն ունենալու քարայրը պրաւելու, անամօթաբար քաշուած էր մեր առաւօտեան՝ առաջին առթիւ պրաւած դիրքերը, Մելքեսէթի դիակին քով։ Զախ կողմի բլուրին վրայէն յանկարծ լսեցինք «Օլան Հաֆըզ», Աճէմ օղլին էր, իր հօրս ընկերներով, Մելքեսէթէն վերջին անգամ բաժնուողներն էին, Դաւիթը, Թէոսը, ինքն ու Մկրտիչը։ Անոնք ալ մեզի փնտռելու ելած էին։

Կէսօրին՝ Թշնամիի բազմաթիւ ուժերուն ճնշման տակ, ակամայ մեզմէ բաժնուած եւ մտած էին Մաւինի ձորին անտառը։ Պատասխանեցինք Աճէմ օղլիի կանչին, եկան ու մեզի միացան։

Հապճեպ կարգադրութիւնով մը, պատրաստուեցանք հեռանալու այդ անիծեալ վայրէն։

Կէսօրին Միսաքի սպաննուելու պահուն, հնարաւոր չեղաւ հանդուցեալի քով գտնուած քանի մը կարեւոր թուղթերը եւ բաւականաչափ դրամը վերցնել։

Երեք ընկերներ յանձն առին այդ խնդիրը կարգադրել եւ քառորդ ժամէ մը արդէն կատարած էին։

Միսաքի դիակէն դէպի Թշնամիի կեդրոնացած վայրը միայն հարիւր քայլ էր։

Նախորդ երեկոյ, մինչեւ կէս գիշերը ժողով գումարելով, եզրակացութեան չեկանք այս անիծեալ վայրէն հեռանալու համար, թէեւ երկու անգամ մտածած էինք։

Մնացինք եւ բացի քանի մը անձէն ընկերներէ, զոհ եղինք նաեւ մեր լաւագոյն հերոսները՝ Մելքեսէթն ու Միսաքը։ Վտանգը տեսնելէ վերջ, ճամբայ ինկանք, Յարութիւնի եւ Մելքեսէթի պզտիկները չալկելով։

Ճամբայ ելլելու պահուն, կ'երեւի թէ Թշնամին նշմարած էր մեր շարժումները եւ սկսաւ խիստ հրացանաձգութիւն մը,

որ տեւեց տասը վայրկեան:

Գնդականը բարձրէն կ'անցնէին տուլելով, Թրքական վտանգաւոր թէ մեղի սարսափեցնելու համար էր այդ հրացանաձգութիւնը չգիտեմ:

Գնդականերու տեղատարափին տակ ճամբայ ինկանք Մէղկէի ուղղութեամբ: Այդ տաեն, մեր խումբէն կը պակսէին նաեւ ուրիշ հինգ ընկերներ, որոնք անհատասար եւ տաք կռիւ տաեն լքեցին մեզ եւ դասալիք դարձան:

Երկու ժամէն հասանք Մէղկէն, Քարթուին ձորը գլուխ խիտ անտառը: Բարսեղի առաջարկով, մեզմէ բաժնուած էին բոլոր անզէններըը եւ մեր խումբը կը բաղկանար 18 հոգիէ, որոնց տասը զինուած, երեքը կին, իսկ հինգը՝ պզտիկներ էին: Լուսաբացին՝ Թշնամին ամբակոծած էր նախորդ օրուան մեր կռիւի վայրը, նոր հասած ուժերն ալ զործի մղելով: Հրացանաձգութիւնը տեւեց մինչեւ կէսօր: Այդքան երկար տեւող հրացանաձգութեան պատճառը՝ Մելքեսէթի զրաւած պարէնի ձիերէն մէկն էր, որ նախորդ երեկոյեան երբ մենք կռուի վայրէն հեռացանք, հոն ձգեցինք:

Թշնամին կարծելով որ մենք ալ հոն՝ քարայրին մէջ կը պահուինք դեռ, կը կրակէր:

Կէսօրէն յետոյ պրոհ տալով՝ զերի բռնած էին միայն չորքոտանին: Այս բոլոր դէպքերուն ականատես եղած էր Մկրտիչ Դաւիթեանը, որ նոյն օրը մեր կռուի վայրին հանդիպակաց լեռը կը պահուէր:

Մեր վերջին կռիւը պատճառ դարձաւ որ մենք զրկուինք մեր զէրէին մէջ իրենց պոյութիւնը դեռ պաշտպանող եօթը ընտանիքներէն, կռուի յաջորդ օրը Բաբերդէն եկած հրամանի մը համաձայն, բոնի տեղահանուած էին այդ հայ ընտանիքները, առարկելով թէ անոնք եղած են միշտ մեզ կերակրողները:

Այն օրերուն՝ Բաբերդի տխրահռչակ Նուսրէթ պէյը հայերուն արեան ծարաւն ունէր դեռ եւ հրամայած էր բոլոր ժանտարմաններուն որ չարաթ մը ամբողջ պրպտումներ կատարեն, ձեռք ձգելու համար Լառնքի տահմանին մէջ իրենց պոյութիւնը պահող Փէտայիները: Շաբաթ մը չարունակ, թուրք ոստիկաններն ու խուժանը՝ մեր շրջանի լայնքն ու

երկայնքը մանրակրկիտ խուզարկութիւններ կատարելով հանդերձ չկրցան իրենց նպատակին հասնիլ:

Եղան պարագաներ որ պաշարման օղակի մէջ գտնուեցան մեր ընկերները, բայց թուրքերը չկրցան ոեւէ մէկը ձեռք անցընել: Այդ մենք կը պարտինք՝ մեր չրջանի անտառներուն եւ լեռներուն յարմարութեանց եւ մասամբ ալ հայ վաճառականներու դիմադրական կորովին և հնարամտութեան: Մեր տաննեւհինգ ժամ տեւող կռիւը, առիթ ստեղծեց անոր համար, որպէսզի կարենէն նոր օգնական վաշտեր, թնդանօթներ եւ զնդացիրներ ղրկուին, Լտնքի տահմանները անբաղձալի տարրերէ «մաքրելու» համար:

Նուսրէթ պէյի նահանջը բաւարարուած էր եւ կարենէն եկողներն ալ ելկարատեւ պրպտումներէ վերջ, վերադարձած էին ձեռնունայն: Սակաւաթիւ մեր կռուողներով եւ ողորմելի պէնքերով մղուած կռիւը նկատելով, կը կարծեմ թէ եթէ հայկական կարինը ինքնապաշտպանութեան դիմէր, պոհ չէր երթար թրքական բարբարոսութեանց: Բարձր Հայքի հայութիւնը, վասպուրականի հայութեան պէս՝ պատիւով դուրս պիտի գար իր այդ օրերու վիճակէն եւ պիտի փրկուէր:

Ներքին ապստամբութիւն մը, յաճախ պետութեան կործանման պատճառ կը դառնայ: Կարնոյ ապստամբութիւնը անպատճառ պիտի խորտակէր թրքական բռնակալութիւնը, գոնէ արեւելեան նահանգներուն մէջ:

Երկու շաբաթ յետոյ առիթ ունեցանք Մատէնի յոյն գիւղը երթալու. հոն պատմեցին թէ ի՛նչ մեծ եռանդով ու մխիթարական տեսնով պատրաստուած էին մեր վրայ յարձակած օրերուն:

Մատէնը մեր եւ Բաբերդ քաղաքի մէջեւ եղած կարեւոր կայանն էր, ուր կը պաշտօնավարէր միւտիրը, խումբ մը ժանտարմաներով: Ըստ Մատէնի յոյներուն տուած տեղեկութեանց՝ Օգոստոս 21ի առաւօտը 300 ձիաւոր եւ հետեւակ ժանտարմաներ ղրկուած էին մեզ պաշարելու, երբ մենք առանց ձեռքէն գրաւեցինք կարեւոր դիրքեր, խումբ մը ոստիկաններ Մատէն խաներ գացած, Նուսրէթ պէյէն օգնութիւն խնդրած էին: Յիշեալը իր տրամադրութեան տակ գտնուած բոլոր ուժերը՝ փոխադրուելիք զինուորներ, ոստիկաններ եւ

կամաւորները համախմբելով, 500 հոգի եւս, իր գլխաւորութեամբ բերած էր կուռին վայրը:

Մեր ուժերուն հետ համեմատելով, ի հարկէ Թրքական այդ ուժերը չափազանցուած պիտի նկատուին, բայց այն իրողութիւնը որ մենք յաջողեցանք դուրս գալ Թրքական օղակէն, սարսափ տարածելով Բաբերդէն կարին, ապացոյց է որ մեր ուժերը մեծ արժէք են ունեցած: Դարձեալ յայնկոյսն պատմածին համաձայն, թշնամին ունեցած էր 24 մեռեալ եւ 52 վիրաւոր. իսկ մենք, բուն կռուի դաշտին վրայ ունեցանք երկու սպաննուած եւ մէկ վիրաւոր. ասոնցմէ զատ վեց անդէններ՝ սպաննուած փախուստի պահուն: Հասկնալի է որ նուրբէթ պէյն ալ կեանքը վրայ տար եթէ առաջուց զրբերուն մօտեցած ըլլար, մինչդեռ ան ճակատէն կռիւ ժամ հեռուն կը գտնուէր եւ թիկունքէն կը հրամայէր: Թէեւ ի վերջոյ, Քիւրտ Մուսթաֆա փաշայի պատերազմական առեանին կողմէ 1919ին Պոլիս Պայազիտի հրապարակին վրայ իր մեղքը քաւեց: Վկայութեան կանչուած մեր հայրենակիցները, արդար վրէժխնդրութեամբ մը պատկերացուցած էին անոր ոճիրները: Բաբերդի սարսափի օրերէն առոյգ դէպքեր պատմելով, վկաներուն մէջ գլխաւոր դեր կատարած էին տիկին Շահնիկ Վարդերեսեան եւ Համբարձում Սէմէրճեան, ինչ որ կախաղան առաջնորդեց Նուրբէթը:

Կիւլի յաջորդ օրը մեր խումբը փոխադրուած էր Մէղկէ, Քարթուլին ձորը գտնուած անտառին մէջ, ուր երեք օր մնայինք, հեռու ըլլալու համար Լոնքի սահմաններէն: Այլեւս առիթոպական կը գտնար դէպի արեւելեան ճակատը ուղղուելու մեր մտադրութեան իրագործումը: Բոլորս ալ համոզուած էինք այդ ծրագրին, բայց կար մարդ մտահոգութիւն մը, որ մեզ վարանումի կը մատնէր: Մեզ հետ եղող կիներու եւ պզտիկներու խնդիրը ոչ միայն կը դժուարացնէր այլ անհնարին կը դարձնէր մեր մեկնումը: Ի վերջոյ ընդունեցաւ Բարսեղի առաջարկը: Մելքոնեթի մեծ եղբայրը (Բարսեղ) կ'ըմբռնէր իր առաջարկին կարեւորութիւնը. բայց մեծ նոյն առեն նկատի ունէր ընդհանուրին շահը: Մելքոնեթի այրին, երկու որբուկներով, աչքը դեռ չցամքած արցունքներէն, նոր արհաւիրքներու պիտի ենթարկուէր. իսկ Յարու-

թիւնի կինը, յղի վիճակի մէջ, նոյնպէս պաւակներու տէր, ախուր էր եւ աւանց վիճակուած նոր դժբախտութիւնները ողբերգական մտապատկերներ կ'ուրուագծէին մեր աչերուն մէջ:

Ժողովը տեղի պիտի ունենար անտառին մէջ: Կիները տեղեկութիւն ունէին եւ մեզմէ հեռու, անտառին մէջ նստած կը սպասէին: Ի հարկէ այդ ժողովին մէջ մեր ձայները չէին վճռական դեր կատարողները, այլ Աբիկեան դերդաստանի անդամներուն, որովհետեւ խնդիրը կապ ունէր Աբիկեան երկու ընտանիքներուն հետ: Թուրքին տուած հարուածէն յետոյ, հաւատացեալներու տալիք հարուածը աւելի սաստիկ պիտի ըլլար, բայց ուրիշ ելք չկար եւ Բարսեղի քանաձեւը ընդունեցաւ:

— Մենք Մելքեսէթի պէս հերոս եղբօր մը սպանութեան պատճառ եղանք այս կիներուն մեզ ընկերանալուն պատասխանատու. պիտի վտանգենք նաեւ մեր կեանքը եթէ յամառինք դեռ մեզ հետ պահել զանոնք: Ստիպուած ենք ըլլել զանոնք Թրքական դիւղերը:

— Եղբա՛յր, ի՞նչպէս կարելի է երեսի վրայ ձգել այս կիները եւ անչափահաս երախաները, ո՞ր հայրական կամ հայի սիրտը պիտի հաշտուի այդ անգութ որոշման հետ, ըսաւ Յարութիւն:


— Գիտեմ, դատապարտելի է մեր որոշումը մեր հարազատներուն հանդէպ, բայց կա՞յ ուրիշ ելք մը:

— Ես որպէս հայր, կը նախընտրեմ սպաննել կինս, զաւակներս եւ անկէ վերջ, ինքզինքս, քան թողուլ զանոնք սոյպ թշուառութեանց ենթակայ:

Վիճաբանութիւնները երկար տեւեցին, բայց Բարսեղը կը փորձէր համոզել իր եղբայր Յարութիւնը, միշտ պնդելով թէ փրկութեան ուրիշ ելք չկայ:

Դիւրին չէր այդ որոշումը յայտնել կիներուն, բայց անոնք արդէն բնազդօրէն կը կարդային մեր աչքերուն մէջ ամէն բան:

Օգոստոս 25ի ժողովէն վերջ, Մկրտչեան Ռուժելիի չոր-



ԹԵՒՈՍ ԱԻԱԳԵԱՆ
Թոմլեցի

Ջանը անցնելով հասանք Ալմըշկայ հայ-թրքախառն գիւղը, քիչ մը վեր տեղ մը եւ հանգստացանք: Հինգ վայրկեան յետոյ, Բարսեղ մեր ուրուամբ յայտնեց կիներուն եւ ահա այդ առեն էր որ պարզուեցաւ զարհուրելի տեսարանը:

— Սիրելի հարանե՛րս, դուք գիտէք որ չորս օրէ ի վեր մենք ճրկուած ենք Մելքեսէթէն, անոր բացակայութիւնը աւելով համակած է մեր չարքերը եւ չուարումի մատնած բոլորիս:

Եթէ դուք չլինէիք, ան չէր սպաննուէր:

Այժմ, նկատելով որ՝ մենք չպիտի կրնանք մեզ հետ տանիլ նաեւ ձեզի, ես իբրեւ ձեր մէջ եղողներուն ամենէն տարէցը, կ'առաջարկեմ՝ որ երթաք այս թուրք գիւղը: Մի՛ վախնաք, գացէք այն ճամբէն, ուրկէ գացին Բաբերդի բոլոր Հայերու կարաւանները»:

Լացն ու չիւանը սկսաւ: Կուլային երկու կիները, պըզտիկները եւ մեզմէ չատերը, Մելքեսէթի այրին, որբուկներու թեւէն բռնած, դառն հեծկլտանքով գոչեց. «Սիրելի՛ մեծ տաքրս, ըսել է թէ Մելքեսէթին այսպէս ըլլալը կ'ուզէիք, որ ինծի երկու որբուկներուս հետ լքէիք: Գթացէք մեզի, արդեօք մարդկային վեհանձնութիւն կա՞յ ձեր ընթացքին

մէջ: Եղբօրդ դեռ անթաղ դիակը տակաւին բաց աչքերով կը դիտէ այս բոլորը»:

—Մելքեսէթի դիակը մի՛ յիշեցներ, հանդիստ ձգէ, դուն կ՚ուզես ուրեմն մեզ բոլորս ալ անոր նման անկենդան ձգել: Մենք այլեւս ձեզի մեզ հետ պատցնել չենք կարող, բարկացած պատասխանեց Բարսեղը: Հո՛ն գացէք ըսաւ, ցոյց տալով թրքական դիւղը:

— Ո՛չ մէկ տեղ չեմ կարող երթալ այս որբուկներուվս, կը մնամ ձեզ հետ, պատասխանեց Մելքեսէթի կինը սաստիկ արտնեղած:

— Իմ որոշումս անառարկելի է եւ վերջնական, յարեց Բարսեղը:

— Լաւ կ՚ընէք որ գիս երկու որբուկներուս հետ հոս ապաննէք, քան թէ՝ թուրք դիւղը երթալ առաջարկէք, ըսաւ կինը, յուսահատօրէն:

Մելքեսէթի կնոջ այս արդար ընթացքին վրայ Բարսեղը աւելի բարկացաւ:

Մարտիրոսը որ Մելքեսէթի կնոջ հարազատ եղբայրն էր, ազդուելով Բարսեղի խօսքերէն, ուզեց տեղն ու տեղը ապաննել իր քոյրը եւ որբուկները, բայց մենք արգելք հանդիսացանք: Մելքեսէթի կինը տեսնելով որ խնդիրը կրնայ ծանր միջադէպ առաջացնել, որբուկներէն մէկը չալակին կապեց, միւսին ալ ձեռքէն բռնած արիւն-արցունք թափելով արտասանեց՝ «Մելքեսէթէն վերջ, հարամ ըլլայ կեանքս, երթամ որբուկներուս հետ ճորոխի ալիքներուն յանձնուիմ» եւ որբուկներուն հետ անյայտացաւ խաւարին մէջ, հովին թեւերով մեզի կը հասնէր թշուառ կնոջ հեծկլտանքը, Մելքեսէթի մնչատակը անարատ պահելու համար, զնաց յանձնուելու ճորոխի յորձանքներուն...

Գիշերուան այս անանուն ողբերգութեան ականատես ըլլալէ վերջ, ականատես եւ ականջալուր պիտի ըլլայինք նաև ուրիշ ողբերգութեան մը:

Յարութիւնը նստած էր կնոջ քով, երեք պատկները չուրջը բոլորած, որոնք 8-12 տարեկան էին:

Բարսեղը ամենայն պատրիւնութեամբ ըսաւ եղբօրը՝

«Ե՛լ, Յարութիւն, ժամանակը կ'անցնի, պէտք է հեռանալ»:

— Կրնաք երթալ, ես այլեւս չեմ կարող հեռանալ ձեզ, պատասխանեց Յարութիւնը:

— Զո՛ւր այդ խօսքերը եղբայր, Մելքեսէթը քեզի օրինակ, աւելորդ արիւն չունինք թուրքին տալու, գործնական ըլլանք, Ե՛լ, ապաստելու ժամանակը չէ՛:

— Ի՞նչ կ'ըսես ճանըմ, ձգեցէ՛ք ինձ ու հեռացէք, ես որոշած եմ բարձրանալ այն քարայրը եւ ապաստել: Եթէ թըշնամին գայ, կը դիմաւորեմ գալիք աղէտին, դեռ վաթսունեւ չորս փամփուշտ ունիմ, կը կռուիմ եւ հինգ փամփուշտ կը պահեմ, մէկը ինծի, մէկը կնոջս, մնացեալներն ալ՝ երեք զաւակներուս համար: Որոշումս վճռական է ու վերջնական, պատասխանեց Յարութիւնը: Մարտիրոսը որ Յարութիւնի մտերիմ եւ անբաժան ընկերն էր, Յարութիւնի թեւէն բռնելով կանդնեցուց: Այդ առեն Յարութիւնի երեք զաւակները, մէկը վիզէն կախուելով, երկուքը ոտքին փաթթուելով սկսան լալ եւ աղաղակել· «Հայրի՛կ, հայրի՛կ, մեզի թողած ո՞ւր կերթաս, ի՞նչ պիտի ըլլայ մայրիկի եւ մեր վիճակը... մնաք ալ կուգանք», ու կնոջ եւ զաւակներու ճիչն ու աղաղակը լեռներու մէջ կ'արձագանգէր:

Ոգեւորութեան զարհուրանքն ու ցաւը ըմբռնել կարենալու համար, պէտք է երեք զաւակներու հայր ըլլալ եւ ապրիլ նոյն պայմաններուն մէջ:

Կատարեալ անելի մտածուած էր Յարութիւնը: Մէկ կողմէ մեծ եղբայրն ու Մարտիրոսը կը պաղատէին որ իրենց հետեւի, միւս կողմէ՝ ոտքին փաթթուած զաւակները կուլային, կը պոռային, մանուանդ յղի կնոջ հեծկլտանքը... վերջապէս Մարտիրոսը կրցաւ համոզել զայն, որ մեզի ընկերանայ: Յարութիւնը վերջին անգամ համբուրեց բոլորը, եւ բաժանումի պահուն ըսաւ· «Գացէ՛ք, զաւակնե՛րս, եթէ Աստուած կը տեսնէ այս ամէնը...» լացը խեղդեց զինքը եւ վերջին խօսքերը չկրցաւ արտասանել:

Մարտիրոսը եւ ես Յարութիւնի թեւերը մտած հեռացանք խումբին, որ արդէն ճամբայ ելած էր:

Գիշերը լուռնալու մօտ էր, երբ հասանք Քէլէնքէսի թուրք գիւղին անտառը: Յոգնած էինք, պառկեցանք, բայց

Յարութիւնը արթուն էր եւ անխօս, խիստ ընկճուած էր եւ ծանր մտահոգութեանց ենթարկուած:

Մեր չքնանը եղած առեն, որոշած էինք՝ առանց ոեւէ առիթ կենալու Սպերի ճամբով մեկնիլ Ռուսաստան:

Կէսօրին՝ մեր խօսակցութեան նիւթը հայն էր, առանց որուն չպիտի կրնայինք շարունակել մեր ճամբան, որուչեսինք հինգ հոգի ղրկել կօշկուրի, Բաբերդի երկրորդ յունական գիւղը եւ մեր մէկ ծանօթէն պաշար պնել:

Այդ խումբին մաս կը կազմէինք ես, Բաբանեղը, Մարտիրոսը, Դաւիթը (վերջին երեքը Վարպհանցի) եւ Մալատեցի Մարտիրոսը: Երեկոյ էր, մնացեալ ընկերներուն մնաք բարով ըսելով կը հեռանայինք, Յարութիւնը խնդրեց որ իրեն համար քիչ մը մածուն բերենք եւ նորէն լռեց, միշտ պատկած կը մտածէր:

Ֆէլէնքէսի անտառը մնացողներուն պատուիրեցինք, որ շարժուղ գիշերը Մահչուրի անտառը գտնուին որ հոն իրենց վրանանք:

Հինգ ընկերներով անցանք Բիկէիէն, այնտեղի պարէտներէն քիչ մը գեանախնձոր հաւաքելով, հասանք Միրէգկի, Մալատայի երբեմնի ուխտատեղին: 1911ին, ես ներկայ եղած էի այդ ուխտադնացութեան եւ վայելած անոր ընծայած բոլոր հաճոյքն ու ուրախութիւնները:

Ուխտավայրի մտտուռին մէջ կրակ վառեցինք, որպէսզի մեր հաւաքած գեանախնձորները խորովենք: Կրակի լոյսին տակ, պատին վրայ կ'երեւէին, մատիտով կամ սրածայր երկաթով գրուած յիշատակութիւնները, Բաբերդցիներու կոմէ՝ թուով, ամսաթուով եւ տարեդրութեամբ:

Ցերեկը մնացինք Միրէգկիի վերեւ գտնուած քարայրներուն մէջ, արեւամուտին՝ լեռնային ճամբով կտրեցինք Այէկի ընդարձակ դաշտը եւ հասանք Ճորոխի ափը: Իրարու օգնելով, ապահով անցանք գետէն: Հոն՝ Ճորոխի եզերքի աւազներուն տակ, մարդկային գիւակներ կային թաղուած: Բաբանեղի պատմածին համաձայն, Աստրջուրցի հայերուն մէկ մասին գիւակներն էին, տեղահանութեան առեն կոտորուած, որոնց կենդանի վկաներ եւ ականատեսներ էին մեր քանի մը ընկերները:

Մամ թուրք գիւղէն Ինճաւերակ ճամբուն վրայ թափուած էին բազմաթիւ թուրք զաղթականները, որոնց մենք կարեւորութիւն չտուինք:

Ինճաւերակէն քիչ վար, խոտի դէզերուն քով նստանք երեք ընկերներով, իսկ Բարսեղն ու Մարտիրոսը գիշերով մտան գիւղը եւ Մելքեսէթի հաւատարիմ թուրք բարեկամին հետ վերադարձան մեր մօտը: Թուրքը քաղաքավար կերպով բարեւեց բոլորիս եւ համբուրեց եւ ապա սկսաւ հարց ու փորձի, թէ ի՞նչպէս անցաւ կռիւը եւ մտավախութիւն յայտնեց Մելքեսէթի մասին, բայց մենք երմէ ծածկեցինք Մելքեսէթի սպաննութեան պարագաները:

Եօթ օրէ ի վեր մենք նոր կը տեսնէինք հացին երեսը: Այդ գիշեր երեք գիւղերէ անցնելով հասանք Վարզէհան: Մարած էր հայկական այդ օճախը, քանդուած էր եւ չունէ կենդանութիւն չկար: Գիւղին վարէն, երեք քանդուած եկեղեցիներու մէջտեղէն անցանք էրկի (նոյնպէս հայաբնակ): Հոս՝ գիշեր ատեն կը չարունակուէր եռուզեռը:

Վերջապէս ահա մեր նպատակակէտ գիւղը՝ Կօչկուրի: Մթնշաղին՝ գիւղի մէջ հանդիպեցանք մեր ցանկացած անձին որ թէ գիւղի պահապանն էր եւ թէ գիւղապետը: Ան՝ երեսը խաչակնքելով, զոհունակութեամբ բացագանչեց. «փա՛ռք Աստուծոյ, երեք ամիսէ իվեր քրիստոնեայի երես չէի տեսած»:

Ուրախ տրամադրութեամբ մը, մեզ իր տունը տարաւ, հաց, պանիր եւ մածուն դրաւ սեղանին վրայ եւ մենք հակառակ երկու ժամ առաջ կերած ըլլալնուս, մեծ ախորժակով, նորէն ճաշեցինք: Ճաշէն վերջ, մեր բոլոր յանձնառութիւնները կատարեց, պարէն եւ մածուն բերելով: Մինչեւ կէսօր ամէն բան պատրաստ էր:

Լասխային հրացան մը նուիրեցինք 45 փամփուշտով, յետագային դարձեալ մեզի օգտակար դառնալու ակնկալութեամբ: Մեր նուէրը մեծ զոհունակութիւն պատճառեց իրեն: Քնացանք մարագի յարդերուն վրայ: Առաւօտեան նախաճաշին, երեք ոստիկաններ դունէն ձայն տուին Լասխային: Յոյնը մեզի հանգստացուց, թելադրեց չարունակել ճաշը եւ ինքը դուրս ելաւ, թուրք ոստիկաններու անակնկալ երեւումը խանգարեց մեր ախորժակը: Կազմ ու պատրաստ կը սպասէինք

կասկածելով թէ մատնուած ենք:

Ուէֆ յարձակումի առեն, մենք դուրս պիտի ցատկէինք մարագի տանիքէն, ինքնապաշտպանութեան պիտի դիմէինք: Ասիկաններըը դրան առջեւ կը խօսէին, իսկ մենք պատուհանէն կը լսէինք:

Այդ պահուն երբ Բարսեղ հրացանը կ'իւղոտէր, ոտքէն ինկաւ եւ մեծ դժուարութիւն պատճառեց մեզի զայն իր տեղը դնելը:

Լասիան գնաց ու իրիկուան վերադառնալու յոգնած ու քրտնաթոր: «Հայրենակիցներս, կարծեմ թէ ինձմէ շատ նեզացաք, ատոնք ատիպողական գործի մը համար եկած էին, ինդիրը կարգադրեցի, հազիւ հիմա օձիքս ազատեցի«, ըսաւ Լասիան:

Մութը կոխելուն՝ ընթրեցինք ու ճամբայ ինկանք կօշկուրիէն: Բացի Բարսեղէն, բոլորս ալ բեռնաւորուած էինք: Էրկիւի մօտ, ճամբուն տակէն անծանօթ ձայն մը ազդարարեց՝ «Ո՞վ էք դուք, յանձնուեցէք...» Առանց ձայնի չեղեցինք ճամբէն դէպի աջ, բարեբախտաբար, հեղեղատ մը կար եւ անկէ բարձրացանք դէպի լեռը. քանի մը գնդակներ սուրացին դէպի մեր կողմը:

Լերան կատարին հանդիպեցանք հօտի մը, կէս ժամուան մէջ երկու անախորժ երեւոյթներ՝ որոնք կրնային խիստ վատ հետեւանքներ ունենալ:

Վարզհանի չրջանին մէջ, դիւղէն բաւական վեր, քիչ մը հանգստանալէ յետոյ, աճապարանքով անցանք Վարզհանն ու Ինձաւերակը, վերչին դիւղին վերը գտնուող, մայրիներով չրջապատուած ուխտատեղիէն՝ նորէն իջանք ճորոխը:

Կօշկուրիէն մինչեւ հոս, մեր երկրորդ հանգրուանը հանդիսացաւ Տիքմէ Թաշը:

Բայց դաշտին մէջ, 30–35 մէթր բարձրութեան վրայ, կարծէք ճարտարապետի մը կողմէ չինուած, ճորոխի ափին, անճոռնի կեղտարանքով, սարսափ պզտող քար մըն է՝ Թիքմէ Թաշը: Քիչ մը հանգստանալէ վերչ, գացինք մեր նախանցեալ օրուան հանգստարանը Միրէզկի, հետեւեալ դիշերը Մահալուրի (Թուրք դիւղ) անտառին մէջ, մեր խումբին միանալու կ'ապասպարէինք: Երեկոյեան՝ Մալատայի չրջանէն իջանք

փիկէի, անկէ ալ որոշեալ վայրը եւ յատուկ ու գաղտնի նշաններով պատանք Ահմէտ Օղլիին եւ Զաքէոսին:

— Ինչո՞ւ մինակ կը սպասէք հարցուց Բարսեղը, ո՞ւր է խումբը:

— Յարութիւնի վիճակը հետզհետէ ծանրացաւ, չկրցանք գինք մինչեւ հոս փոխադրել, պատասխանեց Ահմէտ Օղլին:

Շուարեցանք, կատարուած իրողութեան առջեւ, վերադարձանք դէպի անտառը, խումբին մխանալու:

Ճամբան հանդիպեցանք խումբ մը մուհաճիրներու, որոնք հանգիստ պատճած էին ճամբուն վրայ, իրենց քովի թուփին կապած խոշոր եզ մը:

Մեզմէ մէկը կ'ուզէր որ եզը տանինք, մինչ երկու կտոր ամանելով կը գոհանար: Երկու պղինձներով գոհանալով պայմանք եւ մեացանք խումբին:

Իսկոյն մօտեցանք Յարութիւնին եւ մածունը պաղ ջուրի մէջ խառնելով խմցուցինք: Ախորժակով խմեց, աչքերը բացաւ: Զորս օրուան ընթացքին, այդ յաղթանդամ, քաջառողջ մարդը դարձած էր ուժասպառ կմախք մը՝ որ դեռ կը չնչէր: Զոյգ ընկերներով հագիւ կրցանք գինք տեղափոխել մօտակայ անտառը: Մեր պոռնուած վայրը կատկածելի եւ վտանգուած կը համարէինք:

Անտառատան երթալու մեր որոշումը կը մնար ի զօրու, բայց Յարութիւնի վիճակը, յոյս չէր ներշնչեր. անոր ապաքինումը օրերու խնդիր էր, տակէ պատ, մեր բերած պաշարը հագիւ երկու օրուան կը բաւէր:

Երկու ընկեր Լսոնքի չրջանը գացինք, մեզմէ անջատուած ընկերները գտնելու եւ Մելքեսէթի ամբարած կաղինները առնելով Քէլէնքէսի անտառը վերադառնալու համար, մտածելով որ մինչ այդ՝ Յարութիւնի վիճակն ալ կը բարւոքի: Մեր ամման երթուղարձը երեք օր կը տեւէր: Այդ երկու ընկերները՝ Թէոս Իմիզեանը եւ ես էի:

Կօշկուբէն վերադառնալով, առաւօտէն մինչեւ երեկոյ հագիւ հանդստանալու ժամանակ ունեցանք: Երեկոյեան՝ ճամբայ ինկանք դէպի մեր ամմանը, վարի պլուզ, պարէնի թաղառոցին մէջ, պարկին վրայ գտանք պզտիկ թուղթ մը: Կէս գիշերը անցած էր, լուսնկայի պզտիկ գոլգ մը կար, բայց

լուցկի կամ մոմ չունէինք, լուանի մէկ աղօտ լոյսով կարելի չէր կարդալ մատիտով գրուածը, անհամբեր սպասեցինք լուսաբացին, իսկ մինչ այդ, ուղղուեցանք դէպի Թանըչման, տղաքը հոն գտնելու յոյսով, ինչ որ թուղթին վրայ ալ գըրուած էր, թէեւ մենք բնաղդօրէն բռնեցինք Թանըչմանի ուղղութիւնը: Մեր ընկերները գտնելով, իրենց գրածը իրենց տուինք որ կարդան: Անոնք ուրախ տրամադրութեամբ ընդունեցին մեզ: Հետեւեալ գիշերը՝ պարէնն առած՝ մեր ընկերներուն հետ վերադարձանք Քէլէնքէսի անտառը եւ միացանք հոն գտնուող մեր ընկերներուն: Երեք օրուան բացակայութենէ վերջ երբ Յարութիւնը տեսանք, ի վիճակի չէր քովինները ճանչնալու: Ամէն խնամք չզլացանք, բայց իր վիճակը հետզհետէ յուսահատական կը դառնար:

Մէկ շաբաթ առաջ Ալբիլզ Եաթաղլի կռիւին մէջ հերոսաբար դիրքէ դիրք վազող Յարութիւնը կմախքի վերածուած իր կեանքին վերջին վայրկեանները կ'ապրէր:

Ութ օր առաջ, Ալմշկայի դաշտին մէջ, իր կինն ու երեք մանչերը ձգած էր Թուրքին...: Հայ մարտիկը կարո՞ղ էր տակաւ մահէն աւելի տաժանելի այդ հարուածին:

Վերջին անգամ, իր թոյլ նայուածքը տղին անդին պըտտցուց, տեսաւ իր երկու հարազատ եղբայրները. բաներ մը ըսել կ'ուզէր. ձեռքի պզտիկ շարժում մը, հոնդիւն մը, եւ յաւիտեան փակեց իր աչքերը:

Անտառին մէջ, խնձորենիի մը քով, տուիններով փորեցինք հողը եւ Յարութիւնի մարմինը յանձնեցինք հայրենի հողին: «Հայը մեր» մը ըսելու տխուր պարտականութիւնը ես ստանձնեցի: Քանի մը քարեր շարեցինք իր հողակոյտին վրայ եւ «հանգիստ տանջուած ոգւոյն»ներուդ» ըսելով հեռացանք:

Բարեկը արցունքի կաթիլները սրբելով ըսաւ.

— Մաղաքիա, Յարութիւնի համար հոգու հաց պատրաստէ, թող տղաները ուտեն, իրենց աշխատանքը հէլալ ընելու համար»:

Կատարեցի իր փափաքը: «Հոգու հաց»էն վերջ դարձեալ Բարեկն էր որ յուզուած արտասանեց. «Մենք ի՞նչպէս ընկերներ ենք, որ Մելքոնէթի եւ Միսաքի դիակները ձգեցինք

լերան լանջին: Քանի որ Յարութիւնի դիակին վրայ ափ մը հող լեցուցինք պէտք է որ մեր նահատակուած երկու հերոսներու դիակներն ալ հող իջեցնենք, այդ ալ մարդկային և ընկերական պարտականութիւն մըն է»:

Ո՞վ էր որ հակառակը պիտի փափաքէր:

Բոլոր ընկերներով անհամբեր կը սպասէինք, վայրկեան մը առաջ ուղեւորուելու դէպի Մելքեսէթի եւ Միսաքի նահատակութեան վայրը:

Քիչ ետք, հօտ մը պաշարեց մեր գտնուած անտառը, ապա մեր կողքէն անցաւ, աւիթէն օգտուելով, երկու ոչխար բըռնեցինք հօտէն:

Երեկոյեան՝ Յարութիւնի չիրիմին հրաժեշտ տալով, հասանք Փրկչի անտառը, անկէ ալ Թառուղ վանքի անտառը, որ շատ վտանգաւոր վայր մըն էր:

Գիւղը մօտիկ էր, մեր չորս կողմը թուրք հնձուորներ կային իրենց աշխատանքին լծուած, չարժուելու հնար չկար:

Հետեւեալ գիշեր անցանք Լսոնքի չրջանը եւ կրկին տեղաւորուեցանք Մէղկէն Քարդուին ձորը: Երկու օր հանգըստացանք:

Իրիկուն մը, ութ ընկերներով, գացինք Ալբիլզ-Եաթաղի երկու հերոս ընկերներու նահատակութեան վայրը, թաղում կատարելու:

Օգոստոսի կիզիչ արեւին տակ, երկու չաբաթ մնալով, հերոսի մարմինը անճանաչելի դարձած էր: Դիակը բարձրացուցինք լերան կատարը: Միսաքի մարմինն ալ բերելով, յարմար տեղ մը փորեցինք եւ երկու ընկերները քով քովի թաղեցինք, երեք թուփերու մէջտեղ:

Մելքեսէթն ու Միսաքը միասին կռուեցան, միասին զոհուեցան եւ այդպէս ալ թաղուեցան միասին: Գիշերուայ այդ ժամին, երեանիս դէպի արեւելք դարձուցած երկիւղածօրէն խաչակնքեցինք եւ մեր յարգանքի տուրքը տուինք, ապա մեղմ ու դողդոջուն ձայնով երգեցինք «ի վերին Երուսաղէմ»ը եւ «Հայր Մեր»ը եւ համբուրելով անոնց անշուք հողակոյտը դէմերնիս վերադարձանք:

Այն օրերէն վերապրող մեր ընկերները շատ ապերախտ գտնուած էին. երբ՝ 1916ին վերադարձած էին հայրենիք,

չէին մտածած մեր քանի մը նահատակ ընկերներու աճիւնները հանել եւ ամփոփել հայկական գերեզմանատան մը մէջ։ Մանաւանդ անոնք, որ մինչեւ 1918 թ. երկիր մնացած էին, այսինքն վերջին նահանջը։



ՍԱՍՈՒՆԻ ՄԱՐԳԱՐԵԱՆ
(Քարէվրակցի)



ՄԱՐՏԻՐՈՍ ՄԱՃԱԼԵԱՆ
(Պալախոռցի)

ԳԼՈՒԽ ԺԱ.

Բաժանում.— Հօրբուր.— Հայոց հունձքերը.— Որոշումներ.— Քոսքոռի ցուլը.— Ֆիրարներ եւ Պետական հրացանները.— Մեր դատարանը.— Թրքական զօրքեր մեր սահմանին մէջ.— հրաժեշտ մեր գիւղացիներուն եւ մեր ծննդավայրին.— Պատուոյ խոստում Ս. Կարապետի ուխտագնացութեան:

Մեր երեք անզուգական ընկերներէն զրկուած էինք այլեւս: Ողջ մնացողներուս մէջ, առաջուան խանդավառութիւնը պակսած էր, բաւին բուռանդակ իմաստով՝ սուգի մէջ էինք: Օր մը, Բարսեղ բոլորս հաւաքելով, բացատրեց դրութիւնը եւ ըսաւ՝ այլեւս պիտի չկարողանանք հոս մնալ, մենք կարող չենք չարժուիլ առաջուան պէս, խումբերու մէջ կրճատումները պէտք է կատարել:

Յայտնեց նաեւ որ՝ վարդհանցինները նպատակ ունին բաժնուելու մեզմէ: Յայտնեց նաեւ որ իրենք վերջնականապէս պիտի մեկնին Սանթա ու կոմ: Բաժանումի յայտարարութենէն վերջ, Բարսեղ յայտնեց՝ թէ խօսքը ինձ համար չէ եւ ես իրենց անբաժան ընկերը պիտի ըլլամ եւ մեր պիղպացիներէն միայն ես կրնամ մնալ իրենց հետ:

Հարցը կը վերաբերէր ուրեմն Թէոս Իմիզեանին, որուհետեւ Գէորգն ու Անդրանիկը չատոնց աչքէ ինկած էին, վերջին կռուին մէջ ցոյց տուած իրենց թուլամորթութեամբ:

Բաժանումը վճռուած էր եւ այդ հարցին մէջ, սեւ հոգիներու մասը կար: Խումբին երկուքի բաժնուելուն պատճառ դարձողներէն մէկն ալ Ա.ճէմ օղլին էր, որ ողջ մնաց եւ Ռուսաստան կը դառնար վերջերս:

Ես մերժեցի Բարսեղի առաջարկը: «Ես առանց իմ պիղպացիներուս, քայլ մը չեմ առներ ըսի, այլապէս՝ ընկերներուս դաւաճանած կ'ըլլամ»:

Վերջապէս անկարելի եղաւ համաձայնիլ:

Մեեւնոյն վայրին մէջ կ'ապրէինք, քով-քովի: Երկու չաբաթէ ի վեր միս կերած չէինք: Ծրագիր մը պատրաստեցինք եւ հինգ ընկերներով ճամբայ ինկանք դէպի Հօրբուր Թրքական գիւղը:

Ասմբին մէջ կը գտնուէին Տօրէն Տէր Նազարէթեան, Թէոս, Իմիզեան Թէոսը, Մկրտիչ Դաւինեան եւ ես:

Գիշեր էր երբ հասանք այդ գիւղը, գիւղացիք զբաղած էին առօրեայ աշխատանքներով:

Զով գիշեր էր եւ կալի աշխատանքներու առեն: Ոմանք՝ թեղը կ'երնէին (ցորենը յարդէն կը զատէին):

Գիւղը մտնել խիստ դժուար էր, այդ եւուղեռի առեն. իսկ մեր ծրագիրը մեծ էր:

Սպասեցինք մինչեւ կէս գիշեր: Վարի կողմէն մտանք գիւղը ու բարձրացանք գիւղամէջը: Քանի մը դռներ բացինք, որոնք պարապ էին: Վերջապէս դուռ մը բացինք եւ երեք հոգով ներս մտանք, երկու ընկերները ալ պահակ դրինք փողոցի երկու կողմերը: Գոմն ու տանտիրոջ բնակարանը մէկ բակի մէջ էին: Տանտիրոջ դուռը դրսի կողմէն փակեցինք, որ դուրս չելլեն, իսկ մենք մտանք գոմը: Լուցկին վառեցինք եւ սկսանք գտնել կենդանիները, ամենէն նպաստաւորները ընտրելու համար, կարծես թէ դրամ պիտի վճարէինք: Ես արդէն բռնած էի ընտրածիս ականջէն եւ իսկոյն պարանը եղջիւրներուն անցուցի եւ դուրս հանեցինք առանց միջադէպի, սակայն մեծ աղմուկ հանելով: Եզը գիւղէն դուրս հանելով, յանձնեցինք երկու ընկերներու, որ անոնք յառաջանան եւ մեզի սպասեն ջուրին քով, իսկ մենք երեքս վերադարձանք գիւղը: Մեր նպատակն էր ձեռք ձգել նաեւ մեղրի փեթակ մը, մէկուն իւղով, միւսին մեղրով հրուշակ պիտի պատրաստէինք, մեր ապագայ ճամբորդութիւնը ուտելիքի տեսակէտով դիւրացնելու համար:

Ասրէն, Թէոս եւ ես աջ ու ձախ ինկած, գիւղին մէջ մեղուանոց մը կը փնտուէինք, որուն հանդիպեցանք չատ չանցած: Ասրէնը պահակ դրինք փողոցի կողմը, մենք մտանք մեղուանոցը փեթակ մը վերցնելու համար: Մեծ թիւով փեթակներ իրարու վրայ շարուած էին: Վրայի շարքերու փե-

թականերուն մէջ մեղր կը պակսէր: Շարքերուն ամէնէն վարը գտնուած փեթակներէն մէկը, արդէն կիսով չափ հանած էի: Թէոսը միջին դուռնէն ինձ մօտենալով կամացուկ մը թեւէս քաշեց ըսելով «դուրսը մարդ կայ»: Երեքս միասին բակէն դուրս ելանք ու. կանգնեցանք դռան առջեւը: Թուրք կին մըն էր, աթարի ղէզին քով կանգնած մեզ կը դիտէր:

Իսկոյն ձայն տուի «Ֆէյվէնի կէլսէնէ պուրայա», խօսքս կիսատ ձգեց, մինչ՝ ես ուրիշ բան պիտի ըսէի:

— Գըզ, Շիւքրիէ՛, փէթէկլիկէ ատամ կիրմիշ — ըսելով տուն վազեց:

Իսկ մենք երեքս դիւղէն դուրս թռանք թռչունի նման, մտածելով թէ՝ կրնային մեր ետեւէն հասնիլ, սակայն ոչ ոք պլուխը բարձրացուց կամ չշուկ հանեց դիւղէն: Հասանք մեր երկու ընկերներուն, որոնք ջուրին քով կը սպասէին որսին հետ:

Մէկ կողմէ գոհ էինք եզը ձեռք ձգելու յաջողութենէն, միւս կողմէ տխուր՝ փեթակը ձեռքէ ելլելուն համար:

Արշալոյսին՝ տեղերնիս հասնելով, եզը մորթելու պարտականութիւնը Սարգիս տէր Նազարէթեանին եւ Անդրանիկ Քէչիչեանին տրուեցաւ, իսկ մենք յոգնած էինք եւ քնացանք:

Երբ արթնցանք «չիչ քէպապը» պատրաստ էր եւ ճաշեցինք: Հրուշակի խաղը պատրաստ էր, կը պակսէր մեղրը, ալիւր ունէինք, չաքարն ալ Վարդհանցի մեր ընկերներէն ճարեցինք, որովհետեւ չաքարը հանդուցեալ Մելքեսէթի աչխատանքին արդիւնքն էր եւ մենք բաժին չունէինք:

Հրուշակը պատրաստուեցաւ եւ պիտի բաժնուէր քանի մը ընկերներու մէջ, երբ երկու Թէոսները փոթորիկ բարձրացուցին, ըսելով որ Գէորգ եւ Անդրանիկ բաժին չպիտի ունենան, որովհետեւ, անոնք ծուլութիւն կ'ընեն եւ ուէէ տեղ չեն երթար ուտելիք ճարելու:

Թէոսներու դիտողութիւնը տեղին էր: Բայց անոնց զըրկելն ալ անբարեխղճութիւն պիտի ըլլար մեր կողմէն: (Երկու Թէոսներն ալ գոհ գացին Անդրանիկի բանակին մէջ): Երկուքն ալ հակառակ էին Գէորգին եւ Անդրանիկին, բայց հաւատարիմ էին ինծի եւ անձնուէր: Իմ կողմէ եղած ուէ է խօսք կը հանդարտեցնէր այդ երկու ըմբոստները:

Հոս կ'արժէ որ յիշատակեմ նաեւ Սարգիս եւ Յորէն Տէր Նազարէթեաններուն եւ Մկրտիչ Դաւինեանի ինձ հանդէպ ունացած սէրն ու անձնուիրութիւնը, որոնց գնահատելի ընթացքը յետագային՝ կազմեց խումբին համաձայնութիւնը:

Վերջապէս, երկու թէոնները համաձայնեցան որ հրուշակը հաւասարապէս բաժնենք: Եւ այդ օրն էր որ մեր խումբը կազմուեցաւ ինն ընկերներով: Ամբողջ գարունը մեր օրերը պարապ անցուցինք: Մեր նպատակն էր «ճամբայ ելլել», անվերջ որոշումներ եւ ծրագիրներ այդ մասին...

Հրացանը ուսին՝ թրքական դիւղերը երթալը դիշերուան խնդիր էր: Ո՞ր դիւղէն ինչ դուրս կուգայ եւ ինչ ձեւերով, անդիր սերտած էինք, կը մնար միւսը՝ մեր ազատութիւնը:

Ցիշած էի որ մեր ընկերներէն Մկրտիչ Դաւինեանը ինն տարի առաջ՝ լազ վալատներու հետ, փախստական՝ Ռուսաստան գացած էր եւ մեզ կը վստահացնէր թէ՝ իրենց գացած ճամբաներէն դիւրութեամբ կարելի է անցնիլ, բայց մինչեւ Խոտորջուրը երթալու պատասխանատուութիւնը յանձն չէր առներ:

Երկու օր վերջ, մեր Վարդէհանցի ընկերները հրաժեշտ տուին մեզի ու հեռացան դէպի Տրապիզոնի շրջանը՝ Սանթա ու կոմ: Բարսեղ քանի մը յուսադրիչ խօսքեր ուղղեց մեզի, ապագան մեզի նպաստաւոր համարելով: Աւա՛ղ, ինքն ալ քանի մը ամիս վերջ հիւանդանալով մեռած էր Կօչկուռի Լասիայի տան մէջ:

Մենք մեր դիւղացիներով առանձին մնացինք:

Սեպտեմբերի սկիզբը մեր դիւղացիներուն թիւը կը հասնէր 35ի. անզէնները այլեւս անօթութենէ չէին նեղուիր, դիշերները հասկեր հաւաքելով յորեն պատրաստած էին, իսկ մսի պակասը մենք կը լրացնէինք:

Աշնանային յուրտ օրերը հետզհետէ դլուխ կը ցցէին, պարտաւոր էինք ժամ առաջ պատրաստուիլ, դէպի արեւելք ճամբորդելու, «Մահ կամ ազատութիւն» նշանաբանով: Գալիք ձմրան, անտառին մէջ չէինք կարող բնակիլ եւ ապահով ալ ըլլալ, ո՛չ ալ ուրիշ տեղ երթալու մտադրութիւն կար: Գէորգ եւ Անդրանիկ կը պնդէին թէ յորեն հաւաքենք եւ անտառի պետնափոր տնակներուն մէջ մնանք: Իսկ խումբին

մեծամասնութիւնը դէպի արեւելք երթալ եւ ապատիլ կը փափաքէր: Ճամբորդելու համար սակայն, անհրաժեշտ էին դրամ եւ լաւ պէնքեր: Այդ պահանջը գոհացնելու համար կային որոշ հնարաւորութիւններ՝ վախտական թուրք պինուտներ ձեռք ձգել գիշեր ատեն եւ գոհացնել պէնքի եւ դրամի պահանջը: Ինն ընկերներով ժողով գումարեցինք անատին մէջ, մեր գժուարին գրութեան մասին գարմաններ, հնարքներ խորհելու համար: Գէորգ եւ Անդրանիկ պնդեցին իրենց առաջարկին վրայ, եւ առաջարկեցի որ՝ մեր պինուած ընկերներուն խումբը, գիշեր ատեն գիրք բռնէ կեդրոնական ճամբուն վրայ, անցնող թուրք վախտականները ձերբակալէ, ինքզինք ներկայացնելով՝ վախտականները հեռացնող պաշտօնէութիւն եւ լեռ բարձրացնէ թուրք վախտականները: Եթէ վախտական թուրքերը պինուած ըլլան, օգտուիլ անոնց պէնքերէն եւ դրամներէն: Իմ առաջէտին համաձայն էին վեց ընկերներ:

— Ես աւելորդ կեանք չունիմ, գիշեր ատեն՝ վախչոտ թուրք պինուտի առջեւ դուրս գալու եւ անոր պէնքը պահանջելու: Մէկը դուն, նման պարապայի մը, անծանօթին կուտա՞ս հրացանդ, կը կրկնէր Գէորգը:

— Դէհ լա՛ւ, ուրիշ մէջոց գտիր, մէջամտեց Թէոս Իմխեանը:

— Մէջոցը յորենի հասկերը հաւաքելն է, ըսաւ Անդրանիկը, եւ ապահովել ամբողջ ձմեռուան մեր ուտելիքը՝ աւելցուց:

— Քու յորենով չենք փրկուիր, պէ՛նք, պէ՛նք, բարկութեամբ գոչեց Սարգիս Տէր Նազարէթեանը:

— Եղբա՛յր, ձեր առաջարկած մէջոցը չատ վտանգաւոր է, մենք երկուքս այդ մասին այո՛, չենք կարող ըսել, իսօեցին երկուքը միաբերան:

— Այդ պարապային, մեր ձեռք ձգած դոյքերէն իրաւունք չունիք օգտուելու պատասխանեցին երկու Թէոսները:

— Ո՛չ այդ վտանգաւոր ձեռնարկները, ոչ ալ անոնցմէ պաւիք դոյքերը կրկնեցին երկուքը միանգամէն:

Երկու Թէոսները թէեւ քիչ մը չատախօս եւ ալմկարար էին, բայց անոնք օժտուած էին չարք մը յատկութիւններով:

Սիրով կը կատարէին իրենց յանձնուած պարտականութիւնները, միշտ կազմ ու պատրաստ էին ամէն նեղութեան դիմադրելու եւ ամէն տեսակ զոհաբերութեանց: Ժողովի վիճաբանութիւններէն վերջ, սկսանք մտերմիկ խօսակցութեանց:

Ժողովէն անմիջապէս վերջ, ընկերներուս փափաքին համաձայն, երկրորդ անգամ մկրտուեցայ «Հաֆըզ», որմէ չէի ախորժեր թէեւ, բայց տեղի տուի «Հաֆըզ էֆէնտի» կոչուելով:

Մեր խումբը կը գանուէր նախորդ կուռի վայրը, Ղալա Տէրէսին: Ես, Սարգիսը, Մկրտիչը եւ Թէոս Իմխեանը ճամբայ ինկանք դէպի Զիմպիլ, ճամբային կամ պիւղէն մացու մը վերցնելու նպատակով:

Խումբի մէս ընկերները պիտի տեղափոխուէին էկրի Տէրէ: Ճորոխի ափէն անցանք Հալվա թուրք պիւղի սահմանը: Զրպարտիները բանեցնելու համար ճորոխէն ջուր առնուած էր յատուկ մեծ առուով մը, այդ ջուրէն կը պատրաստուէինք անցնիլ, դիմացի կողմը, երբ մութին մէջ հինգ առուներ տեսանք, մարդիկ էին՝ որոնք դէպի մեզ կուգային:

Իսկոյն թաղնուեցանք թուփերու մէջ եւ սկսանք դիտել անծանօթներու շարժումները:

Անոնք նոտան ջուրին եզերքը եւ սկսան ճաշել: Թուրք պահակներ էին, որոնք ինկան մեր ծուղակը:

Անմիջապէս մօտենալով պօտացի՝ ո՞վ էք, ուրկի՛ էկէք: Անոնք սարսափահար, նոտած մնացին:

Շուտ ջուրին այս կողմը անցէք, թէ ոչ...

Ետքս ընդհատելով Թէոսը լաւ. «ձգէ Հաֆըզ էֆէնտի, անոնք պինուրներ են ու հիմա կ'անցնին, կուգան մեր քովը»:

Իմխեանի անոնց ուղած արտայդումը եւ իմ օրինականութենէ ճառելս, մէջտեղ հանեց Թուրքերու ինչ ըլլալը եւ երբոր ազգարարութիւնով մը անցան մերկումը, մինչեւ կուրծքերնին՝ ջուրի մէջ թաղուելով:

Զեւականօրէն քանի մը ապտակներ փակցնելով, մատնանշեցի իրենց յանցանքը պետութեան հանդէպ ու թեթեւ խուզարկութենէ մը յետոյ, մեզ չալկելով, ճորոխէն անցուցին եւ վերադարձանք դէպի անտառը:

Զերբակալուած վիճակի մէջ, կը տանէինք կարծեցեալ

ոստիկանապետին յանձնելու:

Անոնցմէ մէկը, Օսմանը, ուզեց հակաճառել, պատճառաբանելով թէ լերան գլուխը մէնգիլ չըլլար:

Ես պարզաբանեցի մեր վրայ դրուած պարտականութիւնը: Սուլթանի եւ պետութեան հանդէպ յանցաւոր համարեցի վերջնք. հրամայեցի որ հլու հնազանդ գան մեր պահակատեղին:: Կէս ճամբան գրեթէ անցած էինք, մեր ցանկացած վայրը հասնելու համար, չգիտեմ ետեւէն եկող մեր երկու ընկերները գաղտնի ի՛նչ խօսած էին՝ բռնուած թուրքերէն մէկը գետին պառկելով գոչեց. «Ընկերնե՛ր, ո՞ւր կ՚երթաք, ասոնք մեզ մեռցնելու կը տանին»:

Պոռացող թուրքը իր պատիժը կրեց, բայց իր ընկերները չփոթութեան մէջ ձգեց:

Տաճկավայել իմ խստապահանջութենէս իմիզեանը օգուտ քաղելով, իսկոյն հաշտարարի դեր կատարեց եւ զիս ներկայացուց իբր թէչքիլաթը Մախտուսէի պարապլուխ եւ կամաւոր: Մէկիկ մէկիկ «օրինական» քննութեան ենթարկուելէ վերջ, երբ թուրքերը տեսան որ փրկութիւն չկայ, իրենք յօժարութեամբ մեզ վարձատրեցին, տալով ինչ որ ունէին, ժամացոյց մը, քանի մը ոսկի եւայլն:

Գիշերը պարապ չանցուցինք եւ բաւական հարստու – թեամբ վերադարձանք ընկերներուն քով: Անոնք ուրախ էին մեր ճամբորդութենէն:

Իմ տեսակէտը առաջին առթիւ տուած էր չօշափելի արդիւնք եւ այդ՝ պատճառ դարձաւ որ մենք ամէն գիշեր լքենենք բանուկ ճամբան: Թէ քանի՛ անգամ այդ ճամբայէն փախստականներ բռնած եւ մեր գիտցած ոստիկանապետին տարած ենք... այդ միայն լառնքի անտառը գիտէ:

Էկրի տէրէի անտառն էինք, «եայլա»ներուն մօտիկ, այդ շրջանի մէջ կ՚արածէին «մուհաճիր»ներու բոլոր ոչխարները:

Օր մը, պատահաբար մեր անզէն ընկերները, երեք հոգի պատկած ատեն պաշարուեցան ոչխարներով եւ հովիւները տեսան մեր տղաներուն եւ անմիջապէս լուր տուին իրենց մարզոց, որոնք եկան վնաստուքներ կատարելու:

Դէպքը կը պատահէր մեր գտնուած վայրին դիմացի լերան լանջին վրայ: Մեր ընկերները փախան անյայտացան:

Գէորգ եւ Անդրանիկը յարմար համարեցին որ մենք ալ տեղափոխուինք Մասաթի կողմը, ինչ որ օր ցերեկով՝ անյարմար կը համարէինք մենք, որովհետեւ մատնած պիտի ըլլայինք մեր թագստոցը:

Մենք պնդեցինք որ հրաժարին իրենց այդ մտադրութենէն, սակայն անոնք չլսեցին մեր խորհուրդը եւ մտածելով որ վտանգուած ենք, ելան ու փախան:

Թշնամիները տեսան անոնց փախուստը, մեր երեք անզէն ընկերներու հետապնդումը դադրեցնելով, իրենց ուժերը ուղղեցին դէպի մեզ: Երթ ընկերներով դիրք բռնեցինք անտառին մէջ եւ պիտի կրակէինք այն ժամանակ մինչեւ, երբ թշնամիէն իրական վտանգ սպառնար մեզի:

Թուրքերը դիմացի լեռնէն սկսան կրակել Գէորգի եւ Անդրանիկի վրայ, բայց գնդակները նպատակին չհասան: Երեկոյեան կերակուրը կը պատրաստէինք, երբ Գէորգ եւ Անդրանիկը գլխիկոր վերադարձան:

«Երանի ձեր համբերութեան» ըսաւ Գէորգը:

Այլեւս սոխոզական դարձած էր, ապագայի մասին ուենցած մեր ծրագրին իրագործումը. եւ ժամ առաջ չարժուիլը կենսական խնդիր էր դարձած:

Մեր խումբի մէջ գտնուած քանի մը յանդուգն ընկերներու չնորհիւ, կը գօրանար նաեւ միւաններու կորովը: Բայց գործին օգտակար հանդիսացողները միշտ միեւնոյն ընկերներն էին:

Յարմար առեն մը, համոզեցինք Անդրանիկին, որպէսզի, օր մըն ալ տեղ մը երթայ եւ բաներ մը բերէ:

Ակամայ ընդունեց մեր թելադրանքը եւ իր ղեկավարութեամբ յանձն առաւ հինգ ընկերներով, մօտակայ թուրք գիւղերն երթալու:

Մեզմէ բաժնուելով գիշերը մտած էին Պայինտուր գիւղը եւ մուխթարը կանչելով, որպէս ճամբորդ վիճաւորներ՝ հաց խնդրած էին: Մուխթարը մէկ կողմէ հաց բերելու հրաման արձակած, միւս կողմէ, որոշած էր քանի մը հրացանաւորներով ծուղակի մէջ առնել մեր ընկերները:

Իւրաքանչիւր թուրք կը հասնի կալերը, մեր տղաքը

ձերբակալելու: Մորէնը երկու կտոր հաց ձեռքին հազիւ կը հասնի ընկերներուն եւ կը նետուինք դիրքերը, ինքնապաշտպանութեան դիմելու:

Սարգիս Տէր Նազարէթեանի արձակած մէկ գնդակը խուճապի կը մատնէ Մուշաղանցիները եւ ընկերները անվտանգ հասան մեզի, քանի մը քիլօ պետնախնձորով, իբր երկու դիշերներու տքնջան եւ վտանգաւոր աշխատանքի արդիւնք ներկայացնելով:

Երկու Թէոնները հրճուանքի մէջ էին Անդրանիկի այս «յաջողութենէն» եւ կատակներ կ'ընէին:

Դիշերուան աշխատանքէն վերադարձողներուն համար տաք ապուր պէտք է պատրաստ ըլլար: Միսն ու ձաւարը անպակաս էին այդ օրերը:

Կերակուր պատրաստելու մեր ամանը թիթեղ մըն էր, որ 12 օխայ ջուր կրնար պարունակել, այդ թիթեղը մէկ անգամ կերակուր պատրաստելու մեր չափն էր:

Այսպէս, ամիսներ ապրեցանք հակառողջապահական պայմաններու մէջ եւ օր մը մէկ ընկերոջ գլխի ցաւը չտեսանք:

Ցերեկը պառկած, իսկ գիշերը հինգ-վեց ժամուայ ճանապարհի երթուդարձի հարկադրութեան տակ:

Այսպէս չարքաշ ապրեցանք, բայց մեծ սարսափ ազդեցինք Բաբերդի եւ շրջաններու Թուրքերուն: Գիշերները մենք պահակ էինք եւ տիրապետող Թուրքերուն, իսկ ցերեկները անոնք:

Քանի մը օր հանգստի պահեր անցնելէ յետոյ, մեր անդէն ընկերները մսի պահանջ զգացին, վեց ընկերներով Քոսրոց Թուրք գիւղը գացինք, մսացու եւ մեղր ձեռք ձգելու:

Մեզի բարեկամ պաշ չաուշի գոմին կողպէքը բանալով ներս մտանք, հոն գտնուած երկու պզտիկ եղները դուրս հանեցինք եւ երկու ընկերներու հետ ղրկեցինք դէպի մեր անտառը, իսկ մենք չորս հոգիով իջանք գիւղամէջը, փեթակ փնտռելու:

Դուռ մը բանալով, մեր առջեւը գտանք խումբ մը եղներ՝ գիրուկ եւ մեծ: Իմիզեանը գանգատեց թէ՝ մսացու տանելէն վերջ, այսպիսիները տանելու ենք, որ աչքերնիս բան մը տեսնէ: Ընկերը իրաւացի էր, երեք ընկերներով, այդ եղնե-

ըէն մէկը հազիւ կարողացանք դուրս հանել, թոկը գլխին անցընելով եւ մեր ընկերներէն մէկը չտապով ղրկեցինք պղտիկ եզներ տանողներուն որպէսզի վերադարձնեն տեղերը, քանի որ լաւը ձեռք ձգած էինք: Ցուլը յանձնեցինք վոխադրող ընկերներուն եւ երեք ընկերներով, կրկին մտանք գիւղը, կարծէք Ֆոսքոսը մեր տրամադրութեան տակ դրուած էր:

Գտանք մեղուանոցը, ներս մտանք պարտէզը, Գէորգը մեր հետ էր այդ գիշեր: Ես առջեւէն փեթակ մը կ'ուզէի վերցնել, իսկ ան եռեւի կողմն անցաւ:

Մեղուանոցի պահապանը պառկած էր փեթակներու եւտեւը: Գէորգ մուխին մէջ խարխափելով բռնեց անոր գլուխը: Պահապանը քնաթաթախ վեր ցատկեց եւ պոռաց «ո՞վ էք»: Պարտէզէն ցատկեցինք ու գիւղէն դուրս նետուեցանք. երբ վտանգն անցած կը համարէինք, պարծենկոտ Գէորգը ըսաւ, եթէ գիտնայի որ մարդ էր, տեղն ու տեղը կը խեղդէի, մինչդեռ մարդ խեղդողը մեզմէ առաջ կծիկը դրաւ: Շտապեցինք ցուլը տանողներուն օգնութեան հասնելու: Դժբախտաբար, կենդանին օգտուելով մեր ընկերներուն թուլութենէն, թոկով միասին փախած էր, իսկ մեր երկու ընկերները եռեւէն կը վազէին բռնելու: Հինգ ընկերներով չրջապատեցինք կենդանին որ բռնենք. առանց այն ալ կատղած կենդանին, ոտնկերէն դուրս կը փչէր ցուլերու յատուկ ֆըշշոցը:

Երեք ընկերներ պիտի հետեւէին կենդանին դէպի մեր սահմանը քչելու, իսկ ես մէկ ընկերոջ հետ վերադարձայ, կորսուած ընկերը փնտռելու:

Երկար փնտռտուքներէ վերջ, գտանք Մարտիրոսը, որ դանդաղ-դանդաղ կ'առաջանար, կարծէք թէ բան մը չէր պատահած եւ հանդիստ սրտով մօտեցաւ մեզի:

— Մարտիրո՛ս, ո՞ւր են ընկերներդ հարցուցի:

— Չգիտեմ եղան հետ ուր գնացին, դուք չտեսա՞ք, պատասխանեց հանդարտութեամբ:

Ըսելիք բան մը չէր մնար, ինքը թէեւ բաբերդցի, բայց մեր մէջ օտար գիւղացի մըն էր, այդ պատճառով, ես իմ հօրեղբոր տղաքը ուրիշ խումբի մէջ ձգած, զայն մեր խումբին մէջ առած էի, մեծամեծ բարեխօսութիւններով, մասամբ ալ ի պատիւ Մալաթեցի հայրենակիցներուն: Ջանի մը անգամ

անոր մասին դիտողութիւններ եղան ընկերներու կողմէ, սակայն, իմ խնդրանքով պիջած էին: Եղը ձեռքէ ելլելուն պատճառը ինքն եղած էր:

*
**

Արեւածագին՝ երեք ընկերներով հասանք մեր հանգստավայրը: Քիչ վերջ, հասան նաեւ կենդանիին եռեւէն զացողները, առանց ցուլի:

Մենք ալ յանցաւոր էինք, որ երկու խելօքիկ եղներուն, չհաւնեցանք, որոնք հոս, հնազանդ կը հետեւէին մեզի եւ ետ դարձուցինք իրենց տեղերը:

Աչնանային ամպամած օր մըն էր, մեղմ անձրեւը կը թրջէր լեռն ու ձորը, դաշտն ու անտառը:

Եայլաները բնակութիւն հաստատած մուհաճիրները հիւսիսային բարձունքներէն կը քաշուէին դէպի հարաւային կողմերը: Եկան, մեր թաքստոցէն քանի վայրկեան տեւող հեռաւորութեան վրայ վրաններ հաստատեցին: Մենք, Զալատէրէսիի մեծ ժայռին տակ գտնուած քարայրին մէջ կը գտնուէինք, տեղ մը՝ որ սառնան անգամ չէր կարող գտնել, իսկ մենք պատած էինք, ջուրով եւ պաչարով:

Քարայրը բաւական մեծ էր եւ ապահով, ներսը խօսքի բռնուեցանք ասդիէն–անդիէն:

Կային պիչերով յարձակելու վրաններու վրայ և ջարդելու մտադրութիւն ունեցողներ, ուրիշներ՝ ճանապարհին սպասելու մղձաւանջէն բռնուած էին, երբ Գէորգը մէջտեղ նետեց բոլորովին ուրիշ առաջարկ մը:

— Ամիսներէ ի վեր, հայերէն երգի կարօտ կը քաշեմ, լաւագոյն առիթը ներկայացած է, այս սառնի ծակին մէջ, մեզ ոչ ոք չի լսեր, պէտք է որ կարդով երգենք, անշուշտ ամէն մարդ իր գիտցածը... չաբաթներով տխուր, տրտում անցուցած ենք, այսօր ալ ուրախութեան պահեր ապրինք:

— Երանի սրտիդ, ըսաւ Սարգիս տէր Նազարէթեանը:

— Մինչեւ այսօր, այս տեսակ խօսակցութիւն տեղի ունեցած չէր, կ'երեւի թէ Գէորգը բան մը գիտէ, ես կողմնակից եմ իրեն, մէջտեղ «Հաֆըզ»ը:

— Լաւագոյն չէ՞ որ եկեղեցական արարողութիւն մը կատարենք, ամիսներէ ի վեր պատարագի զմայլելի երգեցո-

ղութիւնը լաւ չենք, ըսաւ Մկրտիչը:

— Դուն քո ցանկացը կ'երգես, պատասխանեցին Յորէնն ու Թէոսը:

Վերջապէս բոլորս ալ համաձայնեցանք այդ դիշերը ուրախութեամբ անցնել· բայց առաջին երգողը ո՞վ պիտի ըլլայ:

— Անշուշտ Գէորգը բացատրեցին բոլորը:

«Ես գնում եմ հեռու երկիր», «Իմ սիրելի և թանկագին», «Յանասորէն երեք հարիւր քաջերով», «Ելեք, ելէք հայ եղբայրներ», «Վէրքերով լի», «Բանտիս դուռը» եւայլն:

Ամէնէն տպաւորիչը Թէոս Իմիզեանի թրթռուն եւ ախորժելի ձայնով երգած, հայոց ողբերգութեան արտաճմլիկ մէկ երգն էր, համապատասխան այդ օրերուն:

«Կենաց մահու վերջին հրաժեշտ, ով կարի՛ն,
Ո՛հ, համբո՛յր կաթոգին·
Ո՛հ, որպիսի սուգ, կոտորած ֆեզ բերին,
Ջոհերդ անգին, ողբանիւ լալագին· կոծեր սրտագին·
Վարդակարմիր, արախողխող մանուկներ, ո՛հ ծաղիկներ վարդեր՝
Փեխոյշ որդիդ, անուշ աղջիկներ, հարսներդ,
Մորքեցին մայրեր, ֆերքեցին շատեր, լկեցին կոյսեր:
Ակն, Արաբկիր, Խարբերդ, Բալու, Երիզայ·
Ո՛հ, Բաբերդ ու Բաղէշ, Պոլնտոս, Սամսոն, Թոզաք,
Մարզուան, Ամասիա·
Վա՛յ կեսարիա վառեցին հրկէզ:
Եւ զարկ ու զարնեն Մուշ ու Մալաթիա,
Ջարդեցին պէս-պէս:
Ինչո՛ւ Աստուած դուն անտարբեր մնացիր,
Ո՛հ, Հայ ազգի հանդէպ:
Դատ, դատաստան, արդարութիւն բողուցիր·
Տե՛ս, անգութ խուժան պղծեց Հայաստան,
Խաչն աւետարան:

Թէոսի այս երգը ոգեց բոլորիս վրայ եւ յաջորդին մէջ խոր լռութիւն կը տիրէր: Կը յիշէինք տեղահանուած Հայերու կարաւանները, անգութ խուժանի գազանային արարքները, մեր հարազատներու անչափելի տառապանքները:

Եւ ամէնէն ցաւալին՝ որ մենք բերնով կ'երգէինք Հայոց

մեծագոյն ողբերգութիւնը:

Ծոր թմրութիւն մը համակած էր բոլորիս: Յանկարծ Սարգիսը ցասագինօրէն գոռաց՝ վա՛յ, մեռա՛յ: Տարիներու ընթացքին՝ մարդու երես չտեսած, անիծեալ քարայրը, մեզ տարաբախտներուս իր մէջ հիւրասիրել չէր ուզեր: Մեր չընչաւութեան հետեւանքով թուլցած ժայռէն կտոր մը ինկած էր Սարգսի վրայ: Կարծէք չէր բաւեր թուրքին հետապնդումն ուհալածանքը, ժայռերն ալ կը դաշնակցէին անոնց եւ մեզ կը հարուածէին:

Հետեւեալ գիշերը հեռացանք այդտեղէն ու վճռեցինք չարունակաբար իջնել Ճատահի ճամբան, ապահովելու մեր ցանկացածները...

Անկէ վերջ, առաջին օրը ձեռք ձգեցինք քանի մը մարդիկ եւ քանի մը ոսկիներ:

Մեր ընկերներէն քանի մը հոգի գոյքերը պիտի փոխադրէին Մէզկէ Փիլիկին ձորը: Մեր պարտականութիւնը կատարելէ վերջ, գացինք միացանք անոնց ու տեսաք որ լերան բարձունքին վրայ, մութին մէջ կրակ մը կը վառի, հոն պտնուող մեր ընկերներն ալ չէին գիտեր թէ ովքեր են կրակ վառողները: Գէորգն ու Մկրտիչը ղրկեցինք ստուգելու: Վերադարձին՝ մեր ընկերները յայտնեցին թէ ճանչցած են Ռուսմելցի Սէֆէրին եւ Հաճի Դայիրին տղաքը, որոնք կրակին շուրջը երկարած, կը քնանային:

Մենք վաղուց կը փափաքէինք զանոնք ձեռք անցընել եւ ահա առիթը կը ներկայանար:

Մեր յոգնածութիւնը անցաւ, երբ՝ պիտի օգտուէինք առիթէն եւ պիտի չարունակէինք հետապնդել մեր հարեւան արիւնկզակ զազանները, մեր վրէժը լուծելու համար:

Հինգ ընկերներով սկսանք բարձրանալ: Գէորգը սկսաւ սիրտեր պղտորել, պատճառաբանելով թէ մինչեւ մեր հոն բարձրանալը լուսացած կ'ըլլայ եւ մեր նպատակին չենք հասնիր, լաւ է՝ որ հրաժարինք այդ ծրագրէն:

Առանց այդ ալ վտանգուած էր այդ վայրը, Գէորգ արդելք հանդիսացաւ եւ մինչեւ այսօր սիրտը կ'այրի, այդ առիթը փախցնելնուս համար:

Վերադարձանք անջրդի տեղ մը, թուփերու մէջ բնա-

կութիւն հաստատելու, որովհետեւ, չատ մօտ էր այդ վայրը գիշերուան մեր կատարելիք գործին:

Կէսօրին՝ որոշուած էր ճաշահ ելնող խումբը որ կը բաղկանար չորս ընկերներէ, (երկու Թէոսներ, Յորէն եւ ես):

Ընթրիքէն վերջ իջանք որոշեալ վայրը ու դիրք բռնեցինք: Քանի մը վայրկեան վերջ, չորս հոգի եկան, բռնեցինք, ատոնք քննութեան ենթարկած պահուն, վեց հոգի եւս եկան, ապա խումբ մը, եւ համրելով տեսանք որ քսանեւութ թուրք զաստլիքներ բռնած ենք:

Մենք չորս, անոնք քսանեւութ...

Երեք ընկերներ եռանկիւնի մը մէջ առած էին, իսկ ես մէկիկ-մէկիկ «օրինական» քննութեան կ'ենթարկէի:

Անոնցմէ չորս հոգի փաստաթուղթեր ունէին, բայց ձգեցինք, անոնք բռնակալական հիւանդանոցէն Բաբերդ կ'երթային: Մնացեալներուն վախճանի մասին թող այդ շրջանի քարերը պատմեն:

Գիշեր մինչեւ ուշ ատեն, ուրիշ մարդիկ չեկան, մինչ այդ՝ մեր ձերբակալածները մեզմէ աւելի անօթի էին,:

Դիրքերու մէջ ձանձրացանք եւ լատրանսի ուղղութեամբ յառաջացանք, թուփի մը տակ նստանք,քունս կը նեղէր գիս եւ ուզեցի քնանալ երկու պահակներու հսկողութեամբ:

Յանկարծ, Իմիզեան ըսաւ՝ ելիր, մարդ եկաւ, իսկոյն ոտքի ցատքեցի՝ «է՛յ, քիմսինիզ, թէսլիմ օլուն», (ո՞վ էք, յանձնուեցէք):

Եկողները կանգնեցան ու բացատրութիւն պահանջեցին թէ մենք ո՞վ ենք եւ ի՞նչ հանգամանք ունինք:

Յանձնուեցէ՛ք, փախչողները հետապնդելու պաշտօն ունինք, յանձնուեցէք թէ ոչ... գոռացի:

Այս խօսքիս վրայ նահանջեցին եւ սկսան օդի մէջ կրակել:

Մենք չէինք կարող կրակել, որովհետեւ թուրք գիւղը մօտ էր եւ հրացանաձգութեան ձայները պիտի լսուէին: Մեծ խումբ մըն էր, լաւ զինուած եւ բանակէն կը փախչէին:

Երբ վերջին անգամ պահանջեցի որ յանձնուին, անոնցմէ մէկը պատասխանեց՝ ես բանակէն կը փախչիմ, մահս աչքս առած, կեանքիս գնով պիտի դիմադրեմ...

Մենք կեցած էինք մեր դիրքերու մէջ, իսկ անոնք փոխե-

ցին իրենց ճամբան, դէպի ետ վախչելով:

Վերադարձանք մեր ընկերներու քով, ճամբան պատուիրեցի ընկերներուս, որ այս դէպքը գաղտնի մնայ մեր չորսի մէջ, որովհետեւ եթէ մեր միւս ընկերները տեղեկանային, այլեւս ամէն բան կը վերջանար եւ մեր վախչելու ծրագիրը ջուրը կ'իյնար:

Քանի որ մեր ամէն օրուայ բերածներէն միւաններուն ալ բաժին կը հանէինք, առաջին պատահածներու մասին մեր միւս ընկերներուն պատմեցինք եւ որոշեցինք որ յաջորդ գիշերը իրենք իջնեն ճամբան:

Գէորգը ընդդիմացաւ, ի վերջոյ համաձայնեցաւ «Հաֆըզին», գիս ալ իրենց հետ տանելու պայմանաւ: Ես ու Յորէն նորէն պիտի իջնէինք ճամբան, Գէորգի, Մկրտիչի եւ Սարգիսի հետ: Երկու թէոմները քմծիծաղով մը յաջողութիւն մաղթեցին մեզի: Գէորգը կռահեց «դուք բան մը գիտէք» ըսելով: Յորէնի հետ խնդալով ըսինք թէ՝ արտասովոր բան մը չկայ: Բայց այս անգամ տրտում էինք եւ մտախոհ:

Նախորդ գիշերուան դիրքերուն մէջն էինք, իսրապէս մեր չորս կողմերը գննելէ վերջ, որոշեցինք փոխել դիրքերը եւ սպասել պզտիկ ձորին մէջ, երեք կողմերէ եկող թուրք վախտականները այդ վայրէն պիտի անցնէին: Պզտիկ ջուր մը կը վազէր վերէն դէպի վար:

Ճամբէն վեր, ջուրին երկու կողմը դրինք Սարգիսն ու Մկրտիչը, Յորէն եւ Գէորգը՝ եկողներուն ճիշտ ճակատը՝ իսկ ես ձորին մէջ, ճամբուն եղերքը դանուած փոսի մը մէջ: Այսպէս եռանկիւնաձեւ նստած, կը սպասէինք գալիքին:

Մինչեւ կէս գիշեր մարդ չանցաւ, մինակութենէ ձանձրացած, գացի Յորէնի եւ Գէորգի քովը, նստած՝ մեր բաղդէն կը գանգատէինք, մտածելով որ գիշերը ապարդիւն կ'անցնէր:

— Ցօժար կամքով չեկար, այդ պատճառաւ այս գիշեր պարապ պիտի վերադառնանք Գէորգ խնամի, խնդալով ըսաւ Յորէնը:

— Իմ բաղդը շատ լաւ է, պարապ դուրս չի գար, թէեւ առաջին անգամ կը մասնակցիմ ձեզի, քիչ մը սպասեցէք, երեք հոգի պիտի գան, անոնցմէ մէկը՝ պիտի ունենայ հինգ ոսկի, երկրորդը՝ երեք, իսկ երրորդը՝ երկու ոսկի, դուք

պիտի տեսնէք որ այս խօսքերս պիտի իրականանան, կատակելով պատասխանեց Գէորգը:

— Իսկ եթէ ակնկալածներուդ փոխարէն կեանքդ վրայ տաս, ըսի:

— Ո՛չ, դիւրին-դիւրին կեանքս վրայ տուող չեմ, այս կեանքը դաշտին մէջ չեմ գտած, վաստահ եղէք, պէտք եղած տեղն ձեր կողքին կանգնած եմ, ըսաւ Գէորգը: Պատմելու լաւ ձեւեր ունէր, յաճախ կը կատակէր եւ շատ ճարպիկ էր իր շարժումներուն մէջ, բայց գործի մը գլուխ անցած պահուն հապար ու մէկ բաներ կ'անցնէր մտքէն, կասկածամիտ էր:

Ջիչ մը վերջ, վերադարձայ դիրքս, աչքս ճամբին, անհամբեր կը սպասէի «Փիրարի»ներուն:

Լուսինը արեւելքէն սկսած էր տարածել իր լոյսը, նկատեցի մէկը, որ հրացանը ուսին, բլուրէն ձոր իջաւ եւ եկաւ դէպի ինձ,

— «Թէալիմ» պոռացի: Թուրքը հրացանն ուսէն վար առնելով, կ'ուզէր ինքնապաշտպանութեան դիմել, կրկին ազդարարեցի՝ յանձնուիր, թէ ոչ, փրկութիւն չունիս, պաշարուած ես. Թէալի՛մ, վար ձգէ հրացանդ ու հինգ քայլ յառաջացիր, հրահանգեցի: Հրամանս կատարեց: Դիրքէս էլլելով հրացանն առի, Գէորգ եւ Յորէնը հասան, անմիջապէս հարցուցի թէ ընկերներ ունի՞: Ուրացաւ: Այդ միջոցին, տեսանք որ անոր երկու ընկերները բլուրին վրայ կեցած, մեր եաեւէն մեզի կը դիտէին:

Ընկերներուս հրահանգեցի որ հետապնդեն, Գէորգ եւ Յորէնը ճակատէն, իսկ Սարգիսն ու Մկրտիչը վերեւէն: Վերջիններ կայծակի արագութեամբ յարձակեցան եւ ձերբակալեցին երկուքն ալ, որոնք նոյնպէս պինուած էին: Շուտով եկան նաեւ երեք անզէն փախստականներ: Ճորոխի եզերքը, ապահով տեղ մը իջանք, մեր սովորական հարցաքննութիւնը կատարելու: «Հաֆըզը» թուղթն ու մատիտը ձեռքին գործի սկսած էր: Առաջին անգամ հարցաքննեցի անզէններըը, ինչ որ անհրաժեշտ էր գրեցինք, ցուցակագրելով նաեւ պետական գոյքերը, զրամ եւայլն, «օրէնքի համաձայն» պատկան մարմնին ղրկելու համար: Դրամները արձանագրելու առեն, մխքս եկաւ Գէորգի կատակը որ կ'իրականանար:

Եւ իսկապէս, մէկը ունէր հինգ ոսկի, միւսը երեք, եր-

ըորդը՝ երկու ոսկիէն քիչ մը պակաս, ծիծաղս հազիւ կը պահէի: «Հաֆըզ էֆէնտի, դուք Աստուծոյ կողմէ՞ն ղրկուած էիք, որ մեզի պատահեցաք: Այս մարդիկ, քանի մը անգամ ուզեցին կողոպտել, ըսաւ անոնցմէ մէկը, Նէճիպ անունով:

— Ալլահին եւ Մուհամմէտին դատաստանը արդար է, բնաւ մի տարակուսիր, պատասխանեցին:

— Ալլահ էօմիւըլէր վէրսին էֆէնտիմ, դուրս թռաւ բերնէն: Գէորգի եւ Յորէնի ընկերակցութեամբ երեք անգէնները յանձնուած էին «պատկան մարմնին»:

— Յառաջացէ՛ք, պետութեան եւ Սուլթանի խայիններ, չէ՞ր բաւէր ձեր վախուստը, որ պետութեան հրացաններն ալ կ'ուզէք փախցնել ձեր հետ, ինչ պիտի ըլլայ ձեր վիճակը պիտե՞ք, բարկացած հարց տուի, գլխիկոր առջեւս կեցած վինեալ փախչողներուն:

— Ձերդ Մեծութիւն, կը խնդրեմ որ ներէք, խալթ մըն էր որ ըրինք, զաւակներու տէր եանք, էֆէնտի, ներեցէք մեզի, մեղք եանք: Երեքն ալ նոյն խնդրանքն ու պաղատանքը ունէին:

Բաց թողինք, եւ անոնք զեռնաքարշ խոնարհութիւններով հեռացան:

Այդ գիշերը հարուստ էինք: Գրաւած էինք երեք տաճկական հինգնոց հրացան եւ 520 փամփուշտ, մօտաւորապէս տասներեք տաճկական ոսկի: Մեր մէջ ամէնէն աւելի ուրախ էր Գէորգը, որ կեանքին մէջ առաջին անգամ յաջողութեամբ կը մասնակցէր այդ տեսակ դէպքի մը: Մենք ամէն օր սակաւաթիւ ոսկիներով կը վերադառնայինք, իսկ այդ օրը աւելի, այդ իսկ պատճառով Գէորգը հպարտացած ալ էր: Հապա իր զուշակութեան կատարուի՞լը, որ չաբաթներ շարունակ կը պատմէր:

Հրացաններէն մէկը ինծի բաժին ինկաւ, մէկը Յորէնին, մինան ալ Գէորգին, իսկ մեր ունեցածները անգէն ընկերներուն յանձնեցինք:

Խիստ զոհունակ տրամադրութեամբ բարձրացանք Սուսուզ (անջրդի) աղբիւրին վերեւ գտնուած մեր հանգստավայրը:

Մեր ընկերները տակաւին պառկած էին, արթնցան եւ

զարմացած կը դիտէին նորեկ հրացանները:

Լուսցած էր, յոգնած էինք եւ քնանալ կ'ուզէինք, երբ Զօրթուրի ճամբէն մէյմէկ դուրս ելան չորս հեծեալ ոստիկաններ եւ սրարշաւ անցան դէպի վեր:

Մեր բնակավայրը կը գտնուէր մեծ կռիւը տեղի ունեցած վայրին ճիշդ դիմացը եւ ձոր մը միայն կար մէջտեղը: Նախորդ երեկոյ, Գէորգը կ'ուզէր որ քանի մը օրուայ համար հոն տեղափոխուինք, բայց մենք հակառակեցանք:

Շատ չանցած, տեսանք որ քանի մը հարիւր ոստիկաններ, ձիաւոր եւ հետեւակ, որսի շուներու առաջնորդութեամբ այս ու այն կողմը կը գառնան եւ մեզ կը փնտռեն:

Զօրթուրի ձորէն ալ բաւական թուով ձիաւորներ բարձրացան Պալեաններց գոմին վերը գտնուած քարայրները եւ այդպէս դէմ դիմաց էինք Թշնամիին հետ, որ մեր հետքը կ'որոնէր: Ու եթէ Թշնամին յաջողէր գտնել մեր թագստոցը թէ մեր գոյութիւնը վտանգուած էր եւ թէ Թշնամին անհաշուելի կորուստներու պիտի ենթարկուէր:

Որոշած էինք դիմադրել ի դին ամէն զոհողութեան եւ որքան կարելի է շատ վնաս պատճառել Թշնամիին:

Թշնամին մեզ կը գտնէր անպատճառ, եթէ մեր կողմն ալ անգնէր:

Ոչ ոք կրնար մտածել թէ այդ տեսակ լերկ լերան մը վրայ, երեք թուփերու մէջ մեզ նման լինն մարդիկ կը համարձակին կեցնալ:

Տպնապալի էր մեր դրութիւնը, բայց կը ջանայինք պաղարիւն մնալ եւ կը զննէինք անոնց շարժումները:

Երեք ժամ, Թշնամին մանրակրկիտ խուզարկութիւն կատարեց մեծ կռուի վայրին մէջ, ամբողջ անտառը ոտք առ ոտք զննելով:

Անդրանիկը կը տրտնջար,— ձեզի ո՞վ ըսաւ որ երթաք ճամբան բռնէք եւ զէնքեր խլէք, ահա ձեր անհեռատեսութեան արդիւնքը. եւ իր տրտունջները երբեմն անսովոր արտայայտութիւններ կ'ունենային — կ'աւելցնէր՝ Թշնամին տեղեկացաւ ձեր արարքին եւ այսքան մեծ ուժերով եկաւ մեր վրայ: Մխեւնոյն ատեն, ան լուտանքներ ալ կը տեղար:

Հակաճառելու ժամանակ չէր, միայն առարկեցինք թէ

Թշնամին կրնայ ուրիշ դրդապատճառներ ունենալ հոն գալու համար եւ ճիշտ այդպէս ալ եղած էր:

Երեք օր առաջ Ռումելցի Թուրքերը, ասիականներու ճնշումէն փախչելով եկած էին մեր մեծ կռուի վայրին մօտերը եւ գիշեր ատեն կրակ վառած էին:

Այդ կրակը սարսափի մատնած էր Լառնք բնակող մուհաճիրներուն, անոնք լուր տուած էին կառավարութեան, մեզի վերապրելով կրակ վառելը:

Եւ կառավարութիւնը մեծ ուժեր ղրկած էր մեզ բնաջնջելու համար եւ մեր չրջանը ապահովելու նպատակով:

Գիշերները կրակ վառելը արգիլած էինք մեր բոլոր խումբերուն, իսկ ցերեկները մեծ խնամք կը տանէինք որ ծուխ չի բարձրանայ:

Այդ օր թշնամին ի զուր աշխատանքներէ վերջ, քանի մը համազարկերով ուզեց մեզ չփոթեցնել, սարսափեցնել եւ մեր տեղը գտնել:

Երեկոյեան՝ այդ բոլոր ուժերը Բաբերդ վերադարձան: Մեր խումբը օժտուած էր այլեւս լաւ հրացաններով: Երեք թուփերուն տակ, երկարատեւ ժողով մը գումարելով, վերջնականապէս մեկնիլ որոշեցինք:

Գէորգ եւ Անդրանիկը ցնորք կը համարէին մեր մտադրութիւնը եւ շատ աշխատեցան մեզի համոզելու:

«Յանդուգն քայլ մըն է որ կ'ուզէք առնել, հրաժարեցէ՛ք այդ մտքէն, ինն հոգիով Բաբերդէն մինչեւ Ռուսական սահմանը հասնիլ եւ անցնիլը երազ մըն է, տեսնողն անգամ չի հաւատար»:

Մենք եօթ հոգիով, վերջնականապէս մեկնիլ որոշեցինք: Համոզուած ըլլալով միանգամայն, որ այդ ճամբան մեզ կ'առաջնորդէ դէպի՝ մահը կամ ազատութիւնը:

՝ Անոնց վրայ ճնշում ի գործ դնելու պէտք չկար անոնց ժխտական պատասխանի պարագային. մեզի մասնակցիլ վախկոտները շատ կային եւ այն ալ մեր հարազատներէն:

Նկատի առինք նաեւ պարագայ մը, ըստ որուն՝ եթէ ճամբորդութեան ընթացքին ոեւէ ձախողութեան կամ վտանգի հանդիպինք, ոչ ոք պատասխանատու չպիտի համարուի:

Մտահոգիչ էր մեզմէ վերջ, մեր չրջանը մնացող անտէր,

անդեկավար երիտասարդներու վիճակը, որոնցմէ մէկ մասը միայն գինուած էր: Անոնցմէ մաս մը կ'ուզէր մեզ հետ կովկաս անցնիլ, ուրիշներ ալ կը փափաքէին մնալ: Չէինք կարող պատասխանատուութիւն ստանձնել այն օրերուն, երբ՝ վըստահ էինք մանաւանդ՝ որ բազմամարդ խումբ մը մեր անցնելիք ճամբէն մեծ դժուարութեանց եւ նոյնիսկ անկարելիութեան կը հանդիպէր: Ամէն մարդ իր գլխուն ճարը պէտք է խորհէր: Թուրքը մեզի անտանելի կացութեան մատնած էր: Անտարբեր գտնուիլ մեր այդ հայրենակիցներուն հանդէպ, աղնիւ գործ մը չէր: Անոնք կատարեալ անորոշութեան մատնուած էին: Գիւղացիները էինք, մանկութեան ընկերները եւ հարազատները: Մենք կրակի հետ կը խաղայինք, կամաւոր կերպով դէպի վտանգը կը դիմէինք, ինչպէ՞ս պատճառ դառնալ նաեւ անոնց ապրելուն եւ իր՞նչ իրաւունքով: Միեւնոյն ատեն դատապարտելի էր գանոնք այդ անորոշութեան մէջ ձգելը, երբ վախճանը ուշ կամ կանուխ, անոնց բնաջնջումն էր:

Աշուն էր եւ ձիւնը ծածկած էր բարձր լեռներուն կատարները, ցուրտը կը նեղէր մեզի հետզհետէ:

Մօտ ատենէն պիտի սկսէր սառնամանիքը եւ Լոռնքի անտառը չէր կարող այլեւս մեզ հիւրընկալել: Ժամ առաջ չարժուիլ պէտք էր: Մենք պիտի կրնայինք 30–40 հոգիով մեր ծրագրած ճամբան անցնիլ, եթէ բոլորն ալ մեզ պէս պինուած եւ հագուած ըլլային բայց իբրեւ տաճկական պինուդը. այդ հնարաւորութենէն զուրկ էինք: Թերեւս տարբեր ըլլար պարագան, եթէ Մելքեսէթը ողջ ըլլար:

Երեք օր վերջ, ճամբայ պիտի իյնայինք, մեր ճամբորդութիւնը գաղտնի պիտի պահուէր մեր համագիւղացիներէն: Ժողովին մէջ որոշեցինք որ հինգ հոգի անմիջապէս Մատէն մեկնին ճամբու պաշար բերելու եւ մենք հինգ հոգիով մեկնեցանք, մնացեալ չորսը մեր գոյքերը պիտի փոխադրէր Կըրլ–Տէրէն: Մեր վերջին հանդրուանը, ուրկէ ճամբայ պիտի իյնայինք դէպի Կովկաս:

Ներկայացանք Մատէնի յոյն գիւղապետին, մեր նպատակը յայտնեցինք: Յոյներն ալ մեզմէ վշտացեր էին: Վախնալով թուրք կառավարութենէն, մերժեցին մեզի պարէն

տալ: Տեղեկացանք որ Թուրք կառավարութիւնը քանի մը օր առաջ, յոյն գիւղէն տղամարդիկ հաբերդ կանչած եւ բանտարկած էր, պատճառաբանելով թէ՝ «որպէս զրիստոնեանները, դաղտնի միջոցներով պարէն կը հայթայթեն հայ փախստականներուն, աւելցնելով նաեւ թէ անօթի մարդիկ չեն կարող կռուի դուրս գալ Թուրք զինուորներու դէմ»:

Մեր կողմէ եղած խնդրանքն ու պաղատանքը եւ ամէնէ տեսակ հաւաստիացումները թէ՝ վերջին անգամն է, պիտի մեկնինք, բաւական չեղան յոյն գիւղապետը համոզելու:

Ախտ յուզուած, առանձնապէս, վերջին անգամ դիմեցի գիւղապետին «Դուք որպէս քրիստոնեայ, կ'ուզէք որ մենք ամէն բան կորսնցնելէ յետոյ ներկայանանք Թուրքին եւ հա՞ց խնդրենք, ձեր խիղճը պիտի չտանջէ՞ ձեզի: Վերջին անգամ մեր խնդրանքը կատարեցէք, եթէ անգամ մըն ալ մեզի տեսնէք, թքեցէք մեր երեսին, ահա իմ վերջին խօսքը:»

Այս խօսքերը բարերար ազդեցութիւն գործեցին գիւղապետի վրայ եւ հրամայեց որ գիւղացիք բաւարարեն մեր պահանջը:

Ի պատիւ Մատէնի և Կօշկուրի յոյն գիւղացիներուն պէտք է յայտնել, որ մեծ եղաւ անոնց օգնութիւնը մեզի, մասնաւորապէս երախտապարտ մնացինք Կօշկուրցի Լասիային:

Կէս ժամ վերջ, պարէնն ստանալով, դրամը վճարեցինք եւ հրաժեշտ տուինք յոյն գիւղին: Մինչեւ լուսաբացը քալելով հասանք Էկրի տէրէն, հոն գտանք մեր չորս ընկերներէն զատ, նաեւ անզէններէն ութ հոգինոց խումբ մը: Այդ օր մաքրութեամբ զբաղեցանք եւ պարէնը տեղաւորեցինք: Մեր պատրաստած հրուշակն ալ դեռ պահած էինք: Երկու օր, ջերմ ու հարազատ մթնոլորտի մէջ անցուցինք մեր համագիւղացիներու հետ, որովհետեւ չուտով բաժնուելու էինք անոնցմէ: Անոնք հասկցան մեր դիտաւորութիւնը, բայց մենք չխոստովանեցանք, ոեւէ մէկու պատճառ չէինք կարող դառնալ, մանաւանդ որ մենք ալ վատահ չէինք մեր փրկութեան:

Ա՛խ, որչա՛փ դաժան էին բաժանման այդ պահերը:

Հնարաւոր եղածին չափ, նիւթապէս օժանդակեցինք անոնց եւ յայտնեցինք թէ՝ երկու շաբաթուան համար կը բաժնուինք իրենցմէ, եթէ չվերադառնանք, ուրեմն վատն-

գուած ենք:

Մեր երկու բաղդակից խումբերուս ապագան վերջին աստիճանի մոռայլ էր: Անոնց մէջ ամէնէն աւելի յուզուած Սերոբ Յակոբեանը վերջին պահուն մրմնջաց «Ձեր երթալիք ճամբաներուն ղուրպան, ո՛ղջ մնացէք եւ շուտ վերադարձէք»: Որչափ սրտառուչ եւ հատու էին այդ խօսքերը:

Զրաճորի (Սուլուտէրէ) լերան լանջին վրայ հաւաքուած էինք ինը ընկերներով, (Սարգիս եւ Յորէն Տէր Նազարէթեաններ, երկու Թէոսներ, Անդրանիկ Քէշիշեան, Գէորգ Աթոյեան, Մկրտիչ Դաւիթեան (Լսոնքցի) Մարտիրոս Սամուէլեան (Մալասեցի) եւ ես:

Վերջին անգամ մեր սահմանի մէջ ճաշի նստանք: Երդման արարողութիւն կատարեցինք. «Զգեցով զուլումի աշխարհը կը մեկնինք դէպի ազատ երկիր: Գիտակցելով որ՝ երկար ու վտանգաւոր ճամբաներէ անցնիլը տաժանելի է եւ անակնկալներով լեցուն, բոլորս համահաւասար կը ստանձնենք ամբողջ պատասխանատուութիւնը:

Իսկ մեր ճամբորդութիւնը յաջողութեամբ պսակուելու պարագային՝ մեզմէ իւրաքանչիւրը յանձն կ'առնէ խոյ մը մատաղցու առնել, Ս. Կարապետի ուխտագնացութեան մասնակցելու համար: Կ'երդնուինք հաւատարիմ մնալ մխիթարեանց»:

ԳԼՈՒԽ ԺԲ.

«Մահ կամ ազատութիւն.— Լսուիէն Ս. Յովհաննէսի վաճէը մէկ գիշերէն.— Սպիրի շրջաններու մասին գին. տեղեկութիւններ կը ֆաղենիֆ.— Երեսուն թրֆ. վրաններ խորթուրի կամուրջին մօտ.— Գասապան եւ յարակից հայ գիւղերը.— Կապան էօփրիւսին.— Սալաջուր, Լաճուպար եւ երեֆ ծերունի Թուրֆերը.— Հունուտի Մէգիրէեները.— Լեղանի Մէգիրէն եւ պատանի թուրֆ գիւղապետ Շիւֆրին.— Խոտոր ջուր եւ թաղերը.— Խոտորջուրի հիւսիսային եայլան:

Մեր հանդիսաւոր խոստում— երդումէն յետոյ պատրաստուելանք մեկնելու: Բոլորս ալ թուրք զինուորական տարազ հագած էինք եւ ունէինք այն ամէնը, ինչ որ անհրաժեշտ էր պատերազմի գացող թուրք զինուորի մը համար: Մեզմէ մէկուն Մարտիրոսը զինուած չէր, ամէն անգամ որ կ'ուզէինք հրացան տալ իրեն կը մերժէր:

Դարձանք դէպի մեր գիւղի Լուսաւորչաց վանքը, երեկոյեան խաչակնքեցինք, եւ 1915 թ. Սեպտեմբեր 21ին ճամբայ ինկանք դէպի Ռուսական սահմանը, (Սպերի գծով):

Այդ գիշերը մեր հանգստավայրը պիտի ըլլար Սպերի Ս. Յովհաննու վանքի անտառը: Ուստի տրամադրութիւնը խիստ բարձր էր:

Ես Ռուսաստանի մէջ ունէի երկու եղբայրներ, իսկ միւս ընկերներս ալ ազգականներ: Մեր հարազատներուն մօտալու մեր բուռն ցանկութիւնը մագնիսական զօրութեամբ մեզի կը քաշէր դէպի Ռուսական սահմանը:

Քոսքոսի գլուխ՝ եղ մը միայնակ կանգնած էր մութին մէջ, գէորգ որ մէկ աչքէն վնասուած էր, կենդանիին մօտեցաւ եւ բաւ «Սալէմն ալէյքում» եղը մարդ կարծելով: Յայտնեցի որ ինքը պէտք չունի զիշեր ատեն ոեւէ մէկու բարեւելու: Այդ գիշերը անցանք Քոսքոս, Պայինտուռ, Ճըլաձոր, Հանդըս, Ուռնդուս, Կինատէրէկ, Մէզէրէկ, (Հայտիօս)

եւ Ֆլէնա պիտիերը, մինչեւ այս պիտի մօտակայ ջուրը հասնելը, արշալոյսը բացուեցաւ։

Ճամբան չորս կողմը կը վխտային թուրք գաղթականներ։ Մինչեւ Ս. Յովհաննէսի անտառը բաւական տարածութիւն կար, արագացուցինք մեր քայլերը, մինչեւ արեւածագը հոն հասնելու համար։ Ծըշաձորէն դէպի վար հոսող ջուրէն ջրամանները լեցուցինք ու բարձրացանք վերը գտնուած քարայրները։ Սաստիկ յոգնած, քրտինքներու մէջ թաղուած էինք։ Անդրանիկ եւ Մարտիրոսը չնչասպառ եղած էին, իսկ Գէորգը լաւ քալող մը ըլլալով հանդերձ, կը տրտնջար, «աւելին օրէն իսկ չարդուիշուր եղանք»։

Երբեմնի չէն ու ծաղկեալ Ս. Յովհաննու վանքին աւերակը գտնուած անտառին քարայրներուն մէջ հանդիստ քնացանք մինչեւ կէսօրը։ Ես, Գէորգ եւ Անդրանիկը մէտալեն էինք քարայրի մը մէջ։ Կէսօրէն վերջ, այդ երկուքը մեզմէն փոխեցին «այս ճամբան՝ ելլելիք ճամբայ չէ, թուրք պիւղերէն ի՞նչպէս ապահով պիտի անցնինք, ճամբան հանդիպելիք պինուորական պետերուն ի՞նչ փաստացի պատասխաններ պիտի տանք» եւայլն։

— Տակաւին երէկ երդում ըրինք՝ ոչ ոքի պատասխանատու չի բռնել, համերաշխ ըլլալ եւ պիրար չի դաւաճանել, դիտել տուի։

— Երդումը մէկ կողմ դիր, այսպէս ճամբայ քալել կ'ըլլա՞յ, բարկութեամբ պատասխանեց Անդրանիկը։

— Մտաքիա՛, սիրելի՛ս, առաջին օրէն պէտք է հասկնալ ամէն բան, լաւ է չուտ եւ դառնանք, վերջը կը ղջաս, այս ճամբան անել է, մեր վախճանը անատոյդ, մեղմօրէն բաւ Գէորգը։

— Ես չեմ կարող փոխել իմ ծրագիրը եւ չեմ դաւաճաներ մեր ուխտին պատասխանեցի վճռական։

Մինչեւ երեկոյ ջանացին համոզել զիս, բայց իմ համոզումով արեւմուտքը չէր որ պիտի փրկէր մեզի, այլ արեւելքը։ Ճամբան վրայ, բոլոր ընկերները մխանալով ճամբայ իյնալուատեն, Գէորգ եւ Անդրանիկը ցերեկուան ինձի ըսածները կրկնեցին եւ մեր միւս ընկերներէն ալ մերժուեցան։

վերջապէս Թէոս Տէր Նազարէթեանը որ յաճախ այդ երկու ընկերներու դէմ ըմբոստացողն էր, բարկութեամբ գոչեց.

— Աւելորդ է ձեր սիրտ պղտորելը, մենք այս ճամբան պիտի չարունակենք, կուգա՛ք, կ'երթանք մխասին, եթէ ոչ, բարի վերադարձ ձեզի: Թէոսի վճռական խօսքերէն վերջ, ճամբայ ինկանք, իսկ անոնք տեղերնին կեցած, մեզ կը դիտէին. երբ տեսան որ փոփոխութիւն չկայ, ակամայ հետեւեցան մեզի:

Ճամբուն վրայ կխսաւեր ջրաղաց մը կար, որմէ քիչ մը վար, կրակ կը վառուէր, երեք հոգիով մօտեցանք կրակին քով նստողներուն, բարեւեցինք եւ տեղեկացանք թէ Թորթուրի կամուրջին մօտ երեսուն վրան զինուորներ կան, որոնք կ'աշխատէին ճամբաներու նորոգութեան: Կարգ մը ուրիշ տեղեկութիւններ ալ ստացանք եւ հեռացանք: Վրաններուն բաւական մօտիկ, երեք թուրք երիտասարդները պատահեցան:

Կեցուցինք եւ հրահանգեցինք որ ետ դառնան, իրենց զինուորական տարբերը պատրուակելով: Անոնցմէ երկուքը կակազելով կ'ուզէին ինքզինքին արդարացնել, պնդելով որ փախստականներ չեն, այլ՝ առջեւ գտնուող զինուորներուն մասը կը կազմեն եւ տուն կը դառնան հանգստանալու:

Այդ մէջտեղ, անոնցմէ մէկը ճարպիկօրէն, մութին մէջ մեր դէմքերը կը զննէր: Թէոս Իմիզեանը նոյնքան ճարպիկ, հրացանի կոթով ուժգին հարուած մը տուաւ՝ հասկցնելու համար թէ իրաւունք չունի կասկածամտօրէն զննելու պետական զինուորը: Թուրքը սարսափած, ներողութիւն խնդրեց: Մօտակայ էքիրկէը գիւղէն էին, բայց ձգեցինք: Քիչ մը առաջանալով, կամուրջի վրան՝ նկատեցինք վրանները բոցավառ կրակներու լոյսով:

Ուրիշ ճամբայ չկար եւ մենք պիտի անցնէինք ճիշտ վրաններու քովէն: Մէկ կողմը ձորակը՝ մեւս կողմը լեռներ կային: Գէորգ եւ Անդրանիկը կ'առաջարկէին այլ կողմի լեռը բարձրանալ եւ բարձրէն անցնիլ, առանց վրաններուն մօտենալու: Լեռնային ճանապարհը մեզմէ շատ ժամանակ պիտի խլէր: Բացի երկուքէն, բոլորս ալ համաձայն էինք ուղիղ ճամբով երթալու: պատերազմի դաշտ գացող զինուորներ էինք, ո՞վ կարող էր մեզմէ «վէսիքա» պահանջել կամ ա-

ռարկութիւն ընել: Այն օրերուն՝ ճակատ մեկնող զինուորի մը արժանիքը խիստ բարձր կը դնահատուէր:

Մեր երկու ընկերները նորէն սկսան հակաճառել, այս անգամ ալ ես ջղայնացայ եւ ըսի իմ հաւատարիմ ընկերներուն «առջեւէն գացողը ե՛ս եմ, կը հետեւի՛ք ինծի»:

Ես խորապէս գոհ էի ընկերներուս բարեացակամութենէն եւ արդէն ամէն անգամ այդ հինգ ընկերները ինծի համամիտ կը գտնէի եւ անոնց վստահութեան արժանացած էի: Ընկերներուս կարծիքն առնելով, դիմեցինք դէպի վրանները: Առաջին վրանի թուրք պահակը իր պարտականութեան գիտակցութեամբ գոչեց՝ «Ո՞վ էք, կանգնեցէք»:

— Ամօթ է պետական զինուորի մը ինքնութիւնը պահանջել, չե՞ս տեսներ որ զինուորներ ենք եւ ճակատ կը մեկնինք, պատասխանեցի:

— Կը ներէք, էֆէնտիմ, զինուոր ըլլալնիդ չգիտցայ:

— Գառապան շա՞տ հեռու է, հոն հասնիլ կ'ուզենք, հարցուցի:

— Երեք քառորդ ժամուան ճամբայ է, պատասխանեց: Շնորհակալութիւն յայտնեցինք թուրք պահակին եւ շարունակեցինք ճամբան:

Մեր խօսակցութիւնը վրաններուս մէջ գտնուած զինուորները կը լսէին: Վրաններէն դուրս թափուեցան եւ սկսան նորութիւններ պահանջել մեզմէ: Ֆանի մը սուտ ու փուտ լուրերով թուրք բանակի անգոյ յաջողութիւնները պարզեցինք: Սպասելիք տեղ չէր, կ'ուզէինք: Բաւական հեռացած էինք, բայց մութին մէջ կանգնած թուրք զինուորները մեր բազուկներուն ուժ եւ կարողութիւն, մեղի առողջութիւն եւ թուրք բանակին յաջողութիւն կը հայցէին Ալլահէն: «Եաշասըն Օսմանլը ասկէրի, ղահր օլսուն Մօսկօֆ» կ'աղաղակէին:

Գէորգը գինովցած էր մեր ունեցած յաջողութենէն, մօտեցաւ ինծի եւ փսփսաց, «այս ի՞նչ բախտաւորութիւն էր:»

Հասանք Զուրհանկէս, երբեմնի բարգաւաճ հայ գիւղը:

1911 թուի աշնան, բաղդ ունեցած էի ընկերներուս հետ, Ս. Յովհաննէս ուխտի երթալու: Այդեաձոր- կարմիր աւետարան եւ ապա հիւր եղած այս գիւղի հայերուն: Գիւղը մութ գնաանի մը կը նմանէր այժմ. վարի պարտէզներէն անցանք

ու ճամբային ալ չեղելով բարձրացանք. Գասապայի ճիշտ դէմը նստանք հանդստանալու: Գասապան եւ յարակից հայ գիւղերը դասարկ էին հարազատ ազգերէն, Հայերէն:

Գասապայի շրջանի հայ գիւղերն էին՝ Խոզաղբիւր, Մէզբէկ, Վարիզոնց, Դշաձոր, Մաթուսանց, Կաճ, Այգեձոր, Զուրհանկէս, Զիփօթ, Տղանց, Շէրիսանց, Յիշէն, Հոզէկ, Գոչ, Զիկնաձուր եւ Հնուտ:

Ահա Գասապան. Ճորոխի ափէն սկսեալ, հակայ ժայռ մը՝ ցցուած դէպի վեր, որուն բարձունքներուն վրայ պրեթէ դեռ կանգուն կը մնան Հայոց թագաւորներու կողմէ կերտուած պարիսպներ եւ բերդերը, որոնք Հայոց վաղեմի ճարտարապետութեան դեղակերտ կոթողները կը հանդիսանան: Իսկական հայկական բնագաւառ մը ըլլալուն կենդանի ապացոյցներն են՝ բաղմաթիւ վանքեր եւ եկեղեցիները:

Նոր գեղը, համաձայն պատմարաններու՝ եղած է հայ թագաւորներու ամառանոցը եւ մաս մը թրքաբնակ գիւղեր դեռ մինչեւ այսօր ալ կը պահեն այդ գիւղերուն հայկական անունները, օրինակ Ճըլաձոր, Հանդէս եւայլն:

Գասապան, բուն քաղաքը ունէր 89 ընտանիք հայ, փլուած՝ լերան լանջին վրայ: Լուռ ու խորհրդաւոր, որբացած հայ տուներու բուխերիկներէն երկար ատենէ ի վեր ծուխ չէր բարձրանար:

Ես ընկղմած էի երեւակայութեանց մէջ, երբ ընկերներէս մէկը թեւէս բռնելով ըսաւ, մեկնի՛նք, բաւական հանդստացանք:

Թողինք Գասապան ու գիշերով մտանք նոյն քաղաքին վերև գտնուած պարտէզները: Դժուարութեամբ անցանք խորտուբորտ տեղերէ, մեծ-մեծ մացառներով չրջապատուած վայրերէ եւ բարձրացանք ճանապարհը: Աչնանային աշխատանք կատարող մարդոց չուները սկսան հետապնդել մեզ, մինչեւ որ անյայտացանք:

Տղանցի բարձունքէն դահավիժող ջուրին քովն ալ քիչ մը հանգստացանք, անցանք պզտիկ լեռ մը եւ հասանք Աղբրիկի դիմացի լեռը: Այս վայրը ապահով էր եւ մինչեւ լուսաբացը, մենք գտանք մեզի համապատասխան քարայրները, որոնք կը գտնուէին Աղբրիկ եւ Զիրքինի թուրք գիւղերուն

դիմացը: Երեկոյեան՝ իջանք Կապան-Ֆէօփրիւսին, ծառի մը տակ նստանք: Հացի պակասէն չի նեղուելու համար, յարմար դատեցինք երեք ընկերներ ղրկել Չիրքինի թուրք գիւղը, դրամով հաց առնելու: Սարգիսը, Յովհէնը եւ ես պէտք է երթայինք:

Չիրքինի գիւղին տակ պտուտած մուհաճիրներու մէջ իրարանցում մը տեղի ունեցաւ, հազար կանչել ուզան, կասկածելով որ մենք Մօսկօֆի զինուորներ ենք:

— Մի՛ վախնաք քոյրեր, մենք թուրք զինուորներ ենք, պարզ ճամբորդներ՝ ըսելով հանդարտեցուցինք զանոնք: Այս հանդարտացուցիչ խօսքերուն վրայ, խումբ մը թուրք կիներ չարշաֆի մէջ պլլուած մեղի մօտեցան եւ կարեկցութեամբ սկսան խօսիլ իրենց գողի տակէն չատ համարձակ լեզուով: կարճ կապեցինք խօսակցութիւնը եւ խնդրեցինք որ Մըխթարի տունը ցոյց տան մեղի: Տանելու տարեկան տղայ մը, զիկ զակ ճամբաներով մեղի առաջնորդեց Մըխթարին տունը:

Դրան առաջ, քաղաքավարութեամբ բարեւեցինք երեք թրքուհիներու, որոնք նստած տան առջեւի սաքուին վրայ, իւղոտ վայրկ կտորի լոյսին տակ իրենց աչխատանքը կը կատարէին:

Թրքուհիները զոհունակութեամբ մեր բարեւն ընդունեցին, բայց անոնցմէ ամէնէն տարեցը, Մըխթարին կինը անհանգիստ չարժումներու մէջ էր:

— Ալի ապայի տունն ա՞յս է, վալիտէ՛ (մայրիկ), հարց տուի:

— Այո՛, պատասխանեց տարեց կինը:

— Ալի աղան ո՞ւր է, հաճեցէք յայտնել որ դուրս գայ:

— Այսօր տունէն կը բացակայի ըսաւ եւ տուած հարցումէս վերջ սաստկացուց իր անհանգստութեան նշանները:

— Դուրս կանչեցէ՛ք, իրեն ըսելիք ունիմ ըսի:

Տարեց կինը նստած տեղը քթին տակէն բաներ մը մրմնջաց, կ՚ուզէր բան մը ըսել, բայց չէր համարձակէր: Հասկցանք կնոջ անհանգստութեան պատճառը, ամուսինը զինուոր էր եւ առանց արտօնութեան տունը կը մնար, տան վերբերեալ կարգ մը գործեր կարդադրելու, ինչպէս որ քիչ վերջ, կինը խոստովանեցաւ: Ան՝ կարծած էր, որ մենք եկած

ենք իր ամուսինը ձերբակալելու:

— Մայրի՛կ, մեզմէ մի՛ վախնաք, մենք պատերազմի ճակատը կը մեկնինք, բաւական թիւով ընկերներ ունինք, որոնք Կապան Ֆէօփրիւսիւ մեզի կը սպասեն: Եկած ենք մեր ընկերներուն համար զրամով հաց դնելու, Ալի աղան այդ խընդրի համար տեսնել կ'ուզենք ըսինք:

— Լա՛ւ, բայց Ալի աղան ներկայիս գիւղին մըխթարը չէ, գիւղի մէջ տարեց մարդ չի պտնուելուն համար, այդ տիտղոսը դեռ կը մնայ իր վրայ, պատասխանեց կինը:

— Հոպ չէ՛ հոպ չէ՛, մայրիկ, մենք գիւղի ներքին գործերուն խառնուելու իրաւունք չունինք: Կը խնդրենք որ կանչէք Ալի աղան, կ'ուճապարենք, ժամանակ չկայ երկար սպասելու եւ գիտենք որ Ալի աղան հիմա տունն է:

Տարեց Թրքուհին դանդաղ քայլերով տուն մտաւ եւ Ալի աղային հետ, մխասին դուրս եկան:

Վերջինը, Թրքական յատուկ չողոքորդութեամբ, ժպիտը դէմքին, երկու ձեռքով թէմէննա ընելով բարեւեց սիրալիր:

Մեր հանդամանքը ծանօթացնելէ յետոյ, յայտնեցինք նաև որ ղրկուած ենք զրամով հաց խնդրելու իրմէ:

Ալի աղան հազար ու մէկ պատճառաբանութիւններով պարզեց գիւղի մէջ հաց չպտնուելու պարագան եւ խոկապէս որ հացի պակասութիւն ունէին այդ խեղճ ու կրակ գիւղին բնակիչները:

Սպիրը մրգեղէններու չրջան է, հացը միշտ նուազ է, մանաւանդ ձորախի ափին ինկած Զիրքինիի եւ չրջակայքին մէջ: Այլեւս հացի սպասելը անիմաստ էր, առաջարկեց որ՝ հացի փոխարէն չոր թուէթ վերցնենք իրմէ, ինչ որ նպատակայարմար էր, համաձայնեցանք: Թուէթը օգտակար էր եւ Ալի աղան իր տան մէջ պատրաստ ունէր:

Յանձնարարեցինք որ երեսուն օխայ թուէթ պատրաստէ, օխան վաթսուն փարա կ'արժէր:

Մինչեւ թուէթը կլլուել, պատրաստելը, Ալի աղան մեզի հիւրասիրեց աչնանային խաղողով եւ սեղանի վրայ դրաւ հազիւ 150 կրամ ծանրութեամբ երկու հաց, երեքիս համար, այն ալ իր անչափահաս որդւոյն ճամբի պաշարն էր Սպեր երթուղարձի համար:

Տարեց Թրքուհիի ժտավախութիւնը վարատած էր եւ անվերջ հարցումներ կ'ուղղէր մեզի.

— Հաֆըզ էֆէնտի, զաւակս, մեր այս շրջաններէն բոլոր կեավուրները աքսորեցին, ի՞նչ եղաւ այդ խայիններուն վիճակը, տեղեկութիւն մը կը հաճի՞ք տալ:

— Ի՞նչ տեղեկութիւն կ'ուզես վալիտէ:

— Անոնց բնաջնջումը՝ ձեզի պէս ֆիտաններու ձեռքով: Սուր մը կար կողէս կախուած, պատեանէն հանեցի ու ցոյց տուի, Թրքուհիին հայատեաց ախորժակը յագեցնելու համար: «Կը տեսնե՞ս այս սուրը, ղեռ հայու արեան հետքեր կան վրան, դնդակով սպանածներէս զատ, վաթսունէն աւելի հայերու գլուխներ կտրած եմ»:

Այդ տարիքին հասած Թուրք կինը, վրէժխնդրութեամբ լեցուած, հայատեաց մոլուցքով եւ ցեղային հպարտանքով պոչեց՝ «օ՛խ, էլէրինէ ղուրպան. (ձեռքերուդ մատաղ), քեր այդ ձեռքերդ համբուրեմ, Հաֆըզ էֆէնտի, այդ ի՛նչ նուիրական լուր է որ տուիր»:

Նոյնքան մեծ վրէժխնդրութեամբ լեցուած էինք նաեւ մենք երեքս եւ իրարու երես կը նայէինք եւ այն սուրը որ այդ գերդաստանին գլուխները պէտք էր թռցնէր, չի թռցուց, որովհետեւ ճամբորդ էինք:

— Այս շրջաններու մէջ տակաւին այդ տեսակ Հայեր կը գտնուի՞ն, եթէ այո, մենք անոնց թաքստոցները շուտով կը գտնենք եւ զանոնք կը բռնենք, կը կոտորենք, մենք վարժ ենք այդ մարզին մէջ, հարց տուի, բորբոքած Թրքուհիին աւելի գոհացում տալու համար:

— Ո՛չ, զաւակս, Սուլթանական իրատէն երբ անոնց հալորտուեցաւ, անոնք ճամբայ ինկան, յուսալով որ մէկ ամիսէն կը վերադառնան: Հիմա շա՛տ լաւ ենք, Ցիշէնցի Հայերուն թողած գոյքերէն բաւական օգտուեցանք, ցանած հունձքերն ալ մեզի մնացին թէեւ, բայց վերջը կառավարութիւնը պրաւեց բերքը, մեզի չնչին բան մը վճարելով: Օգտուեցանք նաեւ Խոտորջուրի եւ Հունուտի Հայերէն: Օ՛, ինչ հարուստ էին Խոտորջուրի Հայերը, ասկէ անցնելուն՝ չոր մրգեղէններով, լաւագոյն կերպասներ, ճերմակեղէններ առինք իրենցմէ:

Ընկճուած սրտիս գոհացում տալու համար մասամբ մը,

ուզեցի իր սրտին մէջ տակուամ եւ կակիծ դնել: «Բայց վալիտէ, մենք ալ լաւ վիճակի մէջ չենք, տէրը մի արտացէ, եթէ Մօսկօֆը պայ եւ մեր երկիրը գրաւէ, մեր դրութիւնը անոնցմէ վատ կ'ըլլայ» ըսի:

Այս արտայայտութիւնս, պահ մը լուռթեան դատապարտեց զինքը, ու սարսափահար գոչեց՝ «Աստուած չի տուգնէ', տղաս:»

Բարեբախտաբար, ո՛չ թէ Աստուած, այլ մարդիկ տոյց տուին անոնց եւս:

Անհրաժեշտ էր տակայն, մեր անցնելիք ճամբաներուն մասին ալ տեղեկութիւններ կորզել Ալի աղայէն: Այդ ալ յաջողեցանք: Ու բաժնուելով վերադարձանք ու հասանք կապան քէօփրիւային. մեր քիչ մը ուշանալուն համար, մեր ընկերները մտահոգուած էին: Յաղորդ մէջտեղ դրինք որ ուտեն, իսկ թուխը հատասար կերպով բաժնեցինք բոլորիս ու ճամբայ ելանք:

Ով որ ճամբորդած է այդ վայրերէն, ան միայն կրնայ ըմբռնել մեր ճամբորդութեան դժուարութեանց մանրամասնութիւնները: Մութ պիշերնե՛ր, անդնդախոր ձորե՛ր, հազիւ քառասուն սանթիմեթր լայնութեամբ ճամբաներ, մացառներ, քարքարոտ տեղեր, ձորախի հոսանքն ի վար:

Ահա տեղ մը՝ ուրկէ պիտի անցնինք: Ձի կողմը՝ անդունդ մը ձորախի ափին, ձախը՝ անմատչելի լեռ մը, ուր՝ միայն արծիւները կրնան ճախրել, փոքրիկ անզգուշութիւն մը՝ եւ ձորախի յորձանքներէն կը տարուէինք: Ինն ընկերներով, խոր խաւարի մէջէն, կեանքերնիս ամէն վայրկեան վտանգի ենթակայ, լուռ ու մունջ կ'անցնէինք այդ նեղ կածաններէն:

Ալի աղայէն լսեցինք որ Սալաջուրի տէրը քանի մը աստիկաններ կը բնակին: Պզտիկ հոդամաս մը ճամբան կը բաժնէր ձորախէն: Ոստիկանական պահականոցէն չի նըշմարուելու համար ճամբան չեղեցինք դէպի ձորախը:

Սալաջուրէն դէպի վար հոսող ջուրին քով Մկրտիչ Դաւինեանը փոքրիկ անզգուշութեան մը պատճառով, թաղուեցաւ ջուրին մէջ, իսկոյն բռնեցինք եւ քիչ մը վարէն՝ ապահով անցանք հակառակ կողմը: Սալաջուրին տէրէն պահականոցէն ազատուեցանք:

Երկու ջրերու միացման տեղը, իրար բախող յորձանքները խելայեղ ալմուկով ձորը կը թնդացնէին:

Այդ վիշերը, Լազուպարի պարտէզներուն մօտ, մեզմէ քիչ մը հեռուն՝ կրակ տեսանք: Այդ կողմերը ճամբան որոշ չափով տանելի էր, ձորը՝ երթալով կը լայննար եւ մեր առջեւ կը պարզուէին պարտէզները: Ճամբէն վեր, կրակին շուրջը երեք թուրք ծերուններ բոլորուած էին: Աչնանային պաղ օդին, անոնցմէ մէկը, մէջքէն վեր մերկ, կոնակը տուած կրակին, նստած վիճակի մէջ կը քնանար: Գէորգ կատակելով պռնգեց «պղուշայի՛ր ծերունի՛, յետոյքե կ՚այրի»:

Երեք թուրք ծերունիները անակնկալի եկած, սարսափահար մեզի կը նայէին: Մերկ ծերունին, իր կեցուածքը չի փոխեց, ոչինչ չեղածի պէս, միայն գլուխը քիչ մը ծռելով պատասխանեց մեր բարեւին:

Մենք ալ նստանք կրակին շուրջը եւ սկսանք սարէն ձորէն խօսիլ: Գէորգը քիչ մը կատակէլէ վերջ, իր ձայնին մէջ յուզում չեշտ մը դնելով ըսաւ, դուք պինուորական վարժատականներ էք, հետեւեցէք մեզի:

Անոնցմէ մէկը, որ տակաւին մերկ կոնակը կը տաքցնէր, քնանալու ձեւեր ուսաւ, միւսը՝ ձեռքը պզպզած մօրուքին տանելով ըսաւ.

— Այս վիճակիս մէջ կը կարծէք որ ես կրնամ պինուրութեան օգտակա՞ր դառնալ, տարիքս վաթսունէն աւելի է, պաւա՛կս:

— Զինուորութեան մէջ ձեզի յարմար շատ գործեր կան, ո՞ի ալ չես կարող մաքրել, գոռաց Գէորգը:

Ես ու Ռոբէն իրարու նայելով կը ծիծաղէինք, Գէորգը լաւ գաղձ էր վախցնելիք մարդիկ:

Երեք թուրք ծերունիները չուարած, լեղուակտուր մնացեր էին եւ Գէորգը քաջալերուելով անոնց երկչոտութենէն շարունակեց՝

— Դուք ինչպո՞ւ էք, ո՞րտեղէն կուգաք:

— Չաւա՛կս, երեքս ալ Բիզէի հրջանէն ենք, Բռնակապան գացեր էինք, մեր տղաքը տեսնելու, որոնք պինուորներ են, քիչ մըն ալ զրամական օգնութիւն ըրինք իրենց եւ կը վերադառնանք, այս է ճշմարտութիւնը, պատասխանեց մօրուսա-

ւոր թուրքը:

— Ես չեմ հաւատար, ցո՛յց տուէք ձեր վէսիքաները, պոռաց Գէորգը:

Ես ու Խորէնը կը չարունակէինք ծիծաղիլ, տեսնելով որ Գէորգը չաո նեղը ըրած էր թուրք ծերունիները:

Գիշերը կը սահէր եւ լուսաբացին՝ պէտք էր հասնէինք Հունուտի անտառը (Հունուտի արեւելակողմը):

Արշալոյսը դեռ նոր կը բացուէր, Հունուտի ջուրէն անցանք. դիմացի ձորին մէջ, պզտիկ տնակի մը առջեւ հուն փուռած էր, ճմրան համար չորցնելու նպատակով, կիսով չափ չոր, կէս մըն ալ թարմ: Հապճեպով հաւաքեցինք որչափ որ կարելի էր եւ բարձրացանք անտառը, մայրիի մը տակ պառկեցանք պահակ մը նշանակելով:

Վտանգաւոր վայրերէն չափով մը անցած էինք, ապահով էինք եւ մինչեւ կէսօր քնացանք: Ապա որոշեցինք որ անկէ ետք մեր ճամբան չարունակենք ցերեկները, որովհետեւ դիշերներ այդ ճամբաներէն երթալը վտանգաւոր էր եւ անկարելի:

Ճաշելէ վերջ, երբ լերան կատարը հասանք (Հունուտի արեւելքը) հանդիպեցանք չորս թուրք տուներու, որոնց բնակիչները լծուած էին աշնանային աշխատանքներու:

Մօտակայ Մէզիրէէն դեղադէմ եւ բարձրահասակ երիտասարդ մը մեզ դիմաւորեց եւ մեզ առաջնորդեց իր տան առջեւը, կալ տըվարիին տակ:

Զգուշանալով, հիւրասիրութեան մասնակից եղանք միայն չորս ընկերներով, մնացեալ հինգ ընկերները մեզմէ հեռու տան մը պատին տակ նստեցուցինք:

Հիւրասիրութեան յատուկ ձեւակերպութիւններէ վերջ, սկսանք խօսիլ այդ համակրելի թուրք երիտասարդին հետ:

— Ի՞նչպէս կ'ըլլայ որ այդպէս կայտառ, դինուորական տարիքի մէջ գտնուող երիտասարդ մը ըլլալով, դինուոր չես կանչուած, հարցուցինք:

Երիտասարդը խակոյն դրպանէն թուղթ մը հանեց եւ ինծի երկարեց:

Ակնարկ մը նետեցի թուղթին վրայ եւ հասկցայ որ զերծ մնացած է դինուորական ծառայութենէ, զրամական հատուցում ընելով: Ան խօսք բացաւ Խոտորջուրցի Հայերու մասին

եւ ըսաւ թէ ասկէ երեք չաբաթ առաջ, լեռնային քարայրի մը մէջէն, ոստիկանները 24 Հայեր բռնեցին, որոնցմէ չորսը տղամարդ էին, մնացածները կիներ եւ տարուեցան կիսկիմ:

— Լեռներու մէջ դեռ ուրիշ Հայեր ալ կա՞ն, հարցուց Գէորգը:

— Անցեալները, երեք Հայեր մեր հօտաղներու առջեւէն փախած էին Լեղանի անտառը եւ անհետացած էին:

— Ուրիշ մանրամասնութիւններ չունի՞ք Խոտորջուրի Հայերու մասին:

— Շատ դժբախտութեանց ենթարկուեցան խեղճերը մեր ոստիկաններու կողմէ, ես որպէս թուրք, բնաւ կողմնակից չէի հայ ժողովուրդի այդ ողբերգութեանը:

— Դուք որպէս իսլամ մի՞թէ կողմնակից չէիք կեավուրներու բնաջնջման, հարցուցի:

— Այո՛, Հաֆըզ էֆէնտի, բայց մարդկային խիղճը այդ տեսակ աղեխարշ տեսարաններու առջեւ չի կարող չյուզուիլ, ճիշտն ըսեմ, իմ խիղճս ինծի կը տանջէր, ըսաւ թուրքը:

Գիտնալով հանդերձ՝ մինչեւ Խոտորջուր որչափ ճամբայ կայ, հարցուցի՝ այս երեկոյ կրնա՞նք հասնիլ Խոտորջուր:

— Պէտք չկայ այդքան աճապարելու, այս երեկոյ իմ պատուական հիւրերս էք:

— Ո՛չ, որպէս զինուորներ, չենք կարող մնալ, որուհետեւ օրը պարտաւոր ենք մեր բանակավայրը հասնիլ, վերջը պատասխանատու կը մնանք, պատասխանեց Յորէնը:

— Ձեմ պնդեր, ուրեմն բարձրացէք մեր վերի մէզիրէները, դիշերը հոն մնացէք, մեր զինուցիներն են անոնք եւ ձեզի կը հիւրասիրեն, ըսաւ թուրքը:

Խօսակցութեան ընթացքին, հասկցանք թէ Խոտորջուրի մէջ զինուորական ինչքան ուժեր կան: Շնորհակալութիւն յայտնելով ճամբայ ելանք դէպի Վեղանի լերան հարաւային կողմը գտնուած Հունուտի վերջին մէզիրէները:

Եօթ-ութ փոքրիկ խրճիթներ՝ առաստաղները ծածկուած բարակ փայտերով, վրան քիչ մը հող լեցուած, լերան լանջին վրայ, գազաններու որջերէն քիչ տարբերութեամբ, մարդկային որջեր էին: Կը քալէինք դէպի խրճիթները, քանի մը անչափահաս տղաներ եկան մեզ դիմաւորելու:

Առնցմէ մէկը, որ տանըչորս տարու էր, Շիւքրի անունով, դիւղին պետը կը հանդիսանար: Հիւրասէրի մը յատուկ մեծարանքով մեզ առաջնորդեց իր տան կողքին պոնուած ամառնային հանդստավայրը:

Գիւղին բնակչութիւնը կը բաղկանար տաս կիներէ եւ եօթ ութ մանուկներէ, պատանիներէ եւ աղջիկներէ: Այրերը կը բացակայէին գիւղէն: Բարեւեցինք, նստանք մեզ համար փռուած կապերտներուն վրայ: Թուրք կիները չարշաֆնեղու մէջ փաթթուած, մէկ կողմը նստած, նորութիւններ կը պահանջէին մեզմէ: Քանի մը խօսքերով պոհացուցինք իրենց հարցասիրութիւնը:

Տանեչորս տարեկան Շիւքրին, իր դիւղապետի հանդամանքովը սկսաւ հրամաններ արձակել, մեր չուրջը հաւաքուած կիներուն եւ իրեն հասակակիցներուն:

Պատանիները չտապեցին իրենց պետի հրամանները կատարելու: Շիւքրին ինքը պատրաստեց սեղանը եւ յաջորդաբար սկսան հասնիլ դիւղական ամաններով պատրաստուած պանոպան կերակուրներ, բայց հացը անբաւարար էր:

Երա՞գ է թէ իրականութիւն... Լեռնային փոքրիկ թըրքական դիւղի մը մէջ ինն ընկերներով նստած էինք ընթրիքի: Ախորժակով կերանք եւ եթէ այդքան եւս բերէին, այն ալ ուտելու ախորժակ ունէինք:

Մելքեսէթի պրաւած չաքարներէն կտոր մը պահած էինք, Շիւքրին աւաջարկեցինք որ թէյ մը պատրաստէ: Տղան ցաւով յայտնեց թէ՝ տարիէ մը աւելի է որ չաքարի երես տեսած չեն:

Ըսի թէյ ալ ունինք, չաքար ալ: Հինգ վայրկեանէն տաք ջուրը բերին եւ ընթրիքէն վերջ, թէյ ալ խմեցինք:

Մէկուկէս ժամուայ ընթացքին ընտելացած էինք մեզ հիւրասիրողներուն եւ սկսանք թուրքերէն քանի մը երգեր ալ երգել: Թուրք կիները չրջապատած էին մեզի եւ հետաքրքրութեամբ մտիկ կ'ընէին մեր երգերը, «Ղաւիֆէ, Գոնեալը», եւայլն: Երկու թէօռաները որ կողքիս նստած էին, սկանչէս փափացին «Լուսին չկայ» երգենք, ինչ կ'ըլլայ, թող ըլլայ: Հասկցայ որ կը կատակեն: Այդ միջոցին, թէյի չուրջ Սարգիս եւ Անդրանիկը վէճի բռնուած էին, Սարգիսը

բարկացած բաւ «Պիղիմ Անդրանիկ ալ ...» բան չի հասկցան Անդրանիկ բառէն, իսկոյն միջադէպը դադեցինք:

Կերակուրով եւ թէյով չի զոհացանք, ախորժակնիս մխ ալ կ'ուզէը:

— Շիւքրի՛, պզտիկ եղբայրս, մացու յարմար բան մը կը գտնուի՞ ձեր պիւղը, մխ ուտել կ'ուզենք, ղրամը կը վճարենք· ըսի:

— Հաֆը՛զ էֆէնտի, չատ լաւ խնամուած այծ մը ունիմ, եթէ կ'ուզէք կը կտրեմ իսկոյն, եւ պնաց այծը բերաւ, վճարեցինք: Անդրանիկ եւ մեւս տղաները մօրթեցին այծը, կտոր կտոր ըրին, կաթսայի մէջ դրին եւ սկսան եփել: Մեր ընկերներէն մէկը թուրքերէն երգ մը երգեց, թրքուհիները լալ սկսան լսելով «Մայրիկդ այս օրերուն համա՞ր մեծցուցած է քեզ»:

Երկու ժամէն դաւրման պատրաստ էր, բոլորս հաւաքուեցանք, սեղանակից դարձնելով նաեւ Շիւքրին եւ իր հասակակից երկու թուրք տղաները: Կէսը կերանք, կէսն ալ մէջերնիս բաժնեցինք:

Յանկարծ ուրիշ միջադէպ մը՝ Մալաթեցի Մարտիրոսը հայերէն արտասանեց հետեւեալ նախադասութիւնը «Ղաւուրման լաւ էր, ամմա քիչ մը չորցած էր»:

Այդ ատենուան անհոգեմտութիւն՝ ճիշտ որ ներելի չէր, մեր քովը գտնուողները փոքր տղաներ էին, բան մը չէին կարող ընել, բայց ինչո՞ւ զգոյշ եւ խոհեմ չըլլար:

Բանէ մը տեղեկութիւն չունեցողի պէս ըսի մեր պզտիկ դիւզապետին, «Շիւքրի՛, եղբայրս, ձեր տեղական բարբառը քիչ մը կը տարբերի մերինէն: Քիչ առաջ սեղանի վրայ պանիր բերած էիք, դուն անոր վազնատ անուն տուիր:»

— Վնաս չունի, Հաֆըզ էֆէնտի, փառք Աստուծոյ, ամէնքս ալ «էհլի խալամներ ենք» պատասխանեց թուրք տղան:

Գէթ որ Մարտիրոսէն նեղուած էր Քոսքոտէն ձեռք ձգուած ցուլը փախցնելէն ի վեր, թուրք տղաները մեր քովէն հեռանալէն վերջ, իր զայրոյթը թափեց Մարտիրոսին վրայ:

Վերջինս ընկճուած էր իր գործած սխալին համար:

Կէս գիշեր էր, հոն պատկեցանք մինչեւ արշալոյս:

Լուսաբացին բարձրացանք Լեղանի անուանի լերան կա-

տարը: Աչնանանչին թախծոտ արեւը սկսաւ բարձրանալ կարմրիկի հարաւային լերան եռեւէն: Հեռուէն կը դիտէինք, հինաւուրց այդ չէն պիւղը. քիչ տուներու ծխնելոյզներէն ծուխ կը բարձրանար: Թուրքերը կարմրիկի Հայերն ալ Ռոտորջուրցիներուն միախառնելով, քշած էին դէպի բնաջնջում (Բաբերդի ուղղութեամբ):

Մեր ճանապարհի ուղղութեան վերաբերեալ երկու տեսակէտ կար, առաջինը՝ ուղղակի, այսինքն՝ Ռոտորջուրի մէջէն, երկրորդը՝ լեռնային ճանապարհով: Ռումբի մեծամասնութիւնը կողմնակից էր վերջին տեսակէտին:

Ռոտորջուրի արեւմտեան ժայռոտ եւ դժուարանցելի լերան ծերպերէն պիտի կտրէինք Ռոտորջուրը՝ կովնոց մէզիրէն հասնելու համար: Այդ չրջանին ծանօթ եղողները միայն կրնան պաղափար կազմել մեր տաժանելի ճամբորդութեան մասին:

Լեղանի լեռնէն. մինչեւ Պապանոս, հանդիստ քալելով, կրնայինք հասնիլ երեք ժամէն, իսկ լեռնային անցքերով՝ առաւօտէն մինչեւ կէս պիշերը քալեցինք: Պապանոսէն անդին, Մկրտիչ Դաւինեանը պիտի հանդիսանար մեր ուղեցոյցը (վալատ):

Արեւամուտին հասանք կովնոց եւ տեղաւորուեցանք եկեղեցիին մէջ: Գիւղը բոլորովին աւերակ դարձած էր: Պտոյտ մը կատարեցինք գիւղին մէջ, ամենուրեք միայն աւեր ու քանդում նկատելի էր: Փողոցներու մէջ ցրուած էին գրքեր, կարասիներ, փշրուած ամանեղէններ: Մատուռը նոյնպէս քանդուած եւ եկեղեցական գրքերը պատռտուած էին:

Կին ու երախաները ջարդող Թուրքը, փոքրիկ մատուռին դրան ճակատին ոսկեզօծ տառերով՝ մարմարեայ արձանագրութիւնն ալ փշուր-փշուր ըրած էր:

Աւերակ մատուռի քով նստած կը մտածէինք թէ ո՞ր կողմէն պիտի չարունակենք ճամբան Պապանոս հասնելու համար, մանաւանդ որ գիշերը վրայ կը հասնէր:

Ռոտորջուրի վերի մասերէն՝ Վայնա, Գեղուտ եւ Կախմուզուտ տակաւին մեզմէ վեր կը մնային, պէտք էր այդ չրջաններէն ալ ապահով անցնէինք:

Այդ երեք վայրերը որ իրարմէ քիչ հեռու կը դտնուէին,

համաճայն մեր ստացած տեղեկութեան՝ քանի մը գիւղերը կը մնային: Եթէ լեռնային ճամբան չարունակէինք, ապահով էր, բայց գիշեր առեն այդ ծերպերէն անցնիլը խիստ վտանգաւոր էր: Ակէ գաս, մեր տրեխները մաշած էին, հարկադրուած էինք խնայել մեր տրեխները:

Որոշեցինք՝ կովնոցէն իջնել Կախմուղուտի տակ, երբ այդ վայրերու բնակիչները քնացած ըլլան, այն առեն անցնիլ այդ տեղերէն: Կախմուղուտէն քիչ մը վար ջուրի ակին էինք եւ գիշերային մթութեան մէջ, երեսուն-քառասուն կէտերէ հազիւ պատուհաններէն գոլացող լոյսը նշմարելի էր:

Գէորգ եւ Անդրանիկ ձերբակալուելու վախով՝ սկսան տրտնջալ թէ՝ «լեռնային ապահով ճամբան ձգած, ինչո՞ւ իջանք կեդրոնական վտանգաւոր ճամբան, եւայլն»:

Երկուքն ալ ինձ դէմ պայրացած էին, որովհետեւ ես էի պատասխանատու վարտը, մինչեւ Ստորջուր հասցնելու: Անոնց նպատակն էր ինծի համամիտ եղող ընկերները ըմբոստացնել իմ դէմ: Բայց երբեք չյաջողեցան: Ես վստահ էի վեց ընկերներուս իմ հանդէպ ունեցած հաւատարմութեան եւ խոստումին: Վստահ էի թէ՝ անոնք ամենատագնապալի պահերուն իսկ չպիտի դաւաճանեն ինծի: Ամենայն հանդարտութեամբ մտիկ ըրի ինծի ուղղուած լուտանքները երկու ընկերներու, մանաւանդ Գէորգի կողմէ:

Մեր առած քայլը սխալ է եղեր, սակայն կովնոցի մէջ տուած մեր որոշման համամիտ էին:

Համբերութիւնս հատած, գոչեցի. «Ընկերներ, ես կը չարունակեմ ճամբան, փափաքողները կրնան հետեւիլ ինծի»: Միւս ընկերները չուրջս հաւաքուեցան, Գէորգ իր պարտքը տեսնելով, հայհոյանք մըն ալ ուղղեց հասցէիս:

Վիճելու, պատասխանելու ժամանակը եւ տեղը չէր, ճամբայ ելանք եւ անոնք դլխիկոր հետեւեցան մեզի:

Քառորդ ժամէն՝ անցած էինք վտանգաւոր վայրերէն եւ Պապանոս բարձրացող ճամբուն վրայ գտնուած ջուրին եղերքը հաւաքուեցանք:

— Աւելորդ չէի՞ն ժամ մը առաջ ըսածներդ խնամի Գէորգ, բաւ Թէոս Ցէր Նազարէթեանը:

— Լաւ չէ՞ վտանգը չտեսած՝ անոր հետեւանքներու մա-

ան մտածել, մեղմութեամբ պատասխանեց Գէորգը: Սարգիսն ալ բարկութեամբ գոչեց. «Դուն արդէն ամէն կողմդ վատնդ կը տեսնես, եթէ քեզի եւ Անդրանիկին լսէինք, Լանքի լեռները չէինք չարժէր, քանի որ առաջին օրէն վտանգաւոր պատճ էին մեր ճամբան: Ինչո՞ւ Ս. Յովհաննու ուղղութենէն չվերադառնաք: Մենք ալ պիտենք որ ճամբան վտանգաւոր է, բայց պէտք է չարունակենք մինչեւ մեր վերջին շունչը: Ինչո՞վ կրնայինք ապահովել մեր դիւթիւնը Լանքի լեռներուն մէջ: Կը յիշե՞ք Սուլը Տէրէի՝ չորս օր առաջ տեղի ունեցած մեր նաւթրական երդումը, երբոր պատասխանատու չէ համարելու, երբ չէ դաւաճանելու համար: Չորս օրուան ընթացքին՝ երբոր անգամն է որ ոչինչ բաներու համար սիրտը կը պղտոր եւ ճամբորդութիւնը խանգարել կ'ուզէք պիտյած ըլլաք որ՝ հարկադրուած ենք չարունակել ճամբան, մինչեւ ապաստեան դուռը:

Գալով Հաֆըլըին, անվայել է հայհոյելը եւ ես ամբողջ հոգւով հակառակ եմ եւ կը բողոքեմ:

Տմարդութիւն է մէկու մը հանդէպ արտայայտուիլ այդ, կ'ըսէր, որ լանքի անասունն մինչեւ հոս, յալդոզ եւ ապահով հասցուցած է: Մտածէ՛ տուած խոստմանդ վրայ:»

— Չէ՛, ախպար, բաւական է, քանի որ դժդոհ էք, լաւ է որ բաժնուինք մեզմէ, խնամ արտայայտուեցաւ Թ. Իմիկեան:

Արէն որ իր բարի եւ խոհեմ բնաւորութեամբ չէր ուզեր սեւէ մէկու հետ բախում ունենալ երկու թէոնելու կարծիքին համամիտ էր. անարդար յարձակումներու պահուն կ'ընդվզէր եւ իր դայրոյթը կը յայտնէր. յանկարծ պոռթկաց. «Գէո՛րգ խնամի, կը կարծէ՞ք որ՝ ձեր այդ ընթացքով պիտի կրնաք փոփոխութիւն մը առաջ բերել, ընդհակառակն՝ աւելի պիտի դժուարացնէք այս կարեւոր դործը, Ձեզի կը մնայ լուռ ու մունջ համակերպիլ խումբի մեծամասնութեան կարծիքին, մինչեւ ե՞րբ պիտի չարունակէք այսպէս: Իմ կարծիքով, մեր ապագան փայլուն է:»

— Ծօ ախպա՛ր, դուք չէի՞ք պիտեր ճամբորդութեան ընթացքին պատահելիք անակնկալները, պատրաստի հաց ու պանի՞ր կարծեցիք, որ ուտէք. առանց աշխատանքի եւ տանջանքի վաստակ չկա՛յ, յօնքերը կիտած, դիտել տուաւ Մը-

կրտիչը: Գէորգ եւ Անդրանիկը սաստիկ ընկճուած էին: Անդէն Մարտիրոսն անգամ զայրոյթ յայտնեց եւ զարմացաւ համբերութեանս:

— Եթէ ես ըլլայի քո տեղը, Գէորգի հետ անպատճառ կը կռուէի: Մումբի մեծամասնութեան դիտողութենց վրայ վերջակէտ դրուեցաւ յաճախակի անտեղի վէճերուն եւ այլեւս այդ երկու ընկերները խնդիր չստեղծեցին մինչեւ մեր ազատութեան հռչտող օրը:

Քանի մը խօսքեր ալ այդ երկու ընկերներն ընելէն վերջ, կրկին եղբայրաբար չարունակեցինք վերելքը դէպի Պապանոս:

Յոտորջուրի ամենավերջին մզկիթներէն մէկը հասնելով, Կոմնոցի նման, մատուռի մը հանդիպեցանք, որը նոյնպէս աւերակի վերածուած էր. գիւղը քարուքանդ էր եւ աւերակներուն մէջ պտուկեցանք մինչեւ լոյս:

Համաձայն խոստմանս, հոս կը լրանար իմ վարատութիւնը եւ պատասխանատուութեանս չրջանը, անկէ վերջ, Մկրտիչ Դաւիթեանին կը մնար առաջնորդութիւնը:

Ճամբուն կէսը անցեր էինք: Առաւօտ, խումբը Մկրտիչի առաջնորդութեամբ ճամբայ ելաւ: Լեռնային օձապտոյտ, նեղ ճամբով մը բարձրացանք Յոտորջուրի հիւսիսը գտնուող լերան կատարը (եայլան): Թէեւ արեւը բաւական տարածուած էր, բայց լերան եղեամէն առաջացած պաղէն սկսանք նեղուիլ: Լերան կատարէն պարզ եւ բոլոր մանրամասնութիւններով կ'երեւար Յոտորջուրը, իր եօթ գլխաւոր թաղերով, հոյակապ ու բազմայարկ չէնքերով, հարուստ չրջան մը՝ երեք ձորերու մէջ ինկած: Հայերու քրտնաջան եւ արդար վաստակով կերտուած այդ հայկական օճախը նոյնպէս սուգի մէջ էր: Մշուշ մը ծածկած էր այդ ընդարձակ ձորը: Իր բազմահազար հայ բնակչութենէն ոչ ոք մնացած էր: Կը մտածէի թէ որո՞ւ համար չինուած էին, ճարտարապետական նոր ձեւերով չինուած այդ չէնքերը, որոնք հիացում կը պատճառէին: Սըրբատաշ քարերով չինուած վանքերն ու եկեղեցիները նոյնպէս քարուքանդ, աւերակ:

Յոտորջուրը չունէր մարզադաշիններ եւ երկրագործութեան յարմար դաշտեր, հարուստ էր անտառներով, ունէր

քար, մրջեղէն եւայլն: Տեղական ժողովուրդը իր կեանքի մեծագոյն մասը կ'անցնէր պանդխտութեան մէջ, (Ռուսաստան, Պոլիս):

Իրենց գլխաւոր զբաղումն էր հայգործութիւնը: Անոնք տեղական Հայերը իրենց հայրենի հնամեայ բնագաւառը չէնցուցեր էին ապագայ լաւագոյն յոյսերով, բայց 1915ի Մայիսին, ինչպէս հայաբնակ ուրիշ վայրերը, Խոտորջուրն ալ ենթարկուած էր թրքական ամէն տեսակ դազանութեանց, հրդեհին եւ աւերին: Խոտորջուրի գլխաւոր թաղերն էին՝ Գլաակ, Գրման, Խանդաձոր, Մէջին թաղ, Ճիճապաղ, Սիւնից, Կախմուղուտ, Վայնայ եւ Գեղուտ: Խոտորջուրը ունէր նաեւ ամառանոցի յարմար վայրեր՝ Կովնոց, Պապանոս, Ալբրիկ եւայլն:

Այս խորհրդածութիւններով յափշտակուած էի լերան կատարին գտնուող փոքրիկ սարահարթին վրայ, քարի մը քով նստած: Մառիկ ցուրտ էր, ձիւնը սպիտակ առւանով պատած էր լերան կատարը: Ցուրտին չդիմանալով, չոր խոտ եւ թրիք հաւաքելով, քիչ մը վար, կրակ վառեցինք, մինչեւ կէսօրը հոն մնալու մտադրութեամբ:

Նախորդ օրուընէ մնացած զաւուրմայէն տաքցուցինք ու կերանք: Ճաշի տաեն, Գէորկը, յիշեցուց Մարտիրոսին «զաւուրման լաւ է, բայց չորցած» խօսքը եւ այդ խօսքով զբաղեցաւ խումբը, կատակելով, խնդալով:

Կէսօրէն վերջ, ճամբայ ելանք, հասանք Մեւէկի լեռնաշղթան, որ արեւմուտքէն արեւելք կ'երկարի: Երկար ձոր մըն էր մեր անցնելիք ճամբան, որ կը հասնէր մինչեւ ռուսական սահմանը եւ երեք օր տեւեց:

Մեր վաստը ակնարկ մը նետելով դէպի արեւելեան սահմանը, որի մեծ դժունակութեամբ գոչեց.— Տղանե՛ր, կը տեսնէք այն լեռնաշղթան, այն է մեր վերջին հանդրուանը, անկէ կը բաժնուի ուսս եւ թուրք սահմանը:

Բոլորս հետաքրքրութեամբ կը դիտէինք, հեռաւոր լեռնաշղթան, որ փոքրիկ բլուրի մը պէս կ'երեւար: Որոշեցինք՝ ցերեկով մտնել Մեւէկ թուրք գիւղը եւ որոշ չափով ալ պաշար վերցնել, որովհետեւ մեր պաշարը չէր բաւեր մինչեւ սահմանագլուխ:

Ոտքի ելանք, լեռն ի վար իջնելու ձորը եւ հանդիպեցանք գինուած անձի մը: Ծորէն, Գէորգ եւ ես առաջացանք դէպի եկող անծանօթը, մխա ընկերներուն պատուիրեցինք որ՝ քիչ մը վերջ հետեւին մեզի:

, լեռն ի վար, ձիւնի վրայէն սահելով վար կ'իջնէինք, անծանօթը մեզ տեսածին պէս նատեցաւ: Հազիւ հարիւր քայլ մնացած, ան ոտքի ելաւ եւ ուղղուեցաւ դէպի մեզի: Պելճիքական երկար հրացան մը ունէր ձեռքին, տաճկական գինուոր մըն էր: Բարեւեցինք, գոհունակութեամբ ընդունեց, մեր բարեւը «փա՛ռք Ալլահին, գինուորներ եղած է՛ք, ձեզի տեսնելուս պէս տարբեր կասկածներ արթնցան մէջս:

Ծեւէկցիները լինձ պատուիրեցին որ զգուշանամ, աւազակներ կան ըսին այս լեռներու մէջ, ուրախ եմ, որ գինուոր եղբայրներու հանդիպեցայ:»

— Ո՞ր տեղէն կուգաք եւ ո՞րտեղացի է՛ք, հարցուցի գինուորական չեչտ մը դնելով խօսքիս մէջ:

— Հունուացի եմ, Միլսէն կուգամ, պատասխանեց:

— Ձեր վէսիդա՛ն տուէք, (Սէֆէր պէյլիկի օրէնքով, թէ զիւղապետները եւ թէ՛ գինուորականները իրաւունք ունէին վերադարձող գինուորներէն վէսիդա հարցնելու):

Մենք օգտագործեցինք այդ օրէնքը, քանի որ «պատերազմի դաշտը կ'երթայինք»:

Ամենայն համարձակութեամբ, զրպանէն թուղթ մը հանեց եւ ինծի երկարեց: Կարդացի բովանդակութիւնը, երեք անձերու համար արուած արտօնագիր մըն էր, իրենց հարիւրապետին կողմէ ստորագրուած, քանի մը օրուայ համար, բայց գնդով ըլլալու հանգամանքը ճշդուած չէր:

— Ո՞ւր են մխա ընկերներդ:

— Անոնք վարի գիւղերն էին, ինձմէ զատուեցան, պատասխանեց:

— Դուն, որպէս գինուոր, կը հաւատա՞ս այդ փաստաթուղթին:

— Է՛հ, էֆէնտի... կմկմաց:

— Լա՛ւ, ուրեմն հրացան մըն ալ ունիս ձեռքիդ, ինչո՞ւ գնդիդ համար յիշատակութիւն չկայ թուղթին մէջ, գինուորական ո՞ր օրէնքի համաձայն, առանց վէսիքայի գին-

ուած արձակուրդի կ'երթաս, ուրեմն վախտական ես, ե՛տ դարձիր:

Թուրք գինուորը չուարած, ինչ ըսելը չէր գիտեր, հրացանը ձեռքէն առինք եւ Մարտիրոսին տուինք, թուրքը կանգնած տեղը կը դողդղար, մենք երեքս մէկ կողմ քաշուեցանք խորհրդակցելու:

Գէորգը կողմնակից էր թուրքը խեղդելու, ես եւ Յարէն համամիտ չէինք, այս գինուորը քիչ առաջ անցած էր Յեւէկէն եւ տեսնուած գիւղապետին հետ:

Նկատի ունենալով որ՝ հրացանը թրքական չէր եւ խեւէկցիները տեսած էին, գիւղ մտնելուատեն պիտի տեսնէին եւ կասկած պիտի յարուցուէր:

Քանի մը լուսաբանութիւններ ստացանք Միլոյի շրջաններըը տաճկական գինուորներ զտնուելու մասին եւ թուրք գինուորը ազատ ձգեցինք: Եւ լաւ ըրինք...

Մեր ընկերները եկան, հասան, գիւղը մօտ էր արդէն: Յումբի տրամադրութիւնը բարձր էր, փափաք յայտնուեցաւ նշանառութիւն մը ընել, բայց յարմար չհամարուեցաւ: «Մազը մանանեխէն զատող» Գէորգը չլսեց մեր խորհուրդը եւ զնդակ մը արձակեց:

Հետուէն կ'երեւային գիւղի երկյարկանի, գեղեցիկ շէնքերը:

ԳԼՈՒԽ ԺԳ.

ԹՈՒՐՔ ԲԱՆԱԿԱՏԵՂԻՆ

Մեր մուտքը խեւէկ.— Քանի մը սուտ լուրեր թուրք բանակի «յաջողութեանց» մասին.— Անակնկալ մը՝ խեւէկցի Հաֆըզին եւ մեր մէջ.— Բոցեզէն լոյսեր թուրք սահմանագլուխին վրայ.— Խոստմնալից փայտեայ կամուրջը.— Գիշեր մը եւ ցերեկ մը թուրք բանակատեղիին դէմ.— Վճռական գիշերը.— Բուք ու բորանին՝ թուրք բանակի կողմէն կ'անցնինք ռուսական սահմանը.— Թուրքերու հրացանաձգութիւնը.— Թաւալգլոր անկումս ապառաժէ մը.— Մեր ազատութեան անմոռանալի գիշերը.— Անմոռանալի աւտտո մը եւ մեր հաշած տանջանքը.— Վերջապէս կը գտնենք ճամբան:

Գիւղը մտնելէ առաջ, որոշեցինք որ՝ գինուորի յատուկ կեցուածք ունենանք, արգիլեցինք բոլորին խօսքի խառնուիլը, բացի երեք ընկերներէ, որովհետեւ գիւղը իր արտաքինէն դատելով սովորական գիւղ մը չէր երեւար եւ մտածել կուտար որ բնակիչները համեմատաբար աւելի վիտակից ու զարգացած կրնար ըլլալ, ինչ որ յետագային դուրս եկաւ որ ճիշդ էր: Անակնկալ մը պատահելուն, կռուելով դուրս պիտի գայինք գիւղէն:

Կէսօրը անցած էր երբ ինը ընկերներով մտանք թուրք գիւղը: Քանի, երեսուն անչափահաս թուրք տղաներ մեզի դիմաւորելու եկան եւ անոնց առաջնորդութեամբ մտանք գիւղամէջը: Գեղակերտ մկիկթին դուռը կեցած էր փաթթոցաւոր խօճան, հոն կային նաեւ քանի մը թուրքեր:

Քաղաքավարի բարեւէ մը վերջ, համբուրեցի խօճային

ձեռքը: Գիւղը եռուզեռի մէջ էր: Զարթօճի հօտաղները թաղէ թաղ վազեցին եւ «ասկէր կէլմիշ» պոռալով, մեր գալուստն աւետեցին Խեւէկցիներուն:

Խօճան լինչպէս որ մաքուր էր իր հագուստներով, նոյն քան ալ մաքուր էր իր թուրքերէնով, անունս հարցուց:

— Պէնտէնիզ Հաֆըզ (ծառանիզ Հաֆըզ) պատասխանեցի:

— «Գուզում Հաֆըզ էֆէնտի թէշրիֆինի նէրէտէն», հարցուց խօճան:

—«Էֆէնտիմ Պայպուրթ թարաֆընտան» պատասխանեցի: Խօճան քանի մը նորութիւններ պահանջեց թուրք բանակի մասին:

— Թերթ կը ստանա՞ք խօճա էֆէնտի:

— Կը ստանանք թէեւ, բայց լաւ լուրեր չկան, ինչպէս կային 1914ի աշնան, հառաչելով պատասխանեց խօճան:

Եւ իսկապէս լաւ նորութիւններ չկային, թուրք բանակը անվերջ եւ անյաջող բախումներ կ'ունենար այդ օրերուն, որոնցմէ ոգեւորիչ բաներ չկային թիկունքը կեցողներուն համար: Քանի մը անհիմն, կազապարուած խօսքերով, բարձրացուցինք թուրք բանակի անունը, յիշատակեցինք «Կէպէնի» եւ «Պրիսլաուի» ունեցած յաջողութիւնները Սեւ ծովու ռուսական եղերքներուն վրայ եւ այլն:

Ասպա խիստ քաղաքավարի ձեւով, հայ խնդրեցինք խօճային: Խօճան մեր խնդրանքը աւելորդ գտաւ, իրենց նուիրական պարտականութիւնը համարելով պատերազմի դաշտ մեկնող զինուորներուն օգնելը: Մեր ուզածն ալ այդ էր, երա՞զ թէ իրականութիւն...

Խօճան դառնալով իր գիւղացիներուն՝ հրահանգեց «Հայտէ, գուրուլար, ասկէր գարտաշլարըմըզա եէմէկ»:

Խօճային հրահանգը շուտով գործադրեցաւ եւ քանի մը վայրկեան վերջը, սեղանը պատրաստ էր մզկիթի պատին տակ: Հայ, պանիր, մածուն:

Ճաշի նստած առեն, գէղրկը մոլեռանդ թուրքի մը ձեռակերպութիւններով, հայ կտրած պահուն, լեզի ձայնով մը՝ երկիւղածօրէն մրմնջեց «Պիսմիլլահ»:

Բոլորս իր օրինակին հետեւեցանք եւ լուկ-մնջիկ, կշտացանք եւ դեռ բաւականաչափ հայ ու պանիր մնաց սեղանի

վրան: Ծօճայի թելադրանքով մնացած ուտելիքները տեղա-
ւորուեցան մեր պայուսակներու մէջ:

Յանկարծ նկատեցինք, որ մեզ հրջապատող թուրքերը
լրենց ուշադրութիւնը դարձուցին դիւղի վարի ծայրէն եկող
անձի մը կողմը, այս հետաքրքրութիւնը ապացոյց էր, որ
եկողը սովորական մէկը չէր: Պարզուեցաւ որ եկողը դիւղին
մեծ Հաֆըզն էր, պատկառելի անձնաւորութիւն մը:

Մեզի ծանենալով բարեւեց: Ծօճան լինձի ծանօթացուց,
Հաֆըզի հանդամանքը պարզելով:

— Լսեցի որ Բաբերդի կողմերէն գինուորները ժամանած
են մեր դիւղը, եկայ որ նոր տեղեկութիւններ ստանամ նոր
եկող Հաֆըզէն, մրմնջեց նորեկը:

Ես եւ Իմիզեանը քով քովի կանգնած էինք, նորեկը Թէո-
ւին ծանենալով, ուրախ ճիչ մը արձակեց, Օ՛, բարի եկար
ըսելով: Ես չշմած էի, բայց իսկոյն մտածեցի որ Թէոսը
մտնակցած էր Պալքանեան պատերազմին, հետեւաբար Հա-
ֆըզը կրնար ճանչնալ: Բայց տեսնելով անոր մտերմիկ ըն-
թացքը, առանց վարանումի միջամտեցի «Հաֆըզ էֆէնտի չի
սխալուիք»: Հաֆըզը լաւ մը զննելով Թէոսի դէմքը արամու-
թեամբ գոչեց՝ «քեռորդիս կարծեցի, ճիշտ ու ճիշտ ան է,
Աստուած իմ, այսքա՞ն ալ նմանութիւն»:

Մենք որ չուարումի մատնուած էինք, սկսանք ուրախա-
նալ եւ հանդարտիլ: Բայց անպիտանը սկսաւ հարցումներ
տեղացնել:

— Հաֆըզ էֆէնտի, դո՛ւն ալ Հաֆըզ, ես ալ, գուգո՛ւմ,
ո՞ր բանակէն էք:

— Տաններորդ զօրաբանակէն պատասխանեցի:

Գլուխը վեր բարձրացնելով, աչքին մէկը բաց ու գոց
ընելով, վայրկեան մը մտածեց եւ կրկին հարցուց՝

— Սխա՛լ էք, Հաֆըզ էֆէնտի, տաններորդ զօրաբանակը
այս կողմերը չի պտնուիր:

— Այո՛, իրաւունք ունիք, այս գարնան, մեզի վերակազ-
մական վարժերու բաժնելով, տուին ռազմանիւթ փոխադրող
բանականները, իսկ ներկայիս կը գործէ Վանի կողմը, դիտել
տուաւ Թէոս Իմիզեանը:

Հաֆըզը խիստ գոհ մնաց մեր պատասխաններէն եւ այս

անգամ, հարցեր տալու կարգը իմս էր եւ ըսի.

— Հաֆըզ էֆէնսի՛, այսօր ձեր գիւղէն անցնող Հունուտ-ցի գինուորի մասին ի՞նչ հարցաքննութիւն կատարեցիք եւ ինչպէ՞ս գտաք անոր վաստաթուղթը, որպէս աւելի տարեց եւ փորձուած:

— Գուգում, Հաֆըզ էֆէնսի, կը կարծէք որ ես չի հետաքրքրուեցա՞յ: Կարգացի իր ունեցած վէսիքան եւ իր ձեռքի թուղթը չինծու էր, սակայն... սկսաւ ծամծմել:

— Պատասխանատու էք պետութեան առջեւ, ձեր պարտականութիւնն է խիստ հսկողութեան ենթարկել ճակատէն վերադարձող ամէն գինուոր, գիտել տուի:

— Ուրիշ տարի խիստ պիտի վերաբերուիմ, վատահ եղէք պատասխանեց:

Արեւը վաղուց մարը մտած էր: Մենք կ'ուզէինք մեկնիլ ինեէկէն, իսկ Հաֆըզն ու խօճան կը պնդէին որ իրենց հիւր ըլլանք գիշերը եւ մասնակցինք «եասի նամազի»ին եւայլն:

Ըսինք որ ի սրտէ կը բաղձայինք իրենց հիւր ըլլալ, սակայն գինուորի մեր հանգամանքը կը պարտադրէ մեզի, որոշեալ ժամին հասնիլ Մելօ, օրէնքին առջեւ պատասխանատու չմնալու համար:

Անոնք համաձայնեցան եւ մենք հրաժեշտ տուինք ինեէկին, խօճային ձեռքը անգամ մըն ալ համբուրելով, խումբը ճամբայ ելաւ: Թուրքերէն քանի մը յուզիչ բառերով բարեմաղթութիւններ ըրի: Ինծի ալ իր կարգին, խիստ յուզուած չեչտով մը, էլիշէ եղած իսօքերով, գոհունակութիւն յայտնեց եւ բարի ճանապարհ մաղթեց մեզի: Գիւղին մեծ Հաֆըզը թեւս թեւին անցուց եւ մեր մօրէն խօսելով ճամբայ ելանք մինչեւ գիւղին վարը:

Բաժանումի պահուն, որպէս ողջերթի իսօք հետեւեալը արտասանեց՝ «Գացէ՛ք, իմ թանկագին եղբայրներս, հայրենիքը եւ իսլամի նամուսը պաշտպանելու կ'երթաք թշնամիի դէմ, դժբախտ եմ, որ հակառակ իմ կամքիս, մաս չեմ կազմեր ձեզ նման եղբայրներուս խումբերուն եւ բանակներուն: Իսլամի Ալլահը, Հիւմմէտն ու Մուհամմէտը ձեզի հետ, ձեր սուրը միշտ կտրուկ ըլլայ»:

Հաֆըզին այս ոգեւորուած խօսքերէն օգտուելով, առա-

Չարկեցի որ Թոյլ տայ ի պատիւ իրեն՝ քանի մը գնդակները արձակել օդին մէջ, անպիտանը հակառակեցաւ «Պահեցէք այդ գնդակները Մոսկոփին համար, մեր նամուսը, մեր հայրենիքը պաշտպանելու համար» ըսաւ:

Գիւղի վարի ծայրէն Հաֆըզը վերադարձաւ, իր գիւղացիներուն հետ, մենք խաւարի մէջ չարունակեցինք ճամբան դէպի վարի Խեւէկը:

Խումբի բոլոր ընկերները այս յաջողութեան ուրախութենէն գինովցած էին: Գէորգը ճաշի առեն արտասանուած «Պիամիլլահ»ը Անդրանիկին կը վերագրէր, տաճկական ճաշակով ու ձեւով ածիլուած մօրուքին եւայլն:

Եւ իսկապէս Անդրանիկը շատ մեծ խնամքով կարգի բերած էր իր մօրուքը, ծնօտի տակէն ու վրայէն ածիլած էր եւ քանի մը մազեր թողած էր ծնօտի չրջագծին վրայ:

Իր այս ձեւերով, Անդրանիկը օգտակար հանդիսացաւ մեր ճամբորդութեան ընթացքին, իսկ ուրիշ դործերու մէջ, արդէն ծանօթ է ան ընթերցողին: Կապան Քէօփրիւսիէն մինչեւ Հունուտի անտառը մեր անցած ճամբուն կը նմանէր մեր առջեւի ճորը:

Անդնդախոր ձո՛ր, անմատչելի լեռ և յորդահոս վտակ...

Սաստիկ մութ էր այդ գիշերը: Հասանք միջին Խեւէկը, Թրքական գիւղը, Խտորջուրէն անդին հայկական գիւղեր չկային: Գիւղին անծանօթ փողոցներէն անցնելով, հասանք նոյնպէս հոյակապ մզկիթին դռան առջեւը, մարդ չկար: Բաթերախտաբար մօտակայ դռնէն կին մը դուրս ելաւ ճրագը ձեռքին, մեզ տեսնելով վախցաւ, ճիչ մը արձակեց եւ կ'ուզէր փախչիլ, յայտնեցի իրեն թէ վախնալու բան չկայ, գինուորներ ենք եւ գիւղապետը տեսնել կ'ուզենք, առանց մեզի մօտենալու յուցմունքով բացատրեց Մուխթարին տունը: Խումբը մզկիթին դրան առջեւ նստեցաւ, երեք ընկերներով գացինք եւ Մխթարի դուռը ծեծեցինք:

— Ո՞վ է, ձայն տուաւ ներսէն:

— Ճամբորդ գինուորներ ենք, եթէ կարելի է վայրկեան մը դո՛ւրս եկէք ըսի:

Լամբարը ձեռքին իսկոյն դուրս եկաւ: Իր շարժումներու մէջ արագ, երկայնահասակ, համակրելի ծերուկ մըն էր:

Յարդալիր ժպիտով մը բարեւեց մեզի, անունը Սէֆէր էր։

— Սէֆէր աղա, կենալու միջոց չունինք, կ՚ուզենք անմիջապէս մեկնիլ, որ ժամանակին՝ Մելօ հասնինք, եթէ կարելի է մեզի քիչ մը ուտելիք տաք ճանապարհի համար, մենք Բաբերդի կողմերէն կուգանք։

— Աչքիս վրայ, սիրելի եղբայրներս՝ ըսելով, խոպոտ ձայնով մը պօռայ, «Օլան հասա՛ն, Զէյպէ՛կ, Ալի՛ լ, չուտ եկէք։ Իր չեչոին մէջ ալ պործունեայ մարդու տիրական նըշաններ կային։ Անմիջապէս երեք երիտասարդներ դուրս եկան մութին մէջէն։ Մխթարը չարունակեց՝ «Ըսէք գիւղացիներուն թէ Բաբերդի կողմերէն պինուորներ եկած են մեծ բազմութեամբ, որչափ կարելի է շատ հաց, պանիր եւ այլն թող նուիրեն մեր պինուոր եղբայրներուն։»

Հրամանը կարծես պատրաստ մըն էր, եւ անոնք անմիջապէս պործի անցան։

Մխթարին հետ մտանք իր նպարավաճառի խանութը, Բրքական քաղաքավարութեամբ, մեզի երեք աթոռ տրամադրեց նստանք եւ ակաւ հարց ու փորձի։

— Հաֆըզ Էֆէնտի ո՞ր տեղացի է։

— Քէլքիտի կողմերէն, պատասխանեցի։

— Քէլքիտի ո՞ր գիւղէն կուգաք։

— Զամուտլուէն է, առանց մտածելու պատասխանեց Գէորգը։

— Ես լաւ կը ճանչնամ Քէլքիտը, իր քանի մը գիւղերով, բայց այդ տեսակ գիւղի մը անունը լսած չէի, գիտել տուաւ Մխթարը։

— Մեր գիւղը աւելի մօտիկ է Դերճանին Մխթար աղա, պատասխանեց Գէորգը։

Ես ու Յորէնը իրարու երես նայելով, հապիւ կը դադէինք մեր ծիծաղը։ Գէորգ պերճախօս դարձած էր այդ իրիկունը, կը ճառախօսէր եւ կ՚ուզէր հաւատացնել մխթարին՝ թէ ինք իրօք Զամուտլուէն է եւ նման գիւղ մը գոյութիւն ունի։ Մխթարը պարտուած էր եւ փոխեց խօսակցութեան այդ մասը, անցաւ արեւելեան ճակատի վրայ քանի մը պինուորական խոշոր խնդիրներ չօչափելու դործին։

Յօսեց Պաթումի, Սարըղամիշի, Կարսի մասին եւ ապա

տխրութեամբ անդրադարձաւ Վանի կռիւներուն շուրջ, Հայերուն տարած աշխատանքներուն եւ անոնց ձեռք ձգած անկախութեան մասին: Աւելի մանրամասնութեանց մէջ մտնելով, աւելցուց թէ՝ մէկ ամսուայ անկախութեան շրջանին, Վանի Հայերը նոյնիսկ իրենց անունով դրամ կտրած են Վանի մէջ եւայլն: Դժբախտաբար մենք տեղեակ չէինք այդ հերոսամարտին: Սակայն տեղեակ չըլլալով հանդերձ, բան մըն ալ մենք աւելցուցինք անոր ըսածներուն:

Ան՝ իր խօսքը երկարելով, մոլեռանդ թուրքի մը անպատկառութեամբ ըսաւ. «Մեր դիւղի մէջ քանի մը տուն յոյներ կան, անոնց չարաչար կը տանջեմ, խայիններըը մեր հայրենիքին մէջ կ'ապրին, մեր հացն ու ջուրը կը վայելեն, բայց Մոսկոֆը կը սիրեն եւ հարկ եղած պարագային՝ անոր կ'օգնեն, քիչ կը մնայ որ այդ սրիկաներուն արիւնը թափել տամ. դուք ի՞նչ կը մտածէք, Հաֆըզ էֆէնտի:

— Քանի՞ տուն Յոյներ կան հոս, հարցուցի:

— Հազիւ հինգ տուն:

— Որ այդպէս է, մտահոգուելու պատճառ մը չկայ, ըսի: Թուրք երիտասարդները դիւղը ծայրէ ծայր պտտած էին եւ երեք՝ սակաւ հաց ու պանիր լեցուցած, վերադարձան:

Ճանուճէն դուրս ելանք ու դիմեցինք դէպի մզկիթը, ուր կը սպասէին մեր միւս ընկերները: Մխիթարի հոգին ամբողջովին ճանչցած էի, ան թէեւ դիտակից անձ, բայց մոլեռանդ եւ հակաքրիստոնեայ թուրք մըն էր: Ինքզինքը մեզի չատ մտերիմ համարելով, յանցաւորի մը նման կամաց ձայնով, մեր ականջին փսփսաց — իմ քարոզս յաճախ կրկնած եմ մեր դիւղի թուրքերուն, օգնեցէք բանակին, մեր դինուորներն են որ պիտի փրկեն մեր պատիւը կեավուրներէն:

Մզկիթին առջեւ, մեր ընկերները բաւեւի կեցան եւ յարգալիր ընդունեցին մեզի ընկերացած Մխիթարին եւ անոնց վայելուչ ընթացքը գինովցուց մոլեռանդ եւ փառամոլ թուրքին: Ուսելիքի սակառները մէջտեղ դրուած էին եւ Մխիթարը թելադրեց որ ես բաժանում կատարեմ: Սակայն, իբր համեստութիւն՝ յայտնեցի որ իրեն կը վայելէ հաւասար կերպով բաժանում կատարելը: Լամբարի լոյսին տակ հաց ու պանիրի բաժանումը կատարուեցաւ: Մեր ճամբի պաշարը ապահով-

ուած էր մինչեւ ատհմանադլուխը: Պաշարի բաժանումը կատարելէն վերջ, գիշերանոց բաժնուեցանք իրմէ:

Մէջին Յեւէկը աւելի գոհ ձգեց մեզի քան առաջինը:

Ուրախ եւ խիստ լաւ տրամադրուած էինք: Գեղեցիկ եւ ախորժելի է աչնանային գիշերներուն ճամբորդելը: Երկար ձորին մէջէն կ'երթայինք դէպի արեւելք, ջուրի հոսանքն ի վար, ճամբան չուարելիք չէր: Այդ գիշեր երրորդ Յեւէկը չհանդիպած, չարունակեցինք մեր ուղին, լուսաբացէն մինչեւ կէսօրը պառկեցանք, ապա ճամբայ ինկանք: Տեղ-տեղ կը հանդիպէինք մուհաճիրներու ճամբու եզերքները թափթփուած: Անոնցմէ խումբ-խումբ մեզի կուգային, տեղեկութիւններ կը հարցնէին, իրենց անմխիթար կացութեան մասին: Մխիթարական լուրեր պակաս չէին մեզ մօտ, բոլորն ալ կը բաւարարէինք: Հսկաներ՝ առիւծի նման, կայտառ երիտասարդներ՝ թափուած էին այդ ձորերուն մէջ, մենք անոնց կ'ըսէինք, ինչո՞ւ պարապ տեղը նստած էք այս ձորին մէջ, եկէք, միացէք մեզի, երթանք հայրենիքի փրկութեան գործը սատարելու: Երիտասարդները կ'ուզէին միանալ մեզի, սակայն, անկարներու բանակ մը ունէին իրենց հետ, անխնամ, բաղդին ձգուած: Հետեւեալ առաւօտը, հազիւ կէս ժամ ճամբայ կտրած էինք, թուրք ծերունի մը դէմերնիս ելաւ, քանի մը եզներով, աճապարանքով ճամբան չարունակելով:

Յուսալին մէկ մասը նստաւ ճամբուն տակը, երեք ընկերներով կտրեցինք ծերունիի ճամբան եւ բարեւելէ յետոյ հարցուցի՝ ծերունի ինչո՞ւ այդչափ կ'աճապարես եւ ո՞ւր կ'երթաս.

— Մի՛ հարցներ զաւակս, իսլամական գեղեցիկ սովորութիւնները ու բարիքները կորսուած են, պատասխանեց հապճեպով:

— Ի՞նչ պատահեցաւ եւ ինչո՞ւ համար կ'անարգես գեղը, իսլամական բարքերը դիւրութեամբ չեն կորսուիր, ըսի:

— Կը վնտռե՞ս տակաւին, ահա մեր գիւղը, հազիւ քառորդ ժամ մը կը տեւէ, երէկ մէկ հարիւրապետ՝ քսան ոստիկաններով մտած էր գիւղը եւ ամէնուն՝ վախատական դիմումներ ունէք ըսելով, մտրակ մը ձեռքին ասոր անոր հարուածեց, կարծես թէ դէմը գոմուղները կեավուրներ էին,

ծեծ, հայհոյանք, գոյքերու գրաւում, «նամուս էլտէն կէթաի եավրում»: Այս տարիքիս մէջ առաջին անգամն է որ այս տեսակ բան կը տեսնեմ, դառնացած սրտով իր տրտունջները յայտնեց Թուրք ծերունին:

— Անպատճառ ձեր գիւղին մէջ փախստականներ կան, որ հարեւրապետը այդ մէջոցներուն դիմած է մէջամտեց Յորէնը:

— Ո՛չ, պաւակս, չկայ, կ'երդնում խալամի օրէնքով, մեր գիւղին մէջ փախստականներ չկան:

— Այս եղներն ու կովերը ինչո՞ւ կը փախցնես, քանի որ անմեղ ես, բարկացոտ չեշտով մը հարցուց Գէորգը:

Ծերունին մօրուքը ձեռքն առնելով, չուարած՝ կմկմայ «այս տարիքիս մէջ սուտ չեմ խօսիր, վստահ եղէք, խալամի օրէնքը ոտնակոխ կ'ըլլայ քանի մը սրիկաներու երեսէն: Դուք ալ իմ զաւակներս էք, հաւատացէք, որ այս կենդանիները եթէ չփախցնեմ, ձեռքէս կ'ելլեն, ես արդէն զաւակ չունիմ, կնոջս հետ կ'ապրիմ եւ ատոնք են իմ յոյսն ու ապաւէնը:»

Գէորգ կ'ուզէր աւելի նեղը դնել ծերունին, բայց արգելք հանդիսացանք: Բաւական տեղեկութիւն առած էինք մեր առջեւ գտնուած գիւղի մասին, այդ լուրերը բաւական էին մեզի: Ազատ ձգեցինք ծերունին որ իր կենդանիները փախցնէ եւ ազատէ հարեւրապետի բռնապրաւումէն:

Գիւղ մտնելը խոհեմութիւն չէր, որուշեցինք սպասել մինչեւ իրիկուն:

Արեւը մայր մտնելու վրայ էր, կամաց-կամաց սկսանք առաջանալ դէպի գիւղը (դժբախտաբար մոռցած եմ անունը):

Զիկ-զակ ճամբայ մըն էր, որուն վրայ հանդիպեցանք հետեւակ ոստիկանի մը, մենք անտարբեր գտնուեցանք անոր հանդէպ, հրաշք գործելու տեղն էր, չանդրադարձանք:

Աչնանային աշխատանքներէ՝ գիւղացիները տուն կը դառնային, այդ պատճառաւ մեր գործը չի կատարուեցաւ... Մութը կոխած էր երբ անցանք վտանգաւոր համարուած գիւղէն:

Բաւական քալելէ վերջ, քարի մը քով նստանք հանգստանալու: Երեք օր ու գիշեր էր որ կը քալէինք ձորի մէջով ու տակաւին հասած չէինք սահմանագլուխի մօտերը, մեր ու-

ղեցոյց Մկրտիչ Դաւինեանը մտածմունքի մէջ էր. կտահեցի պատճառը իր տխրութեան եւ հարցուցի, «սահմանադրութիւնը հաստատելու դեռ չա՞տ ճամբայ ունինք:»

Մկրտիչը վարանեցաւ պատասխանելու եւ Անդրանիկը մէջ ինկաւ խօսակցութեան: Քանի որ լաւ չէիր յիշեր այս ճանապարհը ինչո՞ւ պատճառ դարձար մեզի, մենք ուրիշ մի-ջոցներու կրնայինք դիմել:

— Տղանե՛ր, չիտակն ըսած, ես այս ճամբէն անցեր եմ ինը տարի առաջ, բայց ցերեկ աւեն, հիմա պիշեր աւեն չեմ կարող հաստատել թէ ա՞յս էր իմ անցած ճամբան, ցած ձայնով ըսաւ Մկրտիչը:

Վերջինիս անվճռական պատասխանին վրայ Գէորգ պութ-կայ՝ եթէ մեզի սխալ ճամբայ տանիս վա՛յ քեզի: Երկչոտ եւ յեղյեղուկ հոգիներու թոյնն էր որ կը ժայթքէր, խեղճ Մկրտիչը չգիտէր թէ ո՞ր մէկուն պատասխանէ: Ի վերջոյ մի-ջամտեցինք, խռոված արտերը հանդարտեցան եւ մեղմօրէն ըսի Մկրտիչին, կրնայ ըլլալ որ՝ ամբողջ ճանապարհի տե-ւողութիւնը մոռցած ըլլաս, բայց սահմանադրչի մօտերը պտնուած ուեչ բան չե՞ս յիշեր, լեռ, բլուր կամ անտառ:



ԱՆԴՐԱՆԻԿ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Բաբերդցի

Մկրտիչը քիչ մը մտածելէ վերջ, հանդարտութեամբ պատասխանեց՝ այս ձորը պէտք է չարունակենք, մինչեւ հասնինք ձախ կողմի վրայ գտնուած ձորի մը, ուրկէ կը հոսի առատ ջուր մը եւ անոր վրայ, երկու ժայռերու կրթնած փայտէ կամուրջ մը կայ: Եթէ այդ տեսակ տեղ մը հասնինք, վատահ եղէք որ տարած ճամբաս ճիշտ է:

— Ուրեմն չարունակենք ճամբան, ըսած կամուրջս գտնելէն վերջ, ա՛լ դիւրին է:

Մկրտիչի խօսքերուն վստահելով, ճամբայ ելանք:

Մէկ ժամ առաջանալէ յետոյ, խաւարի մէջէն, հեռուն, արեւելեան լեռներուն վրայ, բազմաթիւ կրակներ տեսանք. անոնք ապացոյցներ էին որ մօտեցած ենք սահմանին: Զինուորական կրակներ էին, մէկ կողմէ ուրախ էինք, միւս կողմէ՝ տխուր: Մտահոգիչ պարագայ էր սահմանն անցնիլը, մանաւանդ որ անձանօթ էինք անիծեալ վայրին եւ ինը հոգի էինք: Զգիտէինք թէ պինուորական չղթան ուրկէ ուր կ'երկարի: Ամիաններ չարունակ թուրք կառավարութիւնը մեզ հետապնդած էր ու չէր կրցած պաշարել եւ բոլորովին ոչնչացնել, իսկ հիմա մենք էինք, որ կ'երթայինք դէպի իմացեալ մահը: Ամիաներ չարունակ, ապրած էինք ըմբոստ եւ յուսալի: Մէկ կողմէ աչքերնիս կրակներուն դամած, միւս կողմէ արագաքայլ կը յառաջանայինք, երբ պզտիկ դարձուածքէ մը յետոյ, հասանք Մկրտիչի նկարագրած կամուրջը: Մկրտիչի ուրախութիւնն անսահման էր եւ կը ջանար մեզ ալ ոգեւորել, յայտնելով թէ մօտ ենք սահմանին: կամուրջէն անցնելով, պէտք է բարձրանայինք լեռը եւ բռնէինք հիւսիսային լեռնաշղթան: Անցանք կամուրջը, ձախ թեւի լերան վրայ, ինկանք փշանոց մը, խալոպի որթատունկերը եւ փուչերը իրար պլլուած էին: Մեծ դժուարութեամբ հասանք պզտիկ մէզիրէի մը վերը գտնուած ճամբան:

Արշալոյսը կը չառագունէր, լեռնաշղթային կէսը գրաւած էինք եւ մտած՝ մայրիներով ընդարձակուած անտառը, ուր գնացանք, պահակի մը հակոդութեամբ:

Կէսօրուան ճաշէն յետոյ, ճամբան չարունակեցինք, լեռնաշղթան անցնելու վճռականութեամբ:

Լեռնաշղթայ մը՝ վիթխարի ժայռերով եւ զարհուրելի

կերպարանքով, ձգուած՝ հիւսիսէն հարաւ երկար տարածութեան մը վրայ:

Մինչեւ արեւմուտը քալեցինք եւ տակաւին ժամ մըն ալ պէտք է քալէինք սահմանապլուխը հասնելու համար: Հակառակ զուգադիպութեամբ, մեր բարձրացած լեռնաշղթան երկուքի բաժնուեցաւ:

Մկրտիչը շատ լաւ նկարագրած էր որ ճիշտ այդ փոսին ուղղութենէն պիտի անցնինք սահմանը:

Իսկ թէ փոսին մէջ ինչ կար չկար, գիշերով չէ կրցանք տեսնել, չգիտցանք որ թուրք պինուորական ուժերը կեդրոնացած էին հոն:

Նախորդ գիշերուան մեր տեսած կրակները այժմ ինկած էին աջ թեւի վրայ:

Մեր դասուած լեռնաշղթային երկու կողմերը ինկած էին թրքական երկու պահականոցները, աջ ու ձախ ձորերու մէջ, իսկ մենք ինը ընկերներով նստանք ժողովի, վերջին անգամ մեր բաղդը տնօրինելու: Խիստ կարեւոր էր ժողովը, պիտի որոշէինք՝ այդ գիշերը անցնիլ սահմանը թէ ոչ:

Անոնք որ պինուոր եղած են, գիտեն թէ ինչ դժուարութեանց հետ կապ ունի, բանակատեղիէ մը գիշերատեն անցնիլը, այն ալ առանց նախօրօք ստուգումներ կատարելու: Տեղեակ էինք թէ՝ մեր անցնելիք սահմանապլխին վրայ բաւական թուով թուրք ուժեր կեդրոնացած են, պէտք է խիստ զգոյշ ըլլայինք եւ պէտք էր ամէնէն յարմար վայրը ընտրէինք ռուսական սահմանը անցնելու համար: Ընկերներէն մաս մը կողմնակից էր նոյն գիշերը անցնելու սահմանէն, կային նաեւ հակառակը պնդողներ: Ես կողմնակից էի Սարդարի, Խոբէնի, Անդրանիկի եւ Գէորգի տեսակէտին, այսինքն՝ գիշերը մնալ լեռնակատարին վրայ, ցերեկով զննել ամէն կողմը եւ ապա որոշել անցնելիք կէտը:

— Ընկերներ, ըսի, ամիսներ շարունակ տաժանելի կեանք մը ապրած ենք, կռիւներու մասնակցած ենք, ճգնաժամային պահեր ապրած ենք, եւ մեր գոյութիւնը պահպանած ենք, այս գիշերուան յոյսով: Այս գիշերը վերջինը պիտի ըլլայ մեր գոյութեան կամ մահուան գնով: Առանց քննութեան, սահմանն անցնիլը բացարձակապէս վտանգաւոր է:

Այս գիշերը սո՛ւղ, չա՛տ սուղ պէտք է գնահատել, լաւագոյն միջոցն է համբերել, հոգ չէ՝ «լաւ է ուշ քան երբեք»: Վաղը ցերեկ, կը քննենք մեր չուրջը, մեր առջեւ գտնուած ճամբան եւ կ'որոշենք անցնելիք վայրը:»

Ընկերներս բոլորն ալ համամիտ գտնուեցան առաջարկիս եւ լեռնակատարի սոսկալի ցուրտը ճաշակելով, անքուն՝ լուսցուցինք գիշերը: Ջուր չկար եւ ձիւնով յագեցուցինք մեր ծարաւը: Յաջորդ առաւօտ, ամէն մէկս քարի մը տակ մտած սկսանք ուշադրութեամբ քննել սահմանի մանրամասնութիւնները եւ արեւելեան լեռնաշղթան մանաւորապէս: Այն վտանգին մէջ ուրիշ նախորդ գիշեր պիտի անցնէինք, կեդրոնացած էին տաճկական գլխաւոր ուժերը:

Երկու ճամբայ ունէինք, կա՛մ պիտի լքէինք մեր գըտնուած լեռնաշղթան, ալ թեւով անդնդախոր ձորը իջնելու եւ յետոյ դիմացի լեռնաշղթան բարձրանալով, թշնամի ուժերը մեր ձախ կողմը ձգելու համար, (վայրէջքն ու վերելքը մեզմէ կը խլէր առնուազն երկուքուկէս ժամ, մանաւանդ որ մեր ոտնամաններըը մաշած էին եւ ոտաբոպիկ պիտի մնայինք) եւ կամ պիտի չարունակէինք մեր գտնուած լեռնաշղթայի ճամբան մինչեւ սահմանը, ուր կը գտնուէին տաճկական ուժեր եւ անոնցմէ քիչ մը ղէպի ալը պիտի հանդիսանար մեր անցնելիք կէտը:

Վերջին ճամբան նախընտրեցինք մեծամասնութեամբ: Նոյն ցերեկը տաճկական ուժերուն պարէն փոխադրող կարաւանը եկաւ ու վերադարձաւ:

Մենք յստակ կերպով կը տեսնէինք տաճկական վրաններըը եւ անոնց չուրջը տեղի ունեցած բոլոր անցուդարձերը: Գէորգ եւ Անդրանիկ մեծամասնութեան որոշումին հակառակ էին, բայց համակերպեցան. իսկ Մկրտիչը յաճախ կը կըրկնէր.— «Տղա՛ք, ձախ թեւին վտանգաւոր ըլլալը կը յիշեմ: Անանցանելի վայրեր կան, որոնք կրնան արգելք հանդիսանալ մեր յառաջախաղացման. ես անցած եմ այդ վայրէն եւ ձեր ուշադրութեան կը յանձնեմ այդ կէտը»:

Բայց եւ այնպէս, խումբը երեկոյեան ճամբայ ելաւ ղէպի սահմանը: Կէս ժամ քալելէ վերջ, հանդիպեցանք բնութեան

անախորժ անակնկալներուն. նախ թանձր մառախուղ մը, ապա քուք ու բորան, ձիւնախառն անձրեւ...:

Բա՛խտ թէ դժբախտութիւն,— որը որ կ'ուզէք ըսէք:

Փոքրիկ զառիվայրէ մը բարձրացանք եւ մեր առջեւ կը տանք զարհուրելի պահակ մը, մօտեցանք անոր, պարզուեցաւ որ քանի մը քարերով չինուած, արհեստական պահակ մըն էր եւ իւրաքանչիւր քան քայլի վրայ այս տեսակ պահակներու հանդիպեցանք. վերջին պահակին քով կանգ առինք: Արդէն ռուս-թրքական սահմանագիծը հասած էինք:

Թուրք բանակատեղին մեզմէ քիչ մը հեռուն, մեր աջ կողմը կը գտնուէր:

Ռուք-բորանը կը չարունակուէր:

Լեռնաշղթայի վերջաւորութեան՝ կանգնած էր մեր խումբը: Մեր ձախ կողմը ազատ էր, քանի մը քայլ անդին՝ արդէն ոտք կոխած կ'ըլլայինք ռուսական հողը:

Մկրտիչին բոլոր հաւատացեալները արդարացան: Երկու քայլ մեր առջեւ կը գտնուէր անդունդը, երկար տարածութեան մը վրայ, քայլ մըն ալ յառաջանալով, անդունդը պիտի գահավիժէինք՝ հարիւրաւոր մեթր բարձրութեամբ քարաժայռէն:

Դիմեցինք աւելի ձախը, անվերջ անդունդ...: Հարկադրուած լքեցինք այդ վայրերը, վերադարձանք դէպի աջը, կամ ու պատրաստ, դիմադրելու համար ամէն տեսակ վտանգներու:

Զգուշութեամբ յառաջացանք դէպի Թուրք բանակատեղին, քանի կը մօտենայինք Թուրք զինուորներուն, այնքան կը ցածնար մեր առջեւ գտնուած անդունդը: Անցանք քարերէ պատրաստուած պահակներու քովէն եւ միշտ կը պնդէինք թէ հնարաւորութիւն չկա՞յ անդունդն ի վար սահելու: Զորքորդ պահակին քով, բարձունքը քիչ էր եւ կարելի էր քարերու վրայէն սահելով իջնել եւ սողալով անցնիլ սահմանը:

«Անցէ՛ք տղաներ, ժամանակն է, պէտք է հեռանալ դուրսմի աչխարհէն»:

Ընկերներս քարերու վրայէն սահելով սկսած էին յառաջանալ դէպի ռուսական սահմանը: Թէոսի հետ միասին կը

դիտէինք անհետացող պահակը, երբ կամայ մը փսփսաց.— «Հաֆիզ էֆէնտի, կարծես թէ այն վարի քարին տակ մարդ մը կեցած մեզ կը դիտէ»: Ես ալ տեսած էի, անպիտանը իսկական պահակն էր, որ չորրորդ արհեստական պահակին գովը երեւցած եւ անհետացած էր: Առանց Թէոսին պատասխանելու թեւէն բռնելով քաշեցի եւ մխաին ահեցանք քարերու վրայէն, մեր ընկերնեու անցած վայրէն:

Հազիւ երեք մէթր սահած էինք, թուրք պահակը մէջտեղ ելլելով գոչեց «է՛յ, քիմսինիզ» եւ սկսաւ կրակել:

Պահակի հրացանաձգութենէն՝ ամբողջ բանակատեղին էրար անցաւ եւ սկսան համազարկերը:

Թրքական զնդակները այլեւս աննպատակ էին, մենք էինք ռուսական սահմանի սպառաժներու, ժայռերու մէջ եւ զնդակները սուլելով մեր վերեւէն կ'անցնէին:

Անհրաժեշտ էր աւելի ցածերը իջնել. եւ որ սահմանն անցնողներէն ամենավերջինն էի, ամէնէն առաջ հասած էի յարմար վայրը: Մէյ մըն ալ ինչ տեսնեմ, թաւալգլոր իննած եմ ժայռերու մէջտեղի փոսը. հրացանս ինձ պաշտպանած էր եւ արդիլած աւելի խորը իյնալու, փրկուած էի վերահաս վտանգէն: Ընկերներս տեսան փոսին մէջ իյնալս, անոնք չեղեցան դէպի ա՛ջ եւ ա՛ղէտէն գերծ մնացին: Կ'անցնէին մէկիկ մէկիկ դլխուս վերեւէն եւ ինձմով հետաքրքրուող չկար:

Զնդակներու տարափը կը չարունակուէր կարկուտի նըման, լեռ ու ձոր թնդացնելով:

Սկսայ պահ մը դրութեանս վրայ մտածել, չէի կարծեր թէ անզգուշութեան հետեւանքով փոսն էի իննած, այլ տարբեր կարծիքներ չրջան կ'ընէին մտքիս մէջ:

Սահիկ ցաւերու ազդեցութեան տակ, դատողութիւնս կորանցուցածի պէս էի եւ կը կարծէի թէ՝ մահաւէտ զնդակ մը դիս փոսը ձգած է, մինչդեռ երեք մէթր բարձրութեամբ չարէն վար իննած էի:

Մտածելով թէ նախապէս վէրքս տաք ըլլալով ցաւը չէի զգացեր եւ զնդակով զարնուած եմ, կ'ախտասյի կրած այնքան տառապանքներս: Ափսո՛ս, ամիսներ չարունակ դրծադրած ճիգերուս, ի՛նչ ոգեւորութեամբ ճամբայ ելած էի, հարազատ եղբայրներս տեսնելու, անոնց կարօտն առնելու:

Այդ խորհրդածութիւններէն վերջ, ուշքի գալով մարմնիս անդամները չօշափել սկսայ, ստուգելու թէ այդ նզովեալ գնդակը ո՞ր կողմէս պիս պղեանած է: Ֆիչ վերջ, համոզուեցայ, որ գնդակ զոած չէր մէյն պինուորական զլխարկս անդունդն ի վար զլորուած է:

Բոլոր ուժերս հաւաքելով, մաղլցեցայ քարերն ի վեր եւ դուրս ելայ երկու ժայռերու մէջտեղի խորութիւնէն: Ընկերներս բաւական հեռացած էին, հետեւեցայ իրենց եւ ձիւնի վրայ, ապահով վայրէ մը ահեցայ դէպի վար եւ հասայ անոնց: Իմ անզգոյշ օրինակին հետեւեցան նաեւ ուրիշներ. մեր սահած ատեն, քարեր կը զլորուէին վար: Վերջ տուինք այդ վնասակար ձեւին եւ ակռանք քալել վայրէջքէն, մինչեւ լերան ստորոտը եւ հասանք ջուրի մը եղերքը: Երեսուն վեց ժամուայ ծառուէն ետոտիկ նեղուած, թէեւ քրտնած՝ թափուեցանք ջուրին վրայ եւ կուշտ ու կուռ խմեցինք:

Թուրքերու հրացանաձգութիւնը դեռ կը չարունակուէր: Անվտանգ անցած էինք սահմանը, մէյն քիչ մը իմ կողերս, քիչ մըն ալ Անդրանիկի մէջքը կը ցաւէին:

Թրքական սահմանէն կէս ժամուան ճամբայ հեռացած էինք, բայց դեռ վստահ չէինք ռուսական հողի վրայ զլտնուած ըլլալնուս:

Երկու օր առաջ մուհաճիրներէն, լսած էինք, որ Ռուս եւ Թուրք բանակները կը գտնուին դէմ դիմաց, պաշտպանողական վիճակի մէջ:

Եթէ ճիշտ էին անոնց տեղեկութիւնները, ուրեմն այլ պիշերը կը գտնուէինք երկու բանակներու մէջտեղը:

Թրքական հրացանաձգութեան պատճառով, եթէ Ռուսներն ալ սկսէին կրակել, մեր դրութիւնը խիստ վտանգաւոր պիտի դառնար: Բարեբախտաբար Թուրքերու տուած տեղեկութիւնները ճիշդ չէին:

Մեր մէջ գտնուած երեք ընկերներ բաւականաչափ ռուսերէն գիտէին եւ անոնց պատուիրեցինք որ ոեւէ ռուս պինուր պատահածին պէս յայտնեն մեր հայ ըլլալը եւ մեր կամովին անձնատուր ըլլալու մտադրութիւնը:

Երէկուայ ձիւնին ու փոթորիկին փոխարինած էր տեղատարափ անձրեւը, գէշ կերպով թրջուած էինք, մտահոգ

էինք թէ ի՞նչպէս անվտանգ պիտի կրնանք անձնատուր ըլլալ ռուս բանակին։

Երկու ժամ անդադար չարունակեցինք մեր ճամբան անձրեւի տակ, խելակորոյս եղնիկի պէս ո՞ւր եւ ո՞ր կողմը երթալնիս չէինք գիտեր, մեյն Մկրտիչը մեզ կը կրկնէր թէ ձախ կողմի ճամբան վտանգաւոր է· թէ ինչո՞ւ, ինքն ալ չէր գիտեր· իր վախտէն լաւ է եղեր ինձ տարի առաջ։

Երկու ժամ վերջ, գիշերը վրայ հասաւ եւ ջուրի մը եզերքը, ժայռի մը տակ նստանք բոլորաձեւ։ Անձրեւը նոյն



ԼԻՈՆԻ ԽՄԲԱՆԿԱՐԸ (ետեւէն ձախէն աջ)
Գառնիկ Պապիկեան (Քարէվրակցի), Մկրտիչ Մնացեան (Բաբէրդցի), կանգնած ձախէն աջ, Աղաւնի Կիւրեղեան (Քաղեքացի), Գառնիկ Առաքելեան (Քարէվրակցի), Մովսէս եւ Գրիգոր Արզումանեան։

սաստկութեամբ կը տեղար. վերարկուները պլուխներուս նետած ճաշեցինք:

Մեր ուրախութիւնն ու խանդավառութիւնը կը մեղմացնէին մեր դեռ կրելիք տանջանքները անձրեւին եւ ցուրտին պատճառով: Ամենուս սիրտը կը ցնծար մօտալուտ ազատութեամբ: Կ'ուզէինք երթալու մեր ազատութիւնը չնորհաւորել. անկարող եմ նկարագրել այդ պահերու ուրախութիւնը:

Ու ես «Հաֆըզ»ս սկսայ՝ «ընկերներ, դուրսի աշխարհին մէջ, ամէներ չարունակ քարշ տուինք մեր գոյութիւնը, տուկալով բազմապիսի տանջանքներու, ահ ու սարսափի: Դուք ձեր աչքերով տեսաք եւ իրապէս եղաք մեր հայրենակիցներու եւ բովանդակ հայ ժողովուրդի եղերական վախճանին: Թուրք ոճրագործ կառավարութիւնը ձեր ամենուն սրտին մէջ, խոր եւ անբուժելի վէրքեր բացաւ, դիտեմ թէ ձեր սրտերուն մէջ կը քնանան մէկմէկ տուժածներ, պատեհ առիթով մեր թշնամիէն վրէժ լուծելու համար: Պահեցէք ձեր վրէժխնդրական բոցերը եւ առնուածպեղ ուժերը: Կեանք մը սպրեցանք ամէներ չարունակ, որ հպարտալիւտ է ուրիշ ազգերու պատմութեանց մէջ: Ձեր արիական ոգին, առնական կորովը, բնաւ պլուխ չի ծռեց Թուրքերու առաջ, որպէս փառապանծ ցեղի մը հպարտ զաւակներ:

Խիզախօրէն կուրծք տուիք նահարդ թշնամիի բոլոր յարձակումներուն, միաժամանակ ձեր հարազատներու արդար վրէժը լուծելով:

Հեռուր Բաքերդի հարպուտ եւ պաչտելի մեր օրրանէն տասն օր պիշեր ու ցերեկ, վտանգաւոր վայրերէ անցնելով հասած էք ռուսական հողը, անյայտ վայր մը: Հոգ չէ թէ տեղատարափ անձրեւը թրջած է մեր մարմինները, այնքան տառապանքներէն եւ զրկանքներէն վերջ, այս անձրեւը ոչինչ է: Այլեւս ազատուած էք: Ցանուն ձեր անօրինակ խիզախութեան, կը չնորհաւորեմ իմ եւ ձեր ազատութիւնը:»

Այդ պիշերը անքուն լուացուցինք:

Իմ խօսքերէս յուզուած, բոլոր ընկերները սկսան ողչաղաւրուիլ: Ապա խօսք տրուեցաւ մեր ամէնէն տարեց ընկերոջ Գէորգ Ազոյեանին: Լեռներու մէջ պատրաստած հրուշակներէն կը մնային տակաւին մեր պայուսակներուն մէջ.

մէջտեղ ղրկինք գունտերը եւ գէորգ մասերու բաժնեց, ամենուն համար: Մեծ խանդավառութեան մէջ վերջացած ճաշէն յետոյ, սկսաւ կատակերգական մասը, որուն լաւագոյն վարպետը գէորգն էր. մինչեւ լոյս չքնացանք:

Լուսաբացին ճամբայ ելանք անձրեւը դադրած էր: Անտառի մը մօտ լուացուեցանք, նախաճաշ ըրինք եւ մտանք անտառը: Անտառ մը՝ աննկարագրելի իր գիրքով եւ մեզի պատճառած չարիքներով: Ինկած ծառեր, փշոտ մացառներ, որոնց մէջ թիզ մը պարապ հող կարելի չէր գտնել:

Ժամեր չարունակ տատապեցանք այս եւ այն կողմ դառնալով: Փշառատ մացառները եւ թուփերը ծակծկեցին, պատռտեցին մեր մարմիններն ու հագուստները: Մէյ մը վար, մէյ մը վեր, կարելի չեղաւ չարունակել ճամբան, հարկադրուեցանք իջնել ջուրը եւ անոր յորձանքներուն հետ առաջանալ. այդ ալ անկարելի եղաւ, որովհետեւ ջուրը կը գատկէր բարձրութիւններէ, իսկ մենք թուչուններ չէինք, ոչ ալ ջուր, նման ոստումներ կատարելու համար. կը սայթաքէինք եւ քիչ մնաց որ քանի մը ընկերներ վնասուէին: Մինչեւ կէսօր այդպէս քաշքշեցինք, բարակ անձրեւը մաղել սկսաւ, մեր յոգնատանջ մարմինները հանգստի կը կարօտէին, նըստանք եւ մեր վերջին պատառ հացերը կերանք: Ապա անցանք ջուրին հակառակ կողմը ու գտանք փրկութեան ճանապարհը: Այս առթիւ, մեր ընկերները սկսան գոհաբանական աղօթքներ մրմնջալ: Բանտարկուած եւ բանտէն, կախաղանէն ազատուած մարդոց նման, մեր սրտերը կը բաբախէին. սկսանք ոստոստել, հակառակ մեր այնքան յոգնածութեան: Քանի վար ի՛ջնէինք, այնքան կը լայննար ճամբան: Մեր կասկածը արտատպէս փարատած չէր դեռ. արդեօ՞ք ռուսական հողին մէջն ենք թէ ոչ...

Քիչ մ'ալ առաջանալով, ճամբուն վրայ գտանք ռուսական սիկարէթի ծայրեր, քիչ մը անդին՝ ծառի մը վրայ՝ փորագրուած էր «Ալեքսանտրովիչ» անունը. ծառին չուրջ թափուած էին կիսաւեր մեղրի վնթակները: Այլեւս ո՛չ մէկ տարակոյս, թէ ռուսական հողի մէջ կը գտնուինք: Ուշադրութեամբ չորս կողմերնիս կը նայէինք, թէ ո՞ր կողմէ եւ ո՞ր ռուսական գինուորի մը պիտի հանդիպինք:

— Ռուսերէն դիտցող ընկերնե՛ր, չի մոռնաք ձեր տալիք պատասխանը մեզ հանդիպող առաջին ռուս զինուորին. պէտք է ըսէք որ՝ Հայեր ենք. ձեր տալիք պատասխանը պիտի փութացնէ ապագայ մեր գործը — ըսի:

— Կնքահա՛յր, բնաւ մի մտահոգուիր մեր տալիք պատասխանին համար, խնդիրը ռուս զինուոր գտնելն է, անկէ վերջ դիւրին է, ժպտալով պատասխանեց Թ. Տէր Նազարէթեանը:

— Անանկ բանի մը վրայ կը մտածէ մեր Հաֆըզը, կարծես թէ Ալբիզ Եաթաղին մէջ ուրիշ կուիւ մը պիտի ունենանք, միջամտեց Սարգիսը:

— Մինչեւ հիմա խօսողները ասկէ վերջ պէտք է լռեն, մենք ինչ կ'ուզենք կը խօսինք, կատակելով ըսաւ Մկրտիչը, որ ռուսերէն դիտցողներէն մէկն էր:

— Դէ լաւ, մեզի բաժին ինկած «Սամոյր քիւրքին» ասկէ վերջ, թող ձեզի ըլլայ, ըսաւ Գէորգը:

— Առանց ուրախութեան նայեցէք, հապա եթէ քիչ մը վերջ թուրք զինուորի հանդիպինք, ի՞նչ պիտի ըլլայ մեր վիճակը այդ մասին մտածեցէք, միջամտեց Անդրանիկը:

— Ծօ՛, բերանդ խէր բաց, խոժոռ նայուածքով դիտել տուաւ Թէոս Իմիճեանը:

Ես ու Խորէնը քով քովի կ'երթայինք առջեւէն, մեզմէ քիչ մը վար ծուխ մը՝ դուլայ դուլայ երկինք կը բարձրանար, Խորէն անօրինակ ուրախութեամբ մը գոչեց՝ «Կնքահա՛յր, ծուխը նայէ, ծուխը, անպայման ռուս բանակատեղին մօտեցած ենք, պէտք է պղոյշ ըլլալ, թուրքերը ցերեկ ատեն բանակատեղին մէջ կրակ չեն վառեր, ատոնք Ռուսեր են»:

Խորէն որ Պալքանեան պատերազմին, իբր թուրք բանակի ձիաւոր զինուոր, քանհինգ ամիս ատիճանով մասնակցած էր, լաւ գիտէր թրքական սովորութիւնները:

Քիչ մը մտածելէ յետոյ որոշեցինք.— Վառուած կրակին քով ով կ'ուզէ թող ըլլայ, պէտք է անվարան չարունակել ճամբան, եթէ թուրքեր իսկ ըլլան, պիտի դիմադրենք մինչեւ մեր վերջին զնդակը, իսկ եթէ Ռուսեր են, ամէնքս միասին, հրացաններու փողերը դէպի վար դարձուցած կը յայտնենք մեր ով ըլլալը:

ԳԼՈՒԽ ԺԴ.

ԱԶԱՏՈՒԹԻՒՆ

Մեր անձնատուրքիւնը ռուս յառաջապահ զինուորներուն.— Պարզ հարցաքննութիւն.— Ռուսական բանակատեղին.— Ռուս սպայի եւ զօրավարի ներկայութեամբ մեծ հարցաքննութիւն.— Ռուս զօրավարի ոգեւորիչ խօսքերը.— Դէպի Մուրկուլ.— Իմիճաշարժով մեր մուտքը Պաթում.— Սեւ գոյժը Պաթումի մեր հայրենակիցներուն.— Ռուս կառավարութեան վերաբերմունքը մեզի հանդէպ.— Պաթումի մեր հայրենակիցներու ճիգերը.— Հրաժեշտ Պաթումին.— Տեսակցութիւն Զօր. Սեպուհի հետ.— Գանձակ՝ Լեւոն պէկի մօտ.— Դէպի Պաֆու.— Պաֆուէն Սիմֆերօպոլ.— Լսանքի Լեոներէն մեր Բ. խումբի մուտքը Պաթում.—Բաքերդի լեռները մնացած մեր ընկերները.— Վարպետացի հայրենակիցներուս ապաստութիւնը.— Խամսի գիւղի 500 երիտասարդներու վախճանը.— Վերադարձ դէպի ծննդավայր.— Ոգեւորութիւն հայ գիւղերու մէջ.— Զօր. Սեպուհի Բաքերդի գաւառապետ.— Որբեր եւ գաղթականներ.— Զօր. Սեպուհի պարտականութեան ենամբուն վրայ.— Նահանջ Բաքերդէն:

Մտերմիկ խօսակցութիւնով ձորն ի վար կ՚իջնէինք. քիչ առաջուան ծուխը վտարուած էր եւ ահա անակնկալօրէն՝ անծանօթ ձայն մը պոչից. «Ըստօ՛յի) (հանգնեցէք):

Նոյնը կրկնուեցաւ նաեւ մեր ետեւէն, մեզ օղակի մէջ առած էին: Ռուս զինուորներ էին: Ամբողջին մեր հրացանները դէպի վար բռնեցինք, ռուսերէն գիտցող մեր ընկերները պոռացին «մենք Հայեր ենք եւ ոչ թէ Թուրքեր, եկած

ենք կամովին ձեզի յանձնուելու»:

— Հայե՞ր էք, հարցուց մեր առջեւ դիրք բռնողը և իսկոյն դիրքէն ելլելով, մօտեցաւ մեզի, բարեւելով սեղմեց բոլորիս ձեռքերը, ապա մեր եռեւի կողմ դիրք բռնողները եկան եւ մեզի մխացան: Կ'ուզէինք մեր հրացանները յանձնել իրենց, բայց չ'առին: Հասանք երեսուն մեթր անդին գտնուած պահականոցը, վար դրինք հրացանները եւ բոլորուեցանք իրենց վառած կրակին չուրջը:

Հասած էինք ռուս բանակի յառաջապահ պահակներուն, երա՞զ թէ իրականութիւն, կը մտածէինք:

— Անօթի չէ՞ք, հարցուց ռուս գինուորը մը:

— Անշուշտ անօթի ենք, պատասխանեց Թէոս տէր Նազարէթեանը, հինգ ամիս է որ կորսնցուցած ենք մեր հարազատները. Թուրքերը անխնայ կոտորեցին բոլոր Հայերուն, մենք բարձրացանք լեռները թէ մեր գոյութիւնը պահպանելու եւ թէ մեր ու ձեր թշնամիները հարուածելու: Քանի քանի կռիւներ մղած ենք Թուրքերու դէմ եւ ինչ կորուստներ պատճառած ենք անոնց: Մեզի պէս ըմբոստացողները չատ կային, բայց կոտորուեցան՝ իսկ մենք այս ճամբային ծանօթ ըլլալով, գիշեր–ցերեկ քալեցինք եւ եկանք ձեզի յանձնուելու:

— Թուրքերը կոտորեցի՞ն բոլոր Հայերուն, զարմանքով հարցուց անոնցմէ մէկը:

— Այո՛, բոլորին, օրօրոցէն սկսեալ մինչեւ հարիւր տարեկան ծերունին:

— Ախ տի եպ... հայհոյեց ռուս գինուորը:

Կրակին չուրջ բոլորուած կ'ուտէինք մեզի տրուած հացը, միաժամանակ, մեր հպարտանները կը չորցնէինք:

— Ի՞նչ իրաւունքով օրօրոցի մանուկն անգամ կոտորեցին, այդ մարդկային չէ՛, այլ գազանային, դիտել տուաւ ուրիշ մը:

— Այո՛, բայց Թուրքը մարդկայնութիւն չի ըմբռներ, հաստատապէս գիտենք որ Տաճկահայաստանի բոլոր Հայերը տեղափոխութեան պատրուակին տակ, իրենց ծննդավայրէն քշած են եւ անխնայ կոտրած են, պատասխանեցինք:

— Տաճկական բանակի մէջ դուք գինուոր չէի՞ք:

— Ո՛չ, 1914 Թուի վերջին օրերուն Թրքական բանակին

մէջ ծառայող բոլոր հայ պինուորները պինաթաի ըրին, թէ– կունքային աշխատանքներու լծեցին, ապա սպաննեցին:

— Ուրկէ՞ ճարած էք թրքական այս հրացանները:

— Մեր եւ Թուրքերու մէջ տեղի ունեցած կռիւներէն, նամանաւանդ Թուրք դասալիք պինուորներէն:

— Մալատե՛ց (կեցցէ՛ք), գովելի է ձեր քաջագործութիւ– նը գոչեց ոուս պինուորը:

Ճաշի վերջաւորութեան՝ ոուս պինուորները որոշ չափով լուսաբանուած էին եւ ի վերջոյ, քաղաքավարութեամբ առա– ջարկեցին որ երթանք բանակատեղին:

«Ինաւ մի վախնաք, մենք պատրաստ ենք պէտք եղած լուսաբանութիւնները եւ ձեզի ի նպաստ տեղեկութիւններ տալ մեր զինուորական բարձր մարմնին» յուսադրեց անոնցմէ սահիճանաւոր մը:

Ոուս պինուորները հինգ հոգի էին, առին մեր հրացան– ները եւ կառակելով դիմեցինք դէպի բանակատեղին, որ հէս ժամուայ ճամբայ հեռու էր:

Երկու ոուս պինուորներ մեր առջեւէն եւ երեք ալ մեր ետեւէն՝ հասանք բանակատեղին: Մեծ, մեծ եւ բազմաթիւ վրաններ տեղաւորուած էին ձորին մէջ. կարծէք օդաւոխու– թեան եկած էին. քէֆ, խրախճանք անպակաս էին, պինուոր– ները բարձր տրամադրութեան մէջ՝ կորովի եւ խանդավառ, այդպէս տեսանք Մուրիուլի ձորի բանակատեղին:

Բանակատեղիին մօտերը, խիտ անտառին մէջ փչաթե– լերու մեծ ցանց մը կար, տասնէ տասնեհինգ չարքերու վը– րայ: Բոլոր պինուորները ոտքի էին մեր մուտքի պահուն: Մէկմէկ խումբ կը մօտենային մեղի, կը կառակէին, իսկ մենք, ոուսերէն չգիտցողներս համր էինք. Միւրիչի ըսածին պէս, շատ խօսողները լուռ էին:

Երիտասարդ սպայ մը ներկայացաւ մեղի, համառօտ ար– ձանագրութիւն մը կազմեց, համաձայն մեղ ձերբակալող պինուորներու տուած տեղեկութեանց, եւ հրամայեց որ կե– րակուր տան մեղի: Իսկ մեր մօտ գտնուած դրամը գրաւելու ո՛չ մէկ փորձ:

Ռուսական հռչակաւոր «Պօղչ»ը դրուած էր մեր առջեւ, մեծ ամանով մը, ապա փիլաւ եւ վերջն ալ թէյ տուին: Մեծ

ախորժակով կերանք, չարաճճի ռուս զինուորներու կատակները լսելով եւ զիտելով: Մեզ հարցաքննող սպան մանրակրկիտ կերպով մեզի խուզարկեց թուղթեր փնտռելով, մենք արդէն թուղթեր չունէինք, նախապէս մեր ունեցած թէզքէրէները պատռած ըլլալով: Ճաշէն վեր, սպան մեզ եւ հինգ ռուս զինուորները (որոնց յանձնուած էինք) տարաւ սպայակոյտին ներկայացնելու: Կէս ժամ վերջ, մեզի ներկայացուցին «Գեներալ»ին:

Բարձրաստիճան սպան նախ հարցաքննեց հինգ ռուս զինուորները, աւուղելու համար թէ ի՞նչ պարագաներու մէջ ձերբակալած էին մեզի:

Հինգ զինուորները հարկ եղած զեկուցումը տուին իրենց զլխաւորին, աւելցնելով նաեւ մեզի ի նպաստ տեղեկութիւններ: Ապա հարցաքննուեցան մեր ռուսերէն զիտցող ընկերները որոնց պատասխանները բաւարար համարուեցան:

Մեր հարցաքննութեան արդիւնքը, հետախոսով տեղեկացուցին Մուրկուլի զինուորական պատկան մարմնին:

Հոս, Գեներալը խօսքը մեզի ուղղելով ըսաւ՝ «Զաւակնե՛րս, քանի որ յօժարակամ եկած էք մեզի յանձնուելու, ապահով եղէք, հոս տաճկական վայրենի բարքեր չկան, մօտաւորէն դուք ազատ կ'ըլլաք ձեր ուզած տեղը երթալու: Համաձայն օրէնքի, դուք պարտաւոր էք մեզի հպատակելու, չըլլայ թէ փախչելու փորձ ընէք, մեղք էք, կը սպաննուիք մեր զինուորներէն: Ես ձեզ կը ղրկեմ Մուրկուլ, հոն չատ Հայեր կան: Երթաք բարով: Գիտցէք նաեւ, որ հայ կամաւորական բանակներ ունինք, որոնք կը գործեն մեզ հետ, ամբողջ Կովկասեան ճակատին վրայ»:

Գեներալի յուսադրիչ խօսքերէն յետոյ, Կոզաքներու հետ ճամբայ ինկանք դէպի Մուրկուլ:

Մեզ փոխադրող զինուորները ոչ մէկ խստութիւն ի գործ չի դրին մեր վրայ, սակայն, մեր յոգնածութիւնը, բոպիկութիւնը եւ այդ դիշերուան տեղատարափ անձրեւը, ամէն բան լրացուցած էին: Ուժ չունէինք կանգնելու, բայց հարկադրուած էինք երկու ժամ քալելու Մուրկուլ հասնելու համար:

Երկու ժամ վերջ, Մուրկուլի պետական չէնքի դրան առջեւ կանգնեցանք: Շէնքի զլխաւոր դռնէն երկու պաշտօնեաներ դուրս եկան եւ մօտեցան մեզի, անոնցմէ մէկը հայե-

ըէն ըսաւ «տղերք ջան, դուք հայե՞ր էք»:

— Այո՛, պատասխանեցինք մխաբերան:

— Հանդիստ կացէ՛ք, ես րոպէին պիտի կարգադրեմ ամէն բան, ըսաւ հայ պաշտօնեան:

Խնդրեցի որ քիչ մը չուտ կարգադրութիւն ընէ, որովհետեւ ոտքի վրայ կանգնելու ուժ չունէինք:

Անմիջապէս մեզ փոխադրեցին պզտիկ սենեակ մը, կողով մըն ալ խնճոր մեր կողքին: Երկու պահակներ մինչեւ լոյս հսկեցին մեր վրայ, մէկը պատուհանէն, միւսը՝ դրան առջեւ: Սաստիկ յոգնած էինք եւ անմիջապէս քնացանք: Ամբողջ ի վեր, առաջին անգամն էր որ հանդիստ եւ անխռով կը քնանայինք: Առաւօտ երբ արթնցանք, կազդուրուած էինք: Ներս մտաւ զինուորական բժիշկ մը, անհրաժեշտ դեղորայքով եւ գործիքներով, հականեխական սրսկումներ կատարելու: Բոլորիս մերկացուց եւ իր պարտականութիւնը կատարելէ վերջ հեռացաւ: Զինուորական բժիշկի մեկնումէն տաս վայրկեան վերջ, անծանօթ մը մօտեցաւ պատուհանին եւ հարցուց՝ «տղերք ջան, ո՞րտեղացի էք»:

— Բաբերդցի՛, պատասխանեցինք:

— Քանի՞ անձ էք:

— Ինը:

— Իսկ դուք ո՞րտեղացի էք, հայրենակի՛ց, ըսի:

— Ես թէեւ Բաբերդցի չեմ, բայց լաւ եմ ճանաչում Բաբերդցիներին: Պահակը արդելք եղաւ մեր խօսակցութեան եւ անծանօթ հայը հեռացաւ:

Ո՞վ էր այդ մարդը, չկրցանք հասկնալ, յետագային՝ չատ հարց ու փորձ ընելէ վերջն ալ:

Կէս ժամ վերջ, միեւնոյն անձին կողմէ ստացանք զարդարուած ափսէները, լեփ-լեցուն կերակուրներով եւ մրգեղէններով: Ափսէները մեզի բերող ռուսին հարցուցինք, ո՞վ է այդ մարդը, ցիզցայու (չգիտեմ) ըսաւ:

Կերակուրները ճաշակեցինք, բայց չկրցանք չնորհակալութեան մեր տարրական պարտականութիւնը կատարել առ որ անկ էր: Ժամ մը վերջ, երկու պինուորներու հսկողութեամբ՝ բաղնիք տարին մեզ: Մեր ընկերներէն քանիները ռուսական բաղնիքին թրքականէն տարբեր ըլլալը չէին գի-

տեր: Անոնք որ Ռուսաստան ապրած էին, մերկացան եւ ապատ համարձակ մտան բաղնիք: Ես եւ քանի մը ընկերներ ամօթխածութենէ կը տատապէինք: Ի՞նչպէս կարելի է բոլորովին մերկ պտըտիլ բաղնիքին մէջ, կը մտածէինք: Զարաճճի ուս զինուորները սկսան կատակել: Այդ անպիտանները զոզցած էին դրամապանակիս մէջ գտնուած մատանիս, որ կինս նուիրած էր, վերջին անգամ իրմէ հրաժեշտ առած պահուս:

Սակայն դրամները կը մնային իրենց տեղը:

Լոզանքէն ետք, մեզ տարին մեր սենեակը եւ տուին կառավարական մանուածոր ճաշը: Ապա լինը զինուորներ եւս մեզի խառնելով, լեցուցին մեծ քամիոն մը, մեր զէնքերն ալ մեզի հետ, եւ ճամբայ հանեցին դէպի Պաթում:

Որքա՜ն բախտաւոր էինք:

Դեռ երէկ, տաճկական սարսափներէն՝ արեգակին տակ ազատ պտըտելու իրաւունքէն զուրկ, դեռ երէկ Մուրկուլի լարճր լերան կատարին փուռւած անտառին մէջ, յուսահատական րոպէներու մէջ, ահա այսօր, ինքնաչարժ նստած, ապահով կերպով, լայն ճամբաներ կտրելով, կը սուրայինք դէպի Պաթում: Ցնո՞րք էր...



Արսլաեեան եղբարբ եւ փոխրիկն Սեպուհ.
ձախէն աջ՝ Յարութիւն, Մաղաքիա (հեղինակը)
եւ Արշակ (Լոնտոնցի):

Հասանք Ճորոխի ափը կամուրջ չկար. Քէլէկով պիտի անցնէինք հակառակ կողմը, այն Ճորոխին, որուն ալիքները ճեղքելով ամիսներ չարունակ, մեր վտանգաւոր օրերուն՝ այս ու այն կողմը կ'անցնէինք:

Հոս՝ Ճորոխը լայնատարած էր եւ ահ ու սարսափ կ'ազդէր: Անցանք Ճորոխը եւ նոքէն ինքնաշարժ նաւանք: Մըննամքով չինուած, օձապտոյտ ճամբաներով կը սուրայինք: Իրիկունը, ուշ ատեն հասանք կայարան մը. անունը չեմ յիշեր, այդտեղ տեսանք բաւական թիւով տեղացի Թուրքեր, որոնք մեզ Թուրք զերիներ կարծելով մօտեցան եւ կ'ուզէին տեղեկութիւններ առանալ: Թ. Տէր Նազարէթեանը զայրացաւ եւ լուտանքներ տեղաց անոնց հասցէին, այն ատեն, անոնք հասկցան թէ՝ սխալ տեղ դիմած են:

Գիշերը զարձեալ տեղատարափ անձրեւի տակ՝ հասանք Գաթում, Բաբերդցիներու երկրորդ հայրենիքը. մօտեցած էինք մեր հոն գտնուած հայրենակիցներուն... «լաւ լուրեր հաղորդելու անոնց հարազատներուն մասին»:

Զուլումի աչխարհէն կուգայինք եւ զատն պարտականութիւններ ունէինք, գուժկաններ էինք...


Մինչեւ մեր Գաթում հասնիլը կովկասը Տաճկահայաստանի Հայերու կոտորածին մասին աւոյդ տեղեկութիւններ չունէը: Գաթումի մէջ մեզ տեղատուրեցին Գուչկինակի փոզոցի վերջաւորութեան անկիւնը գտնուած գինուորական հիւրանոցը, երկու աւնեակ տրամադրելով մեզի:

1915 հոկտեմբեր 1ին, ընդմիշտ ապաստած էինք արդէն:

Առաւօտեան, գինուորական հերթապահ ոտւսը մեր սենեակը մտնելով, բացատրեց մեզի պարէն առանալու ձեւերը: Անկէ վերջ, առանըհինգ օր չարունակ, օրը երեք անգամ մեր պարէնը կը առնայինք գինուորական պահեստէն:

Նախաճաշը նոր վերջացուցած էինք. ոսկեզօծ, փայլուն ուսադիրներով, կապ սպայ մը մօտեցաւ մեզի. հայերէն՝ եւ Ռուսահայերուն յատուկ համակրելի շեշտով մը բաւ՝ «Տըղե՛րք ջան, Հայե՞ր էք, ո՞ր կողմից էք գալիս»:

— Այո՛, հայ ենք, Բաբերդի կողմէն կուգանք, մենք մեր ղէնքերով եկանք եւ յանձնուեցանք ռուս բանակին, պատասխանեց:



Դաւիթ Զաքարեան (Վարզհանցի)

— Զգեցէ՛ք ձեր զոյքերը այս սենեակում եւ ինձ հետեւեցէք, ըսաւ սպան։

Խնամ ուրախ տրամադրութեամբ հետեւեցանք հայ զինուորականին, որ մեզի առաջնորդեց հանդերձեղէններու պահեստը եւ մեզի նոր հագուստներ, կօշիկ, ճերմակեղէն եւ այլն բաժնեց։ Երկու զինուորներու հետ մեզ ղրկեց բաղնիք, նախապէս պատուիրելով որ լաւ մը լուացուելէ վերջ հագնինք նոր լաթերը եւ թրքականները նետենք uօռնի եաշչիկ (աղբի անտուկը)։ Հայ սպայի հրամանը կատարուեցաւ, բաղնիքէն վերադարձին՝ մենք այլեւս թուրք զինուորներ չէինք, այլ մաքուր հագուստ ռուսական քաղաքացիներ։

Այդ օր, մեզ բոլորիս հարցաքննութեան կանչեցին Պաթումի կեդրոնական ոստիկանութեան չէնքին մէջ։

Երկու պաշտօնեաներ՝ մէկը հայ, միւսը՝ ռուս, մեզ դիմաւորեցին։ Հայ պաշտօնեան ըսաւ՝ «Ձեր մէջից ով որ ռուսերէն լաւ է խօսում, թո՛ղ հետեւի մեզի»։

Ես ու Գէորգը անոնց հետ առանձնացանք սենեակի մը մէջ։ Ռուս պաշտօնեայի սեղանին վրայ մեծ քարտէզ մը

փուռած էր: Երկու պաշտօնեաները քանի մը վայրկեան, իրարու հետ խօսեցան. յետոյ հայը սկսաւ մեզ հարցաքննել:

— Ո՞ր տեղացի էք:

— Բաբերդցի:

— Թուրքիոյ ո՞ր քաղաքէն ճամբայ ելաք:

— Բաբերդի կառնք գիւղի լեռներէն:

— Ճամբորդութեան ընթացքին տաճկական ո՞ր քաղաքներէն եւ գիւղերէն անցաք: Հաճեցէք մէկիկ-մէկիկ թուել անոնց անունները:

Մենք երկուքս, մանրամասն կերպով նկարագրեցինք մեր ճամբորդութիւնը եւ թուեցինք մեր անցած քաղաքներու եւ գիւղերու անունները: Ամէն մէկ քաղաքի եւ գիւղի անուն արտասանուած ատեն, ռուս պաշտօնեան կ'աչխատէր քարտէզին վրայ գտնել տեղը այդ գիւղին կամ քաղաքին, միեւնոյն ատեն արձանագրելով:

Զորս ժամ տեւեց հարցաքննութիւնը եւ ռուս պաշտօնեան լեցուցած էր բազմաթիւ էջեր: Մանրամասն տեղեկութիւններ պահանջեցին Թուրք բանակի կորուի, ազգաբնակչութեան վերաբերմունքի մասին՝ պատերազմի հանդէպ, ինչպէս նաեւ հայ ժողովուրդի կացութեան եւ այլ խնդիրներու մասին, որոնց չարանը չա՛տ երկար է:

Կէսօրին՝ վերադարձանք հիւրանոցը ճաշելու: Ճամբան՝ հայ երիտասարդ մը պատահեցաւ, խնդրեցինք որ՝ երթայ ուէէ Բաբերդցի, լուր տայ թէ՝ խումբ մը բաբերդցիներ եկած են Բաբերդէն եւ տուինք մեր բնակած հիւրանոցին անունը. ճաշը նոր վերջացուցած էինք, երբ խումբ-խումբ Բաբերդցիներ, հեւիհեւ հասան մեր հիւրանոցի երկաթեայ դրան առջեւը:

Ուրախ էին բոլորը, համաշխարհային պատերազմի բռնկումէն մինչեւ այդ օրը, հայրենիքէն լուր առած չէին խեղճերը եւ անոնցմէ իւրաքանչիւրը ուրախասիրտ լուր մը կ'ունկնդրէր մեզմէ: Մեր սիրտը կը հրճուէր, հարկադրուած էինք պէշ լուրեր հաղորդելու իրենց:

Հետզհետէ բազմացաւ անոնց թիւը, անոնցմէ գաւտ, ուրիշ Հայեր ալ փութացեր էին մեզի տեսնելու եւ երկաթեայ դուռին առջեւը կը սպասէին:

Եւ ահա Գէորգը դրան վանդակին եռեւէն գոչեց՝ «Հայրենակիցներ, լաւ լուրի կը սպասէք, դժբախտաբար, մեր լուրը սեւ խապար մըն է, գոյժ մը մեր ժողովուրդի կրած պանդուռածային ջարդին մասին, դուք բոլորդ ողջ մնաք:

Թուրք ոճրապարծ կառավարութիւնը, տեղահանութեան պատրուակով, մեր ժողովուրդը կոտորեց, մեր հայրենիքը պերեզմաննոցի վերածեց:

Ամիսներէ ի վեր, մեր սիրտերը քար դարձած էին. ի տես այն զարհուրելի եղեռնագործութեանց, մենք հարկադրուած ինքնապաշտպանութեան դիմեցինք եւ այդ միջոցով եկանք, հոս հասանք:»

Դրան առջեւ համախմբուած Հայերու մեծ բազմութիւնը անակնկալի եկած, անասելի ցաւով մը համակուեցաւ, շատերը կատաղութենէն ակռաները կը կճրտացնէին, շատերը կուլային, տեսարանը կսկծալի էր: Մեր Պաթումաբնակ հայրենակիցները անօրինակ կացութեան մը ենթարկուեցան, որը չեմ կարող նկարագրել:

Շատեր ալ չէին հաւատար մեր լուրերուն: Հաւատալի՞ք բան էր օրօրոցի մանուկէն մինչեւ հարիւր տարեկան ծերը սրի քաշելը: Այդ բազմութեան մէջ ունէինք ծանօթներ, հարազատները, բարեկամներ, անոնք ալ չէին հաւատար, կարծելով թէ կը կատակենք: Այդ տեսակ կատա՞կ կ'ըլլայ, կատակի ժամանա՞կ էր: Սակայն մեղադրելի չէին անոնք: Մենք որ ապրած էինք այդ կեանքը, մենք ալ կարծէք թէ կը կասկածէինք մեր տուած լուրերուն:

Բայց ի վերջոյ հաշտուեցանք կատարուած դառն իրողութեան հետ:

— Սիրելի հայրենակիցներ, ի սէր Աստուծոյ եւ ի սէր ձեր նահատակ հարազատներուն՝ չանք թափեցէք ժամ մը առաջ մեզ այտունէն ապառելու, ըսի դրան եռեւէն:

Սարսռազդեցիկ գոյժը կայծակի արագութեամբ տարածուեցաւ Պաթումի հայութեան մէջ: Հեռեւեալ առաւօտ, տասը րոպէի արտօնութեամբ մեզի այցելեցին Թիֆլիսի «Հորիզոն» թերթի թղթակիցները եւ քանի մը լուրեր հապճեպ նօթագրելով հեռացան: Հետեւեալ օրը, «Հորիզոն»ը հրատարակած էր մեր տուած տեղեկութիւնները: Մենք առաջին զուժկանը ե-

դանք Հայերու կոտրածին: Քանի մը օր վերջ, միջադէպ մը տեղի ունեցաւ մեր մէջ: Լսանքի լեռները եղած ատեննիս, Թուրք պինաւորներէն ձեռք ձգած մեր հրացաններուն հետ, ունէինք նաեւ քանի մը ժամացոյցներ, որոնք խումբին սեփականութիւնը կը համարուէին: Անոնցմէ ամէնէն արժէքաւորը կը մնար Գէորգի քով, իբր մեր ամէնէն տարեց:

Երկու ըմբոստ Թէոսները դիտել տուին որ ժամացոյցներու խնդիրը պէտք է կարգադրուի: Գէորգ պէտք չէ որ չարունակէր իր քով պահել արժէքաւոր ժամացոյցը. արդար էին Թէոսները: Միւս ընկերները առանց տրտունջի, մէջտեղ դրին իրենց քով եղած ժամացոյցները, արժէքը ճշտելու եւ հաւասար կերպով բաժնելու՝ ընկերներուն: Գէորգ եւ Անդրանիկ համաձայն չէին այդ որոշումին: Թէոս Իմիզեան կը պնդէր թէ անարդար են անոնք. Անդրանիկը՝ (որուն գործունէութեան եւ արժէքին ծանօթ էք արդէն), սպառնական ձեւ մը առաւ եւ ըսաւ. (իր բառերով) «Թէքմիք մը փորուդ պարկածիս պէս, կերածդ բերնէդ կը հանեմ...»: Եւ այս՝ այն Թէոսին, որ ամենավտանգաւոր պահերուն, արծուի նման կը սլանար այս ու այն կողմ պաշար ճարելու եւ խումբին քաջամարտիկ ընկերներէն մէկն էր եւ միշտ իր կեանքը ընկերներուն տրամադրած...:

Անդրանիկի խօսքերը ամենուս ցաւ պատճառեցին եւ ես այլեւս չհամբերեցի.

— Կնքահա՛յր, ի՞նչպէս չուտ մոռցար երէկը. անտառէն դուրս չէիր ելլեր, կեանքդ չվտանգելու մտավախութեամբ: Մենք բոլորս պիտար լաւ կը ճանչնանք: Ազատ Պաթումի այս ենեակին մէջ պիտին է ապառնալ: Բայց ի՞նչ իրաւունքով կը սպառնաս ընկերոջ մը, որ նոյնքան իրաւունք ունի որքան դուն, ես եւ մեզմէ իւրաքանչիւրը. Թէոսը իրաւացի է:

Լուռ էին բոլորը եւ միջադէպը վակուեցաւ Գէորգի եւ Անդրանիկի «յաղթանակով»:

Դժբախտաբար, այդպիսիները յաճախ անպակաս կ'ըլլան մեր դժբախտ իրականութեան մէջ: Թէոսները տեղի տուին, տասնեւհինգ օր չարունակ: Տասնեւհինգերորդ օրը, շնորհիւ մեր հայրենակիցներու թափած ջանքերուն, կիւմիւշխանէյի Պ. Ղամենակ Դերձակեանի երաշխաւորութեամբ,

Ռուս կառավարութիւնը արտօնեց մեզի՝ հինգ օր Պաթումի մէջ պտտելու եւ այցելելու մեր հայրենակիցներուն: Այլեւս ազատ էինք:

Վեցերորդ օրը, Պ. Արմենակ Դերձակեանի հետ ներկայ պիտի ըլլայինք պատկան մարմնին:

Մեր երախտագիտութիւնն ու չնորհակալութիւնը յայտնեցինք Պ. Արմենակ Դերձակեանին, մեր վերաբերմամբ ցոյց տուած այնքան ազնիւ եւ առաքինի վերաբերմունքին համար: Ընկերներուս փափաքին համաձայն, հայ ժողովուրդի կոտորածին վերաբերեալ, ամփոփ դրութիւն մը պատրաստած էի, լուր պահանջող հայրենակիցներուն փափաքը դոհացնելու համար: Ելած էինք բանտէն եւ հարիւրաւորներ կ'ուզէին մեզ իրենց տունը տանիլ եւ հիւրասիրել: Ի՜նչ բախտ:

Եւ կեանքը ինչպիսի՜ հակասութիւններ ունի: Դեռ անցեալ օր սարսափ ու կոտորած, մեր բնակավայրին մէջ, դեռ անցեալ օր Սիպերիա աքսորուելու մղձաւանջը, դեռ երէկ կառավարութեան խիստ հսկողութիւն եւ կասկածանքը, իսկ այսօր՝ ազատ, համարձակ կը պտտէինք Պաթումի մէջ, մեր ամենասիրելի հայրենակիցներուն հետ:

Պաթումի Հայերուն մէջ լուր տարածուած էր թէ՝ Բաբերդէն նոր ժամանած հայերը, կոտորածի մասին դրաւոր դեկուցում պիտի ներկայացնէին Քարէվրակցիներու օթեւանած սրահին մէջ: Մեծ բազմութեան մը ներկայութեամբ, դեկուցում տուինք Թրքահայերու կրած կոտորածի մասին:

Հինգ օր Պաթումի մէջ ազատ պտտելէ եւ հիւրասիրուելէ վերջ, վեցերորդ օրը, Պ. Ա. Դերձակեանի հետ ներկայացանք պատկան մարմնին եւ ստացանք մեզի յատուկ անցագիրները եւ քառասունական րուբլի ալ դրամ (լիրաքանչիւրիս): Անցագիրներու մէջ մեզի բնակութեան տեղ սահմանուած էր Գանճակի նահանգը (Էլիզավէտոպոլսկի կուպիոն) եւ մինչեւ հոն ձրի չոգեկառք տրամադրուեցաւ մեզի:

Բաբերդցի մեր հայրենակիցները իրենց այնքան գուրգուրոտ վերաբերմունքէն զատ, նիւթապէս ալ օժանդակեցին մեզի: Մեր մեկնումի պահուն, բազմաթիւ հայրենակիցներ կայարան եկած էին, բարի ճանապարհ մաղթելու: Չոգեկառքի մեկնումին ազդանշանը տրուած էր եւ սկսած էին թաչ-

կինակներու ծածանումները: Երախտապիտութեամբ բաժնուեցանք մեր հայրենակիցներէն եւ յաջորդ առաւօն՝ Թիֆլիզ հասանք: Երեկոյեան ժամը 6ին Գանձակ պիտի մեկնէինք, բայց փափաքեցանք Թիֆլիզը պտտիլ:

Լաւագոյն առիթը ներկայացած էր, թէ Թիֆլիզը պտտըտելու եւ թէ մեր հայրենակից Զօր. Սեպուհը տեսնելու, որ այդ օրերուն՝ Քեռիի եւ Ալօի հետ, կամաւորական բանակներէն Թիֆլիզ վերադարձած էր:

Թիֆլիզի «Երեւանեան» հրապարակին վրայ հանդիպեցանք հայրենակցի մը, որ մեզ առաջնորդեց Զօր. Սեպուհի տունը. ինքը ներկայ չէր, Տիկին Սեպուհի եւ զաւակներուն հետ տեսակցելէ յետոյ վերադարձանք «Երեւանեան» հրապարակը ու տեսանք հայ առիւծը, կարնեցի Քեռին, որ զինուորական համազգեստով կը պտտէր քանի մը մարդկանց հետ:

Շատ չանցած, եկաւ նաեւ մեր սիրելի հայրենակից Զօր. Սեպուհը: Նստանք իր յատկացած սրճարանին անկիւնը եւ համառօտակի տեղեկութիւններ տուինք Բաքուի ժողովուրդի եղերական վախճանի մասին:

Իրմէ խնդրեցինք որ մեզ համար կարգադրութիւններ ընէ, որովհետեւ, մեր ունեցած անցագրերով բացի Գանձակի նահանգէն, ուրիշ տեղ երթալու իրաւունք չունէինք: Անմիջապէս, զրպանէն մատիտը հանելով, թուղթի մը վրայ քանի մը տողերէ բաղկացած գրութիւն մը ստորագրեց: Այդ գրութիւնը ուղղուած էր Գանձակի հայ գաղթականներուն լիազօր Լեւոն պէկին:

— Այս գրութիւնը կը յանձնէք Լեւոն պէկին, ան ամէն բան կը կարգադրէ ըսելով, թուղթը եւ իր նիհթական նուէրը ինծի երկարեց: Շնորհակալութիւն յայտնելով բաժնուեցանք Զօր. Սեպուհէն:

Այդ օր, հանդիպեցանք նաեւ հայ կամաւորներու զինուորական կեդրոնի գրասենեակը:

Այն իւնչ երիտասարդութիւն էր, իւնչ խանդավառութիւն, մեղուի վեթակի նման՝ մտնող ելլողի հաշիւը չի կար:

Իրիկնապահին վերադարձանք կայարանը, մտանք Գանձակ մեկնող գնացքը եւ պիչերը հասանք Գանձակ:

Յաջորդ առաւօտ, զացինք Լեւոն պէկի տունը եւ Զօր.

Սեպուհի դրութիւնը ներկայացուցինք:

Լեւոն պէկ չատ սիրալիր ընդունեց մեզ եւ երիտասարդի մը հետ մեզ ղրկեց հայ գաղթականներու վայրը: Այնտեղի պաշտօնեան լսելով որ Լեւոն պէկի կողմէ ղրկուած ենք, նոյնպէս սիրալիր ընդունեց մեզի «Ձեր հոգո՛ւն մատաղ, համեցէք նստեցէք» ըսելով:

— Կ'ուզէինք գիտնալ թէ ինչո՞ւ Լեւոն պէկը մեզի հոս ղրկեց, հարցուցի պաշտօնեային:

— Այստեղ բոլոր հայ գաղթականների նպաստամատոյցի վայրն է, օրը երեք անգամ ես պարտաւոր եմ ձեզի ճաշ տալու, դրա համար է որ ձեզ ուղարկել է այստեղ, պատասխանեց պաշտօնեան: Շուարած էինք, մեր փնտուածը հացն ու կերակուրը չէր: Վանի գաղթականներէն բաւական թիւով լեցուած էին այս վայրին աջ ու ձախ կողմերը ողորմելի դրութեան մէջ: Երախաներու լացն ու աղաղակը, խեղճերու անպատասպար վիճակը մեզ յուսահատութիւն պատճառեց: Մենք, որպէս երիտասարդներ, ի՞նչ իրաւունք ունէինք այդ կայանի հացն ուտելու, քանի որ մեզմէ ալ աւելի խեղճեր կային, օգնութեան կարօտ: Թողինք գաղթականը եւ հեռացանք: Կէսօրէն վերջ, նորէն գացինք Լեւոն պէկի մօտ, որ կարգադրութիւն մը ընէ մեզի Գանձակէն հեռանալու համար: Մեզմէ նպրաքանչիւրը ազգականներ, հարազատներ ունէր Ղրիմի թերակղզին, Սիմֆերոպոլի, Եալթայի եւ ուրիշ քաղաքներու մէջ, որոնց կ'ուզէինք մխանալ ժամ առաջ:

Այդ պահու հայը, որ աննման էր իբր հայրենասէր եւ ըրած գործելու եռանդն ու պնդութիւնը անպակաս էին եւ որը իր առանձնած պաշտօնին՝ կատարելապէս ձեռնհաս էր, երեք օրուան մէջ կարգադրեց մեր թուղթերու խնդիրը եւ ճամբու ծախքն ալ հոգալով ուղարկեց Պաքու, հայ գաղթականութեան ընդհ. նախագահին:

Երբ Առաջնորդարանէն մեր թուղթերն առած կը վերադառնայինք, բաղդ ունեցանք տեսնելու Տէլի Ղազարը: Միջահասակ, երիտասարդ մը, խնամուած չէկ մօրուքով մը. պայծառ դէմքով, վառվռուն աչքերով, ընդրածորան լեզուով, ամբողջապէս կրակ ու բոց գինուորական մը, որ ինք-

պինքը ներկայացնելէ վերջ պոչեց՝ «տղերք ջան, ի՞նչ էք ման գալիս, երկու օրից ես մեկնում եմ, չէի՞ք ուզեր ինձ հետ կամաւորական բանակները մտնել:»

Զարմացանք Տէլի Ղազարի այնքան քաղցր արտայայտութեան վրայ: Շատ գեղեցի՛կ էր իր առաջարկը եւ մեր ձըգտումներուն համապատասխան:

Բայց նախ մեր հարազատները կ՚ուզէինք տեսնել, տարիներու կարօտն էր ամբարուած մեր սրտերուն մէջ:

Համառօտ կերպով պատկերացուցինք մեր կացութիւնը, մեր անցուցած վերջին ամիսներու վիճակը եւ յայտնեցինք թէ վաղաժամ է այդ քայլն առնելը: Սակայն խոստացանք մօտ ատենէն կատարել իր առաջարկը եւ ինքն ալ համամիտ պտնուեցաւ, մեզի յաջողութիւն մաղթելով բաժնուեցաւ:

Լեւոն պէկին ալ մեր յարգանքն ու շնորհակալութիւնը յայտնելով, երեկոյեան չոգեկառք նստելով, յաջորդ առտուն Պաքու հասանք:

Լեւոն պէկի տուած հասցէին գացինք, Պաքուի հայ կամաւորական չտապը եւ հոն իջեւանեցանք:

Հինգ օր Պաքու մնացինք մինչեւ հայ դաղթականական ընդհ. նախագահի կողմէ ստացանք մեր անցագրերը եւ վեցերորդ օրը ճամբայ ինկանք դէպի Սիմֆերոպոլ, մեր հարազատներու քով:

Մեր մուտքի լուրը, կայծակի արագութեամբ տարածուեցաւ ամբողջ քաղաքին մէջ:

Հետեւեալ օրը Մալասեցի Պ. Պողոսի սրճարանին մէջ, խումն բազմութեան մը ներկայութեամբ, զուլումի աշխարհին մէջ ողջակիզուած հայ ժողովուրդի եղերական վիճակը զուժեցինք...

Հոս ալ մեր բոլոր հայրենակիցները գնահատանքի եւ երախտապարտութեան արժանի ընթացք ի յայտ բերին մեր վերաբերմամբ:

Եղբօրս, Արշակի հետագրին վրայ, Յարութիւն եղբայրս իսկոյն հասաւ Սիմֆերոպոլ եւ ինձ իր մօտ՝ Մելիթոպոլ տարաւ: Հոն էին Սպերցի յայտնի փոապանները, Յիշէ պիւզացի Ճանօթ Ալանեաննները:

Ընկերներէս քանի մը հոգիներ ալ Եալթա անցան:



ՄԱՐՏԻՐՈՍ ՄՈՒՐԱՏԵԱՆ
(Բաբերդցի)

Նամակներով, Ռուսաստան գտնուած հազարաւոր Հայեր տեղեկացան Հայաստան աչխարհի վերջին զարհուրելի անցու դարձերուն:

Խոտորջուրցի հայրենակիցներու փափաքով, ինձ ղրկեցին Պարկով, տեղեկութիւններ տալու: Գացի եւ սրտի կակիծով պատմեցի, աչքերովս տեսածներս եւ լսածներս: Բայց անոնք չի հաւատացին, նոյնիսկ անոնցմէ մէկը յանդգնեցաւ մեզ խաչագող կոչելու. Սահակ աղայ էր այդ անձի անունը:

Երանի՛ թէ հրաչքով մը զարմանուէին այդ ցաւերը, նահատակները յարութիւն առնէին, թող մեզ խաչագող կոչէին: Շնորհակալութեամբ բաժնուեցայ Խոտորջուրցի հայրենակիցներէն, իրենց վերաբերմունքը արժանի էր ամէն տեսակ գնահատանքի:

Զիկնաջուրցի Սարգիս, Սերոբ ու Քերոբ երեք եղբայրներու հիւրն էի. հաւաքոյթի մը պահուն, անոնցմէ Սերոբը ոտքի ելաւ եւ յայտարարեց՝ «ասկէ քանի մը ամիս առաջ հինգ հազար րուբլի հաւաքեցինք, մարդ մը ղրկելու համար Խոտորջուր եւ ժողովուրդէն տեղեկութիւն ստանալու համար: Կա՞յ ասկէ աւելի վատահելի եւ կենդանի վկայ մը, որը ձեր հարցերուն լիովին պատասխանէ»:

Երեք ամիս վերջ ռուս բանակը դրաւեց Կարին եւ մեզի չի հաւատացողները դացին, դժբախտաբար իրենց աչքերով աւելին տեսան եւ նամակներով ներողութիւն խնդրեցին, ինձի վիրաւորած ըլլալնուն համար:

Պէտք է խոստովանիլ որ 1915 թուի աղէտը անհաւատալի էր եւ պէտք էր որ անհաւատալի ըլլար հեռուն գտնուղներուն համար: Մալասեցի Սերոբը օր մը ըսաւ՝ «Մազաքիա, եթէ մեր Մարտիրոսը ձեզ հետ չըլլար, մենք ալ չպիտի հաւատայինք ձեր ըսածներուն»:

Իսկ ի՞նչ եղան Լառնքի լեռները մնացողները.— Այն խումբը որ մեզմէ բաժնուեցաւ. վերջին պահուն պատուիրած էինք որ եթէ մինչեւ երկու շաբաթ չվերադառնանք, վտանգուած ենք ուրեմն: Մեր այդ պիւղացիները, ժամանակը լրանալէն յետոյ սկսած էին պատրաստուիլ, դէպի Ռուսական բանակը երթալու:

Անոնք ալ մեզի պէս լինն հոգինոց խումբով ճամբայ ելած էին եւ ամբողջ իրենց ճամբորդութեան ընթացքին, ուեւէ ռազմական պիւղ չէին հանդիպած եւ շատ հանդիստ կերպով եկած, սահմանը հասած էին եւ հոն պիտի վտանգուէին, եթէ թուրք բարեսիրտ անձ մը, անոնց վիճակուած ըլլալը հասկնալով, չմեղքնար եւ ապահով անցք ցոյց չի տար:

Անոնք եկած էին տարբեր ճամբով, Սպերի ուղղութեամբ եւ ոչ ամբողջ սահմանն անցած էին, բարեսիրտ թուրքին խորհուրդին համաձայն գործելով:

Այդ խումբով ազատուողներն էին՝ Եփրեմ Ասլանեան, Համազասպ Արսլանեան, Գրիգոր Արսլանեան, Սերոբ Յակոբեան, Կիւրղի Տէր Նազարէթեան, Մկրտիչ Անտոնեան, Մհսաք, Յարութիւն եւ Վահրամ Յարութիւնեանները:

Այդ խումբը Պաթում հասաւ մեզմէ երեսուն օր վերջ: Ռուս կառավարութիւնը բարեացակամ գտնուեցաւ նաեւ անոնց հանդէպ եւ քսաներեքօրս օր հսկողութեան տակ պահելով, ազատ արձակեց:

Մէկ ամիս վերջ, մենք կրկին իրարու միացանք Սիմֆերոպոլի մէջ: Իսկ լեռները մնացող միւսներուն վիճակը որո՞ւ պարզ չէ, ի՞նչ ողբերգութեան կրնային ենթարկուած ըլլալ:

Անոնցմէ մէյն Պօղոս Գայեանը հրաշքով մը ազատուելով իր բարեկամ, ծանօթ Թուրքերուն կողմէ, մինչեւ 1916 Յունիս 10ը Բեբերդի մէջ պահուած էր, մինչեւ ռուսական բանակին գալը: Մեր լեռները մնացողներէն եւ անօգնական ու թշուառ մնացողներէն ծանօթներուս անունները կ'արձանագրեմ, խղճի խայթ զգալով, պէտք է խոստովանիլ որ՝ մենք անողորմ գտնուեցանք անոնց վերաբերմամբ:

Յաճախ աչքիս առջեւը կուգան անոնց ուրուականները:

Այդ զժբախտներէն էին՝ Համբարձում եւ Գառնիկ Մահտեսի Ստեփանեանները, Բենիամին Զախոյեան, Վարդան Թաչճեան, Ղազարոս Ղազարեան, Մկրտիչ, Արմենակ եւ Յակոբ Զարդոյեանները, Նիկողոս Մատիկեան, Աբրահամ Մարտիրոսեան, Աւետակցի Նալպանտ Ներսէսը, կիւէն՝ քանի մը երիտասարդները, որոնց անունները չեմ յիշեր:

Քանի մը տողեր ալ Վարդհանցի ազատուածներուս մասին:

Մէկէն Քարթուլին ձորէն մեզմէ զատուելով, անոնք անցան Սանթայ եւ Կոմ յունական գիւղերը: Մեզմէ տաս ամիս վերջ, անոնք դեռ ապրած էին զուլումի աշխարհին մէջ: Կէս կուշտ կէս անօթի, յաճախ ալ բոլորովին անօթի եւ ծարաւ, էնթակայ անանուն տանջանքներու եւ թշուառութեանց, անոնք գեղերած էին Սանթայէն Բաբերդ, Բաբերդէն Կոմ: Եւ այդ թափառումներու ընթացքին՝ անվերջ տատապանքներուն չդիմանալով Կոչկուրի (յոյն գիւղ) մէջ մեռած էր Մելքեսէթի մեծ եղբայր Բարսեղը. այդպիսով՝ մէկիկ մէկիկ մարեցան Աբիկեան գերդաստանի չառաւիղները, Վարզհանի կարկառուն դէմքերը: Ցաւերի մնացեալ անդամները, խիզախօրէն իրենց գոյութիւնը պահած էին, մինչեւ Ռուսներու կողմէ Տրապիզոնի գրաւումը:

Ցաւերը Մարտիրոսի գեկավարութեամբ երբ կ'երթայ ռուսական բանակին յանձնուելու, գիշեր առեն, ռուսները լուսարձակով կը տեսնեն թրքական տարազով անձեր, եւ Թուրք գինուոր կարծելով, կը կրակեն խումբին վրայ:

Անողո՜րմ, չա՜ր բախտը... դնդակ մը վերջ կուտայ յանդուգն ու քաջ Մարտիրոսի երիտասարդ կեանքին:

Տասնեւչորս ամիս, տաճկական հալածանքն ու ատրաժը արհամարհող, հալածանքի, տանջանքի օրեր ապրած,

տասնեւչորս ամիս չարունակ Սանթայէն կռւմ, Բաբէրդէն Յուրա, Լսոնքի լեռներէն Ինճաւերակ ու Մալասայ թափառող, ամէն տեսակ վտանգաւոր անակնկալներու եւ կրնեւրու կուրծք տուող, ազատութեան եւ դեղեցիկ իտէալներով տոգորուած Մարաիրոսը ննկաւ, կարօտ ամէն բանի եւ կարօտ ամէնուն:

Հանգի՛ստ իրենց բազմաչարչար աճիւններուն եւ թող թոյլ տրուի ինձ որ երկիւղածութեամբ ու պաշտամունքով, անգամ մըն ալ խոնարհիմ անոնց անմահ յիշատակին առջեւ ու թող այս համեստ գրութիւնս համարուի ծաղկեպսակ մը, անոնց գիր ու գան անթառ աճիւններուն՝ Մելքեսէթի, Բարսեղի, Ճարուխիւնի, Միսաքի եւ բոլոր յայտնի եւ անյայտ հերոս հայրենակիցներուս...:

Մարտիրոսի ողբերգական վախճանէն վերջ, խումբը կը յաջողի յանձնուիլ Ռուս բանակին:

1916ին վարչկհանցի ազատուողներն էին՝ Պաղտասար Ա.ճէմեան, Դաւիթ Զաքարեան, Փիլիպոս եւ Համազասպ Մաբապեան, Սեդրակ Զախոյեան եւ դեռ ուրիշներ:

Բաբերդի մաս մը գիւղերէն ազատուած էին անչափահաս տղաներ եւ աղջիկները, հարսներ, որոնք բռնութեամբ պահուած էին Տէրսիմի եւ Բաբերդի չրջաններու Թուրքերու քով:

Սանթայի լեռներէն ազատուած էին՝ Թոմնաց Սեդրակը, Կիվոյ Զաքոսը, հօրեղբօրս տղան Մելքեսէթը, Մուրատխան օղլիէն ինճմէ զատուող ընկերս Մահտեսի Ստեփանեան Տիգրանը: Վերջիններս հրաչքով ազատուած էին Ումսի գիւղի մօտ, զանգուածօրէն կոտորուած 500 հայ երիտասարդներու եղերական վախճանէն:

Ասոնք կուտամ հոս, ընկերոջս՝ Տիգրան Մահտեսի Ստեփանեանին.—

«1915 Յունիսին, Թուրքերը մեզի տեղափոխեցին եւ տարան Ումսի գիւղը: Հինգ հարիւր հայ երիտասարդներ երկու մասի բաժնելով, առաջին մասը լեցուցին խանի մը մէջ. բոլորն ալ կապուած էին եւ պնդակահարուեցան: Ապա ուշի ուշով պննելով, վիրաւորներ եւ հոգեվարքի մէջ եղածներն ալ սուինահար ըրին: Ես ննկած էի դիակներու տակ, քոլորովին անպպաշ, թէեւ վէրք չունէի:

Զեռքերուս կապերը .քննութեան առեն արձակած էին. Թուրք զինուոր մը սուինի հարուած մը տուաւ կողքիս, որուն ցաւէն սթափեցայ, բայց կ'երեւի թէ մահամերձի նմանցնելով զիս, ձգած հեռացած էին, երբ ուշքի եկայ:

Երկու հարիւր յիսուն հոգինոց երկրորդ խումբն ալ յետոյ բերին եւ նոյն ձեւով կոտորեցին: Հինգ հարիւր հոգի մէկ խանի մէջ...

Երբ թուրք դահիճները հեռացան, ջանացի տոկալ վէրքիս անտանելի ցաւերուն, ճիպ մը ըրի եւ դուրս եկայ դիակներու տակէն, պատուհանէն դուրս ելայ, գացի դէպի վազող ջուրը: Մութին մէջ խարխափելով, այրող սրտիս կրակը մարելու յոյսով կուշտ ու կուռ խմեցի:

Ջուրին եղերքը գտայ ինծի բախտակից, աւելի ճիշտ՝ վիճակակից անձ մը, նոյն տանջանքներուն մէջ: (Այդ անձը, Հօրեղբօրս տղան Մելքեսէթը եղած էր):

Երկու վիրաւորներս խաւարի մէջէն խարխափելով, կամաց կամաց բարձրացանք լեռը: Ցոյս չունէինք քնաւ ազատուելու մասին: Բարեբախտաբար հանդիպեցանք բարեսիրտ յոյն կիներու, որոնք մեզ գարմանեցին եւ պահեցին. օր մը կուշտ, օր մը անօթի անցնելով, ուռւս բանակին գալով ազատուեցանք»:

Թրքական անօրինակ գուլումը քար ու քանդ ըրաւ մեր Հայրենիքը: Միլիոն մը Հայեր ողջակիզուեցան, մենք փըրկուեցանք, արդար պիտի ըլլայ մեր դոյութիւնը, եթէ այդ անմահներուն հարազատ եւ արժանաւոր ժառանգորդներն ըլլանք:

Եթէ կարենանք անոնց արիւնով ներկուած մեր նուիրական դրօշը բարձր պահել եւ միշտ պատրաստ ըլլանք, անոնց վրէժը լուծելու, եւ մեր կեանքը զոհաբերելու ցեղին վերջնական յաղթանակին եւ անոր փրկագործումին:

Յարգա՛նք մեր բոլոր նահատակներուն եւ փա՛ռք մեր անմահ մեռելներուն...:

1916 Թուի Յունիսին, Ռուսական բանակը գրաւած էր Բաբերդը, իմ սիրելի ծննդավայրը: Վարզհանցի ազատուած հայրենակիցներս Տրապիզոնէն վերադարձան իրենց հայրենի բնագաւառը: Ինձ հետ վերադարձան նաեւ վերապրող եւ

Ռուսաստան գոնուող բազմաթիւ հայրենակիցներս եւ համա-զիւղացիներս:

Թուրքերու ձեռքով քար ու քանդ եղած հայ օճախները կրկին բոցավառելու, զիւղեր ու քաղաքներ չէնցնելու եւ մէկ տարի թափուր մնացած Բաբերդի արդասաբեր դաշտն ու արտը հերկելու, ցանելու նպատակով՝ ձեռնարկներ ակսան:

Մշակի ձեռքն ալ մաճը, դութանը պատուեց հողին կուրծքը. ոսկէ ցորենի լեցուն հատիկները իւնկան անուրացած արտերուն մէջ:

Հայոց տուներու ծխնելոյզներէն ծուխը գուլայ-գուլայ բարձրացաւ: Հայ չինականի, հօտաղի եւ մաճկալի երգը թնդաց մեր դաշտերու եւ ձորերու մէջ, լեռնալանջերուն. եւ հովիւի ձեռքին ալ իր սրինգը:

Ու հայ ժողովուրդի վերապրող մնացորդները գերմարդկային ճիգեր կը թափէին երկիրը կրկին հարստացնելու եւ չէնցնելու: Ամենուրեք կեանքը կ'եռար, ոգեւորութի՛ւն, խանդավառութիւն... եւ վրէժխնդրական ոգի...:

Հայրենի հողին վրայ կը գոնուէր նաեւ Բաբերդի քաջարի գաւակը, Զօր. Սեպուհը, գաւառապետի պաշտօնով եւ արտակարգ լիազօրութիւններով:

1917 թուի Ռուսական Յեղափոխութեան չրջանին, ռուս մուժիկը զինուած Պոլշեւիկեան հրապուրիչ լօզունգներով եւ ապագայ «երջանկաբեր» հեռանկարով, լքեց այնքան արիւնով ձեռք բերուած յաղթանակներու արդիւնքը, տմարդօրէն ձգեց ռազմաճակատը եւ «դէպի տուն» աղաղակելով հեռացաւ:

Հայոց երկնակամարին վրայ, նորէն ակսան երեւալ սեւ ամպեր, որոնք այնքան ալ բարեդուշակ չէին:

Երեք տարի, պատերազմի զրկանքներուն եւ նեղութեանց դիմացող ռուս զինուորը դէպի տուն կը չտապէր, Լենինեան պատգամի «քաղցրահամ պտուղը» ճաշակելու:

Ան ուրացած էր եւ իր յաղթանակները եւ հայրենիքի գաղափարը եւ իր պետութիւնը:

Բաբերդի եւ չրջանի հսկայ ռազմաճակատին վրայ մինակ մնաց Զօր. Սեպուհը, իր 350 զինուորներով:

Այդ օրերու անցուդարձերու մասին Զօր. Սեպուհ, լաւագոյն կերպով պատկերացուցած էր իր «Էջեր իմ Յուշերէն» արժէքաւոր գրքի Ա. հատորին մէջ, աւելի համառօտեամբ եւ ձեռնհասութեամբ:

Այդ դժնդակ օրերուն, հայրենի հողին վրայ գտնուող մեր վերապրող հայրենակիցներու դոյութիւնը նոր եւ աւելի ահարկու վտանգի տակ կը գտնուէր: Բայց Զօր. Սեպուհի հեռատեսութեան եւ ռազմավարութեան չնորհիւ, Ռուս բանակի անփառունակ նահանջի ատեն, Ամրան բուք ու բորանին՝ ապատուեցան 70 հայ որբեր, գաղթականութիւնն ու վիրաւորները:

Ակամայ նահանջը, խիստ ծանր ու դժուարին պայմաններ ստեղծած էր բովանդակ կովկասեան ճակատին վրան եւ գըբաւեալ հողամասերու մէջ գտնուած հայ մնացորդացին համար:

Ու Բաթերդ գտնուղները նահանջեցին դէպի Կարին ու Կարս:

ԳԼՈՒԽ ԺԵ·

1917 թուի Ռուսական Յեղափոխութիւնը բռնակալ ցարերու երկրին մէջ·— Կեանքի, խղճի և խօսքի ազատութիւն բոլոր ժողովուրդներուն·—Ռուս սահմանադիր ժողովը·— Մանիֆեստներ·— Հ·Յ·Դ· Սիմֆերոպոլի «Մրրիկ» խումբը· Բոլշեւիկները կը տիրեն Ղրիմի թերակղզին·— Զօր· Անդրանիկի «Հայաստան» թերթն ու կոչը·— Կովկաս կամաւորներ հասցնելու ճիգեր·— Կամաւորական երկու խումբեր·— Բոլշեւիկներու օգնութիւնը մեզի (Սեւաստօքօլ) Սեւ ծովեան նաւմբորդութիւնը «Եփրատ» շոգենաւով·— Եալթայի անմոռանալի ընդունելութիւնը·— Ֆէոտոսիա, Թուաբսու, Գաթում եւ Թիֆլիզ·— Զօրանոց Թիֆլիզի մէջ·— Զօր· Անդրանիկ մեր մէջ·— Խորհրդակցութիւն·—Թիֆլիզի զօրանոցները·— Զօր· Անդրանիկ կը կազմէ բաժակը·— Դէպի Ալեքսանդրոպոլ·— Միացում իմ ընկերներուս·— Տաճկահայ անվերջ գաղթականութիւնը·— Բանակի լրացումը· Զօրանոց Ալեքսանդրոպոլի մէջ·— Զօր· Նազարպէկովի խօսքը Զօր· Անդրանիկին·— Հայկական «Առանձին հարուածող Զօրաբանակը» դէպի Աղպապա:

Սիմֆերոպոլի մէջ էինք (Ղրիմի թերակղզի) երբ պայթեցաւ Ռուսական Յեղափոխութիւնը (1917):

Ազատութիւնը Ռուս բռնակալ ցարերու երկրին մէջ հրաշք կը համարուէր: Շատեր այդ ազատութիւնը կը նմանցնէին Աստուծոյ կողմէ երկնային չնորհք հանդիսացող մանանայի: Ազատութիւն խօսքի, ազատութիւն կեանքի ու խղճի եւ մամուլի...

Յայնաժամ Ռուսաստանի բազմացեղ ժողովուրդներու



ՊԱՆՔ ՕԹՕՄԱՆԻ ՀԵՐՈՍՆԵՐԷՆ
ձախէն աջ՝ խմբապետ Գառնիկ (Ներսէս Գարակեավուրեան)
(Առիւծկացի), Արամ Գրիգորեան (Խոզաղբիւրցի)
մէջտեղը՝ Սարգիս Կիւրեղեան (Ռումելցի):

լեզուին վրայ դրուած կապանքները փշրուած էին, ուս ընկերվարական մեծ ընտանիքին չնորհիւ:

1917 թուի նոյեմբեր 29ի նախօրեակին կայսրալիք Ռուս Սահմանադիր ժողովի օրերուն, ամէն ազգի պատկանող հոսանքները ազատ էին իրենց վարդապետութիւնները քարոզելու: Բոլոր ազգերու կուսակցութիւնները ազատ էին իրենց դրօշակներով մասնակցելու բոլոր հրապարակային ձեռնարկներու (հանդէս, ցոյց, միթինկ եւայլն):

Անոնք իրենց դրօշակներով պիտի ողջունէին նաև «Ազատ Ռուսաստան»ի կազմուելիք Սահմանադիր ժողովին:

Հայ ժողովուրդի մեծագոյն կազմակերպութեան, Հ.Յ. Դաշնակցութեան պատկանող բոլոր շրջաններու կազմերն ալ ազատ էին իրենց դրօշակներով ներկայանալու եւ մասնակցելու՝ թափօրներու եւայլն: Ամենուրեք եռ ու զեռ կար եւ արտասովոր խանդավառութիւն:

Հ.Յ.Դ. «Մրրիկ» խումբի Սիմֆերոպոլի խումբը կը բաղկանար շատ անդամներէ: Խումբը վճռած էր ունենալու «Դաշնակցութեան տունը», «Կաֆէ Դեմոկրատիկ» արճարանի

մէջ, վայրուն բաժինով մը, քաղաքի առաջնակարգ փողոցներէն մէկուն մէջ:

Տեղական իշխանութիւնը որոշ ժամանակ մը թաթարներու ձեռքն էր:

1917 թուի դեկտեմբերի վերջը, Բոլշեւիկները եկան եւ իրարու եռեւէ դրաւեցին Սեւաստոբոլ, Սիմֆերոբոլ, Եալթա, Իւպատորիա եւ ամբողջ Ղրիմի թերակղզին:

Մեր բնակած քաղաքի դրաւման առաջին օրն իսկ, Դաշնակցութեան տեղական կոմիտէն, ողբացեալ բանաստեղծ Անուրիոս Անուիեանի, Ստեփան Սօխուրեանի, Սմբատ տէր Ստեփանեանի եւ ուրիշներու ներկայացուցչութեամբ, իր 275 ընկերներով ներկայացաւ նոր կառավարութեան եւ բաւական թիւով ընկերներ տրամադրեց քաղաքի անդորրութիւնը պաշտպանելու դործին:

Բոլշեւիկները մեծ սիրով ընդունեցին եւ ճանչցան ճնշուած հայ ժողովուրդի յեղափոխական մեծ կուսակցութիւնը: Անոնք պէնքեր տրամադրեցին մեր ընկերներուն եւ մեր պարտականութիւնն էր՝ կուռ առեն հսկել պետական մեծ հիմնարկութեանց:

Պետութեան կողմէ հետախոսի պործիք մը դրուեցաւ Դաշնակցութեան տան մէջ, միշտ հաղորդակից ըլլալու համար տիրող իշխանութեան հետ: Դաշնակցութեան տան եռեւի կողմը պոնուած հսկայ ժողովատեղին տեսակ մը զօրանոց էր եւ հոն՝ ամէն ընկեր պինուած ու պատրաստ, հրամանի կը սպասէր: Այսպիսով, Դաշնակցութիւնը նախ ապահով պահեց հայ բարեկեցիկ ընտանիքները եւ հայրենասէր Հայերը:

Ապա, կոմիտէի ջանքերով Բոլշեւիկ կառավարութիւնը մեր ընկերներու կրած պէնքերուն արտօնութիւն տուաւ եւ արտօնութիւն տուողը մեր կոմիտէն էր, որ արտօնագրերը կը կնքէր Հ.Յ.Դ. կարմիր կնիքով:

Հայ երիտասարդները խումբ-խումբ կը մտնէին մեր չարքերը: Մարդ չկար որ չփափաքէր Դաշնակցական դառնալ: Արդէն հայ ժողովուրդը ինքն է, Դաշնակցութիւնը:

Մեր պիւպայիներէն Պօղոս Քէչիչեան, այն օրերուն իմ ընկերներէս, պիշեր առեն միջադէպ մը ունեցաւ ռուս դա-

ատրկապորտներու հետ, իր առեւտրական հաստատութեան մէջ եւ նագան ատրճանակով զետին վիրաց անոնցմէ մէկը. երբ ոստիկանատուն կանչուեցաւ, Դաշնակցութեան կնիքով կնքուած արտօնագիրը ցուցնելով, ազատ արձակուեցաւ, առանց բանտ առաջնորդուելու եւ առանց ատրճանակը յանձնելու: Այդ ընկերս ողջ է եւ Եգիպտոս կը բնակի այժմ:

Այս ընդհանուր թոհուբոհին մէջ, Զօր. Անդրանիկի Հայաստան թերթը, կարմիր տառերով կոչ մը ուղղած էր Թրքահայ երիտասարդութեան. «Հայրենիքը վտանգի մէջ է, օգնութեան հասէք»: Կոչը անարձագանգ չմնաց:

Կոմիտէն եռանդագին՝ գործի լծուեցաւ, կամաւորական խումբեր հասցնելու համար դէպի Կովկաս, Թիֆլիզ:

Կոմիտէի կողքին՝ գործի ձեռնարկեց նաեւ «Նահանգային»ը, միշտ իրար հետ համախորհուրդ: Ֆինանսականը կը հոգար «Նահանգային»ը, իսկ կամաւորներու խումբեր կազմելու պարտականութիւնը՝ Դաշնակցութեան պարտականութիւնն էր:

Մինչեւ 1918 փետրուար 21ը, պատրաստուեցաւ կամաւորական առաջին խումբը, 65 հոգիներ, Դաշնակցութեան գրօչակի տակ եւ բոլշեւիկներու հաւանութեամբ ճամբուեցաւ Կովկաս: Կէսը Բաբերդցիներ էին:

Երկրորդ խումբի մէջ էի ես, 45 հոգի. մեծ խանդավառութեամբ, 1918 մարտ 9ին Սիմֆերոպոլէն ճամբայ ինկանք դէպի Սեւաստաբոլ:

Նահանգային կոմիտէն, իր հանգանակած գրամէն 30 հազար րուբլի գրաւ իմ եւ Գրիգոր Նալարէթեանի տրամադրութեան տակ, (վերջինը Խարբերդցի էր), Թիֆլիզի Հայոց «Ազգային Խորհուրդ»ին յանձնելու համար, բանակի կարիքներուն գործածելու նպատակով: Այդ գումարը յանձնեցինք եւ ընկալագիրը ստացանք:

Սեւաստաբոլէն՝ մեր խումբին մասնակցելիք կամաւորները պատրաստ չըլլալով, չարաթ մը հոն մնացինք: Առիթէն օգտուելով, աղատօրէն պտոյտներ կատարեցինք, այդ քաղաքի զմայլելի տեսարանները, ամենածանր թրղանօթներով պինուած բերդերը դիտելով: Այդ թնդանօթները ունէին 10–14 մեթր երկայնութիւն եւ անոնց քերանները ուղղուած էին

Էպի Սեւ ծովը:

Մեր տեսածներուն մէջ ամէնէն հետաքրքրականն ու նշանակալիցն էր Մխզխինը (Սեւաստօբոլի), ուր զմբէթաւոր երկյարկանի պեղեցիկ կառուցուածքով չէնքի մը մէջ, առաջնակարգ տեղ գրաւած էին, Սեւաստօբոլի դէմ կռիւ մղող եօթ պետութեանց զինուորներու արձանացած կմախքները, ամէն մէկը իր ժամանակին յատուկ զէնքով:

Երկյարկանի զմբէթին չորս կողմը, պատերու վրայ իւրաքանչիւրով նկարուած էին՝ կուռի գաչտը եւ պետութեանց վարած կռիւները: Նկար մը եւս, տաղանդաւոր նկարչի բատեղծագործութենէն՝ որուն նայած ատեն, կարծես պատերազմը տեղի կ'ունենայ աչքիդ առջեւ այնքան կենդանի, որ՝ կը սարսռայ մարդուս մարմինը եւ մարդս հրապուրուած, կը տարուի մտածելու թէ՝ պատերազմի գաչտին վրայ եղած բոլոր շարժումներն ալ տեղի կ'ունենան:

Եւ այդ հրաչալիքը Այվազովսկիի գլուխ գործոցներէն է:

Մէկ շաբաթ վերջ, շնորհիւ Պ. Ս. Քէրէսթէճեանի անխոնջ ջանքերուն, բոլշեւիկներու կողմէ «Եփրատ» չոգենաւը տպահովուած էր, մեզ Կովկաս փոխադրելու համար:

Պ. Սարգիս Քէրէսթէճեանը հայթայթած էր նաեւ տասարկղ զէնք, չորս գնդացիր, հակայական պաչար, սանիտարական պիտոյքներ, պահածոներ, միս, իւղ, կալէթ, եւ 100,000 րուբլի ալ դրամ, բանակի պէտքերուն յատկացուելու համար: Եւ այդ ամբողջ հայթայթումի աշխատանքը Պ. Ս. Քէրէսթէճեանը կատարած էր բացարձակապէս մինակը:

Մեկնումի օրը, բոլորս հաւաքուեցանք Սեւաստօբոլի Դաշնակցութեան տան առջեւը. 130 հոգի մեզի միացան նոյն քաղաքէն: Մեծամասնութեամբ Տաթեւցի երիտասարդներ էին:

Բոլշեւիկեան նաւապետութիւնը կազմ ու պատրաստ էր, մեզի ճամբու դնելու դէպի նաւահանգիստը:

Զինուորական քայլերգներով հասանք նաւահանգիստը եւ մտանք չոգենաւը:

Չոգենաւին վրայ, բազմաթիւ հայ եւ ռուս ճառախօսներ բարի ճանապարհ մաղթեցին մեզի:

Յանուն բնկերներուս, ուրախ պատչաճի քանի մը խօսքեր ալ ես ծամծմեցի:

Նաւը կամաց կամաց կը հեռանար նաւամատոյցէն, իսկ բոլշեւիկ պինուորները համազարկերով ողջերթ կը մաղթէին մեզի: Բազմաթիւ Հայեր խոնուած էին ծովափին եւ թաշկինակներ ու գլխարկներ բարձրացնելով, հուռռաններով եւ խանդավառ բացագանչութիւններով, բարի ճանապարհ կը մաղթէին հայրենիքին օգնութեան հասնող հայ կամաւորին:

Սեւաստօբօլի նեղուցէն դուրս ելանք եւ սկսաւ ալեկոծութիւնը, հակայ նաւը սկսաւ տարուբերուիլ եւ օրրել մեզ:

Եալթայի եւ Սեւաստօբօլի մէջտեղ, ալեկոծութիւնը աստիճան եւ պինուորներ սկսան տանջուիլ եւ անկենդան փսուիլ տախտակամածներուն վրայ:

Ոուս նաւապետը առ ի հանդստութիւն, նաւը մօտեցուց ցամաքին եւ մինչեւ լոյս սպասեց:

Լուսաբացին՝ ալեկոծութիւնը դադրած էր եւ չոգենաւը սկսաւ առաջանալ դէպի Եալթա:

Հոն ալ եղի դիմաւորելու եկած էին Եալթայի Հայերը խառն բազմութեամբ:

Գիշերը, երբ նաւը ցամաքի մօտ խարխափ ձգած ալեկոծութեան դադրելուն կը սպասէր, մենք՝ Սեւաստօբօլի եւ Սիմֆերօբօլի ներկայացուցիչներս, չոգենաւի վտանաւորապէս կահաւորուած մեծ դահլիճին մէջ ժողովի նստեցանք:

Օրակարգի գլխաւոր հարցն էր՝ պինուորական անհրաժեշտ եւ անմիջական կարգադրութիւնը:

Ժողովը մատակարարման եւ այլ գործեր դիւրացնելու համար, նշանակեց տասնապետները, յինապետներ եւ ծնունդ առաւ երկու հոգինոց հրամանատարական մարմնի մը:

Մէկը քաղաքային, միւսը պինուորական:

Քաղաքային կոմիտար նշանակուեցաւ Սեւ Ծովեան նահանգի նախկին սպաներէն՝ Ե. Ալեանաքի (ուսուխոս հայ) իսկ պինուորականը՝ անարժանաբար՝ տողերս գրողը:

Կը խոստովանիմ որ արժանի չէի այդ պատասխանատու պաշտօնին, որովհետեւ, չունէի համապատասխան կրթութիւն եւ փորձառութիւն: Բայց արժանի ըլլայէ, թէ անարժան, գիս ընտրողները կողքիս կեցող Սիմֆերօբօլի 130 ընկերներս էին:

Եալթայի նաւահանգիստը կանդնած էր «Եփրատ» չո-

պենաւը, տեղւոյն հայ հասարակութիւնը նաւահանգիստ եկած էր, մեր գալուստը տեղեկացած ըլլալով նախապէս տրուած հեռագրէն:

Կէսօրին՝ երկու հարիւր պինուորներ դուրս հանեցինք չոգենաւէն եւ դիմեցինք դէպի Եալթայի Դաշնակցութեան տունը: Եալթայի մէջ մեզի մաս կազմող մաս մը ընկերնեբու տրամադրեցինք մեր ունեցած աւելորդ պէնքերէն եւ պինուորական քայլերգներու վ՝ հասանք «ժողովրդական տունը» (Նարօտնի տօմ), ուր մեզի կը սպասէին հայ եւ ռուս բոլշեւիկ պետավարներ:

Հոն ալ, քանի մը խօսողներէ վերջ, բոլշեւիկեան գրահատպատ ինքնաշարժը մեր պինուորներու առջեւն ինկած, ցոյց մը կատարելով, հասանք չոգենաւ, «Ի դէն Հայեր», «Զէյթունցիներ» եւ այլ ռազմաշունչ երգերով:

Երկու օր հիւրասիրուեցանք Եալթայի Հայերու կողմէ: Անմոռանալի՛ օրեր էին...

Երրորդ օրը (Մարտ 22ին) Եալթայէն մեզի միացան 105 հայ կամաւորներ:

Նշանակելի էր մեր հրաժեշտի երեկոն:

Մեր նաւի կողքին կանգնած էր «Սեւ Ծովեան Նաւատորմիղ»ի մաս կազմող «Կէոչ» գրահաւորը: Մեր նաւէն եւ գրահաւորէն կանչած էին երկու ճաւախօսներ:

Իւրաքանչիւր ճառի վերջաւորութեան, հուռռաններէ, բացագանչութիւններէ վերջ, գրահաւորի թնդանօթները կ'որոտային:

Արարողութիւնը տեւեց մէկ ժամ եւ այդ մէկ ժամուան մէջ, գրահաւորէն 12 անգամ որոտացին թնդանօթները:

Անմոռանալի էր բոլշեւիկներու մեր հանդէպ ունեցած ջերմ եւ սիրալիր վերաբերմունքը:

Խոստացան մեզի օգնութեան հասնիլ, եթէ համբորդութեան ընթացքին վտանգի հանդիպինք եւ անթելով տեղեկացնենք իրենց:

Եւ իսկապէս կատարեցին իրենց խոստումը Թուապսէի առջեւ, համաձայն մեր նաւէն քաշուած անթելին:

Մեր նաւը ճամբայ ելաւ Եալթայէն, թնդանօթներու որոտներու տակ, իսկ գրահաւորի լուսարձակը (պրօժէքտօր)

մեր նաւին ճամբայ կը ցուցնէր երկար տարածութեան մը վրայ: Նաւապետի հրամանով, չոգենաւին բոլոր պատուհանները դոցուեցան եալթայէն մինչեւ Ֆէոտոսիա, գիշեր առեն լոյսը աննշմարելի դարձնելու համար:

Կէսօրուայ մօտ էր, երբ Ֆէոտոսիա հասանք: Նաւահանգիստը նոյնպէս խոնուած էր մեծ բազմութեամբ:

Մաս մը կամաւորներով դուրս ելանք նաւէն ու գիմեցինք դէպի Դաշնակցութեան տունը:

Հայ եւ բոլշեւիկ ճառախօսներ գարձեալ ներքոզական ըրին մեր դէպի Կովկաս առաքելութեան մասին, մեծ յոյսեր եւ ակնկալութիւններ կապելով մեր երթին եւ ապագայ գործունէութեանց: Ապագայ մեր ակնկալութիւններն ու երազները չարժանկարի մը պէս, կը պատկերաւորէին մեր յոյսերը: Այդ քաղաքէն մեզի միացան 55 կամաւորներ, չորս հատ «Մաքսիմ» գնդացիրներով, բոլշեւիկներու կողմէ նուիրուած:

Երեկոյեան դէմ հասանք Թուապսու:

Մեր խառն ժողովը (յիանապետ, հարիւրապետ եւայլն) գիտցաքը տեղեկացնելու անոնց եւ իրականացնելու: Շոգեպաշար ապահովելու համար: Համաձայն այդ որոշման՝ քաղաքային կոմիսարը եւ ես, նաւէն դուրս պիտի ելլէինք եւ Ներկայանայինք բոլշեւիկեան իշխանութեան, խառն ժողովի գիտցաքը տեղեկացնելու անոնց եւ իրականացնելու:
նաւը նաւահանգիստէն 200 մէթր հեռու կեցած էր: Պզտիկ նաւակով մը, երկուքս միասին ծովափը ելանք: Երեք բոլշեւիկ գինուորներ, որոնք պահակներ էին. «Ձինաթաւթ եղէ՛ք, ձերբակալուած էք» ըսին մեզի:

Ընկերս Ալեանաքի, որ ռուսախօս էր, մեծ վարպետութեամբ պաշտպանեց մեզի, յայտնելով թէ մենք ալ իրենց չափ իրաւունքներ ունինք եւ իրաւունք չունին մեզի գինաթափ ընելու: Ալեանաքը բորբոքելով, աւելի խիստ թափով գոչեց «Մենք ձեզի անձնատուր չենք ըլլար եւ գինաթափուիր, մեզի տարէք Սովետ իշխանութեան կեդրոնը, այն առեն կը գինաթափուինք եթէ պէտք ըլլայ:»

Ես լուռ կանգնած էի եւ կը սպասէի վէճին վերջաւորութեանը: Բոլշեւիկ պահակը տեղի տուաւ եւ միասին գացինք

բոլշեւիկ պետին քով:

Մեր չար բախտէն կոմիսարը կը բացակայէր պաշտօնատունէն: Բարեբախտաբար, հոն գտնուող երկու պաշտօնեաները աւելի բարեացակամ գտնուեցան քան պահակը:

Մէկ ժամ վերջ, կոմիսարը եկաւ, մեզի ազատ արձակեցին, պատուիրելով որ մէկ ժամ յետոյ ներկայանանք մեծին:

Ջիչ մը կակուղցած բոլշեւիկ պահակին հետ վերադարձանք ծովափը: Նաւէն դուրս եկաւ Ս. Քիրէմիտճեանը, ան ալ մեզի ընկերանալով, գացինք Թօսիտուի բոլշեւիկ մեծ ներկայացուցչին քով:

Բոլշեւիկ պետը նախ հեգնանքով վարուեցաւ եւ կ'ուզէր իսկոյն մեզ զինաթափելու հրամանն արձակել: Ս. Քիրէմիտճեանը, որ այս տեսակ գործերու մէջ աւելի վարպետ էր քան Ալեանաքին, խօսք առնելով, ազդու եւ կրակոտ արտայայտութիւններ ունեցաւ եւ կակուղցուց բոլշեւիկ պետը:

Եւ Ս. Քիրէմիտճեանը չարունակեց.

«Ընկերներ, դարեր չարունակ ռուս ազատատենչ ժողովուրդը տառապած է բռնակալ ցարերու վատ լուծին տակ: Դարեր չարունակ, մեր յեղափոխական տիտաններու լեզուն ու խիղճը կապանքներու ենթարկուած են: Այդ տիտաններէն հազարաւորներ տառապեցան Սիպերիոյ նկուղներուն մէջ: Եւ այսօր ալ ազատ դաշափարականութեան ջերմ պաշտպան ռահվիրաներու սերմանած դաշափարը իր արդիւնքը տուած է. թէեւ ցարական ոճրապարտ քաղաքականութեան մեծ զոհեր տուած ենք: Եթէ այսօր դուք կը պարծենաք կարմիր յեղափոխութեան անունով, նոյնքան ալ մենք իրաւունք ունինք պարծենալու: Եթէ այսօր դուք կ'ուզէք մեզ զինաթափ ընել եւ կաչկանդել մեր լեզուն, ալ ի՞նչ տարբերութիւն ձեր եւ ցարերու մէջ: Մենք, որպէս ճնշուած, հալածուած ժողովուրդի մը անձնուէր յեղափոխականները, մեր եղբայրական ձեռքը կ'երկարենք ձեզի: Դուք ոչ թէ մեզի զինաթափ պէտք է ընէք, այլ սիրով պէտք է լսէք մեր վիպաքը եւ օժանդակէք մեզի, քաջալերէք մեզի զոհացնելով մեր պահանջները: Դիւրութիւններ պէտք է ընծայէք մեզի, որ մենք մեր առաքելութեան մէջ, ջերմ մնանք ամէն տեսակ դժուա-

բուքիւններէ :»

Ֆիրէմխանճեանի խօսքերը ազդած էին բոլշեւիկ պետին վրայ : Ան՝ փոխան դինադադարութեան, մեզի օգնութեան հասնելու հրամանն արձակեց :

Մեր ցանկութիւնն էր պաշար առնել եւ շարունակել ճամբան մինչեւ Թիֆլիզ :

Այս խօսակցութենէն վերջ, տեղական իշխանութիւնը ծանօթացաւ մեր հանդամանքին : Յոյց տուինք Սեւաստօբօլի բոլշեւիկ կառավարութեան մեզի ընծայած աջակցութիւնը հաստատող վաստաթուղթերը, ինչպէս նաեւ մեր լիազօրագիրը : Մէջադէպը փակուեցաւ մեր յաղթանակով :

Ջմռունամ յայտնելու որ երբ մենք Սովետ իշխանութեան պետին գացինք, նաւէն անթելով տեղեկացուցած էին Եալթայի բոլշեւիկ իշխանութեան, մեր անել կացութեան մասին եւ քանի մը ժամէն «Կէոչ» զրահաւորը կանգնած էր մեր չոգենաւի կողքին, Թոապսուի առջեւը :

Բոլշեւիկ իշխանութիւնը մեզի զինադադար ընելու առաջարկը կ'արդարացնէր, կարծելով թէ մենք բոլորս ցարական իշխանութեան արբանեակներէն ենք :

Մեր ժամանումէն մէկ չաբաթ առաջ, Մոսկուայէն եւ Խարկովէն Թոապսու հասած էին 60–70 հոգի կովկաս անցնելու համար : Բոլշեւիկները անոնց զինադադար ըրած էին եւ քննութենէ վերջ պարզուած էր, որ 20–25 ցարական հարիւրապետներ, զնդապետներ կան եղեր անոնց մէջ : Բարեբախտաբար չէին վնասած : Բոլորն ալ Հայեր եղած էին :

Ահա թէ ինչո՞ւ կ'ուզէին զինադադար ընել նաեւ մեզի :

Օր մը եւս Թոապսուի նաւահանգիստը մնացինք, պաշար առնելու համար : Կէսօրին բոլշեւիկ իշխանութեան կողմէ ուսպանք մեծ քանակութեամբ հաց, պահածոյ եւայլն : Իրենց խնդրանքով, նաւէն հանեցինք վաշտ մը զինուած կամաւորներ եւ գացինք պետական պաշտօնատունը : Անկէ ալ յիսնեակ մը բոլշեւիկ զինուորներ, զինուորական նուագախումբով, Թոապսուի փողոցները պտտցնելով, կրկին առաջնորդեցին նաւը :

Պիտի չմոռնամ բոլշեւիկ նուագախումբին նուագած Զէյբուլցի եֆէը :

Մեզի ողջերթ մաղթելու պատրուակով, հարիւրաւոր հրացաններ պարպուեցան ծովափի բոլշեւիկներուն կողմէ: Այսպէս ջերմ վերաբերմունք ունէին այն ժամանակուայ բոլշեւիկները Դաշնակցութեան հանդէպ:

Իսկ ներկայի՞ս...

Երկուքուկէս օրէն հասանք Պաթում, բաժանումի պահուն, ներկայացանք «Եփրատ» չոգենաւի նաւապետին եւ յանուն բոլոր կամաւորներու, շնորհակալութիւն յայտնեցինք, որ առանց ուշէ վնասի մեզ փոխադրեց Սեւաստաբօլէն Պաթում: Պաթումի մէջ ներկայացանք Հայոց Ազգային խորհուրդին եւ խնդրեցինք որ չոգեկառք տրամադրէ մեզ Թիֆլիզ փոխադրելու համար:

Կէսօր էր եւ խորհուրդի անդամները խոստացան երեկոյեան ղէմ, զոհացում տալ մեր պահանջին:

Առիթէն օգտուելով, փափաք յայտնեցինք պատելու Պաթումի մէջ եւ տեսակցիլ մեր հայրենակիցներուն հետ:

Երբեմնի կենդանութիւնն ու խանդավառութիւնը պակասած էր: Շուկան բոլորովին փակ էր: Ժողովուրդի 3/4ը պաղթած էր Ռուսաստան, թրքական բանակներու յարձակումներէն զերծ մնալու համար:

Որոշեալ ժամին ներկայացանք Ազգ. խորհուրդի շէնքը եւ ստացանք տարօրինակ պատասխան. «Թիֆլիզի Ազգ. խորհուրդէն մեր ստացած տեղեկութեան համաձայն, դո՛ւք, Պաթում նոր հասնող զինուորներդ պիտի մնաք հոս, մեր տրամադրութեան տակ եւ պիտի կռուիք Պաթումի ճակատին վրայ: Կռուի նպատակը մէկ է, թշնամին ղէմ... ուր որ ալ ըլլայ»: Ազգ. խորհուրդի այդ յայտարարութիւնը վերին աստիճանի անհարազատ եւ անհամապատասխան էր մեր ձգտումներուն:

Բացարձակապէս մերժեցինք իրենց յայտարարութիւնը եւ պահանջեցինք՝ անմիջապէս գնացք տրամադրել մեզի:

Ըմբոստութիւնը երբեմն խիստ մեծ արդիւնքներ կ'ապահովէ: Ազգային խորհուրդը իսկոյն տրամադրեց պահանջուած գնացքը: Յաջորդ օրը, կէսօրին հասանք Թիֆլիզի կայարանը, ուր՝ Թիֆլիզի Հայոց Ազգ. խորհուրդի կողմէ քանի մը դին-

ժորներ կը սպասէին մեզի, զօրանոց առաջնորդելու համար: Մերժեցինք զօրանոց երթալու առաջարկը եւ պահանջեցինք որ մեզ տանին Զօր. Անդրանիկի մօտ:

Համաձայնեցան:

Մեր զինուորները չորսական՝ կարգի դրինք եւ վայելուչ քալուածքով եւ կարգապահութեամբ անցանք Թիֆլիզի Գլխաւոր պողոտաները եւ մտանք Յովնանեան դպրոցի մեծ բակը: Իմ դպրոցական ընկեր եւ դաղափարակից Ռափայէլ Աբրահամեանը լաւ փողահար էր տաճկական բանակին մէջ, մասնակցած էր Պալքանեան պատերազմին: Ցիշեալը փողը ձեռքն առաւ եւ սկսաւ զինուորական քայլերգներ նուագել, մէջ ընդ մէջ կ'երգէինք նաեւ յեղափոխական քայլերգներ եւ այդպէս չորս հարիւր մարտիկներով զօրանոց կատարեցինք Թիֆլիզի մէջ:

Ո՞վ էր հարցնող թէ ո՞վ ենք... ազատ էինք, հանրապետական մեղրալուսինը կ'ապրէր Թիֆլիզը:

Յովնանեան դպրոցի մեծ բակին մէջ կարգի դրինք մեր զինուորները եւ կը սպասէինք Զօր. Անդրանիկի գալուն, որուն նախօրօք լուր ղրկած էինք:

Յանկարծ, ներս մտաւ Զօր. Անդրանիկը իր երկու թիկնապահներով: Ռափայէլը սուրը մերկացուցած՝ խրոխտ ձայնով հրամայեց՝ «Պատուի՛ ա՛ռ»: Եւ զինուորները կատարեցին հրամանը:

— «Բարե՛ւ քաջայ»:

— «Բարե՛ւ, քաջին»:

Ընկալեալ սովորութեան համաձայն, Զօր. Անդրանիկի բարեւն ընդունելէ եւ փոխադարձելէ յետոյ, մենք, որպէս ներկայացուցիչները, չորս հոգի չրջապատեցինք Զօրավարը:

— Ո՞ր տեղէն կուգաք, ինչո՞ւ համար եկած էք, եղաւ իր առաջին խօսքը:

— Փաչա՛, համաձայն ձեր յայտարարած կոչին, որ լոյս տեսած է «Հայաստան» թերթին մէջ, մենք բոլորս եկած ենք մեր կեանքերը զոհաբերելու տաճկահայ սուրբ դատին, պատասխանեց Ս. Քէրէմխաճեանը:

— Ձեր այս ուժը լինձի պէտք է հասցնէիք Կարնոյ մէջ, ո՛չ թէ այստեղ, հեռեւաբար աւելորդ յոգնութիւն կրած էք

եւ մինչեւ հոս եկած, ըսաւ՝ Զօր. Անդրանիկը։

— Փաչա, թոյլ տուէք ինծի ըսելու՝ որ այս չորս հարիւր երիտասարդները, որոնք եկած են հեռաւոր վայրերէ, լքեալ իրենց ընտանիքները եւ պործը, ի հարկէ հայրենասիրութենէ մղուած են։

Մենք եկած ենք կռուելու մեր գարաւոր թշնամիին դէմ, մեր սիրտերը վրէժխնդրութեամբ լեցուած են։

Մեր անսահման գայրոյթը կ'ուզենք թափել Թուրքին վրայ, որ ղևխատեց եւ հիմնովին բնաջնջել ուզեց մեր աննման ժողովուրդը։

Թուրքին դէմ, որ մեր հարազատները խողխողեց, մեր դիւղերն ու քաղաքները հրդեհեց, աւերեց։ Մենք ականատես եղանք գարհուրելի տեսարաններու, որոնց զոհերը մեր քոյրերն ու եղբայրներն էին։ Ուխտած ենք ականատես ըլլալու նաեւ մեր գարաւոր թշնամիին կորստեան եւ անոնց դիւղ ու քաղաքին աւերման։ Մենք կռուելու եկած ենք, յաղթելու կամ մեռնելու, ո՛չ թէ վերադառնալու, ըսի ես։

— Ա՛յ տղայ, դիտես թէ բոլորիդ սիրտերը վրէժի կրակով լեցուած են, գառնութիւն, գայրոյթ ունիք դէպի Թուրքը, բայց ի՞նչ կրնանք ընել, քանի որ այսօր-վաղը՝ Հայոց մինչեւ բերդ կարսը պիտի գրաւուի Թուրքին կողմէ պատասխանեց Զօրավար Անդրանիկը։

Երբ համոզուեցանք թէ Զօր. Անդրանիկը չուզեր բանակ կազմակերպել, բոլորս միասին բացագանչեցինք՝ փաչա՛, մենք կը մեռնինք, բայց ետ չենք գառնար, կը խնդրենք որ նոր բանակ մը կազմէք։

Զօրավարը յուզուեցաւ, քիչ մը մտածեց եւ ապա խոստացաւ քանի մը օրէն նոր բանակը կազմակերպել, մանաւանդ որ՝ կոլիզը պատրաստ էր։

Մեզմէ գատ կային նաեւ երկու հարիւր տաճկահայ գերիներ, որոնք գերի բռնած էին Թուրքերու ձեռքը եւ Սիբերիայէն եկած էին։ Անոնք Սարըղամիշի մեծ ճակատամարտէն առեն գերի բռնած էին (1914 Թուի վերջը)։

Տասն օր Թիֆլիս մնացինք եւ նորակազմ բանակը ճամբայ բնկաւ գէպի Ալեքսանդրապօլ։

Հոն գտանք 1915 Թուին, գուլումի եւ սարսափի օրերը

մխաին անցուցած մեր ընկերները, որոնք եկած էին Բաբերդի եւ Երզնկայի նահանջի առեն եւ մեզի միացան:

Ալեքսանդրապօլը (ներկայ Լենինական) լեցուած էր բազմահազար Թրքահայ պաղթականներով եւ դեռ նորեր ալ կը հասնէին:

Ալեքսանդրապօլի մէջ վերջնականապէս կազմուեցան Նորակազմ բանակի վաշտերը: Բաբերդէն, Երզնկայէն նահանջող հայ զինուորները եւ կամաւորները նոյնպէս միացան Նորակազմ բանակին: Տասն օրուայ զինուորական մարզանքներէ եւ բանակի պակասները լրացնելէ վերջ, կազմ ու պատրաստ հրամանի կը սպասէինք, Ալեքսանդրապոլին հրաժեշտ տալու:

Նորակազմ բանակին մաս կը կազմէին 150 Բաբերդցիներ: Շատեր՝ ձգելով իրենց ընտանիքներն ու զաւակները չարաղէտ նահանջի բաղդին, եկան ու միացան բանակին:

Ի՞նչ պիտի ըլլար անօգնական, պաղթական զանգուածներուս վիճակը, պարզ չէր: Կարգէն մինչեւ Վլատիկաւկազ տաժանելի ճամբաները պիտի կտրէին, անցնէին:

Ամենակենսականը տակայն, հայրենիքի փրկութեան գործն էր: Հայ երիտասարդներու ամբողջական մտահոգութիւնն էր հայրենիքի ազատութեան հարցը:

Օրուան կարգախօսն ու նուիրական նշանաբանն էր «Հայրենիքի փրկութիւնը»:

1918 թուի Ապրիլ 15ին, դուրս եկանք Ալեքսանդրապօլէն: Կէսօր էր, զօրանոցէն դուրս թափեր էին զինուորները: Որոշուած էր որ նոր բանակը զօրանոց մը կատարէ Ալեքսանդրապոլի փողոցներուն մէջ: Ձիաւոր, հետեւակ, թնդանօթաձիգ, գնդացիրային եւ պաշարակիր, վոխադրական մասեր, բոլորն ալ օրինակելի կարգապահութեամբ անցան Ալեքսանդրապոլի չուկայէն (երկու դլխաւոր պողոտաներէն):

Քաղաքին Հայերը, պաղթական թէ տեղացի խռնուած էին ճամբաներու վրայ, բարի ճանապարհ մաղթելու զինուորներուն: Անօրինակ խանդավառութեան մէջ, ուռա՛ա՛ա՛, կը գոռային թէ զինուորներ եւ թէ ժողովուրդը: Շատեր կ'արտասուէին...

Ձակատը մեկնող հայ զինուորներուն պատուող եւ պո-

զոտանեբու երկու կողմերը կեցող Հայերէն զաս, մարդիկ խռնուած էին նաեւ տանիքներու եւ պատերու վրայ:


Հարսներ եւ զեղանի աղջիկներ պատուհաններէն՝ ծաղիկ ծխախոտ եւ զանազան նուէրներ կը նետէին վար, զինուորներուն: Զգայացունց պահեր կ'ապրէինք թէ՛ մենք, մեկնողներս, եւ թէ մնացողները: Վերջապէս զինուորական մեծ թափօրը կանգ առաւ Հայաստանի Հանրապետութեան անմահ Սպարապետ Զօրավար Նազարպէկեանի չտապի առջեւ:

Յիշեալը ռուսերէն լեզուով հայրենասիրական ճառ մը խօսեցաւ բանակին, գովեց հայ զինուորի քաջագործութիւնները անձնուիրութիւնը եւ հայրենասիրութիւնը, բարի ճանապարհ մաղթեց եւ ապագայ յաղթանակներու յուսադրումով, մեզի ճամբու դրաւ:

Ամբողջ բանակը ի պատիւ մեծանուն Սպարապետին, երեք անգամ իր hուռռաններով թնդացուց Ալեքսանդրապոլը եւ Սպառապետի հաւանութեամբ անցանք Աղապապայի թբերքաբնակ չրջանը:

Ինձ հետ էին այդ օրը 24 մեր գիւղացի ընկերներէն զատ նաեւ երկու եղբայրներս՝ Յարութիւնը եւ Արշակը:

Վ Ե Ր Ջ



ՏԷՐ ԲԱՐԹԷՆ ՔԱՀԱՆԱՅ ԱՐՍԼԱՆԵԱՆ

(Մաղաքիա Արսլանեանց)

Տ. ԲԱԲԳԷՆ ՓՀՆՑ. ԱՐՍԼԱՆԵԱՆ

(Կենսագրական)

Անցեալ տարեշրջանին (8 Մայիս 1953) Մարսէյլի Հայութիւնը կորսնցուց իր արժանաւոր հոգեւորականը, իսկ վերապրող Բաբերդցիները՝ իրենց անկուպական մէկ հայրենակիցը, աշխարհական անունով՝ Մաղաքիա Արսլանեանը:

Ծնած է Բաբերդի Լանք գիւղին մէջ, 1890 թուի Ապրիլ 20ին: Տարրական նախակրթութիւնը ստացած՝ գիւղի Ղապաբեան վարժարանին մէջ:

Փոքր տարիքէն սկսեալ, մինչեւ չափահաս ըլլալը, հետեւած էր եկեղեցական արարողութեանց եւ ինքնաշխատութեամբ յառաջդիմելով ու ժողովուրդէն սիրուելով, գիւղի դպրոցին մէջ ուսուցիչ կարգուած էր, միաժամանակ՝ եկեղեցին մէջ սարկաւագի պաշտօն ստանձնելով:

Բնաւորութեամբ համեստ էր. աշխատասէր, զոհաբերող եւ հայրենասէր: Համակրելի ու միշտ սիրուած իր շրջապատէն: 1914ին, զօրակոչի ենթարկուելով Թրքական բանակին մէջ, Բաբերդի ու Տրապիզոնի միջեւ գտնուած «Մուրատ խան Օղլի» կոչուած վայրը ղրկուած էր, իբր Աւմաշէճի գունդին զինուոր:

Բաբերդի ու շրջանի Հայութեան տեղահանութեան ու կոտորածի լուրն առնելով, չորս ընկերներով, ի դին մահուան՝ կ'որոշեն փախչիլ ու կը յաջողին հասնիլ Լանքի լեռները, ուր՝ ապաստանած էին իր ընկերները եւ ուրիշ հայ երիտասարդներ (վաթսուն հոգի):

Հոն աչքի կը զարնուի իբր քաջակորով մարտիկ, ընդունակ զեկավար. եւ մղիչ ուժը կը հանդիսանայ:

Վեց ամիս չարունակ դժնդակ պայմաններու մէջ, օրհասական եւ անհատասար կռիւ կը մղէ թուրք կանոնաւոր զօրքի եւ բազմահազար խուժանի դէմ: 1915 Օգոստոսին, Մերխըզ Եաթաղի լերան մեծ կռուին մէջ պաշարուելով, եր-

Վօրեայ սաստիկ կռուին մէջ՝ 12 հայ կտրիճներ զոհ տալով, կը յաջողին ճեղքել պաշարման շղթան եւ ապաստանիլ թըրքական դիւղերու շրջանը դանուող լեռները,

Քանի մը օր վերջ, կը վերադառնան Լառնքի լեռները, եւ կը յաջողին վերջին կռուի զոհերը թաղել դիշերուան մութին մէջ. քանի մը շաբաթներ խիստ վտանգաւոր օրեր անցընելէ եւ ընդհարումներ ունենալէ յետոյ, նկատի ունենալով՝ մօտալուտ ձմրան արհաւիրքները, պարենաւորումի անկարելիութիւնները և թրքական բանակի հետապնդումները երկար տեն տատանուելէ յետոյ, 18 երիտասարդներով կ'որոշեն Կովկաս անցնիլ:

Կը փորձեն ամէն հնարաւոր միջոցները, որոնց մասին ողբացեալը կուտայ բոլոր մանրամասնութիւնները իր յուշերուն մէջ, կը յաջողին մտնել ռուսական սահմանը:



Տ·Բաբգէն եհ·Արսլանեանի Յուղարկաւորութիւնը
(Մարսէյլ)

Այդ տաժանելի եւ խիստ վտանգաւոր ճամբորդութեան ընթացքին, Մաղաքիան կը հանդիսանայ ղեկավարը, զվարաւոր դէրակատարը եւ գովելի համբերութեամբ ու ներողամտութեամբ իր ուղեկից ընկերները կ'առաջնորդէ:

Կոպակ տաղի կոչուած լեռնէն անցնելով եւ ռուսական հողը մտնելով, կը յանձնուին ռուս կազախներուն:

Պաթում փոխադրուելով, 12 օր կը բանտարկուին: Ապա ազատ արձակուելով կ'անցնին Թիֆլիզ, ի վերջոյ Գանձակ եւ Պաքու:

Մաղաքիա կ'երթայ Սիմֆերօբօլ, իր երկու եղբայրնեբուն քով. հոն կը մտնէ Հ.Յ.Դ. շարքերը, անդամագրուելով «Նիկոլ-Դուման» խումբին:

1917ին, հայրենիքի կանչը լսելով, երկու եղբայրներուն եւ 300 համաւորներու հետ, անոնց ղեկավարը հանդիսանա-



Տէր Բաբգէն Քհնյ. Արսլանեանի յուղարկաւորութիւնը Մարսէյլի մէջ:

լով, կ'երթան Թիֆլիզ:

Այդ օրերուն Թիֆլիզ կը գտնուէր Զօր. Անդրանիկը. հոն կը գտնուէր նաեւ Սիպերիայէն եկած հայկ. «Սիպիրսկիյ» վաշտը: Մաղաքիայի 300 ընկերները եւ Սիպիրսկիյ վաշտը Անդրանիկի հետ կ'անցնին Ալեքսանդրոպոլ, ուր՝ Անդրանիկը կը կազմէ իր կամաւորական դունդը

Մաղաքիան կը դործէ այդ դունդին մէջ իբր յիսնապետ եւ քաջութեամբ ու բարեխղճութեամբ իր պարտականութիւնները կը կատարէ Ազպապայի եւ այլ ճրջաններու մէջ:

Ալեքսանդրապոլը Թուրքերու կողմէ գրաւուելով, դունդը կը նահանջէ Զալալ–Օղլի, Սանահին, Տիլիճան. այդ օրերու բոլոր կռիւներուն մասնակցելով, Մաղաքիան կը հասնի Ելենովկա, Նախիջեւան:

Անդրանիկի հրամանատարութեամբ կը մասնակցի նաեւ Զուլֆա–Խոյի երկօրեայ մեծ կռիւներուն: Նահանջի ատեն, կը մասնակցի Եայճիի կռուին, իսկ Զանգեզուրի մէջ Ազուտի-Վաղուտի կռիւներուն: Ճամբան բացուելէն վերջ, բանակը կը հասնի Գորիս: Մաղաքիա կը մասնակցի նաեւ Զապուղի կռուին, (Ատրպէյճանի դէմ):

1919ին Անդրանիկի դունդը կ'երթայ Էջմիածին, ուր բանակը կը ցրուի եւ Մաղաքիա ազատ արձակուելով՝ կ'անցնի Պաթում եւ մէկուկէս տարի, իբր դպիր կը պաշտօնավարէ Պաթումի եկեղեցիին մէջ:

Ապա կ'անցնի Պոլիս, ուր՝ երկու տարի Տէրունեաններու քով աշխատելէ վերջ, 1923ին կ'անցնի Ֆրանսա (Մարսէյլ):

1924ին, դործի կը սկսի Կարտանի ածխահանքին մէջ. հոն իբր դործօն անդամ, կ'աշխատի Հ.Յ.Դ. տեղական կոմիտէին մէջ եւ աչքառու դործեր կը կատարէ, իր ջանքերով կարտանի մէջ կը հինուի «Դաշնակցութեան տունը»:

1929ին, կը տեղափոխուի Մարսէյլ, կ'աշխատի Գաբըլէթ գործարանին մէջ:

Քսան տարի Մարսէյլ բնակելով, եղած է ուղղամիտ եւ հայրենասէր, ծառայած է իր կուսակցութեան հաւատարմօրէն, իբր ճրջանային կոմիտէի անդամ, իբր «Հայաստան» եռթակոմիտէի վարչութեան անդամ:

Ապա, 1948ին քահանայ ձեռնադրուելով, իբր արժանաւոր

հովիւ, վայելած է Մարսէյլի Հայութեան անխառն համակրանքն ու յարգանքը. հինգ տարուայ քահանայապետութենէ վերջ, իր կորուստը մեծ ցաւ պատճառեց Մարսէյլի հայ գաղութին:

Իր թաղումին եւ յուղարկաւորութեան առեն, Մարսէյլի Հայութեան հոծ զանգուածը մասնակցելով, աննախընթաց եւ եպիսկոպոսակայել վերաբերմունք ցոյց տուաւ:

Յուզուած՝ ժողովուրդէն չատեր լալով կը բացատրէին «Ո՛ւր կ'երթաս, Տէր Բաբգէն, մեր ժողովուրդը քեզ նմաններուն պէտք ունի»:

Վ Ե Ր Ջ

էջ 57ի նկարը.— *Մուշեղ Մկրտիչեան եւ Գրիգոր Մինասեան (կամաւորներ Անդրանիկի բանակին)։*
էջ 72 *Գր. Թաչճեան, կամաւոր Անդրանիկի բանակին։*
էջ 97 *Միսաք Մաչասուրեան, « « « «*
էջ 120 *Աբգար Քէչիչեան (զոհ կարտանի հանքին մէջ)։*
էջ 151 *Աւետիս Իփքրանեան (Թնդանօթաձիգ Անդրանիկի բանակին մէջ)։*
էջ 192 *Թէոս Աւագեան, կամաւոր Անդրանիկի բանակին։*
էջ 254 *Անդրանիկ Տէր Գէորգեան (Թնդանօթաձիգ Անդրանիկի բանակին մէջ)։*
էջ 270 *Աբաջանեան եղբարք (երեքն ալ կամաւոր Անդրանիկի բանակին մէջ)։*

•

Ցաւելուած՝ 261րդ էջի ԼԻՈՆԻ ԽՄԲԱՆԿԱՐԻՆ.—

Գառնիկ Պապիկեան եղած է Զօր. Անդրանիկի բանակին մէջ, եւ բանտարկուած է Գերիներու փոխանակութեան ժամանակ դատավարութեան ընթացքին, ազատ արձակուած է, իբրեւ անչափահաս։

•

Imp. Araxes - 46, Rue Richer, Paris (9e)